

Ա. ԶԱՐԴԱՐԵԱՆ

ՄԵԴԱՎԵՏԸ

Ե. ԳԻՐԿ

ԵՎՀԱՅՐԵՎԻՇ ԱԼԲ ԵՐԿԻ ԿՈՐՏԵՐԻ ՀԱՅՐ

Առաջինը

Հրատակածութեալ Անկարից



Թիւ 8

Armenian Decapitation

Ա. ԶԱՐԴԱՐԵԱՆ

ՄԵՂՐԱԳԵՏ


Ե. ԳԻՐՔ

[ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԻ ՎԵՐԻ ԵՐԿՈՒ ԿԱՐԳԵՐՈՒՆ ՀԱՄԱՐ]

ԼՈՒՍԱՂԲԻՒՐ
Հրատարակական Ընկերութիւն



Թիւ 8



ՄԵՂՐԱԳԵՏՆԵՐՈՒՆ ՆՊԱՏԱԿԸ

Մեղրագետներու շարքին առաջնորդող նպատակն է՝ բեղմնաւորել մեր մանուկներուն խացականութիւնը, դժուելու, խորհելու եւ գատելու վարժեցնելով զանոնք, եւ ձեւակերտել անոնց մէջ հայկական սպին:

Հետեւաբար, գասագրքերու այս շարքին մեթուն է եղած՝ ոչ թէ քարոզել, այլ թելագրել, ո՛չ թէ բարյախօսել, այլ առաջնորդել որ մանուկը ինքը դժուէ, ինքը գատէ եւ ինքը եղբակացնէ:

Զանացած ենք ընտանի շրջավայրէն, ընտանի սպորտութիւններէն ու մանկական հեքեաթներէն աստիճանաբար անցնիլ դէպի հայրենի աշխարհն ու անոր գեղեցկապոյն աւանդութիւնները, մեր մանուկներուն ներշնչելով սէրը մարդկային բարձրագոյն առաքինութեանց, անձնութիւնն այլասիրութեան ու հայրենասիրութեան, սէրը մեր սպատմական վայրերուն, մեր ազգային յիշատակներուն ու յիշատականներուն, վերջապէս այն ամէնուն՝ որ կը նպաստեն կտզմելու հայոցին:

Աշխատած ենք զարգացնել հայկական պաշտամունքը (culte) հայտոց հոգին մէջ:

Լեզուն, որ սոկեցն բանալին է իմացականութեան ու հոգին, նկատած ենք ինք իր մէջ իսկ խորհուրդ մը՝ գասահարակութեան եւ մտաւոր կրթութեան համար, ուստի, ձգտած ենք որ ըլլայ անիկա միշտ աշխայժ, քաղցր ու տաք, մանաւանդ տարրական ու միջին դասրբութեանուն մէջ, լի ժողովրդական բարբառի յոյզվն ու կենացնութեամբը, խուսափելով մատենագրական լեզուի ժանրութենէն եւ ակադեմական լրջութենէն:

Ենշտելով այս մէկ քանի հիմնական կէտերը Մեղրագետներու առաջգործութեանց մասին, ուրիշ նպատակ չունէինք, եթէ ոչ հայ լեզուի ուսուցիչներուն աւանձին ուշադրութիւնն հրաւիրելու անոնց վրայ, քանի որ իրենք կոչուած են տալ գործնական արժէքը մեր այս բաղձանքներուն:

ԼՈՒՍԱԴԲԻՐ

ՀՐԱՏԱՐԱԿՅԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՑ

— ՕՆՆԻԿ-ԺԻՐԱՅՐ —

Ա հ ե ր ա մ ս ա ն ա մ - թ ա կ
Ծ ո ւ յ ե ր Դ օ ւ յ ի ն ա մ

Մ Ա Ն Ի Շ Ա Կ Ի Թ Ա Ղ Ա Ր Ը

Ամբողջ Վիէննան ձիւնի տակ թաղուած էր այն օրը : Փողցներուն սառն ու ձիւնը սալայատակին վրայէն վելցներու համար՝ հաւաքուած գործաւորներուն խումբը կ'աշխատէր միայն :

Տրուոր էր տեսարանը : Այր ու կին, ամէնն ալ աղքատութենէ մղուած, փասցած ձեռքերով սրբիչնին անընդհատ կարծր գեսնին վրայ կը զարնէին, և սառը փրցներով՝ ահագին կոյտեր կը շինէին :

Հետզնեաէ մութը կը կոխէր :

Յանկարծ, գուան զանգակը զարնուեցաւ : Զանգակին ձայնն առնելով՝ ոտքի եղայ : Ո՞վ կրնար ըլլալ հիւրը, ո՞վ կրնար այդ օդին գունէն գուրս եղել :

Կիսալաց գուան առջեւը պղտիկ տղայ մը տեսայ, որ կեցած երեսս կը նայէր :

— Այս տղան ինչ կ'ուզէ, հարցուցի սպասուհին՝ որ արդէն աղուն ձեռքէն բռնած, խոհանոցէն ներս կը տանէր :

Պղտիկին դեղին մազերը ճակախն փակած էին, և ամբողջ աղքասակիկ զգեսաները ձիւնին մէջ թաթիսուած, սմքած ձեւ մը ունէին : Շուտ մը և ախորժով, կարմիր ձեռքերը վառարանին մօտեցուցած՝ մկան տաքնալ : Ձիւնը կաթիկ՝ կաթիկ կը հալէր, մինչդեռ ինքը՝ իր կապոյտ աշուրներով, հետաքրքրութեամբ միշտ կը նայէր : Սպասուհիս քաղցրութեամբ հարցումներ կ'ուզզէր անոր, ո՞ւրկէ կ'ուզար, ինչ կ'ուզէր :

Տիկին Մարի Ավանեսի, թրքահայ գրագիտուհի, բնիկ Պոլսեցի, որ գրած է բազմաթիւ էջեր, վեպակ, վէպ ու զանազան յօդ-սւածներ՝ թրքահայ օրաթերթերու եւ գրական համբէսներու մէջ: Մեռած է 1914 ին:

Երբոր լաւ մը տաքցաւ.

— Մայրս, կրմկաց ամչնալով, այս առառու սառ կոտրած առենք սահեցաւ և սրունքը կոտրեցաւ:

Յետոյ, մատովը վառարանին վրայ եռացող կերակուրները ցուցնելով.

— Ես դպրոյն էի, շարունակեց, և այսօր դեռ բերանս բան մը չեմ դրած:

Այս որ լսեցի, խոհանոցին դուրս եղայ, ու նշան ըրի սպասունիին՝ որ պէտք եղածը հոգայ և ամէն օր զայն կերակրէ:

Շատ օրեր անցան, բայց պղափկը մէջ մըն ալ չերեւցաւ:

X

Զմեռը անցաւ, և մինք ա՛լ անոր վրայ չէինք խորհեր: Բայց, Զատիկին առաջին կիրակին էր, երբ առառուն կանուխ տուն եկաւ: Մազերը սանարուած էին և լայն, սպիտակ օձիքին տակ, խոշոր կապոյտ փողկապը փուռուած կը ծփար:

Զեռքը թաղար մը բռնած էր ուր մանիշակի տունկ մը կար: Թաղարը ինծի ներկայացուց, և, աշքերը գետին խոնարհած.

— Ասիկա մայրս ձեզի զրկեց, ըստու, իրբեւ նշան իր երախտագիտութեանը, որ այս ձմեռ անգամ մը ինծի կերակուր չնորհեցիք:

Ես զարմացած անոր կը նայէի:

— Դարնան առաջին մանիշակն է, Տիկլ՛ն, կրկնեց անիկա, մայրս ձեզի համար քաղեց:

Ու յետոյ, իրբեւ թէ հաղարառութիւնը վիրաւորուած ըլլար, արտասուալից ձայնով մը.

— Ուրիշ կերպավ իր երախտագիտութիւնը չէր կրնար ցոյց տալ, չնչեց:

Ծոեցայ, ու սիրուն տղուն ճակառը համբուրելով՝ առի նուէրը: Եւ երբոր անիէ զատուեցայ, սիրտս խանդաղատանքով լեցուած էր:

ՄԱՐԻ ՍՎԱՅԵԱՆ



ՄԱՆՈՒԿՆ ՈՒ ԶԻԱԽՈՐԸ

Իրիկուան դէմ, փոքր մանուկ մը կը քալէր հավատին մէջէն՝ խաղալէնուխողալէն: Երինագեղ մարմանդին վրայ՝ դէմն ելաւ ձիաւոր կտրիծ մը:

— Ուր կ'երթաս դաշտին մէջէն միս մինակ, այսպէս ուշ ատեն, պղափիկ տղայ: Եկուր անաւոր՝ քիչ մը շունչ ա՛ռ:

— Ոչ, մայրս հրաման չունի:

— Ի՞նչ պիտի իմանայ մայրդ:

— Ա՛, ինչպէս թէ ի՞նչ պիտի իմանայ, անիկա առանց աեմսելու գիտէ իմ բոլոր ըրածներս:

— Ի՞նչ գործ կ'ընէ մայրդ:

— Լուացարար է, կը լսէ՞ս անոր լուացքին ձայնը:

— Հապա, պղափ'կ, ի՞նչպէս չես վախնար գայլերէն՝ որ կը թափառին դաշտերուն մէջ:

— Կտրի՛ծ ձիաւոր, գայը կ'ուտէ միայն չար տղաքը:

— Բայց գուն եկուր իմ խօսքս լսէ և զգուշ եղի՛ր, կ'ըմն թէ երբ գիշերը մութ է...

— Ի՞նչ կ'ըսնն, ազնիւ ձիաւոր:

— Կ'ըսնն թէ երբ գիշերը մութ է՝ լսու չէ որ մարդ մինակ դուրս ելլէ: Եկուր հետո և ալ վախուր բան չես ունենար, կը տեսնեմ որ յոգնած ես, կ'ուղէ՞ս որ քեզ ձիւս կը ռակը առնեմ:

— Կը վախնամ. ի՞նչպէս սեւ է ձիդ, սեփ-սեւ՝ գիշերուան պէս. հապա ի՞նչքան կարմիր են անոր աշքերը. և յետոյ, առ'ս ենդ մը, միշտ կը շարժի, առաջ կ'երթայ, բայց իր ոտքերը ձայն-ձուն չեն հաներ:

— Զայն չեն հաներ, որովհետեւ հազիւ կը դպնան գետ-

Նին իմ ձիս այնպէս արագ կը թռի, որ կրնայ ժամուսն մը
մէջ աշխարհի մէկ ծայրէն միւսը երթալ:

— Ախ, չըսէ՞ս որ մարդ կրնայ չտեսած բաները տես-
նալ:

— Ով որ իմ ձիուս վրայ նստի՝ կրնայ տեսնել գարնան
վարդերէն աւելի գեղեցիկ և երկնքի աստղերուն համրանքէն
աւելի շատ բաներ:

«Կը տեսնէ ամէնէն տարօրինակ ծաղիկները և աննման
համով պտուղներ, կը տեսնէ նարնջնիներ՝ նարինջներով լե-
ցուն, արփաւէտ դաշտերու մէջ»:

«Կը տեսնէ թագաւորներ ու թագուհներ՝ նստած իրենց
թախախն վրայ, կը տեսնէ այնքան, այնքան պայծառ գե-
ղեր, որնց մէջ գիշերն անգամ ցործկուան պէս լցու է»:

«Կը տեսնէ ինչ որ մտքեղ կ'անցնի, մարդիկ՝ ամէն
տեսակ գոյներով, թւոչուններ՝ որ ձեռքով կրնաս բանել ծա-
ղիկներու պէս»:

«Ասդին, վայրի անտառներուն մէջ, կ'արածին փիղեր՝
ամբողջ երամակներով, անդին՝ ծովափունքներու վրայ մա-
տուկներ կը խաղան մարգարիտէ խաղալիկներու հետ»:

«Կը տեսնէ լեռներ, կը տեսնէ դաշտեր՝ որոնց մէջ ոսկին
դիզուած է կոյս կոյս, կը տեսնէ ծովը՝ որուն մէջ կը լողան
նուերէն աւելի մեծ կէտ ձուկեր»:

«Ահա այս աննման, այս հրաշալի աշխարհն է որ պիտի
բացուի քու առջեւդ՝ մէկ ակնթարթի մէջ, եթէ գաս ինձի
հետ»:

Եւ տղան, որ հնթարկուած է կախարդանքին, կը մօ-
տեսնայ ձիաւորին ու կը նստի անոր մօտիկի:

— Կ'ըսես թէ՛ երբ հետդ գամ, նորէն պիտի կրնամ վե-
րադառնալ այս գիշեր, այնպէս չէ՞»:

— Այս, այս գիշեր իսկ, պղամիկ, բայց, մտածէ՛ որ
արդէն ուշ է, մևկնինք, տե՛ս, ահա ստուերները կ'երկարին
արդէն, քիչ մըն ալ որ անցնի՝ ուշի կը մնանք:

Եւ անհանգիստ աչքով կը նայի ձորին ճամբուն. կը տի-

րէ խոր լուսթիւն, չի գար այնու լուացքին արձագանգը:

Տղան կ'ըսէ այն ատեն.

— Մօտեցիր տա՛ խաչքարին՝ որ վրան կոխելով հեծնեմ
ետեւդ, գեղեցիկ ձիաւոր:

Զին ես ես կ'երթայ և կը ծառանայ:

— Ինչպէս սարուաց յանկարծ ձիդ, ոո՛ւրդ քաշէ, ձիաւ-
որ, թերեւս գալ տեսաւ տնիկա:

— Եյո՛, այո՛, գալ տեսաւ, ես ալ կը սարուամ. հա-
պա ի՞նչ պիտի րըլայիր՝ եթէ միտ մինակ մնայիր հսու. եկո՛ւր,
սի՛րելի մանուկ, երթանք միասին այս խառ թմբիին ետևը:

Եւ տղան, երկնցներով իր սպիտակ ձեռքը՝ կը հետեւի
ձիուն, կը յանձնուի կախարդանքին...: Զիաւորը կը ծոփ ա-
նոր վրայ, կը նետէ զայն իր ձիւն քամակը և կ'անհետանայ:

Երկար ճիչ մը կը լսուի դաշտին մէջէն...: Մայրը պա-
րապ անողը կը վագէ աղբիւրը՝ երթալ տեսներու համար իր
աղան:

Մանուկը ա՛լ չի վերադառնար տուն:

ՍԻՄԷՌՈՆ ՓԷՔՈՆԹԱԼ



ԵՂԻՌ ԹԱԳԱՒՐ

Հաւաքուած, օր մը, ծառ ու ծիլ բոլոր,
Որ իրենց համար ընտրեն թագաւոր,
Շատ խորհուրդ ըրին ու դարձան ապա
Հսկն ծիթենուն.

«ԵղիՌ թագաւոր, իշխէ՛ մեր վրայ»
— Իմ ինը՛ւն պէտք է, ըստաւ ծիթենին,
Ես իմ գործն ունիմ, չը՞ որ ամէնքին
Մնունդ կը բաշխեմ իմ պտուղներով.
Ես ի՞նչպէս իշխեմ իմ բնութիւնով....:

Նորէն խորհեցան ու դարձան ապա
Բախն թղենուն.

«Եղիք թագաւոր, իշխէ՞ մեր վրայ:»
— Ո՞չ, ինձյարմար չէ, ըստ թղենին,
Ես համեմի եմ չէ՞ որ ամէնքին՝
Քաղցր ու անուշ եմ պտուղներով.
Ես ի՞նչպէս իշխեմ իմ քաղցրու-
թիւնով:



Ստեփան Խոհաննես,
Կովկասահայ բանաստեղծ,
որուն քերթուածներէն
շատերը կերպուին իւրեւ
երգ՝ վայելելով մեծ ժաղո-
վրդականութիւն:

Խորհուրդի նստան եւս արփինային
Եկան դիմեցին.

— Հինչե՞ր կը խօսիք,
Թողեմ իմ զինին ոսկի ու պայծառ,
Որ կը լեցնէ ցնծութեամբ աշխարհ
Եւ զրուարթ երգով՝ գեղեր, սար
ու ձոր.

Ո՞չ, իմ բանը չէ ըլլալ թագաւոր . . . :

Երկար խորհեցան ծառ ու ծիլ բոլոր
Որ չար տատասկը ընեն թագաւոր:
Ծառ ու ծիլ բոլոր հաւաքուած, եկան
Եւ հեզ ու խոնարհ խնդիրքի կեցան.
«Եղիք թագաւոր, իշխէ՞ մեր վրայ:»
Իսկ սէգ տատասկն է պատասխան կուտայ.
— Կըլլամ թագաւոր եւ ասոր համար
Իմ սուր փուշերով ես շատ եմ յարմար,
Կը խայթեմ ես միշտ, վայց անոր զիսուն
Որ հնապատակի իմ օրէնքներուն.
Եկէք, թուփիս տակ մտէք ապաստան:
Հսաւ ու սրբեց փուշերը դաժան . . . :

ԱԵՒՏԻՍ ԻՍԱՀԱԿԵԱՆ



ՏԱՆՈՒՏԷՐ ԽԱԶՕԻՆ ԳՈՄԷՇՅ

1

Ահա լեռներու ձիւնը սկսաւ հալիլ, դաշտերը շտառունց կը
ժպախն կանաչով: Գարուն է: Օդը լեցուած է անուշահոս
ջերմութեամբ և կեանք կը սփոէ
ամէն կողմ:

Զորերու մէջին կը վաղեն հա-
րիւրաւոր ազմկալի վտամիմը և օ-
ձապայտ ընթացքով կը ապամ-
ուին հովիտին մէջ: Նորեկ ծիծեռ-
նակը կը հրաւիրէ մշակը գէսի զործ:

Խաչօի որդիները արդէն պատ-
րաստեր են արօնն ու գութանը: Ա-
րեւը գես նոր սկսեր է ծագիլ. դիւ-
նոր լեռներու ձիւնապատ գագաթ-
ները կը վառին վարդագոյն ձա-
ռագայթներով:

Ծերունին կը դաւենայ առ-
առան ժամէն, աջ ու ձախ ամէնն
հանդիպած մարդուն «Ողորմի՛
Աստուած» ըսկով: Անօր որդիները
այսօր առաջին անգամ դուրս պէտք
է հանեն և զներն ու գոմէչները, ո-
րոնք ամբողջ ձմեռը ախոռին մէջ կերեր, գիրցեր, հանգստացեր
են և ամենեւին դուրսի լոյսը չն տեսեր: Մեծ զուարձութիւն
է գիւղացին համար այս տեսարանը. այս պատճառով անոնցմէ
շատերը հաւաքուեր էին Խաչօի տան դռան մօս, որ տեսնեն
թէ ի՞նչպէս պահուեր ու խնամուեր էին անոր անասունները:
— Աչքդ լո՛յս, տանուաէր Խաչօ, հարցուց անոր՝ գիւ-



Թագավոր (Յակոբ Մելքո-
նակոբեան) ծնած է 1835ին
Սալմաստի (Պարսկաստան)
Փայտաճուկ գիւղին մէջ եւ
մեռած է 1888ին Թիֆլիս:
Հայոց առաջնակարգ վի-
պասանն է. գրած է «Զա-
լաւէդուկն», «Խենթը», «Վայծեր», «Սալուէլ»,
«Գաւիթաբէկ», եւ ուրիշ
վէպեր:

զացիներէն մէկը . այսօր աղաքը կուզին խամէն հանել գումէները :

— Հա՛ , ժամանակ է , մինչեւ հ՞րբ ներսը պահենք . տէրաէրին հարցուցի , բառ «օրը բարի է» . ես ալ ուզեցի որ այսօր դուրս հանեն , — պատամիանեց տանուտէրը՝ մանաւոր նշանակութիւն մը տալով քահանացին խօսքերուն :

2

Այս միջոցին , ներսէն լուսեցան զանգակի ձայներ և բազմութիւնը կոտ քաշուեցաւ՝ ճամբայ բանալու համար :

— Զօրա՞ն է , լուսեցաւ ամէն կողմէ :

Զօրա կը կոչէին տանուտէրին նշանաւոր գոմէներէն մէկը , որուն ճակատը սպիտակ լուսնաձեւ պիտակ կար և որ հոչակաւոր էր իր ուժով ու մեծութեամբ :

Վիթխարի անսասունը փունչալով , մոնշելով , դուրս եղաւ տան գոնէն : Դիտինը՝ կը դոզդղար անոր ոտքերուն տակ : Յանկարծ , կանգ առաւ դուսն աւշելու հրապարակին վրայ , և զլուխը վեր բարձրացնելով՝ սկսու նայիլ իր շուրջը :

Նոյն միջոցին ծերունի տանուտէրը անոր ճակուին զարկաւ հում հաւկիթ մը : Հաւկիթը կստրեցաւ ու դեղնագոյն հեղուկը տարածուեցաւ սպիտակ ճակարին վրայ : Սնո՞ր համար էր ասիկա , որ չարը խափանի և «աչք չառնէ» :

Զօրան այս գործողութենէն խրաչեցաւ և եղջւրներուն թափ տալով՝ սարսափելի սասիւն մը բրաւ և յարձակեցաւ հաւաքուած ամբոխին վրայ :

Նոյն միջոցին վրայ հասան ծերունիին որսիները և ահագին մահակներով կաշխատէին ետ դարձնել ամենի անսասունը : Մարդկային ուժը կը պատերազմէր վայրինի ուժին դէմ :

Փարախի մթութիւնն դէսի լոյս աշխարհը գալով , Զօրայի անսովոր աչքերուն ամէն առարկայ անորոշ ձեւով ու մոայի մէջ կը տիմուտէր : Հիմա մինչեւ անգամ չը ճանչնար իր տէրերը , որ ամբողջ ձմեռը զինք կերակրեր էին և որոնց

ձեռքերը լզեր էր շատ անգամ խոնարհութեամբ՝ իր հանդարաց ժամանակները :

Կատաղի մողեգնութեամբ այս ու այն կողմ կը յարձակէր . ընդդիմութիւնը անհնարին էր : Խաչօփ վեց որդիները ամէն կողմերէ կը հարուածէին զայն , բայց ահազին մահակներու հարուածները կարծես թեթիւ տաշեղի հարուածներ էին :

3

Ծերունի տանուտէրը , հեռուն կանգնած , լի հրճուանքով կը նայէր այդ սոսկալի կոփէլն , որ կարագ էր պատիւ բերել ամենանշանաւոր հոռվմէական կոկէսին : Անոր աչքերուն առջեւ կը պարզուէին երկու տարապայման ուժեր , — մէկը իր քաջ որդիներուն ուժը , միւսը իր վիթխարի անասունին ուժը : Երկուքն ալ հաւասար նշանակութիւն ունէին իրմն համար : Այդ երկու ուժերէն կախում ունէին իր տնտեսութեան բոլոր աշխատութիւնները :

Այժմ կոփէր աւելի սաստկացաւ : Կարեցաւ Զօրայի վզին հասա շղթան , ուրկէ կախած էին գերանի ահագին կասր մը , որպէսզի արդիկէր անոր համարձակ քայլերը : Գիւղացիները պարաններով վրայ վազեցին՝ որ կաշկանդեն զայն : Բայց ամենի անսասունին մէկ շարժումը բաւական էր՝ պարանները կը տրեկու համար : Անիկա կը յարձակէր ամէն կողմ և ամբոխը ճանձերու պէս կը փախչէր իր առջեւէն :

Այս զարհուրեկի խաւնաշփութիւն միջոցին՝ կատարուեցաւ հաշալի քաջութիւն մը : Ծերունի տանուտէրին միջակ սրբին , որ Ապօ կը կոչէին , ասիւծի արագութեամբ վազեց Զօրայի վրան և բանեց անոր պոչէն : Կատաղ անսասունը , տեսնելով այդ արհամարհական յանդգնութիւնը , փութաց զլուխը ետ գարձնել՝ իր եղջիւրներով պատժելու համար անրզգամբ : Կատարեցին քանի մը սաստիկ սպացները : Զօրան կ'աշխատէր ետ դաւանակ՝ որ հարուածէ իր հակառակորդը , բայց Ապօն անոր պոչէն պինդ բռնած , կը պատէր անոր հետ :

Այդ մենամարտը տեսեց մէկ քանի վայրկեան։ Ամէն կողմէ կը լսուեին զարհուրանքի ձախներ։ Զարացած գաղանը կը մանչէր և գետնին մէջ ակօներ կը բանար՝ իր ոտքերուն շարժումներով։ Թանձր փոշին վեր կը բարձրանար և երկու կռուողները կորառած էին փոշեղէն ամպի մէջ՝ երբ հասան Ապօի եղբայրները և շղթաներով կաշկանդեցին Զօրան։ Ամէն կողմերէ լսելի եղան ուրախութեան ձախներ։

Ծիրունի տանուաէրը մօտեցաւ Ապօին և անոր ճակատը համբուրելով ըստւ։

— Աստծու աչքը վրադ ըլլայ, զաւակս, դուն իմ երեսս ճերմկուցիր։

ՌԱՅՖԻ



ԱՍՏՀ

Դիտե՞ս անոր անունը, կ'ուզե՞ս ճանչնալ այն ասատը՝ որ ամէնէն սիրելին է երկինքի բողոք ասաղերուն մէջ և որուն կ'ուզզումն, գիշերները, հաղարաւոր աչքեր՝ երախտագիտութեամբ ու սիրով։

Բայց, ոչ ամէնէն գեղեցիկը և ոչ ալ ամէնէն շողշողունն է անիկա, որ բոլոր միւնքերէն առաջ կը ծագի իրիկուան շառագոյն երկնքին վրայ և ամէնէն վերջը կը մարի՝ առաւօտեան դէմ։

Անիկա չունի յակնթաղարդ և շափիւղաղարդ արքայական պատկ մը. իր ետեւէն չի քաշեր փոսփորափայլ պայծառութեամբ քող մը. երկինքին մէջ չի շողշողար՝ ինչպէս կը շողայ ինո՞չ մը մասնին աղամանդէ ակը։ Ոչ յանկարծական ցողեր կ'արձակէ, ոչ կը կրտսուի ու նորէն կ'երեւնայ, ոչ ալ մէկ վայրկեանի մէջ հարփոր գոյն կը փոխէ։

Մենաւո՞ր, երկինքի մէկ անկիւնին մէջ, կը փայլի քաղցր և հանդարտ պայծառութեամբ մը, քիչ մը գեղնորակ՝ իր

լոյսովը, որ կը նմանի պառաւ կնոջ մը ճրագի բացին։ Գանեւ լու համար զինք՝ պէտք է վնասուել, տեսնելու համար զինք՝ պէտք է ճանչնալ։

Բայց, ով որ անգամմը կը ճանչնայ, ա'լ չի մառնար երբեք։

Ի՞նչ բան անի ուրեմն այդ ասալը, ի՞նչ աւելի բան մը միւնքերէն՝ որ այսքան սիրելի է դարձած մարդոց և այսքան իրմն կը քաջէ նայուածքներն ու հովիները։

Մէկ բան, — սա՞ որ՝ միշտ կը գտնուի նոյն տեղը հաւատարմօրէն։

Մինչ իր քոյրերը, իրենց յաւիտենական շուրջպարին մէջ շրջանակածեւ կը պատին բեւեռին բողորտիքը՝ վեր բարձրանալով ու վար իշնելով միջոցին մէջ, անիկա՛ և որ միս մինակը կը կինայ իր տեղը անշարժ՝ սպասարկուու համար աշխարհքի կեղրանը։ Քանի՛ քանի՛ հազարաւոր մարդիկ իրենց կեանքը պարասական ին անոր։

Անիկա կը կոչուի «բեւեռային ասալ»։

ՇԱՌԼԵ ՏԵԼՈՆ



ԻՆՉՊԷՍ ԱԼ ԱՐԱԳ ԴԱՒԱԴՐԵՑԻՆ

Մատադի տօնին համար կը պարասատւին սառւար հօտերը, որ կ'անցնին դիմացի գաշտերէն։

Աշնանային տժգոյն դալարի մը կը տարածուի ամառնային արեւէն չորսած մարգերուն տեղ. խնաւ և կաւային հողը դիւրին երկունքի մէջ է և կարծես կ'աճապարէ, սաւնաշունչ քամիները չհասած՝ իր ծոցին բոլոր սաղմերը արգասաւորելու։

Զավ իրիկուններու մէջ այդ վախ և վատուժ բուսականութիւնը կը սարաւայ իր կարօտէն՝ հակառակ վերջարւատյին արեւի կարմիր ճամանչներուն, որոնք կը լուսաւորին զայն՝



Տիկին Զապել Եսայեան
թրքահայ գրակիւտուհի, որ
ծնած է Կ. Պոլի եւ ուսնի
գրած մէջէ աւելի գրքեր
եւ բազմաթիւ գրական
կտորներ՝ հայ զանական
թիրթերու ու գրական
հանդէներու մէջ:

Հառնի արիւնու ճակատագրականութիւնը և կարծես կը
զգան երեմն ասիկա, որովհետեւ իրենց սեւ բրդեայ գի-
մակներուն մէջէն միամիւ աչքերը գրիթէ բանիմաց մե-
լամաղձուութիւնով մը առգորուած էն. անսնք յանկարծ կը
խուսափին՝ ոսաւումներ ընկով, կռնակնին բարձրացուցած և
նայուածքնին մոլորուն, ինչպէս եթէ տեսնէին մահը որ իրենց
սահմանուած էր . . . :

Սնոնք կ'անցնին անբնդհատ պատուհանիս տակէն, և իրենց
ճերմակ կամ սեւ գեղմը ներկուած է հինայով: Երբ կը հե-
ռանան գիմացի դալարիներուն մէջէն, իրենց կոհակաւորուող
կունակները արիւնու ծովի մը տապաւորութիւնը կ'ընեն. անսնց
անցնելն երգը՝ երկար տահն բուրդի և փարախի հոս մը
կը ծածնի միջոցին մէջ:

Դրայի գրիթէ բոլոր տուներու մէջ ոչխար մը կայ մա-
տաղի սահմանուած: Փոքր տղաք կը հանեն զանսնք արածե-
րու. ընտանեցած էն կենդանիներուն հետ և երբեմն համա-

առանց տաքցնելու, և որմնք ար-
ուեստակեալ երանգներու տապաւո-
րութիւնը առաջ կը բերեն:

Օրն ի բուն կ'անցնին հօտերը,
ու հովիւներու սուրլումներուն կը
խառնուի խցիքը թաւ և հաստատ
ձայնը, այծերու բեկրեկուող մա-
յանը և գառնուկ երու մարած ու
կըրկերածայն կոչը: Հեռուէն, մեր-
ձակայ արօտատեղիներէ՝ կովերու
և հորթիկներու հայրենաբաղձ բառա-
յանը կը պատասխանէ նախասահման-
ուած զոհերուն ախրագին մայիսին:

Մնասահմանելի ախրութիւն մը
կ'արտաշնչուի այս բոլորէն՝ որ կը շեշ-
տուի կենդանիներուն դիւրագրիւս
սարափալը . . . : Անսնց վրայ կը սա-

խմբուելով կը զբօնաւուն. հազիւ ոտքի ելած մանկիներ կը
գգուեն զանանք, և փաղաքական խօսքեր կը թուզկուայն
օդին մէջ. «ի՞մ սեւ աչուիս, Ակ, Ակ . . . »:

Այլ սակայն, այդ աղաքը, ամէնքն ալ, առանց բացա-
ռութեան, գիտեն որ զանակները կը պոտին ամսնց պարա-
նացներուն համար:

Մատաղի տօնին նախօրեակն է ու իրիկուան ժամուն
մուշկինը իր ձայնը կը թնգացնէ, հաւատացեալներուն ծանու-
ցանելով սուրբ պահը, Արարտապալ, հօտերը կ'անցնին՝ պարարա-
գմակնին շարժելով, և իրենց թիրասացող քաղերուն յուշիկ աղ-
մուկն մէջ կ'անհետան:

Դիմաց, գաշատահարթին վրայ, երկու տղաք կը չանան
ողոքել խոչը խոյ մը. մէկը հաղած է վարդագոյն էնթարի
մը, միւսը՝ գեղին. վերջալուուայն ցոլքեր կը խաղան իրենց
գունագեղ հագուստներուն երանգներուն հետ: Անսնց սու-
ձայները երբեմն համոզիչ, երբեմն զարգացած չեն աղդեր կեն-
ցանին, որ հանելի սուքերուն վրայ ամբարձած՝ կը մերժէ
հասպանդիլ:

— «ի՞մ սեւ աչուիս, եկո՛ւր, եկո՛ւր . . . »:

Բայց սեւ աչուին կը զգայ սպանդանոցը և յուսահատո-
ւին կը մաքառի մահուան մերձաւորութեան մէջ, զոր թիրեւս
կը զգայ նոյն իսկ անփուստիկիլ:

Կը նայիմ իր գալարաւած անդամներուն և գիտմամբ պա-
րարացած կովերուն. կը նայիմ իր շմորած աչքին և հոծ ու
խոխ. գեղմին ներքեւէն ելեւէլող կուրծքին. և խեղճ չոր-
խոխ. կուպմին ներքեւէն կուրծքին. և խեղճ չոր-
խոխ. . . : Այդ աղաքն ալ կը նային ու չեն տեսնար արդեօք
անոր աշքերուն առաջքը ուրուագծուող մահուան տեսիքը:

Դեղին էնթարթին յանկարծ կը հեռանայ ու քիչ ետքը կը
վերագանայ՝ թարմ բայսերու խուրծով մը: Երկուքն ալ կը
խնդան իրենց նարքին վրայ: Ոչխարը կը խաղաղի, գունք
կը մօտիկցնէ բայսերուն և մունալով սարսափը՝ կը հետեւի իր
ողտիկ առաջնորդներուն:

Երկու տղաքը բեռնաւորուած՝ իրենց գրկին մէջ կը կրեն դարար խուրձը և պասուսակ բոյսի երկար ծլկեր, "րոնք իրենց հասակն ի վար ինալով կը ասրածուին գհանին վըրայ:

Ի՞նչպէս արագ դաւադրեցին, ու ի՞նչպէս միամիտ կինդամին սասասակով կը հետեւի կանանչ երաղին:

ԶԱՄ ԵՍԱՅԵԱՆ



ՀԱՅ ՈՒԽՏԱԿԻՈՐԻՆ

Երթա՛ս բարով, ա՛յ ուխտաւոր,
Երանի՛ քեզ, հայ ուխտաւոր,
Որ կարօտով ու սիրառատ
Ուխտի կ'երթաս դէպ Արարատ:
Զեփիւռներով, ծաղկանց բոյրով,
Ինչպէս ծնող սիրագորով,
Քեզ կ'ողջունեն զմրուխտ հագած
Գեղամ սարերն ու Արագած,
Եւ հարազատ աչքի նըման
Քեզ կը ժապտի վճիտ Սեւան,
Որ լեռներու շուքերուն հետ
Խաղեր կ'ընէ խայտով վլտ վլտ,
Կը փայլիլայ ծրիմներով,
Կը յօրինէ լոյսերու ծով,
Եւ մերթ վշտով ու տիխրութեամբ
Կը սեւանայ, ինչպէս մութ ամպ...:



Յօվիանես Թոումանեան, կովկասահայ բանաստեծ, որ կրած է նաեւ մանկական բանաստեղծութիւններ՝ աննրան քաղցրութեամբ:



ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ

ԵՐԿՈՒ ԵՂԲԱՅՐՆԵՐ

Մէկ տարու և քանի մը ամիսով հաղիւ փոքր էի եղբօրմէս. և մինք միասին մնացած, միասին խաղցած ու միասին ուսում առած էինք: Մինչեւ այն օրը՝ որուն վրայ պիտի խօսիմ հիմա, մեր մէջ բնաւ ատրբերութիւն մը զգալի չէր եղած. բայց այդ օրը ինձի թուեցաւ թէ Վոլոտիա կը յիշէր. որ ինք ինձմէ մեծ է և այդ բանին համար հպարտ է . . .

Կը յիշեմ թէ նոյն օրը մօտեցայ անոր սեղանին և առանց ուզերուս կոտրեցի պղտկի երփիներանգ սրուակ մը:

— Քեզի ո՞վ ըստու որ իմ բաներուս ձեռք դպցնես, — պոռաց Վոլոտիա՝ որ ճիշտ նոյն պահուն ներս կը մանէր սենեակէն: Ո՞ւր է պղտկի սրուակը, հարցուց ինձի, ինչո՞ւ ամէն բանի ձեռք կը զարնես:

— Վար ձգեցի անգիտակցաբար և կոտրեցաւ, պատասխանեցի: Փորձանք մըն էր պատահեցաւ:

— Կը խնդրեմ որ երեկը իմ բաներուս չդպնաս, ըստ Վոլոտիա՝ հաւաքերով կոտրած սրուակին կոտրուանքը և նայելով աննոց վրայ վշտահար դէմքով մը:

— Կը տեսնա՞ս, փորձանք, ի՞նչ մեծ փորձանք, պատասխանեցի. սրուակ մը կոտրեր իմ եղեր, եղածը աս չէ:

Եւ ինդացի, թէեւ երեկը ինդալու փափաք չունէի այդ պահուն:

— Այո՛, քեզի համար բան մը չէ, բայց ինձի համար մեծ



Կոմի Լէսի Թօմաքոյի (1828—1910) ռուս տիեզերահռչակ փելիսոփայ, գրագէտ եւ վիպասան, որ քանոզեց ինալուղթիւն, գիտութիւն եւ սէր: Իր գրքերէն Յարութիւնը, Պատերազմ եւ Խաղաղութիւնը ու գեռ ուրիշներ թարգմանուած են հայերէնի:

բան է, շարունակեց Վոլոսիա... հերիք չէ որ կոտրեցիր զայն... և դեռ կը խնդառ ալ... գարցելի՝ բգէզ...

— Եթէ ես բգէզ եմ, դուն ալ մնծ յիմարին մէկն ես:

— Ես փափաք չունիմ երբեք նախատինքներ ընելու, յարեց Վոլոսիա՝ ետ հրեղով զիս կամաց մը. կորառուր:

— Մի՛ հրեր զիս:

— Քեզի կըսեմ թէ մի՛ հրեր զիս:

Վոլոսիա բոնեց ձեռքէս և ուզեց բոնի հեռացնել զիս սեղանին քովէն. բայց ես արդէն վերին աստիճան զայրացած էի. բոնեցի սեղանին տոքէն և տապալեցի զայն:

— Ահա թէ ինչ կը նշանակէ զիս վանաելը:

Բոլոր յախճապակիէ առարվանելան ու բիւրեղէ զարդերը գետին թափեցան՝ կոտրտելով շոնչաձայն:

— Գարշելի՛ բգէզ, պոռաց Վոլոսիա, ջանալով բոնել սահող առարկաները:

«Հիմա, բաի ինքնիրենս՝ դուրս ելելով սենեակէն, ամէն բան վերջացաւ մեր մէջ. ա՛լ իրարու հետ պիտի չխօսինք մինչեւ մեր կեանքին վերջը»:

Ցորեկն ամբողջ մէկ բառ չի փոխանակեցինք. ինքինքս յանցաւոր կը զգայի. չէի համարձակիր եղբօրս նայիլ և անկարող էի այս բանին պատճառը գտնել: Վոլոսիա, ընդհակառա՛կը, շատ լաւ պատրաստեց իր դասերը, և, ճաշէն յետոյ, սովորականին պէս, հագուեցաւ ու ժպտեցաւ՝ իբր թէ բան մըն ալ պատճաճ չըլլար:

Դատին ետք՝ երբ մեր ուսուցիչը մեխնցաւ, կը վարանէի մինակ մնալ եղբօրս հետ... կ'ամէնայի՛... ուստի, առի տետրականերս և շիտկուեցայ դէպի դուռը:

Վոլոսիայի առջեւէն անցած պահուս, թէեւ ներսէս հաշտուիլ կ'ուզէի հետը, բայց երեսս կախեցի ու մոռուզ գարկի: Նոյն բոպէին եղբայրս գլուխը վեր առաւ և ինձի նայեցաւ:

— Միրել՛ նիկոլա, բայս ինձի, հերիք է խոռոված

մոանք իրարու հետ. եթէ վիրաւորեցի քեզ, ներողութիւն կը խնդրեմ:

Եւ ձեռքը ինձի երկարեց :

Կարծես տեսակ մը մատուց կը ճնշէր կուրծքս, կը կարէր չնշառութիւնս և հետպնդեսէ վեր եղելով կը սեղմէր կոկորդս. այս զգայնութիւնը հազիւ երկարութիւնն մը տեւեց. աշքերս արցունքներով լիցուեցան և զգայի որ սիրոս թիթեցան:

— Ներէ՛ ինձի, Վոլոսիա՛, բաի, սեղմելով անոր ձեռքը:

Լէօն ԲՈԼՍԹՅՈՒ



ՄՈՒՇԻ ԱՇԽԱՐԴԸ

Մամիկոնեանները դեռ Մուշի աշխարհին տէր չեղած, այս աշխարհին զաւակլ սրտի քաջութեան և ազգասիրութեան մէջ նշանաւոր էր: Ես՝ կըսեմ Մամիկոնեանները այս աշխարհին մէջ և այս աշխարհին բնակիներուն քաջութեան անունը ժառանգեցին միշտ՝ քանի զայն իրենց հետ բերին ու անոնց տունն:

Մուշի Հայերը պէտք էր քաջ ըլլային՝ նայելով իրենց հայրենիքի դիրքին: Այս ամենի բարձրաբերձ լեռները մեծութիւն մը կ'ազդէին անոնց սրտին. անտառներով, մացառներով զարդարուած սարերու գագագաթներն ու ծոցերը, նոյնպէս և զաշաները, որոնց մէջ լեցուն գազաններ են, զիրենք կը ստիպէին զէնքի վարժուիլ՝ թէ որսալու և թէ պաշտ-



Գարեգին Եպիսկոպոս Օրուանձեանց (1840-1892) ծնած է Վան, մեռած է Պոլս: Այս գրագէտ հայրենականը ունի գրած հայրենի երկրի եւ հայրենի աւանդութեանց մասին «Գրոց ու Բրոց», «Հետ ու Նորոց», «Մամանայ» եւ «Թուրուաղը» գեղեցիկ գործեր:

պանուելու համար։ Այս ընդարձակ դաշտը և այդ մեծատարած երկինքը՝ վեհութիւն և վսկեմութիւն կ'ազդէին անոնց հոգւոյն, իսկ այս պատուական կիմման արդէն գորաւոր և յաղթանգամ կը կազմէր անոնց իրանները։

Ջուրիքը բոլորն ալ գետեր են, որ չորս կողմի լեռներէն առև ընթացքով և գուռում գոյսումով կը վագեն, կը թափին Եփրատի ծոցը. և թէպէտ Մեղրագետն ու Եփրատը անձայն կ'ընթանան, բայց ա'յնպէս արագ, այսովէս ահարկու և լայնածաւալ պատյաններով ու հասանքներավ կ'անցնին, որ կարծես ահեղ թագաւոր մէն է Եփրատ, և Մեղրագետն ալ անոր սպառապետը. անոնք ջրայն զօրքերու միծ բանակ մը առած՝ գաւառները ամրելով, կը վագեն, կը դիմեն ուրիշ ափրապետովներու դէմ կուիւի։

Այսպիսի երկիր մը՝ որքան իր բնակիչներուն նպաստաւոր է, այնքան իր մերձաւորներուն ու ծանօթներուն նախանձը կը գրգռէ. այս պատճառով ալ գրեթէ շարունակ կոխւի մէջ ճնած ու մեծցած լլաղով, մահէն չլախցող մարդիկ էին Մշեցիք։ Մշոյ աշխարհը լի է եղեր բանաստեղծներով, երգասացներով. բազմաթիւ աշուգներու տեղ է եղեր այս երկիրը, և ասիկա բնական հետեւանքն է այն քաջերուն և քաջագործութեանց որսնց զիւցազնագործութիւնները կը դիցաբանէին, և անոնց թանկագին մահը կ'եղերերգէին պէս պէս երգերավ։

Մուշի այս գեղեցիկ հորիզոնը աչք ձգողին սիրաը ինքնին կը թրթուայ, արինը կ'եռայ և հոգին կը բարձրանայ։

Թարգմանչաց շիրիմներ՝ Առաքելոց վսնքին մէջ են. Մուշեղին և Վահանիանց գամբարանը՝ Ս. Կարապետի մէջ, Սահակ Պարթեւ հայրապետը և Շուշանիկ՝ Աշտիշատու նեղ մատուին մէջ։ Հոս է Ցրոնք, Տաղնք, Օձ քաղաք, Վիշապ քաղաք, Խորճնք, Հացիկ, Մեղատի, Կվարա, Տօմ, Բարիս կամ Բաղլու, Մուշեղչէն, ևն., որմանց մէջէն փրկիչներ և լուսաւորիչներ եղած են մեր ազգին համար։

Մշոյ դաշտին մէկ կողմը Սամոյց քաջարեր լեռներն են, Տօրօսի շլթան։ Միւս կողմը՝ Բզմաւնեաց ծովը կը ծածանի ծի-

ժաղակայտ, և Ծովասարի ճակատը Մուշի վլրեւն է։ Միւս կողմերը՝ Բիւրակինեան լեռները և անոնց գօտիները, անմահաւկան ջրերով ու ծաղիկներով զարդարուած։ Ասոնց բնակիչները ինչպէս կայտառ, ինչպէս զուարթադէմ մարդիկ են։

«Ուրիշ կողմէ մը Եփրատէս խշալով, խոխոջալով՝ Գրգուն վար կը հոսի. իր խոր ու սառներու ծոցին մէջ կը կայտուեն անթիւ ծուկեր և կը խաղան վտակներու մէջ. բաղն ու սագը կը ծփծան իր ալիքներուն վրայ, և իր գետափունքները լի են մանր ու խշոր թուչուններով։

Արագիլը ամէն զիւղի առւներուն երդիքը, և բարձր շէնքերու պարիսամներուն ու ծառերու գլուխը իր բոյնը դրած է, և հաղարաւոր ճնճղուկներ անոնց բայներուն բոլորը ապաւինած։

ԳԱՐԵԳԻՆ ԵՊԻՍԿ. ՍՐՈՒԱՆՁՏԵԱՆՑ



ՄՐՏՈՅԻ ԹՈՌԸ

Հին խաչ մը մէջէն, զոյգ մը կեղ-
տոտ մոմ,

երկու խեղճ տէրտէր, ամբողջ օրը
ծոմ,

Ասոնց հետքով ալ չորս պանդուխտ
խեղճուկ՝

Առեր կը տանին դագաղ մը անշուք։
Դագաղի մաշած թաւիշը մոմուտ
կ'երթայ ու կուգայ օդին մէջ
տեննդուտ.

Իսկ սուրբ հայրերը ըշտապ կը
քալեն՝

Քիթերնուն տակէն բան մը երգելէն։

Ո՞վ է այդ գըժբախտ հանգուցեալն
անտէր։



Հետօն Սեղբոսեան
(Շանթ), թրքահայ գրա-
գէտ, բանաստեղծ, թա-
տրագիր եւ ուսուցիչ։
Դրած է վիպակներ, քերթ-
ուածներ եւ «Հին Աստ-
ստրեգութիւն»։

«Պետական մ'է» լսաւ գիրուկ մի տէրտէր՝
Խոր ողջոյն տալով պառաւ մի տիկնոց,
Որ փընթփընթալով ժամ կուզար դողդոջ:
«Դրսեցի մըն է» կ'ըսէր մի այլ ոք
Ու արտօրալով վար կ'երթար անհոգ:
«Մրտօյի թո՛ռն ի» հեծեց խոկայէն
Հուժկու համալ մը իր բեռան տակէն:

Մրտոյի թո՛ռը, ով թշուառ Մրտո,
Գիտես ի՞նչ սեւ զոյժ ախո՛ լսես մօտոյ.
Ծերութեան նեցուկ թոռդդ ալ չի կայ,
Թէեւ դեռ երէկ ծեզ կը յիշէր նա .
Նա ծեզ կը յիշէր սիրով մը քնքուշ
Ու առաստաղին կը նայէր անուժ:
Նա ծեզ կը կանչըր մինչեւ վերջին շունչ,
Խոկ հիմա շիրխմ կ'երթայ անտրտունզ:

Արդ անդորր է ան, բայց օր մը առաջ
Դարձեր էր յուզում, գանգատ ու հառաչ.
Ի՞նչ քաղցրիկ երազ. — մութ աչքերուն դէմ
Իր հայրենիքը կուզար գեղադէմ,
Այն սիրուն ծովը, այն դաշտն ու լեռներ,
Ալս, միտքը ինչեր ինչեր չը բերեր.
Նա այն սեւ օրը կ'անիծեր անբաւ,
Երբ իր աշխարհէն ոտքը դուրս դըրաւ:

Բայց ահա իր դէմ տունը հայրենի՝
Այն հողէ խարխուկ յարկը պաշտելի.
Ցած շեմին վրայ իր մայրն է նատեր,
Հո՞ն, թոնիրին քով պապիկն այեներ.
Խոկ դրան առջեւ գեռատի մի կին
Դառըն արցունքով կաթ կուտայ զաւկին:
Մեր հէք պանդուխուր ա՛լ չը դիմացաւ,
Խո՞ր, խուկ փղծուկ մը կուրծքէն ժայթքեցաւ:

Արդ խոր կը ննջէ անցոյգ եւ անցաւ,
Խոկ կտրինին հետ օճախս մ'ալանցաւ.
Բայց այդ չեն զիտեր դեռ անոր տունէն:
Միայն բոլորն ալ այսօր տխուր են.
Պապիկն աղօթքով համրիչ կը շրջէ,
Մայրը կարօտով որդին կը կանչէ,
Խոկ հարար միշտ լուռ կը նայի հեռուն,
Վախկուս յոյսերով կը սպասէ մարդուն:

Լ. ՍԵՂԲՈՍԵԱՆ



ԻՐԻԿՆԱՄՈՒՏՔ ՄԸ ՍԵՒ ԾՈՎԻՆ ՄԷԶ

1

Աշունի ցողաթուրմ առաւօտ մը կը մաղուի գորշ, ծուլորէն հորիգոնին վրայ պառկող ամպերու ծուէններէն: Ցամաքին վրայ՝ անթիւ մինարէներ վախտ բազուկներու պէս դէպի երկինք կը բարձրանան: Նաւահանգիստին մէջ՝ խաչաձեւուած կայմերու արձանացում մը: Պապաթիս, քարափին վրայ՝ քաղաքին վաղազարդոյց եռուզեկուումը նաւաստիներու, բեռնակիրներու, ոսափկաններու իրարանցումէն շնուած:

Իմբերարու Թրայան իր սպատակ ներկուած հոյակապ լսնջքովը, իր ամբարտակածեւ յարկերուն վերելքովը, իր կրկին ծիններյաներուն անհամբեր չնշառութեամբը մեզի կը սպասէ: Քէսութիւննէ թղթատարն է ան:

Մեկներու վրայ եղող սթիմբի մը սովորական տեսարանը: Ճամբորդներու և ճամբու դնողներու ամէնուն գիտցած հաւաքումը: Հո՞ն՝ հայր մը, մայր մըն է որ իր զաւակը ճամբու կը դնէ. հո՞ն՝ աղջիկ մը, տղայ մը որ իր ծերունի ծնողքը շողենաւին կը յանձնէ, ո՞վ զիտէ, թերեւս մէյ մըն ալ չտեմնելու վախով համակուած. այսուղ բարեկամներ որ զիրար կը թողուն. ամէնքս այս պահուս իրարու. խառնուած՝

յանկարծ սուլիցին խղացուցիչ ստիպումին վրայ, իրարմէ կը բաժնութինք, հասպճեապով ապօլ-առանելով վերջին համբայրները, արտասաւնելով վերջին բառերը:



Դրիգոր Զօհրապ, ԹԱՐ-
ՔԱՆԱՅ ԳՐԱԿԵՏԻ, ԱՐՈՒԵՆ-
ԱՍՎ ՓԱՍՏԱԲԱՆ. ՀՅՈՒԱ-
ՐԱԿԱԾ Է ՄԱՍԻՆ ԳՐԱԿԱՆ
ՉԱԲԱԹՎԱԹԵՐԹԸ Եւ ՄԱՍԻՆ
Եւ Արեւելի օրաթերթերը.
Նշանաւոր են իր բոլոր
ԳՐՈՒԱԾ. ՔՆԵՐԸ, ՆԱՐԴԱ-
ՆԱՆԴ ՆՈՐԱՎԵԿԵՐԸ:

միշտ՝ ուշ է զղջակու համար: Կիսա յամառքին իր մեկնող զաւակներան նորէն պատուեներ կուտայ, «չի մարք, հիւանդ չըլլաք», ձայնով մը որուն մէջ հեծկլտանք մը կը մարի. համար տեսակ վախսեր իր մայրական սրտին մէջ կը լեցուին. թէոր մէյ մէն ալ չումնայ իր զաւակները: Բոլոր քարափին վրայ սպասող այս բազմութիւնը իւրաքանչիւր ուղեւորին համար միւեւնոյն դուզերը կը զգայ. թաշկինակներ աչքերը կը սրբեն, յետոյ օդին մէջ կը ծածանին, լուռ ու վերջին մնաս բարովի մը պէս:

Այս է զատուկիլ:

Շոգինաւը ճամբայ կ'իյնայ, հետզհետէ կը բացութինք յամաքէն. քարափին վրայ կեցողները կը պղտիկնան աչքերնուս, դէմքերը չեն զանազանուիր ալ, իրաբու կը խառնուին, երկու հատուածներու վերածուած:

Մնացողները՝ հոտ, ու մեկնողներ՝ հոս, այսպէս չէ միթէ բոլոր աշխարհքը:

2

Վոսփորը կը ճեղքենք կ'անցնինք տիրական գնացքով մը: Ենիքէօյ, Պէօյիւքաէրէ, Ենիմահալէ, Գավաքները մի առ մի կ'անհետաման ու նեղուցէն դուրս կը նետուինք՝ աչերնուս վեր ցցուող, արիքներէ ծեծուած պարեիներու շարք մը քերելով:

Բաց ծովն ենք ահա, Սեւ ծովը, և ահա Նարդէյի տուղերը միտքս կ'իյնան յանկարծ:

Զէ, Սեւ ծով, չե, փրփրադեզդ ալիբներ
Հայր միւս նկուն, գերի ինկած չեն տեսեր.

Իր զարհուրանքի համբաւին հերքում մը առայու համար գուցէ, Սեւ ծովը անծալք ու անհուն կապուտութիւն մը կը պարզէ մեր առջեւ: Թեթեւ պղտիկ ցնցումներով՝ որ հերիսն բաղնումները կը մասնէ, մեր պղտիկ աշխարհքը, պղտիկ մարդկութիւնը, թուրքէ, հարէ, յոյնէ, ուռմնէ, անզիփացիէ, ֆրանսացիէ, գերմանացիէ ձեւացած, կը քալէ, կը քալէ շարունակ:

Պտոյս մը նախ չոգենաւին դանազան մասերը. վիրի կամուրջին վրայ, ճիշտ ճակատը՝ մեսալ մը, առնական խրոխս գէմք մը, որուն ասկը գրուած է.

Marcus Ulpius Trajanus

Հոռվմայեցի կայսեր անունն այս չոգենաւին արուած է, յիշեցնելու համար որ Ռումեն ազգը հնն Հոռվմայեցիներէն կը սերի:

«Իմբերիաթուու Թրայանիւս» իր անդուկ վազքը կը շարունակէ. ժամերը կը սահին, օրուան գիտակցութիւնը կը կորառու քիչ քիչ. այսպէս կը պատահի ամէն անգամ որ մարդս ցամաքը կը թողու: Մինակ ենք, այս ծովն վրայ. մինա՞կ, ոչ բարսովին. պղտիկ թուշուներու խումբ մը Վոսփորէն կ'ընկերանյ մեզի. պահ մը մեզմէ առաջ կը վալէ, պահ մը հակը մը կը վալէ: Ի՞նչ կը փնտուն այս պղտիկ թափառականները մեր շուրջը:

Ժամը վեցն է. իրկինամուտքը կը սկսի ձախէն։ Բարսամբունիքն կոթնած՝ կը դիտեմ արեգակին, ատրաշէկ բողոքակին տակաւ էջքը՝ հեռուն, ամպերուն ևտին, ալիքներուն մէջ, յամեցող ու միանգամայն արտարացող էջք մը։ Յետոյ, հորիզոնին բոլոր երկարութեամբ և վեր՝ երկնքին վրայ, հետուեաէ գծուող, գծագրուող, քայլայուող ու խեկոյն վերակազմուող, գյուղգոյն, նարինչի, մանիշակի, հալած սսկիի ամէն երանգներով ներկուած ցամաքներու, լևոներու, կղզիներու, լիճերու փողիսղումը։ Յետոյ, տակաւ շիջումը այս բոցավառութեան, իբրև թէ հզօր ձեռք մը յանկարծ ես քաշած ըլլար սցս մնծաշն ու թափանցիկ ամպերուն կանակէն զանոնք ապրեցնող, հրահրող լոյրը։

Ու այդ բոլոր զեղսութենէն, եզական սինէմաթօկուաֆին մեր հիացած աշքերուն առջև թափած ճոխութիւններէն՝ մութ կարմրութիւն մը միայն կը մնայ, կարմիր սպիացումի մը պէս՝ որ առջի արթւռաս վէրքին տեղը կը մասնանչէ։

Սնկէ ետքը կապարի գոյն ամպերու դէկ մը միեւնոյն դոյն ծովին վրայ հանգչող անսասունի մը պէս։

Ցամաքին հետ ո եւ է կատ չոնինք. միայն երամակը պղտիկ թռչուններուն՝ իր դարձդարձիկ շրջաններովը մեր ճամբան կը պարսուէ. իր ճուռողիւնը քամիին ձայնին կը խառնուի։ Այս փոքրիկները կը խաղան, կը զուարճանան մեզի հետ. փախչող ու հետապնդող նշն Յոյսերն են անոնք. ինչ որ ալ ընկնք, չեն զատուիր մեզմէ։ Հաւատարիմ ու անհաւատարիմ Յոյսեր, պղտիկ թռչուններ, ինչ կ'ուզէք ինծմէ։

Գ. ԶՈՂԲԱՐ



Ա. Ք Ա Ղ Ա Ղ Ը

1

Այն օրը զարհուրելի անցքեր անցան չ... գիւղին գլխէն։ Օրը ցորեկով քնացաւ այդ գիւղը, ընդ միշտ քնացաւ, մէկ անգամէն քնացաւ. այնպիսի ժամանակ էր։

Վրայ հասաւ գիշերը. զարմանալի է թէ ի՞նչու այնքան մռայլ կըլլան մեծ ոճիրներուն յաջորդող գիշերները։

... Զայն չի կայ, լուռ է գիւղը. շուն չի հաչեր, կատու չի մլաւեր, գուռ չի ճռնչար, մարդ չի հազար, մանուկ չի ճչեր, սանաձայն չկայ. քնացած են ամէնքն արդեօք։ Բայց քնացած գիւղը այսպէս կը մռանի. աս ի՞նչ քուն է...։ Խաւար է, գժուար է իմանալ. բան չերեւար, միայն լուռ թիւն և ամպութիւն, կէս գիշերային հովը կը փչէ միայն իր սովորական անհոգութեամբ, և շուկի, փափառքի պէս բան մը կ'ըսէ։

Ահա վերջապէս ձայն մը. աքաղաղը կանչեց. մէկ հատիկ աքաղաղ մը, բարձր, զիլ ձայնով։ Ո՞վ չէր ճանճար այդ աքաղաղը. Մելիքինց աքաղաղն է ան, մեծ փետուրներ, մութկարմիր, պոչը փառահեղ, կանաչ, ամենէն աւելի կուռան, ամէնէն աւաշ կանչող. այսպէս էր այդ աքաղաղը։

Այսօր ալ, սովորականին պէս, ինք կանչեց առաջն անգամ։ Խեղմուկ թեւաւորի ճիչ մըն էր, որ դուրս եղաւ. Մելիքէնց գոմին. լայնատարած արձագանգներով կրիմուեցաւ «քնացած» գիւղին վրայ և մռաւ խաւար հեռաւորութեան մէջ։



Ա. Ահարոնեան, կովկասահայ գրակէտ, որ գրած է Թռքահայ ժողավուրդի տառապանքէն վրայլելի վիպակներ։

Կրկին լուսվթիւն, որ այս անգամ ա'լ աւելի ահառոք դարձաւ, որովհետեւ այդ միակ ձախին ուրիշներ ցաջորդեցին. Ինչ, այս գիւղին մէջ աքաղաղ՝ մը միայն կայ, մէկ հասիկ թռչուններ չունչ ու ան ալ աքաղաղ՝ ու ապասփելի՛ է:

2

Ողորմելի թռչունը ինքն ալ վախցաւ, ինչպէս որ կընար վախնալ աքաղաղ մը։ Մեծ յիշովութիւն չտներ ան, բայց քնազդը չարագուշակ բաներ կ'ըսէր իրեն։ Կը զդար որ երէկ գիշեր այս ժամերուն՝ իրերը այսպէս չէին ընթանար աշխարհիս մէջ։ Գիտէր որ իրմէ անմիջապէս յետոյ սովորաբար դրացիենց աքաղաղը պիտի ձայնէր, —բան մը, որ զինքը սասատիկ կը կասպեցնէր։ այդ պատճառով ալ՝ երկրորդ անգամ, իր հակառակորդները ճամփեցնելու համար՝ ա՛լ աւելի ուժգին, ա՛լ աւելի բարձր կը կանչէր։

Բայց այսօր հակառակորդին ձախը չի կար . ափագաղը
կը սպասէր զարմացած : Լուսթիւնը չարագաւշակ էր : Աս ալ
երկար չըբաղեցուց մասացիս թւազունը . անիկա նոյն խոկ ան-
հոգ կերպով , ախորժ արամագրաւթեամբ փորձեց գգուել
իշ ամենէն սիրելի ամուսինը , այն սեւ հաւե՞ որ միշտ աջ
կողմը տեղ կը բռնէր թառին վրայ և իր սէդ ամուսինն վա-
զողթեան առաջին գուրգուրանքները կը վայելէր հպարատ-
թեամբ : Աքաղաղը երկնցուց իր աջ թեւն ու կառցը , բայց
ապշած մնաց , քովը դաստարկ էր , ընկերուհին չկար : Վշտա-
ցած եւ զայրացած՝ դարձաւ դէպի ձախ կողմի ընկերուհին .
դարձեալ դաստրկութիւն :

Դարձնում է գաղտնաբառը՝ լուսակացնելով առաջին համարը:

3

Անյան ժամեր . կենդանին մոռցաւ կարծես իր մտայնութիւնը և պատրաստուեցաւ երկրորդ անգամ կանչել : Թափահատեղ իր թեւերը և կանչեց ուժգին . ձայնը կրկին արձա-

գանգներով կրինուեցաւ խաւար տարածութեան մէջ և մեռաւ հեռուն, հեռուն, միայնակ, անսպասապիսան :

Աքաղաղը կը սպաէր : Գիտէր որ իր երկրորդ կանչէն յետոյ գոմին դուռը ճռչալով կը բացուի , ներս կուգայ հօտաղը՝ քթոցը շարկած , անսասունները փռնջելով տաքի կը կանգնին . անմոնդ կեր տայու ժամն է :

Աքաղաղը լաւ կանչեց, ուժգին, լի կոկորդով, այսպէս որ կարող էր ամբողջ գիւղը պայթեցնել, և սակայն դուռը չի ճռնչաց, հօտաղը չեկաւ, անաստները չի շարժեցան, գոմը զարմանափ կերպով տևռ էր:

Ի՞նչ էր պատահեր . թոշունին ուղեղը հասկնալ չէր կրնար : Սակայն , կը սկսէր վախնալ . այդ ամայութիւնն ու լուսաթիւնը իրեն վախ կ'ազդէին , բնագդը իրեն կ'ուսէր թէ գէշ բան մը , շատ գէշ բան մը պատահեր է , աշխարհքի կարգը խանգարուեր է : Եւ թոշունը փոքրկացաւ , կծկուեցաւ , տիսրեցաւ . . . :

4

Հասաւ երկրորդ անգամ կանչելու ժամանակը, որմէ յետոյ գիւղը կամաց կամաց ուռքի պիտի եղէր:

Ահա աքաղաղը կրկին թափ ի թափ տուաւ իր թեւերը, բարձրացուց, երկնցուց պարանոցը և կանչեց քանի՛ ուժ ունէր, երկա՛ր, զի՞ւ կանչեց և սպասեց:

Անկէ յետոյ առաջին արթնցողը գիւղին մէջ՝ քահանան պիտի ըլլար. անիկա պէտք է դուրս գար դռնէն՝ աղօթք մրմնջելով վաղորդեան կիսախաւարին մէջ։ Մեծ երկիվեղկանի դուան բացուելու և փակուելու թիսրկոցը կը հասնէր նոյնիսկ մինչև Մէլիքենց տունը. աքաղաղն ալ կը լւէր այդ թիսրկոցը, որ իրեն համար այնքան ստվորական էր դարձեր։ Անկէ քիչ յետոյ կը լսուէր գիւղական եկեղեցիի կոչնակներուն ձայնը, որ մեղմ, թրթուուն հնչիւններով, առաւօտեան զով զեփիւոի թեւերովը, կը ապրածուէր քնազած գիւղին մրաւ, ոռաէս

երկնային օրհնութեր մեղեդի : Եսոյ ձայնէն կ'արթնային ամէնքը՝
ազօթուորներն ու աշխատաւորները . ծեր բերանները յօրան-
ջելով ազօթքներ կը մրմնջէին , պառաւները կը խաչակիքէին
իրենց երեսները՝ զանգակներու տմէն մէկ զօգմնջին հետ , և
կիսախաւար փողոցներուն մէջ , ուրուականներու պէս , կը
դիմէին դէպի Աստուծոյ տունը :

Սակայն այսօր ո՞չ քահանային դուռը թխրկաց , ո՞չ զան-
գակի ձայն լսուեցաւ : Ո՞ւր էր քահանան , ինչո՞ւ լուս էր կոչ-
նակը . ի՞նչ էր պատահեր . աս ալ չի կրցաւ հասկնալ աքա-
զաղը , բայց կրկին երկիւղի բնազդը խօսեցաւ իր մէջ .—
այսպէս չէր երէկ դիշեր :

5

Այս անգամ ոկտաւ կանչել անբնդհատ , իրարու վրայ :
Այս ժամն էր՝ երբ հովիւը դուրս պիտի քշէր իր հօտը . անոր
որինգին մելամաղճու ձայնը՝ մեղմիկ , լարկան ելեւէջներով սո-
վորաբար նախ կը հնչէր գիւղին մօափիկ , ապա կամաց-կամաց
իր հօտին հետ միասին կը հետանար դէպի գաշտերն ու լիո-
ները : Անոր կը հետեւէին հօտաղ-առուարաններու խմբակն
երգերը , գութաններու և սալերու ճախնչը , անասուններու բա-
ռաջը : Գիշերային հանգիստէն յետոյ , առաւօտեան կիսախաւա-
րին մէջ գիւղն ամբաղջ կ'ըսես կը կոտրուէր , կը յօրանջէր՝
առմէնօրեայ աշխատանքը վերակալու համար : Աքաղաղը այսօր
կը կանչէր և կը սպասէր մէջ լինդ մէջ : Սրինդ չիսր , հովիւ
չկար , հօտ չկար , հօտաղներն այսօր չին երգեր , գու-
թանները չին շարժիր , սալերու չին ճոնչեր . լուս էր ամէն ի՞նչ :

Սքաղաղն աղես լսեց , իսպառ յուսահատած : Կ'ուղէր
վար իջնել թառէն , բայց կը վախնար : Ո՞ւր իջնել արդ լուս-
թեան մէջ , այդ սարսափելի ամարութեան մէջ . չէ՞ որ ան ալ
կենդանի էր , ւանք կը վնասուէր : Ա՞հ , գոնէ շուտով լոյսը
բայցուէր , գոնէ բան մը տեսնէր խեղճ թռչունը . բայց այսօր
լոյսն ալ ծանր կուգար և խաւարը կարծես հեռանալու , չքա-
նալու միտք չունէր :

Անիկա չէր գիւղեր թէ ի՞նչ է պատահեր գիւղին , ո՞ւր

են իր ընկերուհիները , ինչո՞ւ մինակ է ինք , ինչո՞ւ դուրս չի
գար քահանան , ինչո՞ւ համբացեր է կոչնակը , ո՞ւր է համլւը ,
ո՞ւր է անոր հօտը , ո՞վ տարաւ , ո՞վ թալլեց , հօտաղներն ին-
չո՞ւ չեն երգեր , ո՞վ պատանձեցուց զանոնք այդ-գէս անսիրտ
կերպով . չլլայ թէ քնացած ըլլան ամէնքը . այդ ի՞նչ երկար
քուն է այսօրուայ քունը :

Սարափելի բան էր . ո՞վ էր կենդանի թողեր այդ մէկ
հատիկ շունչը . ընդհանուր մեռելութեան մէջ ի՞նչ բանի պէտք
էր անիկա . . . :

Ա. ԱՀԱՐՈՒԵԱՆ



ԵՐԱԶԱՆՔ



Հսէ՛ ինծի , լուսաթեւ , շարժուն ա՛սաղիկ . Ի՞նչ կը
հետապնդէ քու խորհրդաւոր թոխչքդ երկնակամարին մէջ .

Օկիւր Լախոնաս , ֆրան-
սացի բանաստեղծ , ծնած է
1817ին եւ մեռած 1897 ին ,
ունի բանաստեղծութեանց
հատորներ եւ թարգմա-
ւութիւններ :

Հսէ՛ ինծի , մաածկո՛տ լրւսին ,
ո՞վ աժգոյն ճամբորդ . քալելով կաթ-
նային երկինքին անապաններն՝ ի՞նչ
մթին կամ լուսաճանանչ խորութեան մէջ կը փնտուես կարօսալի
հանգիստը :

Հսէ՛ ինծի , յոգնա՛ծ հովիկ՝ որ մոլորաթեւ կ'երթաս ան-
տուն ու հանգստազարկ որբի մը պէս , կա՞յ արդեօք գաղտնի
անկողին մը բնութեան գրկին մէջ . կա՞յ արդեօք բոյն մը
քեզի համար՝ ծաւլին մէջ կամ ալիքներուն վրայ :

Հսէ՛ ինծի , ալեծածան , վայրինա՛մոռունչ ծով , ո՞վ կը
կարեկցի քու վրադ՝ գիշերը , ո՞վ կը կարեկցի վրադ՝ ցորեկը .
հորիզոնէն անդին կա՞յ արդեօք ափունք մը , ուր կարող ըլլան
գանել մահիճ մը և քուն :

ՕԿԻՒՐ ԼԱԽՈՆԱՆ



ՅՈՎՀԱՆՆԻՍ ԱՅՎԱԶՈՎԱՔԻ

Ապառաժուտ, ամենի ու մշտակոծ ալիքներով ծեծուած քաղաքը մը ճնունդ տուած է Այվազովսքին, Թէոդո՛սիան, Խրիմու թերակղզիին այդ լայնչի նաւահանգիստը՝ որուն առջեւէն ծովը իր արհաւիրքը պակաս չըներ, և յարածուն մոլեգնութեամբ ժամէ ժամ իր փրփրոտ համբոցը կուտայ անմիջանալի, անմազցելի խարակներու, որոնց կողերուն վրայ ճայեր կը թեւածեն և որոնց կատարին վրայ արծիւներ իրենց բոյնը կը շնուն: Չուրի ցայտաքեր կը փրփրին օրն ի բուն, այդ ժայռերուն կողն ի վեր, հակայ ալիքներ կը կազմուին ու կը փշուին հոն անընդհատ, անվհատ, և քարերն են որ միշտ տեղի կուտան. սիրելու կերպ մըն է աս, որով ծովը խարակները կը չոյէ՝ առանց բնաւ անսնցմէ բաժնուիլ ուղելու. և արհաւրոտ, անագնադզրորդ հով մը հակայ սիրերքը կ'երգէ այդ վայրի սիրոյն, որ գարեր կը տեւէ ու դեռ չէ շիջած: Այդ սէրն է անշուշտ որ, ինչեած է Այվազովսքին պատիկուց:



Յովհաննիս Այվազովսքի
ծովը խարակները կը չոյէ՝ առանց բնաւ անսնցմէ բաժնուիլ ուղելու. և արհաւրոտ, անագնադզրորդ հով մը հակայ սիրերքը կ'երգէ այդ վայրի սիրոյն, որ գարեր կը տեւէ ու դեռ չէ շիջած: Այդ սէրն է անշուշտ որ, ինչեած է Այվազովսքին պատիկուց:

1817ին ծնած է հոն, արտասահմանէն գաղթած ծնողքէ՝ որ քաղաքին կարող դասակարգին չէր պատկաներ. ու պդտիկ հասուակէն գեղարուեստին համար ցոյց տուած է այն անվկանդ սէրը՝ որուն հաւատարիմ մնալուն չնորհիւն է որ կրցած է իր ապագայ փառքին համանիլ: Այդ մանկութեան տարիներուն իր առաջին փորձերը եղած են մատիտով ընդօրինակութիւններ, որոնց մէջ սակայն ընտանիքին բարեկամ ճարտարագէտ մը, կոփի, կրցած է տեսնել առաջին բողբոջումները ապագայ տաշանդի մը և քաջալերած է զայն, միեւնոյն ատեն փերսիկե-

թիվի դասեր տալով անոր: Այվազովսքի յաճախելով հանդերձ տեղին գ աւառական ուսումնարանը, ուր հայերէն, թուրքերէն և ռուսերէն կը սորվէր, կը հետեւի նաև կոփի դասերուն, ու քիչ ատենուան մէջ այն աստիճան յառաջդիմութիւն ցոյց կուտայ՝ որ կոփի օր մը գաղափար կ'ունենայ զինքը քաղաքափետ իվանովիչ Կազնաչէվի յանձնարարելու, ներկայացնելով նաև գծագրութիւններէն մէկ քանին: Քաղաքապետը պարզապէս կը հմայուի ու կ'ըսէ Կոփին.

— Բայց ես կը փափաքէի մօտէն ծանօթանալ պդտիկին հետ:

Ներկայացումը կ'որոշուի, և կոփի՝ Այվազովսքին ու հայրը առնելով, կը բերէ քաղաքապետին, որ աղան տեսնելուն պէս կը բացագանձէ զարմացումով.

— Բայց նոյն ինքն նախորդ չաբթուան երաժիշտն է:

Ու կը պատմէ թէ ինչպէս, բաւական օրեր առաջ, տան մը առջեւէն անցած պահուն պատանի մը տեսած էր չութակ զարնելու զբաղած: Պատանին որ Այվազովսքին է եղեր, զինքը տեսնելուն պէս կը պահէ նուագարանը, բայց քաղաքապետը կը յանձնարաբէ որ շարունակէ ու քիչ մը ատեն ալ զայն մաիկ լնելէ հուանայ:

Նոյն օրը, քաղաքապետը պատանի Յովհաննէսին կը նուիրէ ջրաներկի առւփ մը և գծագրութեան լաւ թուղթ. նուէրներ՝ որոնք շատ յարգի էին աղուն համար, քանի որ հօրը աղքատութիւնը առիթ չէր տար իրեն՝ ուղած ծախքը ընելու: Ասկէ զատ, Կազնաչէվի կը գովի անոր նախասիրութիւնը և զայն ուղակի իր պաշտպանութեան տակ առնելով, կ'արտօնէ զայն ազգատօրէն մտնել իր տունը և ընկերութիւն հաստատել իր զաւկին հետ: Տարի մը ետքը, 1830ին, Կազնաչէվ Տաւրիկեան նահանգներուն նահանգապակետ կ'անուանուի և կը փոխադրուի Սիմֆերոպօլ: բայց չուզելով իր հեռացումով Յովհաննէսը զրկիլ մինչեւ այն ատեն գտած պաշտպանութեանէն, հետը կ'առնէ ու իր զաւկին հետ աեղին գիմնազիոնը կը դնէ: Մանօթներու շրջանակը կ'ընդլայնուի հոն, և Յովհաննէս յարաբերութիւն կը հաստատէ աղնուական բարձր դասու պատկանող

պատանիի մը՝ Ֆէոլոր Տիմիղբեկյիլի հետ, որուն որ մը կը նուիրէ պզախիկ նկար մը, «Ազօթքի զբաղած խումբ մը Նըհաներ» : Երիսասարդը նկարը մօրը կը ցուցնէ՝ որ զմաղած անոր բնականութեան և գեղեցկութեամ վրայ, կ'որոշէ ինք ձեռք առնել Յովինաննէսին ապագայ մը պատրաստելու հոգը, և հաւաքելով անոր նկարները, կը գրկէ Մոսկուա, իր ծանօթներէն Տոնի ճարտարապետէն ինդրելով որ արքունիքին ներկայացնէ զանոնք և բարեխօսէ տաղանդաւոր պատանիին համար : Ճարտարապետը իշխան Վոլկոնսկիի միջնորդ կը կատարէ յանձնարարութիւնը և նկարները կը ներկայացնին :

Հմայքը՝ զոր Այլաղովսքի նկարները ներշնչած էին Սիմֆէրովութէն մինչեւ Մոսկուա, կը տարածուի նաև Բեղրուպուրի և անմիջապէս կը հրամայուի իշխան Վոլկոնսկիի, պատանի Յովինաննէսը մացնել Բեղրապուրի գեղարուեասական Ակադեմիան : Այլաղովսքի, հազիւ գիմնազիոնի միջն դասընթացքը աւարտած, կը փոխադրուի Բեղրապուրի և Օքսա . 23ին (1833) կը սկսի աշակերտով Գեղարուեասական Ակադեմիային : Այդ Ակադեմիային մէջ Այլաղովսքի էն զառն ու էն փոթորկաս շրջաններէն մէկը անցուցած է, որտե՛ անվկանդ և անյոզդողդ արիութեամբ մը դիմագրելով բոլոր այն արգելքներուն, բոլոր այն պատուարներուն՝ որոնք իր գէմ յարուցուած են : Հոն մաքսաած է իր ընկերակիցներուն ասելութեան, քառաթիւններուն գէմ և քիչ է մնացած որ իր բովանդակ ապագան խորակուի թունաւոր նախանձէն ֆրանսացի ուսուցիչի մը, որ զմնքը գերազանցելը չէ ներած բնու իրեն :

Բայց իր համաքաս տաղանդը և այն հրաշալիքները՝ զորս Ակադեմիային մէջ նկարած է յաջորդաբար, ամուր զօրապիպներ եղած են իրեն ու կրցած է վիմագրուել բոլոր այդ վաստութեանց . . . արեւը անձրւուա օրէ մը ետքը շատ աւելի փաղփան, շատ աւելի ոսկեյնու կը ցաթի : Նիքոլա Կայսրը ի նշան իր գնահատաման՝ 1000 բուպի պարգեւերով Այլաղովսքին, զայն ուղեկից կը նշանակէ կարերազուն իշխան Կոստանդին Նիքոլայէլիք, որ 1836ի ամառուան մէջ նաւային

սրոյտ մը պիտի կատարէր մինչեւ Ֆինսքիի ծովածոցը : Այդ շրջանէն հտքը կը սկսին Այլաղովսքիի յաջողութիւնները . ա՛ այնուհեաեւ փառքը միշտ շրջապատած է տաղանդաւոր արուեստագէտը՝ որ հանձար մը ըլլալ կը խնսամնար, և հոչակը երգած է զմնքը աշխարհի այս ու այն մասին մէջ, էն աղւոր, էն նախշուն և էն կեանքու ծաղիկներէն փառապսակը մը հիւեկով Այլաղովսքիի անունին շուրջը : Այդ փառապսակը խամրիլ չէ գիտցած բնաւ :

ԱՐԱ ԱՆՏՈՆԵԱՆ

ԿՏՐԻՃԻՆ ՅՈՅՍԸ

Թո՛ղ փրչէ քամին, պաղ պաղ, երեսիս,
Վերէն, ամպերէն սաստիկ ծիւն
թող գայ.
Որքան որ կ'ուզէ, թող փչէ Հիւսիս,
Յուսով եմ, վաղ ուշ գարուն պիտի
գայ :

Թուխսպը թող պատէ երկինքը պայ-
ծառ,
Թանձըր մառախսուղ երկիր թող
փակչ :

Տարերք աշխարհիս խառնուին իրար,
Յուսով եմ, վաղ ուշ արեւ պիտի
ծագէ :

Թո՛ղ գայ փործութիւն, թո՛ղ գայ
հալածանք,
Խաւար թո՛ղ զառնայ անաղոտ լոյսը,
Տարսափելի չեն Հայուն տառա-
պանք,
Միայն... ը հասնէր կտրիմին լոյսը :

ՈՒՏԱԱԼ ՊԱՏԿԱՆԵԱՆ



Պատանէ Պատկանեան
(Գամառ-Քաթիպա) 1830—
1892. Կովկասահայ մեծ
բանաստեղծ եւ հայրե-
նասէր երգիչ, որ իր բա-
նաստեղծութիւններով եր-
գած է ազատութիւնը :
Իր քերթուածներէն շա-
տերը կ'երգուին իբրեւ
երգ՝ ինչուն «Մայր-Արաք-
ուն», եւն :

ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԸ

Արտուրի թիերով պատաճ շրջանակի մը մէջտեղը, արմատախիլ փուշերու դէզով՝ կազմեր էին մեծ խարսյկ և անոր շուրջը թափուեր, ինկեր էին գաղթականները:



Ա. Փափազեան, ծագումով թթքահայ, բայց ընդհանրապէս աշխատակցած ուռւահայ գրականութեան: Ունի բազմաթիւ վիպակներ: Այժմ ուսուցչութեամբ կը զբաղի թթքահայ վարժարաններու մէջ: Վերեւի կարը աւանուած է իր «Գաղթականներ» գրուածքն, որ կը պատկերացնէ Զարդին պատճառով դէպի Կովկաս փախուստ տուաղ թթքահայերու տխուր վիճակը:

Ները իրենց ծնողքներուն գրկին մէջ սեղմուեր էին և այդպէս կոյտ-կոյտ, իրարու մէջ գալարուած՝ երկնցեր էին ցեխի ջուրին մէջ, որ գոյացեր էր կրակին դիմուուր:

Կը լսուէին երբեմն խուլ, խօս հառաջներ ու գանգասներ: — Օ՛, ի՞նչ ցուրտ է, ի՞նչ ցուրտ:

Սնօթի եմ, մայրիկ...

Մօտ երեսուն հոգի էին, կին, էրիկ, մանուկ: Բղորը խղճակի, պատառուուն հագուստով, գրեթէ բոսիկ և գլխարաց: Էրիկ մարդոց վրայի բաճկոնները կորսուած, բացուած անէն կողմէ, ցեխուր ու աղտոս:

Կիներուն հագուստն էր՝ միակ երկար պարեգոալը, որ ծակուտիներովը ցնցուի էր եղեր և ցուրտին առջև կը պարզէր մերկ անդամներ: Աղ ձեռք չէր մնացեր առանց կապուտնալու, ուռելու, կարկամնելու: Կը փչէին իրենց ձեռքերուն մէջ, ոտքելնին վեր վար կ'ընէին ձիւնին վրայ կանգնած, կը շվէին ականջնին, և քիթերը կը ծորային, ու աչքերը կը հոսէին...:

Հաւաքուեր, ինկեր էին խարսյկին շուրջը: Ումանք փուուեր՝ մէջքերնին կրակին էին տուեր: Քունը ընկճեր էր կիներն ու մանուկները: Մանուկները իր հարացին մէջ գրկին մէջ սեղմուեր էին և այդպէս կոյտ-կոյտ, իրարու մէջ գալարուած՝ երկնցեր էին ցեխի ջուրին մէջ, որ գոյացեր էր կրակին դէմ հարող ձիւնէն:

Կը լսուէին երբեմն խուլ, խօս հառաջներ ու գանգասներ:

— Օ՛, ի՞նչ ցուրտ է, ի՞նչ ցուրտ:

— Եաման, Աստուած, կը կանչէր կին մը. հոգին առ ազատէ...:

Որդին էր որ կը տանջէր զայն, կը կրկնապատէր անոր վիշտը: Փոքրիկ արարածին ձայնը մարեր էր, բայց անիկա բերանը մօր ուսին կպցուցած՝ կոկորդէն խուլ, խոպու աղաղակներ կ'արձակէր, որ, ո՛վ գիտէ, գուցէ վերջին շունչն էր:

— Տէ՛ր Աստուած... կը մրմռար մարտ մը, մեր մեղքն ի՞նչ էր՝ որ այս օրին ալ հասցուցիր:

Կրակին շուրջը նստած հինգ վեց էրիկ մարգիկ չէին քնացեր, ընկողմաններ երկնցեր էին. և առուակիներ կը վազէին անմանց տակին, ու ցուրտը կը սառեցնէր անմանց մէջքը:

Զէիս քնացեր, կ'աշխատէին արթուն մնալ: Անմնցմէ մէկը, ծերունի մը, ցուալը գոգին և գլուխը ծնկուըներուն կրթնցուցած՝ կը խօսէր յոգնած ձայնով: Կը լսէին զինքը, զօռով կը խօսէր ծերունին, բայց որքան ակամայ, որքան ուժապառ: Պատմող ծերունին յիմնամեայ, կորաքամակ և կարձահասակ մարդ էր, կեանքը զգալի կերպով կը քայքայուէր անոր մէջ. վիշտեր, միայն վիշտեր էին որ կ'արտայայտէր անոր նայուածքը, անոր դէմքը. այդ ճամբորդութիւնը ուժ չէր թողեր ալիւս անոր մէջ:

Բայց պատմիչ էր անիկա, և կը պատմէր որպէսզի քնանալ շխողու իր հայրենակիցները, — խումբին պահապահները: Պատմեր էր իր կեանքի ամբողջ ընթացքին, զբաղեցուցեր էր իր եղբայրները, մուցնել տուեր շատ վիշտեր....: Հիմա՝ ալ նոյնը կ'ընէր: Կը փակուէին աչքերը, բայց կը խօսէր. լիզուն կ'ուղէր զարդար առնել, կը սառէր անոր մէջ ամէն ի՞նչ, բայց անիկա դարձեալ կը պատմէր:

«... Թագաւորը ողորմեցաւ անոր, ըսաւ... գնա՛, աչքէս հեռացի՛ր... ճակտիս արդակէս, էր գրուած, որ մէկ զաւակ պիտի ունենայի և այդ զաւակը՝ իր ազատողին ձեռքով ալ պիտի սպաննուէր»...

Եւ խարոյկը կը ճարճատէր, կ'այծեր կ'արձակէր ու արիւնուար լոցով կը լուսաւորէր այդ տեսարանը:

Վ. ՓԱՓԱԶԵԱՆ



ՈՐԸ ԿՌԻԶԵ ԱՆ ԹՈՂ ԸԼԼԱՅ

Զերմօն ամսուան մէջ էր . Դատական նախալարութեան պալատին կից բանտին մէջ երկու հարիւր հոգի խառն ի խուռն Ֆրանսուա Գովիէ (1842-1908), ֆրանսացի բանաստեղծ՝ որ շատ ժողովրդական էղաւ իր ժամանակին :

Տէուօրը կը կրկնապատկուէր : Պատուհանին վերջին հարուածներն էին հասկերու գլխուն, փոթորիկի վերջին ճայթիւնները : Պակուցման ենթարկուած Բարիկի վրայ անդադար կը գործէր դիմաւան արիւնաշաղախ գործիքը :

Հոն էին երկու հարիւր հոգին՝ դատապարտուած կամ առուազն կասկածելի, բայց բոլորն ալ անմեն :

Ամէն առաւու ներս կը մտնէր վայրենադէմ մարդ մը, ապա բերնէն հանելով իր ծխամործը և գէշ կամ աղէկ կարդալով իր զազիր թուղթերը՝ կը կանչէր, շատ անդամ աղաւագուած անուններով, զանոնք՝ որոնց դուրսը կը սպասէր ճակատագրական սպազակը :

Բայց ամէնուն ալ հոգին պատրաստ էր միկներու . դատապարտեալը, առանց մինչև անդամ սարսուալու, աճապարանքով կ'ողջագուրէր բարեկամ մը և «ներկայ» կը պատասխանէր անագորոյն կոչին :

Մեռնիլը, այն առեններուն, սովորական բան մըն էր . ամէնքը, ինչպէս հասարակ ժողովսւրդի, նոյնպէս «Հնորհքով ընամիքի» մարդիկը միեւնոյն հանդարտ քայլով կ'երթային դէմի կառափնարան : Ժիրօնաէնը կը մեռնէր այնպէս, ինչպէս արքայականը :

Արդ, այս սոսկալի ժամանակներուն մէջ օր մը, ցանկ կարդացող մարդը, իր կոչն ընելով մակուղած նախիրին, արտասանեց սա՛ անունը, — «Շարլը Լըկէյ» :

Անմիջապէս, միաշունչ պատասխանով, երկու ձայներ մէկ-

տեղ «ներկայ» պոռացին . և կալանաւորներու շարքէն երկու զոհեր դուրս ելան :

Մարդը խնդունք մը փրցուց, ըսելով, — «բա՛ղդ ձգեւէ» :

Երկու բանտարկեալներին մէկը ծերունի Պուրժուա մըն էր, բեկոր գտաւասյին նախսկին խորհրդարանի մը, մազերը բրնձափոշի քամած և որ իր շատ բարակ զգեստին տակ կը պահէր երրորդ գասակարգի երեսիխաններուն յատուկ հապատ և ցուրտ կերպարանքը, միւսը՝ պայծառ ճակատով և հապատ աչքերով սպայ մըն էր, խիստ գեղեցիկ՝ իր հին համազգեստին ցնցուիններուն տակ :

Ցանկը կարդացող մարդը՝ իր ահագին քրքիջէն ետք յարեց .

— Հուկ է երկուքդ ալ միեւնոյն անունն ու մականունը ունիք :

— Երկուքս ալ պատրաստ ենք, սպատասխանեց ծերունին :

— Զէ՛, չէ՛, բացատրութիւն տալու է՝ երբ բան մը կը հարցնեմ ես, — ըստ դատական առեանի դիւնապետը :

Երկուքին ալ մականունը Լըկէյ էր, երկուքին ալ անունը Շարլ, երկուքն ալ նախընթաց օրուընէ ի վեր դատապարտուած էին մահուան :

Այն առեն դիւնապետը խաղնելով իր խոշոր գինեհար աչքերը, յարեց .

— Գու՞զը գիտնայ թէ երկուքէն ո՞րը ընտրելու եմ. քաղաքացինե՛ր, ինդիրը դո՞ւք կարգադրեցէք ձեր մէջ, բայց առանց ժամանակ կորսցնելու, ոսովնետեւ դահիճը չի սպասեր :

Երիտասարդը մօտեցաւ ծերունիին և սկսաւ խօսիլ ցած ձայնով . դիւցազնական սակարկութիւնը կարծ տեւեց :

— Ամուսնացած ես, այնպէս չէ՛ :

— Այո՛ :

— Քանի՞ զաւակ ունիս :

— Զո՞րս :

Դիւմնապետը կը կրկնէր ինուպալով:
— Աճապարենք, աճապարենք:
— Ես եմ մեռնողը, բայտ սպան: Քայէնք:

ՖՐԱՆՍՈՒԱ ՔՕՓէ

ՊԱՏՄՈՒԱԿԱՆ ԾԱՇԽԹՈՒԹԻՒՆ.

1. Ֆրանսացիք, իրենց Մեծ Յեղափոխութեան ատեն, փոփած էին նաեւ ամիսներուն անունները. ջերմօնը ասանըմէկերերորդ ամիսն էր, որ կը սկսէր Յուլիս 17էն եւ կը տեւէր Օգոստոս 17:

2. **Տեսօրը** Ֆրանսական Մեծ Յեղափոխութեան այն շրջանը կը կոչուի, ուր Յեղափոխական կառավարութեանը բաղմաթիւ մարդիկ գլխատեց կիյօթին կոչուով գործիքավ, մասնաւորապէս 1793-1794: Նախ գլխատուեցան թագաւորն ու թագաւորականները. ապա յեղափոխական կուսակցութիւնները սկսան վերաբ գլխատել: Գլխատման զարկուղները բանաէն կը հանէին եւ սալլերու մէջ դնելով կ'առաջնորդէն հառավինարանը:

3. **Ժիրոնէները** չափաւոր հանրապետականներն էին: Ժիրոնէն կը կոչուէին անոր համար որ այդ կուսակցութեան հոգին էր ժիրոնտէն երեսփոխանը: Առանք յաղթուելով՝ գրեթէ արէնքն ալ կիյօթին ենթարկուեցան 1793ին:

4. Ֆրանսական Յեղափոխութենէն առաջ սովորութիւն էր որ արգուզարդի համար մարդիկ բրնձափախ կը քսէին իրենց գլխու մազերուն կամ կեղծարներուն, ինչպէս Տիրա կիները կը քսէն իրենց երեսներուն:

5. **Երրորդ դասակարգ** կամ պուրծուա կը կոչուէին վաճառականներ, առեւտրականներ, ինչպէս նաեւ այն քաղաքացիները՝ որոնք չէին պատկաներ ազնուականներուն ու կլերականները: Ազնուականներն ու կլերականները մենաշնորհեալ գասակարգերն էին ֆրանսական Մեծ Յեղափոխութենէն առաջ եւ իրենք կը կառավարէին պետութիւնը: Այդ երկու դասակարգերը տապալելու համար էր որ սկսաւ Յեղափոխութիւնը՝ պուրժուաներուն կամ երրորդ գասակարգին միջոցով:



ՀՈՎԱՆՈՑԱ

Երէկ հին հագուստներու պահոց մը պլապտած ատենս, հանդիպեցայ հովանոցիս: Ճերմակ հովանոց մը, վրան փոքրիկ կապոյտ ու վարդագոյն ծաղիկներով ցանցնուած:

Մաննիկ Պէրավէրեան, ծնած Պոլիս, զաւակն է նշանաւոր Ուժէոս Պէրպէրեանի. մանկամարդ գրագիտուաչի:

Ա՛լ հինցած գտայ զայն. ծաղիկները թոշներ էին եւ ճերմակը գեղներ էր. թելերը խարխրած ու փրթած էին, և կիսաբաց կը մնար. ո՞չ կը գոցուէր և ո՞չ կը բացուէր:

Որոշեցի նետել անպէտ առարկան: Բայց բա՛ն մը բռնեց ձեռքս.— յիշատակներ, հին, անուշ, դառն յիշատակներ՝ կապուած անոր, արգիկեցին որ նետեմ հովանոցս:

Ո՞չ կը գոցուէր, և ո՞չ կը բացուէր, որովհետեւ խորհեցայ, այնչափ լցուն էր յիշատակներով՝ որ չէր կիմար գոցուիլ և կը մերժէր բացուիլ, վախնալով որ հոն գիզուած երազները կը թոշին . . . :

Այո՛, երկար անուշ ժամեր եմ անցուցեր քեզի հետ, թոշնած ծաղիկներով՝ հովանոցս. ծովուն ափունքին սւազին վրայ երկար ժամեր նատեր եմ քու շուքիդ տակ, պիշ պիշ նայելով ճերմակ ալիքներուն, ու հոն հիւսեր եմ երազներ՝ որոնց միայն գո՞ւն տեղակ ես:

Կանաչ բլուրներուն, նեղ ճամբաններուն երկայնքնի վեր, քեզի հետ եղած եմ միայնակ, երբ միջօրէին արեւը կ'այրէր ամէն կողմ և քամին կը փչէր, կը փչէր՝ խաղալով դիմարկիս ժապաւէններուն և տանդէններուն հետ: Ու հո՞ն, բլուրին վերև, գո՞ւն պաշտպանած ես զիս հովին դէմ, ու հսկած որ անիկա խորհուրդներա չառնէ չտանի . . . :

Ծնորհապա՛րս եմ քեզի. շատ անգամներ դուն ճիշտ ատենին հասած ես, պահելու տիրամած դէմքս քու բացուած

թեւերուդ տակ, ու արգիլած որ մարդոց ակնարկը հանդիպի բիբերուս ծայրը դողացող արցոննքներուն . . . :

Դուն քու ամէն մէկ անկիւնիդ մէջ տեղաւորած ունիս աղուոր բան մը անցեալէս. քու մէն մի գունասած ծաղիկիդ մէջ՝ միշտ սիրելի մնացած երազ մը կայ պահուած :

Աւրեմն, պիտի պահեամ քեզ, թոշնած ծաղիկներով հովանոց. և երբ կեանքիս մէջ գաճ օրեր գունասու դեկինած՝ քեզի պէս, ան ատենը եկուր պատմել ինձի, մէկիկ մէկիկ, անգոյն ծաղիկներուդ մէջ պահած՝ անուշ անուշ յիշասակները անցեալիս :

ՄԱՆԻԿ ՊԵՐՊԵՐԵԱՆ



ԵՍ ԻՆՉՊԷՍ ԲԱԺՆՈՒԵՑԱՅ ՏՈՒՆԷՆ

Այս գիշերը՝ սրտն առատուն համբայ պիտի իյնայի, քնացայ՝ լացերէն չարչարուած : Եղբ արբնացայ, մայրս նասած էր Քօ Ֆելիպ (1817-1887), մնարիս մօտ : Իր կարմրած խեղճ աշքերը ջանացին ժապավիլ ինձի : Ամբանացի շատ ժողովրդական վիպահան :

Միայն : Սանդուխներէն ականջիս կուգար մեր Մատլէնին՝ սպասուիին ձայնը, որ նախաճաշը կը տաքցնէր և զարմացական բացագանչութիւններ կ'արձակէր, ողբալով մեկնումն՝ որուն լուրը նոր էր իմացեր :

Աճապարանքով հագայ լաթերս, որովհետեւ ատեն չկար : Գինովի պէս էի :

Մեծ եղբայրս սանդուղին վրայէն կըսէր .

— Ծոյլ կաստուի պէս քնացեր մնացեր է անզգան . պիտի տեսնաք որ ժամանակին պիտի չհամիթ . . . :

Խօսքը կիսատ թողուցի իր բերանը, երեւնալով նըրանցքին մէջ, հետո առած պայուսակս, որ կը քաշէի ետեւէս :

Ետ հրեցի այն խոչոր կոսոր մը շօքուան՝ որ մեր Մասուլնը ինձի կ'երկնցնէր և «երթանք» ըսի :

Դուրսի դւան սեմին վրայ, հայրս մեզի կը սպասէր : Անթեն առաւ մեծ քոյրս, ես ալ մտայ մօրս թեւին: Մեր ետեւէն կուգային միւսները, առջեւնին ունենալով Մատլէնը՝ որ առանց դժուարութեան կը բերէր պայուսակս և նոր գլխարկս՝ թուղթի մէջ փաթթուած :

Օրը շատ կանուխ էր. ճամբան ծանօթ մարդու չի հանդիպացնք: Կ'երթայինք անխօս . հայրս ճամբայ կը բանար և կը փութացնէր քայլերը: Կը լսէի մօրս խեղդուած չնշառութիւնը և կը զգայի որ թեւս կը սեղմէր իր կուշալին վրայ: Երբ դարձանք կայարանի քարափին անկիւնը, սրափուք մը անցաւ անոր մարմնէն :

Այն հինգ ձիերը՝ որ պիտի լծէին կառքին, անցան մեր քովէն: Մայրս սեղմուեցաւ ինձի և մարեցաւ իր ձայնը .

— Ասոնք քեզ պիտի տանին, Եղուա՛րդ . . . մրմնջեց :

Զէի լշխեր իրեն նայիլ, բայց կը զգայի թէ արցունքները կը թրջին իր գէմքը: Այս պահուն ուր կայարանին առջեւ կը հասնէինք, հայրս թողտաց քրոջս թեւը և եկաւ գէպի մեզ: Մայրս հազիւ ժամանակ տանցաւ փսփալու սա կէս խօսքը .

— Եթէ նեղը մնաս, մի՛ մունա՞ր :

Յետոյ, թողուց որ հայրս տանի զիս մէկ կողմ:

— Ուզեցիր բաժնուիլ մեզմէ, Եղուա՛րդ, լուսւ հայրս . փափաքս է որ հեղ մըն ալ տեսնէի քեզ, զաւակս . երթալով կը տկարանամ: Տարիքը ծանը կուգայ ինձի՝ այս ձմեռուլնէ ի վեր: Փափաքս է որ հեղ մըն ալ տեսնէի քեզ . . . : Յիշէ մէկ բան, — որ աղքատ հեք . բայց երբ նեղը մնաս, դիմէ՛ մեղի:

— Դուք արգէն պէտք եղածէն աւելին ըրեր էք ինձի, հայրիկ, թոթովեցի:

Եւ հայրս յանկարծ գրկեց զիս ու համբուրեց: Մարդիկ կը վերցնէին պայուսակս ու կը տեղաւորէին կառ-

Քին մէջ . կը սպասէինք ձիերուն : Հետզհետէ ճամբորդները
կը շատնան : Եղբայրս հոեւէս ուսիս դպաւ և ըստ ինծի ,
իր յուղումը ծածկելով սնապարծ զուարթութեան մը տակ .

— Բաղդն Յովինանու . ահա փարխցի հղար , հէ :

Յետոյ յանկարծ աւելցուց .

— Եթէ նեղը մնաս , չըլլայ որ անոնց գրես , ևս հոգով
մարմնով կեցէր իմ :

Երեք քոյրերս մէկդի հրեցին զայն , որսվհեաւ կը կան-
չէին ճամբորդներուն անունները . երեք քոյրերս շրջապատե-
ցին զիս՝ նիհարած ու տժգոյն , գիշերուան մը անքունութե-
նչն : Իրարու հետ կը մրցէին անոնք՝ իրենց գորալին մէջ , և
ամէն մէկն ալ ժամանակ գտաւ՝ ինծի տալու իր հարասու-
թեան հաշիւը . . .

— Ես սոկի չըթայ մը ու մասնիներ ունիմ :

— Ես սոկի օգեր ունիմ . . .

— Ես գեղեցիկ ապարանջան մը ունիմ . . .

Եւ նագարաթը՝ որ կը հնչէ տակաւին սրախս մէջ .

— Եթէ նեղը մնաս , Եղուա՛րդ , անմիջապէս դրէ՛ ինծի :
Անկէ վերջ բոլոր մնացածը խաւնակ է այցեւս յիշուրու-
թեանս մէջ : Կառապանը պոռաց անունս : Զիերը կը գոփէին
և կառքին գոնակները կը գոյսւէին : Մայրս ճամբուս վրան
էր , որուն թեւերէն մոած էին հայրս ու եղբայրս :

— Յակութիւն , Եղուա՛րդ , ցակսութիւն :


— Բարի՛ ճամբար . մնզ մի՛ մունար :

Մեծ ժխոր մը բարձրացաւ : Զգացի թէ կառքը կը տանի
զիս : Սաստկօրէն դուրս ծոեցայ՝ պոռապավ ու լալով : Տեսայ
մօրս երկարած ձեռքերը՝ որ , հեռուէն , ինծի կը խրկէին
դողդոջուն հրաժեշտի ողջոյնը :

ՔՈԼ ՖԷՎԱԼ



ԼՈՒՍԻ ԾԱԳՈՒՄ



Work of Art by the Armenian Artist Ivaz Khan Beyian

Հանդիպակաց լեռան ետեւ,
Երկինքը մեղմ կը շառագնի,
Կարծես աղօտ ցոք մը թեթեւ
Շատ հեռաւոր մէկ հրդեհի:

Յանկարծ, կարմիր ինչպէս արիւն,
Լոյսի պատոռ մը կը ցատքէ,
Շէկ երկաթի պէս շառագոյն,
Ու կը մեծնայ հետքինոտէ:

Կը մեծնայ ու կը բոլորնայ,
Եւ ահա զունտ մըն է խոշոր,
Հորիզոնին փակած վըրայ,
Հիմա դեղին փայլով մը չոր:

Քանի մը փոքր ամպեր նըրբին
Որ գորշ բիծեր կը տարտղնեն
Երկընքին վրայ, կ'ոսկեզօծուին
Այդ նորածին ճանանկումէն:

Եւ մութ-կապոյտ ծովուն վըրայ
Որ փայփայող մեղմ զեփիւռի
Մը շունջին տակ կը սարսուայ,
Լոյս մը խարտեաշ կը կաթկթի:

Լոյս մը փաղփուն, ծրփուն, փափուկ,
Որ իւղի պէս կը տարածուի,
Երերական ու խուսափուկ,
Սընդիկի պէս որ կը սահի:



Արքակ Զայանեան,
Թբքահայ ժամանակակից
բանաստեղծ, գրագէտ ու
գեղարվեստագէտ քննա-
դատ: Ծնած է Պոլս, աշ-
խատակցած է հայ թեր-
թերու, հրատարակած է
«Ծաղիկ» եւ «Անահիտ»
գրական հանդէսները. ունի
բազմաթիւ գրքեր, որոնց-
մէ սորանք թարգմանուած
են գրանսերէնի:

Զանակներ թաց եւ ոստոստուն
կը ցոլցըլան դողդոջ փալով,
Մէկ երեսիկն ալիքներուն
Քաղցր լոյսով մը ներկելով։

Նաւակ մը փոքր հեռուն կանցնի,
Ջինջ ջուրերուն վրբայ հրավառ՝
Երկայն մութ թեւ մը հոլանի
Նըկարելով յստակաբար։

ԱՐԴԱԿ ԶՈՊԱՆԵԱՆ



ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ՀԻՆԳՇԱԲԹԻՆ

Խաներու մօս կը դեգերինք։ Սրճարանի մը գուռը կը
բացուի. բարեւ ձեզ, տղիք։ Հօ՛, իրարու վրայ խոնիր
են. ծուխ, իւզառ օդ ու հաղ՝ թու-
քերը կը պատուին։

— Ի՞նչպէս էք, լաւ էք։

— Մեր հայն յայտնի է. գործ
չկայ, փարայ չկայ, մեր բարեկեն-
դանը անցած է. Ասառած մեր
վերջը բարի լնէ. տեսնե՞նք, առ
քաշելիք բան չէ, տարուէ տարի
դէպի գէշը կ'երթանք։

— Մի՛ յուսահատիք, աղմբր-
տիք, Ասառած ձեր բազուկներն ու
կոնակները պահէ. նեղութիւնները
գիշերուան մութին կամ իրիկուան
արցունքին կը նմանին. առաւօտ



ՀՐԱՅՐ (ՄԵԼքոն Կիւր-
ճեան), բնիկ Բալուի Հա-
ւաւ գիւղէն, ուսուցիչ,
գրադէտ եւ հրապարա-
կադիք։

կ'ըլայ, երկուքն ալ կ'անցնին։
Եւ մինչ այսպէս բան մը ըսել կը փորձէի, վարպետին

մէկը քաշեց զամբիւղէն իր ուրագը, և ցոյց տալով ըստ։

— Ահա զործիքներս ժանգոտեցան, մենք ալ ասոնց պէս
եղանք. բայց գնչէ ասնեք ժանգով կը մաշին՝ առանց բան մը
զգալու, մուն աեղ ունենալու, ծնողի ու զաւկի մէր քաշելու։

Ուրիշ մը իր ձեռքերն երկնցնելով, կը նայի իր թաթե-
րուն ու մասներուն վրայ։

— Տե՛ս, որչափ սպիտակցած ու փափկացեր են, Պոլ-
սեցի կնկաց ձեռքերն ու թաթերն հղած են. վայ ասոնց,
որ մեր առան ու տեղը պիտի պահեն, մեր պարտքերն ու
տարտերը պիտի հոգան։

— Դո՞ւն ինչպէս ես, Խաչօ աղբար։

— Հա՛, ինչ անեմ. ամէն նեղութիւնս մէկդի, սա ու-
քերուս ցաւս անցնէր, մէկ էլ ձող դնէի թիկունքիս վրայ,
Ասառած ողորմած էր. ա՛խ, մարդերու կարօտ չմնայի, և
աչքս ուրիշի ձեռք չնայէր։

Այսպէս, մէկն անգործ, միւսը ցաւերու տակ ձնչուած,
և բարեկենդանի հինգշաբթին, այս յիշատակելի տրորիկի,
գինիի ու օղիի օրը, կ'անցընեն սրճարաններու մէջ գամուած։

Կ'երդում կեանքիս ու կրօնքիս վրայ, որ խաներուն
մէջ, գործելու վարժ, կրելու վարժ ձեռքերու և թիկունք-
ներու մէջ, փողոցի մուրացկաններէն աւելի չքաւորներ կը
տառապին. կը գտնես հնն պարկեշտ գործաւորներ, ասան,
դռան ու երդիքի տէրեր, տղի ու թոռան հայրեր, որ, ամ-
բաղ ամիսներ, գրեթէ տարուան կէսլ՝ առաւօտուն յոյսով
կ'արթննան, և ցորեկը հաց ալ չեն գտներ շատ անգամ։

ՀՐԱՅՐ



ՎԻՐԱԿՈՐ ՓԱՌՔԸ

Այդ առտուն, երկաթուղիով կուգար Տեղապահը Պատրիարքարան. յարգալից ըլլանք, Տեղապահ Սրբազմ'նը:

Տեսարանը Գումա-Գարուի կայարանն է: Սիրքէճի կառախումբը կը համի: Անցորդներու սովորական խոնումը կայարանին առջե. Սրբազմը կը հազնի նոյնհետայն իր ծանրաբէմ կերպարանքը: Դրած է արդէն Տեղապահի պաշտօնական դիմակը:

Շոգեկառքի պաշտօնեայ մը կը բանայ առաջին վակոնի մը դուռը՝ որուն առջե եկեր կը սպասէ բարպապանը փութիուութեամբ, ուր ձանձրոյթը կը մասնուի: Կառքին դռնէն դուրս կը ցցուի ահա գլուխ մը՝ գունտ, պարարտ-հոլանտական գլուխ մը պանիր—, որուն վրայ աչքերը տարորու ու թանձր նայուածք մը ունին,— աչքեր, ուր կեանքը կը խորդայ:

Սրծաթ կոթով գաւազանին վրայ յենլով՝ վա՛ր կ'իջնէ տեղապահը ու իր հետ ալ՝ իր... փորը: Մսեղէն կիսագունդ մըն է այդ փորը, Սրբազմին հասկցած միակ «Աշխարհ ամէնայնը» գուցէ, որուն վրայ անցած դարձած է հանապազ իր սրբարկ գոյութիւնը, ինչպէս կ'անցնի մեր մահկանացու կեանքը այս հողագնդիս վրայ: (Կաթողիկո՞ս պիտի ըլլայիք, Սրբազմն, ևթէ եկեղեցականի մը արժանիքը կշուով գնահատուէր:)

— Թեւէս չը բռնե՞ս, ծօ՛... պուաց յանկարծ Տեղա-



Տիգրան Կամսարական,
ծագումովուսահայ, բայց
ալլած ու գործած թրքա-
հայոց մէջ. Եղեր է թրքա-
հայ գրականութեանառա-
ջին իրապաշտ գրագէտնե-
րէն մէկը: Դրած է «Վար-
ժակետին Աղջկը» անուն
գէպը, որ իր ատէնին մէծ
աղմուկ հանած եւ կազ-
մած է հեղենակին արժա-
նաւոր համբաւը:

պահը բարապանին երեսն ի վեր, նոյն ժամայն յանդիմանական սպաննող նայուածքը մը ժայթքեցնելով ետին՝ փոքրաւո՛րին, իր տեսակ մը հոգեւոր ու անբաժան յաւելուածին, «Ընդ-մակով» վարդապետ, անւուիկ, պողոտիկ՝ որ իր մանրադի-
տական տիտղոսին համար շինուեր է կարծես: Անզգամները, երբեք պիտի չգիտանան զինքը պատշաճ «Ովսաննայով» մը շրջապատել, երբեք: Մարդու իր ազգէն ալ կը յուսահատի, խաչ որ: Բարապանը ձամբայ կը բանայ, քիթը եասախնի իր թաւ պեխերուն վրայ կախած, դէմքը թթուած:

Փողոց մտած են: Տեղապահը ֆշխալով կը հետեւի բա-
րապանին, ետին մէկ քով ձգելով իր հոգեւոր ձագուկը՝ որ
հիմա բուրվառի ձեւով քծնի, խաղիկ բարեներ կը կտրէ օդին
մէջ, ամէն անգամ որ «ազնուաշուք»ի մը ստուերը կ'անցնի....

Պատրիարքարան տանող փողոցներուն մէջ հոս ու հոն
հանդիպած հեզ ու բարեպաշտիկ անցորդներ, հայ բարի քրիս-
տոնեաններ՝ որոնց երանաւէտ պարզմութիւնը պիտի չժողովուէ
երբեք գաւազանի մը արծաթին ու բարապանի մը «ոսկի կո-
ճակներուն» լացումը, — հին թաղեցիներ՝ որոնց բարեպաշտու-
թիւնը անխախտ պիտի պահէ յաւէտ սքեմին ու փակեղին եր-
կուղած յարգանքը, — «Նուաստ ծառայ»ի անձնամատոյց բարեւ
մը կը խոնարհն՝ տեսնելով Տեղապահ Հայրը, որ տակաւ իր
դունչին տակ իրսիտանքի նոր դունչ մը կը շինէ, երկրորդ
յարի մը, ուռած, փքած, յդիքացած: Բայց Պատրիարքարանի
բուն փողոցն ենք հիմա. նեղկուկ, հսուրեայ անցք մը՝ այդ
փողոցը, ուր անցորդները, գրեթէ անվիճակ, գործով մը Պատ-
րիարքարան կ'երթան կամ անկէ կը գառնան: Տեղապահ
Սրբազմնն ալ իր նուածած հողերուն մէջ է այսակղ, կուրծքը
յոխորտանքի մը մէջ ցցած, աւելի ուժգին կրթնելով իր գա-
ւազանին և մատ մը աւելի ուռեցուցած իր երկրորդ դունչը՝
կը յառաջանայ, և ճամբուն երկայնքը, բոլոր անցորդները
դէպի պատերը կը քաշուին, ալիքներու նման՝ որ եղերքնե-
րուն կ'երթան բաղինի, երբ նաւ մը յանկարծ նեղուց մը ճեղքէ

անցնի...: Եւ ահա քանի մը սասանեակ քայլ հեռուէն՝ Սրբազնին աչքերը որ բան չեն գիտեր տեսնել, կը դիտեն սակայն մէկը՝ որ Պատրիարքարանին դռան մօսիկ կծկած նստած, ոտքի եղելու ոչ իսկ շարժում մը կը գծէ: Կը յառաջանան, մինչ մարդուկը, անհոգ անտարբեր, կը շարունակէ պահել իր նստուկ դիրքը ու կը ժարմի՛ չտեսնել... կիսագունդը մաւ-զէն՝ որ կը քայլէ երկու ոտքի վրայ:

Օ՛հ, ամպարի՛ շար սրբապիղծ:

Ու Սրբազնը, որուն գայթակումը ա՛լ չափ չունի, բարկաճայթ, բարապանին.

— Օտքի չնահե՞ս, ծօ՛, էշո՞ւ կտոր...

Բարապանը՝ բուռն շարժումով մը, կը խոյանայ հէգ մարդուն վրայ և թեւերը տեղէն հանիլու ուժգնութեամբ թօթուելով՝ — եկոզը վո՞վէ, չե՞ս տեսնար կոր, թէրպիյէսի՞զ, էշու կը...

Մարդուկը թէւ անգթօրէն, բրտօրէն ցնցուած, բայց միշտ կոկողիկ՝ դանդաղ շարժումով մը իր գլուխվ կ'օրօրէ վզի կոճղին վրայ, և իր շուրջը կը պատցնէ տարտամ, անիւմաստ նայուածք մը՝ որ նայուածք չէ:

Բարապանը ետ կ'ընկրկի յանկարծուաս, ու նորին Սրբազնութեան դառնալով.

— ... Պախար եկու է եղեր, Սրբազն...:

ՏԵՂՐԱՆ ԿԱՄԱՐԱԿԱՆ



ԱՐԱԲՈՅ



Հին Արաքսը... զարմանալի քմահաճոյքներ ունէր: Ան-յիշելի ժամանակներէ ի վեր յամառութեամբ կը կուտէր իր սննաւասար եղերքին հետ, և կարծես, զժգոն էր այն նեղ շաւդէն՝ որ գծեր էր անոր ընթացքին համար նոյնքան քմա-հաճ բնութիւնը: Անիկա կը սիրէր ազատութիւն: Նեղ շաւիդը կը վրտալի՛ զինք:

Երբեմն լեռնային երկու զուգահեռտկան գօտիներ կը միաբանէն և կը սեղմէին զայն իրենց անձուկ և խոր ձորա-

կին մէջ: Այդ միջոցին անոր կատաղութիւնը չափ չունէր: Ահաւելի յորդանքներով կը զարմուէր իր ապառաժուա ափերուն, կը գոռար, կը գոչար, կը փրփրէր, և մարդ կարծես կը լսէր անոր սոսկալի որոտաման մէջ սա՛ ճակատագրական խօսքերը. «Նեղ է... կը խեղդուի՛ մ...»:

Երբեմն լեռնային գօտիներու միաբանութիւնը կը խախ-տէր. անմոնք կը բամնուէին, կը հեռանային իրարմէ և անոր սոցին կը բանային լայն, ընդարձակ տարածութիւն:

Այդ միջոցին անոր կամայականութիւնը չափ չունէր: Ազատելով իր նեղ կիրճէն, չար վիշտավի մը նման անխնայ կ'ողողէր, կը յեղեղէր իր հարթ, կանաչազարդ ափերը, — և կամ, արբած հակայի մը նման երբեմն դէսփի աջ կը թէւքուէր, երբեմն դէսփի ահեակ կը խոսորէր, և երբեք ուղիղ ճամբով չէր երթար:

Անիկա ազատութիւնը խելացի կերպով վայեկի չէր գի-տեր: Յանկարծ, կը բանար վիթխարի թեւերը, ցամաքէն կը խէր կտոր մը հող և, ճնշկով իր գով գրկին մէջ, կը կղզիա-ցընէր զայն: Ժամանակ մը մանկական սիրալիրութեամբ կը մկնէր փայփայել և խնամել իր խաղալիկը, կղզին կ'ածէր, կը կանաչազարդուէր. կ'ածէն թուփերը, կը փայլէն ծա-զիկները: Երկինքի թաշունը հոն կը հիւսէր իր բոյնը, վայրի անասունը հոն կը մնուցանէր իր ձագուկները:

Կղզին կը ներկայացնէր գեղեցիկ փունջ մը, որով կը զուարձանար Երասմը, և պճասուէր երիտասարդի պէս՝ կը զարդարէր իր կուրծքը, բայց, յանկարծ, կարծես կը ձանձ-րանար. ալիքները փրփրալով կը բարձրանային, կոհակները կատաղաբար կը մոնչէին և մէկ քանի բոպէի մէջ կը կղէին, կ'ոչնչացնէին գեղեցիկ զարդը և անոր հետքն անդամ չէր երեւար:

ԲԱՏԻ



ՓՈՂՈՑԸ

Փողոցը որ կ'երկնայ շիտակ կամ ծուռ, յոդնած, տիսուր կամ զուարթ, Աչքն է քաղաքին, ամէնէն կենդանի արտայայտութիւնն անոր :

Կեհնքն է քաղաքին :

Ի՞նչպէս ըսեմ ձեզի գաւառական պղտիկ քաղաքի այն փողոցին պատմութիւնը, որուն վրայէն սերունդներու երկար թափորն անցած է, փոփոխական ու անկայուն, ուր օրուան պահերն իրենց առանձին և տարուան եղանակներն իրենց շահեկան պատկերներն ունին :

Երբ աչքս կը գոցեմ, դեռ այսօրուան պէս պայծառ կը տեսնեմ մանկութեանս փողոցը՝ որ իրիկունը հազիւ սկսած, մութը գետնին հասածին պէս՝ կը քնանար հինգ տարուան տղու մը խաղաղաւէտ ու հանդարատ քունովը։ Ամառ օրերն այսպէս էին։ Ոչ մէկ ոսնաձայն, ոչ մէկ աղմուկ, մինչեւ որ առտուանց կանուխ՝ ժամուն կոչնակը հնչէր հատիկ հասախ ու տանիքներուն վրայ պառկած բնակչութեան զարթում բերէր։ Եկեղեցին դուռը կը ճռնչէր, լուսարարը կանթեզները ճռճրռացնելով վար կ'իջեցնէր վառելու, և առաջին հազն ու քնաթախ ձայնը որ կը լսուէր փողոցին մէջ, լուսարարէն եաքը, քահանայինն էր։

Փողոցը, քաղաքն էր որ աղօթքով արթնալ կը սկսէր։

Անմիջապէս յետոյ, թաղին ծերերն ու պառաւները կը խարխափէին, կիները ձեռքերնին պատերը քսելով, էրիկներն իրենց գաւաղանին երկաթէ սուր ծայրավը քարերը ծեծելով։ Ու աղօթքի փրցունքներ, «Տէր, մեղայ քեզ յերկինս և առաջի քո», «Բարի՛ լոս, բարի՛ Քրիստոս», ընկերացած երկար յօրանջումներու, չոր ու տկար հազերու՝ կը թափթին իւրաքանչիւր ժամուորի բերնէն, —մինչ աքաղազները մութ անկիւններէ, թառնիկներու վրայէն, կը հնչեցնեն արշալոյսի իրենց զիւ շեփորը, արթնայնելով հաւերու և ձագերու բազմանդամ

ընտանիքը՝ որ շրջապատած է զիրենք ու կը քնանալ թեթևորէն։ Կամաց կամաց երթեւեկը կը շասնայ, ոմանք ժամուոր ու ոմանք ալ աղրիւրը ջուրի գացող երիտասարդներ, մինչեւ որ բարի լոյաը, ճերմակ ու մաքուր, տեղաւորուի գեախնը, բոլոր դռները ճռնչեն իրենց ծխիներուն վրայ ու քաղաքը կատարելապէս արթնայ :

Արեւածագէն առաջ եկեղեցին աւարտած կ'ըլլար։ յետնորդները՝ նորէն ծերերն ու պառաւները, որոնք դանդաղօրէն տուն կը դառնային, հինգ վեց քայլն անգամ մը կինալով՝ շունչ առնելու, և իրենց դէմն եղողին կամ աջ ու ձախի վրայ դռներուն առջեւ կեցողներուն՝ «Ողորմի՛ Ս.ստուած» ըսելու համար :

Պ. ԶԱՐԴԱՐԵԱՆ



ՍԱՍՈՒՆՑԻ ՄԱՅՐԵՐՈՒՆ

Որդեկորոյս խղճուկ մայրեր,
Մի լաք այդպէս դառնագին,
Որ սիրասուն ծեր զաւակներ
Կեանքը զոհած հէք ազգին՝
Մատո՛ղ օրեր, ծաղի՛կ հասակ,
Ծընո՛ղ, քոյրե՛ր մոռացան,
Եւ սուրբ գործի քաջ նահատակ՝
Ռազմի դաշտը փըռուեցան . . . :



Ս.կեմանդր Նահատակ-նանին, կովկասահայ բանաստեղծ, որ ունի իր ինքնուրոյն բանաստեղծութիւններէն զատ, նաեւ թարգմանութիւններուս բանաստեղծներէ։

Ոչ հոգեբուղիս սուրբ աղօթքը
Օրինեց անթաղ դիակիներ,
Ոչ մայրական դողլոց ծեռքը
Փակեց անկեանք, սառն ալեր.
Միայն երկինք, խաւար երկինք
Արեամք ներկուած աշխարհի,
Տեսաւ բարձրէն, օրինեց լոիկ

Վերջին շունչը քաջերուն . . . :
 Բայց դուք մի՛ լաք, ո՞վ հայ մայրեր,
 Չեր սընուցած քաջ որդիք
 Զէին սիրեր արտասուքներ . . .
 Երբ բազմատանց հայրենիք
 Ազատութեան զերմ փափաքով
 Ազգին խնդրեց ողջակէզ,
 Անոնք անեաց, վառուած հոգով
 Վերջին համբո՞յր տուին ձեզ . . . :

Վերջին համբոյր . . . եւ սըլացա՞ն
 Դէպի լեռներ արնաներկ,
 Մատաղ ծեռքին՝ սուր, հըրացան,
 Վարդ շրթունքին՝ ազատ երգ . . . :
 Մի՛ լաք; մայրե՞ր, դուք երջանի՛կ
 Եւ անմա՞հ էք, որ ազգին
 Պարզեւեցիք հերոս որդիք . . .
 Փառք չի հասնի՞ր ծեր փառքին:

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԱՏՈՒՐԵԱՆ



ՌԱԶՄԱԴԱՇՏ ՄԸ

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ՄԵՌԱԾՆԵՐԸ

Արևները խաղաղօրէն կը քնանան այս ընդարձակ դաշտին մէջ: Աչ արտասուող ուռենի, ոչ սգաւոր նորի . . . խոպանէ գետինը, ուր կը բուժնին միայն մարիամ խոսաը, ցախն ու խոպանուկը:

Անուշ Լըմոյեն, ժամանակակից բանակից քրանսացի բանաստեղծ:

Բայց, հոն, հարիւր տարի ետքը, հայրենիքին աղջիկները պիտի գան յամբաքայ՝ դարձնելով իրենց բուրդի իկերը, ողջունելու խողագ դաշտը, ուր կը քնանան նախնիքները. և պիտի ըսեն.

— Այս լայնարձակ դերեզմաննոցին մէջ, իրիկուն մը, հազարներով երկրագործ ու հովիւ պառկեցան՝ առանց պատանքի և առանց դագաղի, ամէնքն աղ զարնուած իրենց կուրծքէն:

Անոնք սրբագանօրէն իրենց պարագը կատարած էին:

ԱՆՏՐԵ ԼԵՄՈՅԵՆ



ԶՄԵՌՈՒԱՆ ԱՌԱՋԻՆ ՍԱՐՍՈՒՐԸ



Ցուրտ և հանդարտ անձրեւը՝ որ յամբարար կ'իջնէ գորշ երկինքէն, կամացուկ մը կը ծեծէ պատուհանիս ապակիները՝ կարծես վիս կանչելով. թեթե աղմուկ մը կը հանէ միայն, և սակայն իւրաքանչյուր կաթիլի անկումը տրամօրէն կ'արձագանգէ սրախս մէջ:

Մինչ նստած վառարանին առջեւ, ոտքերս անոր փայտակալին վրայ՝ կրակին դիմաց կը չորցնեմ ճամբուն և ակօսին առողջարար տիղմը, միօրինակ անձրեւը կ'առնէ մասնւմ առաջարար տիղմը, իւրաքանքի մը մէջ, և կը խորհիմ:

Պէտք է ձգել երթալ: Աշունը կը թօթուէ անտառին վրայ իր խոնաւ առագաստները: Այս գիշեր հնչել ծառերը խոռվացյզ կը սարսաւին երկինքին մէջ՝ աշնան թեւերուն առաջին բաղխումներուն տակ, և ահա խաղաղ արտավթիւն մը հասաւ արեւմուտքէն՝ անձրեւով ու մասախուղով:

Լուռ է ամէն բան: Դեղնած տերեւները կ'իջնան, առանց երգելու, ծառաղիներուն մէջ, անաստունները, համակերպած,



Անտրոլ Գրանիս, ֆրանսացի ժամանակակից ամէնէն նուրբ խորհուզն ու մեծագոյն գրագէտը, որ գրած է բազմաթիւ վեպեր ու բարքերու ուսումնաւիրութիւններ:

կը լուին. միայն անձրեւին ձայնն է որ կը լսուի. ու այս միծ լուսթիւնը կը ծանրանայ իմ շրթունքներուս և իմ մտածմանս վրայ. Խօսիլ չեմ ուզեր: Միակ մտածում մը ունիմ,— այն թէ՝ պէտք է ձգել երթալ:

Օհ, սառւերը, անձրեւը և ցուրտը չեն որ զիս կը վոնտեն: Գիւղը հաճելի է ինծի այն պահուն ալ դարձեալ՝ երբ ժայլա չունի: Ես զինքը չեմ սիրեր միմիայն իր ուրախութիւններուն համար: Կը սիրեմ զինքը՝ որովհետեւ կը սիրեմ զինք: Անոնք որ կը սիրենք մենք՝ պակա՞ս սիրելի են մեզի իրենց տիրութեանը մէջ: Ոչ: Ցաւով կը թողում այս սրտարակներն ու այս այգիները: Ի զուր ես ինծի կ'ըսեմ թէ՝ վերադառնալով Բարփող, վերասին պիսի գոնեմ հոն բարեկամական օձախներու քաղցր սաքսութիւնը, վարպետներու պերճ իսուքիրը և արուեստի այն բոլոր պատկերները՝ որոնցմով կը զարդարուի կեանքը. կը ցաւիմ կորսնցներով այն ծառուղին՝ ուր կը պատէի ոտանաւորներ կարդալով, այն պուրակը՝ որ կ'երգէր ամէնչն թեթև հովին տակ, այն խոշոր կաղնին՝ մարդագեսնին մէջ, ուր կովերը կ'արածէին, այն գոգաւոր ուռենիները՝ որ կը կենային առուի մը եզերքը, այն ճամբան՝ որ կ'երկարէր այգիներուն մէջն և որոնց ծայրէն կը ցաթէր լուսինը. կը ցաւիմ կորսնցներով սազարթներու և երկինքի այն մայրական վերաբերուն, որուն մէջ մարդ այնքան հեշտութեամբ կը քնացնէ բոլոր ցաւերը:

Եւ արդէն, ես միշտ չափազանց շատ զգացած եմ մեկնումներու դառնութիւնը: Շատ լաւ կը զգամ թէ մենիլը մեռնին է բանի մը: Եւ ի՞նչ է կեանքը, եթէ ոչ չարք մը մասնակի ման: Պէտք է ամէն ի՞նչ կորսնցնել, ոչ թէ մէկ անգամէն, այլ ամէն ժամու. պէտք է ամէն բան ձգել ճամբուն երկայնքին վրայ: Ամէն քայլավոխի, մենք կը կարենք մէկը այն անտեսանելի կապերէն՝ որոնք մեզ կը կապեն էակներուն և իրերուն հետ: Ասիկա մենիլ չէ անդադար:

Աւա՛զ, դժնդակ է այս պայմանը, բայց մարդկային պայմանը աս' է: Պէտք է որ վշտակրիմ ասկէ: ուշադրութիւն

աալո՞ւ եմ ունայն տրտմութիւններուս. մնալո՞ւ եմ հոս, վառարանին առջև, մարկ ընելով անձրեւին գալը, դիտելով վայտին լափուկը կրակին արագ լեզուներէն և ինքզինքս թախիծի ենթարկելով առանց պատճառի:

Ոչ: Պիտի թոթուեմվրայէս աշնան ջատումը: Զանասիրութեամբ պիտի կատարեմ իմ օրուան աշխատանքս: Եւ ականջ պիտի չկախիմ այլեւս անձրեւին՝ որ խորհուրդ կուտայ ծուլանլու ու քնանալու:

ԱՆԱԹՈԼ ՖՐԱՆՍ



ԱԿՆԱՐԿ ՄԸ ԱԻԱՐԱՅՐԻ ԴԱՇՏԻՆ ՎՐԱՅ

Կանիւնք, Հայկա՛կ, միծ գործողութիւնը՝ գնէ օր մը, գնէ զիշեր մը. փութանք փոքր Մասեաց սարերէն դար վար սահելով մինչեւ յիանն բարձրատափը, որ կը նայի Շաւարշան դաշտին վրայ: Անհաւնում գիշերային լապասերը, ահա հանդարա, համասփիւռ, և իրեւ իւղակաթ կակուղ ճառագայթներով կը լուսաւորէ մեր վինապածը:

Նեղ ու նուազ ջուր մըն է ան. բայց ի՞նչ լայն վին, ի՞նչ խոր խառը՝ իր եղերքը տարածուած երկու անսման բանակներու մէջ, որոնցմէ մեր կողմը, մեզի մօս եղածը՝ լուսնէն և կրակէ աւելի պայծառութեամբ լուսաւորուած՝ ճերմակ ու դեղնագոյն կը տեսնեմ. խկ մէկալը, կարծեմ հեռաւորութիւնէ աւելի պատճառով մը, խառն ու խաւար կ'երեայ,



Հ. Ղեւոնի Ալիքան, (1820-1901, անդամ Վենետիկի Միիթարեան միաբանութեան. բանասէր, բանաստեղծ եւ պատրաբան, որ թողած է գրական հակայական աշխատանք, ինչպէս «Սիստան», «Սիսական», «Նշմարք եւ նըշմարք Հայաստանի», «Ցին Հաւատք Հայոց», եւն. գործերը:

թէեւ ահեղ անտառի պէս սկոռտած ու դաշտին միծ մասը ծածկած է :

Առաջինը Հայոց բանակն է, վերջին բազմաթիւ բանակը՝ գումարուած, ամրող Հայութեան համար, իր հին իշխաններուն ձեռքով՝ 66000 հայ պատերազմովներ, ծիաւոր և հետեւակ, խաչանիշ վրաններու և գրօններու տակ ժողվորուած են ազնն ու կրօնը պաշտպանելու : Ի՞նչ պանծալի գունդ և ի՞նչ բազմութիւն կարիճներու՝ մեր աչքերուն առջեւ :

Այս բոլոր բանակն առաջնորդն ու սպարապեան է ինքը, Մամիկոննեանց աէրը, մեծ, քաջ և սուրբ Կարմիր Վարդանը: Դրեթէ ամէն տեղ, ամէն գնդի քով կ'երեւնայ, ամէն մէկուն պէտքն ու պատրաստութիւնը քննելու, տեսնելու և հարկաւոր տաղու՝ բակու :

Ահա լուսցեր է պատերազմական օրը, օր միծ, օր անմոռանալի: Երկու բանակներն ալ իրենց հրամայուած տեղն ու կարգը կը բանեն :

Ահա և Վարդան, հագաւ, հեծաւ, զուարթացաւ: Արեւէն աւելի ցանկալի ու սպասելի այն օրը՝ իր սիրելիներուն ու ամինուն աչքը ոչ այնքան թշնամիներուն բազմութեանը վրայ կը նայէին սոսկումով, որքան սիրով կը դառնային այն բաձրասուր, կաթողիկէածեւ, չիկակարմիր վրանին, որուն դուան վերև ոսկի արծուին թեւատարած, չորս բոլորը կարմիր-կանաչ-սպիտակ գրօններ հովին ծալլուելով ու բացուելով՝ իւր ծափ ծափի տուած՝ կը հրաւիրէին Վարդանը:

Վարդանը հրաւիրելով՝ վրանին եզիրքը շրջապատած պահապան ու պատուոյ գունդը նշան տուաւ, և սկսաւ շարժի:

Յանկարծ, վրանին փեղիերը վերնալով բացուեցան. թիկնապահ ու սպայ, հեծեալ ու հետեւակ, փայլ փայլ զէնքիրով, իբրև ամպէ մը, սկսան դուրս թափիլ: Եւ խումբ մը երիտասարդներ 25 ասպիներէ ի վեր լուած ձայն մը ձգեցին, որոտալուր, ահաւոր, վսկէ և քաղցր ձայն մը, որ միր յետին Սրշակունի Արտաշէս թագաւորին սև օրէն ի վեր չէր

լուած . . . : Արքունական երաժիշտներու դասն էր որ այն օրը Վարդանին մէջ կը գանձէր Հայոց թագաւորը, առաջնորդը, յոյսը ու փառքը: Եւ երբ մնամեծ սկսիայլ, գալարուն սպինձները՝ լայնալուրը բերանմին երկնքի ուղղած, Հայկական սպատերազմի եղանակը հնացին, ո՛հ, բարդ բանակը, գեանին ու լուները թնդալով տոփեկով որոտացին. Փա՛ռք Հայոց, սուրբ սպարապեան քաջ: Հ. ՂԵԽՈՆԴ ԱԼԵՎԱՆ



ԱԼԵՎՈՆ ԾՈՎՈՒՆ ՎՐԱՅ

Երբ ալեկոծ ծովուն վըրայ
Իմ մակոյկս խորտակուի,
Ես վրիփաղէզ ալեաց մէջէն
Դեռ իմ յոյսս չեմ կտրեր:

Բոլոր ուժով եւ համարձակ
Բազուկներս կը շարժեմ,
Ալիքները պատառելով
Դէպի ափունք կը թռչիմ:

Անհաւասար այս կոռուի մէջ
Թէ ուժերս զիս թողեն,
Ալիքները յործանիք տալով
Դէպի անդունդ զիս մըղեն,

Այն ժամանակ գէթ սփոփանք
Ես կը գտնեմ անոր մէջ՝
Որ կը մեռնիմ քաջի նման,
Պալքարելով մինչեւ վերջ:
Քր. ԹԱԴԵՈՍԵԱՆ



ԼՈՒՍԱՏՈՒՆ



Յակոբ Գիտեհնան,
թրքահայ երիտասարդ գը-
րագէտ եւ սւասցէց:

Տղայ օրերուս շատ կը սիրէի ժամ երթալ: Գիւղի եկե-
ղեցին էր մհրը, առաստաղը շատ մօտիկ, պատերը թեթեւ
մութով մը քողուած: Կողմնակի եր-
կու կղոր ծակերէ անհաւասար լոյս
մը կը ցաթէր գետինը, բազմոցնե-
րուն վրայ փոշի գոյնդգոյն անձրեւ
մը վառելով:

Օրհարսակին, երբ բակի քա-
րերը արեւուն տակ կը հեւային,
անուշ բան էր երթալ ժամուն ներաը
զով գաւիթին պատկերներուն նայիլ,
մզլած սուրբերուն խւղոս աչքերը
դիտել:

Ժամկոչը, Փիլէ տէսէն, միշտ մեզի
հետ կ'ըլլար: Ներուկը մարդու մօտ էր լնդհանրապէս, կ'անուշ-
նար, շաքար կը դառնար երբ լաւ կնունքէ մը ետք իր ակռաները
երկար երկար համը պահէին կաթով հելվային: Ուրախ փորով
ան հաճոյք ունէր մեզ ներս տանելու մէջ, մեծ խորանին ներ-
քե, Աւանդատունը, բոլորովին մութ: Հոն կ'իջնայինք մէյ-
մէկ մոմ վառելով:

Այսօրուան պէս միտքս է: Պաղ բան մը մեր ճակատը
կը զարնէր՝ երբ Աւանդատունին դուռը հեծեծանքի պէս մեղմ
ճոխնով մը կոնակին վրայ դառնար:

Հոս ու հոն ծալլուած կտաւներ, տարիներով նետուած
ու ձեռքի չեկած: Շրջանակի փայտերէն դեղին ալիւր մը կը
նատէր անոնց վրայ, Կոտրած կանթեղներ, մէկ կողմին ինկած:
Ապակիներ ու պրիսմակիներ մեր մոմերուն ցողքին տակ արիւն
կ'ունենային:

Փիլէ տէտէն խաչը խաչին կ'ընէր՝ երբ չոր մատներովը
պղտիկ մնտուկի մը կափարիչին կը մօտենար:
Գիւհինք, անոր մէջ Մասունքներ կսյին:

Ու երկիւղած հետաքրքրութեամբ գլուխ կը ծոէինք
մնտուկին խորը: Մաքուր ու մնդուսէ ծածկոցներ, իրա-
րու մօտ, մեր լոյսին տակ բեկբեկուն ճառագայթներ կը
ցրուէին. թեւին մէկը ինկած խաչ մը իր ածեւ Քրիստոսին
քիչ մը աղօս ուկիովը կը դակէր մեր ամէնուն շրթունքին:

Ցետոյ ծերուկը ձեռք կ'երկնցնէր ծրարներուն: 0°, այդ
գուց խորհուրդները, Ինչեր գիտէր ծերուկը անոնց վրայ:
Ծրարին փէշները կը քակէր. կը բանար գուրս ելլող պգտիկ,
կաշեսպատ տուփին կափարիչը: Խորքի բամպակը ճերմակ ճեր-
մակ մեր աչքը կ'առնէր: Գունաթափ, տեղ տեղ գեղին պի-
սակով ուկորի կտոր մը հանդարս կը քնանար այդ կակուղ
բամպակին մէջ: Մասունքներուն անունը մոռցեր էր ծերուկը,
աւելի ճիշտը, չէր ուզած միտք պահել: Արդէն գիր չունեցող
մարդ, քիչ բան էր սորված անոնց տէրերուն կեանքէն: Բու-
րմին ալ սուրբ մեռած էին: Բայց ատկէ դուրս ժամկոչը ջուրի
պէս գոց ըրած էր այդ ուկորներուն յատկութիւնները:

Ու գիտէր ան ամէն մէկին զօրութիւնը: Հոն էին՝ վեր-
քեր, օձի խայթուածքներ, վտանգաւոր անկումներու երեսէն
կտորած անդամներ բժշկող պատիկ ուկորը, կովերուն ու մա-
քիներուն պտուկը վազուն ընող, ուլերուն ու գառներուն
կեանքը չարերէն պահող հավեւի չալին փաթթուած ուկորը:
Աղջիկներուն ու երիտասարդ տղոց սիրական մասունքը, ամէ-
նէն լաւ հագուած, նուրբ զարդերով աղուորցած՝ կ'առնէր
մեր ուշադրաւթիւնը պահի մը համար: Ցետոյ ծերուկը ձեռք
կուտար ուրիշներու, ծանր ծանր կենալով ամէն մէկին առջև,
հազարով, ու բացատրելով այդ նուիրական ուկորներուն բոլոր
թագուն կարողութիւնը:

Բայց ծերուկը մամնաւոր յարգանքով մը, յայտնի վա-
խով մը կը բանար կափարիչը միջակ մեծութիւնով տուփի

մը : Ան բամպակ չունէր իր տակը : Կարմիր, արիւմի գոյն թաւիշ մը յատակը կը գոցէր կոտրառող փափկութեամբ մը : Հոն պահուած ոսկորը ծիւնի պէս ճերմակ էր ու ատոր հումար խակ էիս մը թափանցիկ :

— Սակ կը տեսնէք, աղա՛ք, պապն է ասի : Քանի՛ քանի հեղ, մինակս լուս եմ տեսներ ատօր վըայ :

Վախնազով կը հաւատայինք այդ լոյսի հեքեաթին :

Ու ծերուկը համով բառեր ունէր երբ կը նկարէր կոյր աղջկան մը աչքերուն լուսնալը, կուտար մնդի մնդմով մասունքին արծաթ կոթը, կը քսէր մեր թարթիչին ու մազերուն : Մեր ճակախին վրայ ատպակիին պոչը պղտիկ ապրում մը կ'այրէր :

— Հաւատքով ըրաւ կոյր աղջիկը, աչքերը լուսցան, աղա՛ք, աչքիրը լուսցան : Ասոր լուսաւու կը բան :

Մենք չենք համինար ինչու մեր գլխուն մազին մէջ կը թաղէր ան օրնուած մասունքը : Ծերուկը բան մը չէր գիտեր, ինք իր տեսածը կը կրինէր :

— Ասանկ եմ տեսներ, օղո՛ւ, ասանկ թող երթայ :

Բաեիք չունինք : Բայց համով էր մեր մազերուն մէջ ատպակիին սղորկ գգուանքը :

×

Օրեր անցան : Եւ գացի ուրիշ տեղեր : Ուրիշ բաներ եկան մազերս ու հոգիս շոյելու :

Ամառ մը սակայն գեղն էի նորէն : Մարդերը փոխուեր էին . ծերուկ ժամկոչը մեռած . տէրաները ասրբեր իմ ճանշցածէն : Ժամուն բակը դարձեալ կը հեւար նոյն արեւին տակ :

Առանց գիտնալու ինքզինքս ներսը գտայ :

Գաւիթէն պատկերները հեռացեր էին : Ներալ՝ բազմոցները փոխուեր : Թաւ ու ծաղիկի պէս նոր գորգ մը ուրախ ուրախ կը պառկէր գետինք :

Երիտասարդ քահանան թեթև ժալիառով մը կ'ընկերանար ինծի, իր քայլերը յարմարցնելով իմիններուս, որոնք միշտ

ինծմէ անկախ ձեւով մը խորանը կ'երթային : Աւանդատունը վլեր էր : Ու հաստ պատին փորուած պատուհանի մը վարագոյրը ծալլելով՝ ան ցուցուց ինծի մասունքները իրենց տուփերով : Վարժապետի հին գիր մը ճերմակ թուղթի վրայ հիմա տելը կը բանէր ծերուկ ժամկոչին յիշողութեանը : Սուրբերը իրենց անունները գտեր էին :

— Ս . Յակոբ, Ս . Մարկոս, Ս . Սանիաննոս, Ս . Թորոս...

Թուումը վերջ չունէր : Մնկիւնէ մը հանեց Ս . Մեսրոպը :

— Ասի լուսատու ալ կ'ըսուի, աւելցուց քահանան : Աղջկան մը աչքը բացող Սուրբն է :

Ու այդ անունը ինծի հասկցուց ծերուկ ժամկոչին հին արարողութեան իմաստը : Այդ մասունքով կ'օրէնէին աղոց ճական ու գանկը :

Ու խորհեցայ : Դերերը միայն փոխուած էին : Փողովորդի հոգիին մէջ մաքին լոյսը տեղ տուած էր աչքերու լոյմին : ՅԱԿՈԲ ՔԻՒՖԷՑԵԱՆ



ՊԻՒԼՊԻՒԼԻՆ

Եկո՛ւր, պիւլպի՛ւր նատինք հոս մենք,
Զայն ծայնի տանք ու երգենք.
Աս օրուընէ դառնանք աղբէր,
Իրար խառննենք մեր ցաւեր:

Անցա՛ւ գարուն, աշուն կուգայ,
Շատ հեռու չէ եւ ծըմեռ.
Լա՛ց, աղբէ՛ր ճան, ա՛լ վարդ չի կայ,
Թուփը մընաց կիսամեռ:

Երգենք, աղբէ՛ր, ցաւը երգենք,
Դուն՝ քու սիրած ա՛լ վարդին,
Երգենք, աղբէ՛ր, ցաւը երգենք,
Ես՝ իմ աւեր վաթանին . . . :



ՅՈՒՅԵՆԻԿ ԿՈՒՐԻԲԻՆ-
ԻԱՆԻ, ԽՈՒԱՍՀԱՅՈց առա-
ջին քերթողուհին է եւ
երգած ընդհանրապես աշ-
խատաւորին եւ բանուո-
րին զրկանքն ու ցաւը:

Անցաւ գարուն, արնո՞տ գարուն,
Մօսէ աշուն, ցուրտ ծըմեռ.

ԱՇԽ, աղքէրս մընաց անոտուն,
Քոյրս անօթի, կիսամեռ . . . :

Եկուր, պիւլպիւր, ցաւը երգենք
Վարդին, աւեր վաթանին.

Եկուր, աղբէր, իրար խառնենք
Մոմուռ ցաւը մեր սրբտին . . . :



ԴՈՒՇԱՆԻԿ ԿՈՒՐՉԵՆԵԱՆ

ԱՐՏՈՅՏԸ



Արշագոյսը հազիւ կը սկսի ճերմկոտել բլու բները . դաշտը
գորշագոյն է դեռ . թանթրուենիներով ու փուշերով եղեր-
ուած մարգագետիններուն երկայնքն
ի վար՝ ոսկեցոլք արեգակը տակաւին
նրբահատիկ մարգարիտներու փո-
խած չէ մշուշը :

Բայց ահա թովիտելով ընդար-
մացած թեւերս՝ ցորենի ակօմներուն
մէջէն, այ արասոյա, կը թոյն, կո-
կորդդ ուռած թարմ մեղեղիներով, և
կ'երթաս ողջունելու վերանորոգ օրը :

Օդին մէջ հաւասարակուելով
քեզ, կը բարձրանաս ու կ'երգես,
և կը բարձրանա՞ս, միշտ կը բարձ-
րանա՞ս : Արեգակը կը շողայ, ջուրերը
ճերմկոտած՝ կը սարուան . ու այն-
պէս կը թուի թէ՝ քու երգդ ա՛լ
աւելի հզօր պայծառութին մը կ'աւելցնէ շրջակայքին :

Դուն կը սուրաս՝ թեթե ու աղաս, աւելի բարձրը, միշտ
ա՛ւելի բարձրը՝ խաղաղ ու մաքուր կապոյախն մէջ . կը դառնաս
փոքր մթին կէտ մը, բայց միշտ կը թրթուայ ձայնդ, կ'ըսես թէ ըլլայ
անիկա երկնակապոյտին հեռաւոր երգը :



Սենեկ Թէօնիէ (1833-1907), ֆրանսացի բանաս-
տեղծ եւ վիպասան՝ որ
զոյցելի կերպով նկարա-
գրած է անտառները եւ
վերլուծած ֆրանսայի գա-
ւառական կեանքը:

ԱՆՏՐԻ ԹԷՕՆԻԷ

ԹԵԹԵՒՍՈԼԻԿ ԲԱՆԱՍԵՂԾԸ

Արիսողոմ աղային ներկայացաւ երիտասարդ մը, որ
վաճառականի չէր նմաներ, սեղանաւորի ալ չէր նմաներ, ար-
հեստաւորի ալ չէր նմաներ, գործա-
ւորի ալ չէր նմաներ, վերջապէս
անանկ բանի մը կը նմանէր՝ որուն
նմանը չկայ :

Հազիւ երեսուն տարեկան կը
թուէր: Կապոյտ աչերավ, դեղին
մազերով զարդարուած ըլլալով՝ ունէր
նաև երկու մատ մօրուք, ող մայրա-
քաղաքիս մէջ կամ սուգի նշան է և
կամ չքաւորութեան: Հագուստները
այնքան հին էին որ հասխոյզները
զանոնք գնելու համար մեծաքանակ
գումար մը կուտային: Սակայն եթէ
հագուստի մասին վանողական էր,
ու մը մասին վաշողական զօրութիւն
ունէր այս անձը :

— Ծառայ եմ մեծապատուաթեանդ, մեծապատիւ տէր,
պոռաց երիտասարդը՝ սենեակէն ներս մտնելով և մօտենալով
Արիսողոմ աղային :

— Ի՞նչ կայ, ի՞նչ կ'ուզէք, — հարցուց Արիսողոմ աղան
վախնալով:

— Վսեմափայլ ծէր, ձեր գալուստը լոելով՝ վաւթացի
հոս գալ, իմ խորին մեծարանացս հաւասախն ձեր սաքերուն
տակը դնելու :

— Ուտքերո՞ւս տակը . շատ աղէկ, դի՞ր, — ըսաւ Արի-
սողոմ աղան, որ կը կարծէր թէ մուծակ բերած էր իրեն:

— Շնորհակալ եմ, բարձրապատիւ տէր, ըսաւ երիտա-



Յակոբ Պարոնիեան
(1842-1891), ծնած Աղբիա-
նապոլոյ մէջ, Հայոց ա-
ռաջնակարգ երգիծաբանը՝
որ թողած է շատ գործեր:
Վերի կտորը առնուած է
եր «Մեծապատիւ Մու-
րացկանները» գրքէն:

սարդը, գլուխը բացաւ և սեղանին վրայ ելաւ կանգնեցաւ:

Արիսողոմ աղան այս տեսարանին առջև բոլորավն շուարած՝ անհամբեր տեսնել կ'ուզէր թէ ի՞նչ պիտի ընէր այս պարնը սեղանին վրայ:

Երիտասարդը ծոցէն թուղթեր մը հանեց և աչքերը Արիսողոմ աղային անկերով, բոլոր ձայնովը պոռաց.

— Տեա՛րք և տիկնայք...

Արիսողոմ աղան այս ահարկու ձայնէն վախճաղով, նստած տեղէն երկու կանգուն վեր ցատկեց և չկրնալով ինքվինք զապել, պոռաց.

— Ո՞վ է այս մարդը, յիմարանոցէն փախած խենթ է, թէ՞ յիմարանոց երթալու յիմար:

— Հայ ազգը, — շարունակեց երիտասարդը, ձայնը քիչ մը իջեցներով, — այսօր այնպիսի հանդէս մը կը կատարէ՝ որ մեր հայրենեաց ամէնէն քաջ դիւցաղին նուիրուած է...

— Միտքդ ի՞նչ է, եղբա՛յր...

— Կար ժամանակ որ խաւարը լուսոյ դէմ կը կռուէր, տգիտութիւնը գիտութեան դէմ, անցեան ապառնիին դէմ, հրամայականը սահմանականին դէմ, սուրը գրի դէմ, ատեղութիւնը սիրոյ դէմ, կրակը ջուրին դէմ, միսը բանջարեղինն դէմ. իսկ հիմա, անցան այն ժամանակները. անոնք անցեալ են, մինք ապառնի. անոնք խաւար են, մենք լոյս. անոնք տգէտ են, մինք գիտուն. անոնք սուր են, մենք զրիչ. անոնք ատեղութիւն են, մինք մէր. անոնք կրակ են, մենք ջուր. անոնք միս են, մինք բանջարեղին. անոնք վարունգ են, մինք ինձոր. անոնք փուշ են, մինք վարդ. Անցան, անցան այն դարերը, զոր մարդկութիւնը տգիտութեան օրուոցէն մէջ մէկ մը ասդին, մէյ մը անդին կ'երթար ու կուգար...

— Միտքդ ի՞նչ է, եղբա՛յր, ես քեզի բան մը չըրի. ի՞նչ կ'ուզես ինձմէ, գնա՛ քեզի բարիցաղին զրուցէ այդ խօսքերը...

— Այս՛, մարդկութիւնը կը չարչարուէր, կը նախատ-

ուէր անգութ բոնաւորներուն ձեռքէն և չէր գիտեր որո՛ւ երթալ և որո՛ւ բողոքել:

— Տէ՛ր ողորմիա... մէ՛ր ողորմիա, ըստ ինքնիրեն Արիսողոմ աղա. քաշելիք ունինք եղէր... Ես կրնամ հիմա զինքը սեղանին վար առնել, բայց կը վախճամ որ ծոցէն ապրձանակ մը հանէ և զարնէ ինծի, վասնզի խիստ բարկութեամբ կը խօսի:

— Իսկ երբ գիտութիւնն եկաւ, — շարունակեց ատեղութանը, և վանեց տգիտութիւնը, ինչպէս լրյուք՝ խաւարը, մէրն՝ ատեղութիւնը, գրիչը՝ սուրը, ապադան՝ անցեալը՝ այն ատեն, ա՞ն, այն ատեն, այո՛, այն ատեն, այո՛ կ'ըսեմ, այն ատեն միայն հասկցուեցաւ որ մարդկութիւն, ազգ ու հայրենիք բառերը բառարանները լիցնելու համար շնուած բաներ չէն, այլ ամէն մարդու մտքին մէջ, սրտին մէջ, հոգւոյն մէջ երկաթեայ ատեղերով և անջինջ կերպով դրոշմելու բառեր էին...

— Եղբա՛յր, կ'աղաչեմ, վա՛ր իջիր և այնպէս զրուցէ յաւդ...

Ատենարանը կայսած տեղը այնպէս կը դողար. որ Արիսողոմ աղային սիրուը կը հասնէր թէ լամբան գետինը սիրտի իյնար:

Ուստի, չուզելով այեւս համբերել, պոռաց ինքնակոչ ատենարանին երեմն ի վեր.

— Վա՛ր իջիր սրպէ:

— Կ'աղաչեմ, մի՛ սաստեր վիս:

— Վա՛ր իջիր, ապա թէ ոչ...

— Մի՛ կոտրեր իմ սիրտս, որ աղգին համար կը բարխիէ:

— Ի՞նչ ըսելիք որ ունիս, եկուր քովս, մարտու պէս նասէ՛ և ըսէ. հան տեղուանքը ելլել ի՞նչ պիտի լլայ:

— Կ'աղաչեմ, թող ատեր վերջացնեմ, ա՞ն, չես գիտեր թէ որչափ կը յաւզուիմ, երբ ճառ կը կարդամ:

— Վա՛ր իջիր:

Առևնարանը բեմէն կ'իջնայ և կ'երթայ աթուին վրայ
կը նսափ :

— Հիմա զլուցէ՛ ինծի , միտքդ ի՞նչ է , կ'ըսէ Աքիսուում
աղան բարկութեամբ :

— Կ'աղաջնմ , մի՛ բարկանար :

— Ի՞նչ կուզիս , զլուցէ՛ , չուտ , հի՞մա :

— Բարկութեամբ մի՛ վարուիր հետո , ուտքդ պագնեմ .

սիրսու լցուած է , հիմա կը սկսիմ լոլ :

Եւ առևնարանը կը սկսի լոլ :

— Լալու ի՞նչ կայ , եղաս՛յր :

— Ծառադ կը փափաքի գրականութեամբ աղգին ծա-
ռայիլ , բայց այս աղգը շատ ապիրախառութեամբ կը վարուի-
իր գրագէնանիրուն հետ :

— Ասոր մէջ ես ի՞նչ յանցանք ունիմ :

— Դուք յանցանք չունիք և թերեւս իրաւունք
ունիք . . . : Ոտանաւորներ ունիմ զրած հայրենիքի վրայ .
սքանչելի կոտրներ , պատուական սողեր , որոնց մէջ երեւա-
կացութիւնը , աւելնը , խանդը , հուրն ու բոցը սաւառնաթե-
կը սպանան :

— Ծառաղէկ , ասոր համար լազո՞ւ է :

3. ՊԱՐՈՆԵԱՆ



ՄԱՍԻՍԸ

Մասի՞ոը , Մասի՞ոը . . . դարձեա՛լ Մասիաը :

Ամէն տեղ ի՞նքն է , — ալեւո՞ր հոկան :

Արարատանան աշխարհի թէ կոգովիտի , Ծաղկուանի թէ
Բարգրեւանդի մէջ , քաղէ՛ որչափ կ'ուզիս , զնա՛ բոլոր ճամբա-
րագրեւանդի մէջ , քաղէ՛ որչափ կ'ուզիս , զնա՛ բոլոր ճամբա-
րագրեւանդի մէջ , արեւելք ու արեւմուտք , հիւսիս ու հարաւ , անիկա-
ներով արեւելք ու արեւմուտք , հիւսիս ու հարաւ , անիկա-
միշա աշքիդ առաջն է , քեզի հետ : Խի՛ր անդնդախոր ճո-
միշա աշքիդ առաջն է , քեզի հետ : Խի՛ր անդնդախոր ճո-
միշա աշքիդ առաջն է , քեզի հետ : Խի՛ր անդնդախոր ճո-
միշա աշքիդ առաջն է , քեզի հետ : Խի՛ր անդնդախոր ճո-
միշա աշքիդ առաջն է , քեզի հետ : Խի՛ր անդնդախոր ճո-

նազի Մասիաը , միշտ բարձրէն , շա՛տ բարձրէն : Եւ յեսոյ ,
աւելի հեռուն , Սիրանէն , Նէմութթէն , մինչեւ Գեղամայ
լիճ՝ հայկական բարօր լւունակասարներուն ա՞ն է առաւօտեան
առաջին սղջոյնը խրկազն ամէն օր :

Դեռ ոչ մէկ գեղարուեասագէտ չկրցաւ կենդանի , խոր-
հող ու մնաւոր Մասիաը կատախ յանձնել : Ամէնքը կը
հող ու մնաւոր Մասիաը կատախ յանձնել : Ամէնքը կը
փոխն զայն , ինչպէս պառաւ մայր մը իր զաւկին՝ Փոքր-Մա-
սիսի հետ : Եւ դեռ ոչ մէկ արուեստագէտ չհասկցաւ անոր
հողին , այդ սանձուած հրաբուխներու , կրակէ մրրիկներու
հողին , որ հազիւ կը պարտկուի ժայռ . ու կրանիթի կուռ
կազմուածքի տակ :

Ոչ , անուշ ու խաղաղ մայր չէ Մասիաը . բնութեան
մէկ սասաննեցուցիչ , մէկ խօլական ցնորքը , վիթխարի զա-
ռանցանք մը որ միս-մինակը դուրս է ժայթքեր յանկարծ
երկիրի բոց արգանդէն , թափով նետուեր է մինչեւ ամսկերը ,
յասումով պատուեր է երկինքի բութ ճակատը և կանդ է
առեր՝ այդ պակուցիչ բարձունքէն աշխարհի չարն ու բարին
դիակու . համար :

Մինակ է Մասիաը և իր մնաւթեան մէջ դաժան ու
սքանչելի : Ոչ մէկ լու չէ համարձակած մինչեւ անոր թիկունքը
բարձրանալ . ոչ մէկ ըլուր սիրտ չէ բրած անոր յաղթ ու կուռ
կուրծքին հանգչելու :

Մինակ է Մասիաը . . . բարակիզմի այն զարհուրելի օրը ,
երբ վկուզումներու ու խորտակումներու մէջէն անիկա որո-
տագին կը բարձրանար դէպի վեր՝ երկինքն ու երկիրը իրար
կապելու իր հակայ լրանով , շըշապատի բոլոր լւոները . խոյս
են տուեր սոսկումով , կծկուեր են ծեծուած մանուկներու
են տուեր սոսկումով , կծկուեր են ծեծուած մանուկներու
ապէս , ապա երկիւղածօրէն ծունդի եկեր այս խելագար հակա-
պէս , մինչեւ աշխարհի մայր գարնուրանքին ու վեհութեանն աւշի :

Աւանո՞ր Մասիա . . . : Այժմ ցցուած է անհամբոյք , մոայլ
մինութեան մէջ՝ որպէս հինաւուրց նահապետ , ոլեղարդ ու
հորակապ , և ձեռքը ճակամին դրած՝ զարեր շարունակ կը
հայկական հեռու , այնքան հեռու՝ որքան կը տարածուի հայ աշ-
խազի հեռու , այնքան հեռու՝ որքան կը տարածուի հայ աշ-

74

խարհքի ասուապանքը . կը զիսէ զուլումը՝ իր բոլոր յեղիւ-
զումներով , և բոլոր արցունքը , և բոլոր արիւնն ու կակծում-
ները , որոնք ցաւի փրփռուն ծովի պէս կը զարհուին իր առ-
քիրուն . կը տեսնայ ու չ' աքար , չ' ցնցուիր , չ' հառաչեր ,
այլ լուելեան կը խորհի իր մեծ խոճը . . . :

Այդ հակայ , գարաւո՞ր խոճը . . . :

Մասին ինձի համար , ինչպէս Սրարաստեան Աշխարհի
խրաքանցիւր զաւակի համար՝ միշտ եղեր է հակայ միտք մը ,
ախտանիւն գաղափար մը , որ աբձանացեր է ժամանակին ու
տարածութենէն գուրս , մահերէն ու աւերակներէն բարձր ,
ամսիրու մէջ և ամսիրու հետ աշխարհի ըսկու համար թէ
«Ես կա՛մ և պիտի ըլլամ . . . »: Եւ անոր փէշերուն ծուարած
հայ ժողովուրդը լուելեան կ'ասպի այս անօրինակ սիմինքսին
հզօր միտքք , չըմբռներ զայն՝ բացց կը դգայ չպիտակցիր անոր՝
բացց տարսամօրէն կը գուրգուրայ անոր վրայ իր հոգու-
րաց խորքին մէջ , որովհանե , այդ լեռը իր կրած ասուապանքին ,
խորքին մէջ , որովհանե , այդ լեռը իր կրած ասուապանքին ,
իր պրկուած ու կողոպասուած երազներուն , իր արդար ցասու-
մին , և իր մհծութեան պատկերն է :

ԱԵՏԻՍ ԱՀԱՐՈՒԵԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹՅԻՒՆՆԵՐ

- 1.—**Կոզոնիս** , ներկայ Պայազիսն է , տարածուելով գեակի արեւմուտք ,
մինչեւ Պալզ կէօւ:
- 2.—**Ծաղկոսի** , ներկայ Տիատինն է , որ հին տաեն գետահովիտով կը
տարածուեր մինչեւ Ալատաղ:
- 3.—**Բագրեանի** , հիմակաւան Գարաքլիսէն ու Ալաշկերան է:
- 4.—**Ալիսի** , Վանայ ծովու Հիւսիս-արեւելեան կողմը յայտնի է եռնա-
գագաթ է:
- 5.—**Նէմուր** , Վանայ ծովու Հիւսիս-արեւելեան անկիւնը յայտնի
հրաբխային լեռ է:



ԵՍ ՈՒ ԾԱՌԱՍ

«Թո՛ւ , — կ'ըսեմ որ մը ծառայիս . երրորդ անգամն է աս՝
որ քեզի կը հրամայեմ թէ խոզանակ մը գնէ : Ինչ պինդ
գլուխ , ինչ անասուն ես : »

Բերնէն բառ մը անգամ չի հաներ .

Նախինթաց օրն ալ այդ տեսակ սասա-
մը կերած էր և գարձեալ ո՛ եէ պա-
տասխան չէր տուած . բայց շատ ճշտա-
պահ էր անիկա , կ'ըսէի , և չէի կմար այս
թէրութեան պատճառը հասկնալ :

— Գնա՛ կտոր մը լաթ բե՛ր՝ որ կո-
չիներս սրբես , կ'ըսեմ բարիկութեամբ :

Եւ երբ լաթ բերելու կ'երթայ , կը
զզամ զինքն այսպէս նախսատած լր-
լալուս համար : Բարկութիւնս ամբող-
ջովին անհետացաւ երբ տեսայ թէ
ո՛րպիսի ինսամքով կը սրբէր կօշիներս ,
առանց գպնալու գուլպաներուս .

Ճեռքս զրի իր կանակին վրայ իրբեւ հաշտութեան նշան :

«Կը տեմնիս , կ'ըսեմ մուքովս , մարդիկ կան որ ուրիշնե-
րուն կօշիները կը մաքրէն՝ դրամի համար» : Այս զրամ բառը
լոյս մը կը ցաթեցնէ մաքիս մէջ՝ որ կը լուսաւորէ զիս :
Միաքս կ'ինսայ յանկարծ որ երկար ատենէ ի վեր դրամ տուած
չեմ ծառայիս :

— Յովիա՞ն , կ'ըսեմ անոր՝ ետ քաշելով ոտքս , դրամ
ունիս :

Հարցում գոհունակութեան կէս ժափտ մը կը բերէ անոր
շրթունքներուն վրայ :

— Ոչ , պարո՞ն , շաբաթ մը կայ որ ասաը փարա անգամ
մնացած չէ քովս , ունկցած բոլոր դրամներս ծախսեցի ձեր
փոքր զնումներուն :



Քառիկէ որ Միկոր (1764-1839) , ֆրանսացի գոտէտու ,
որ Յեղափոխութեան ա-
տեն ապաստանած էր Բե-
դրսպուրկ եւ ուր մե-
ռաւ :

:

— Բաել է խողանամին ալ այդ պատճառավ...

Նորէն ժպանցաւ : Անիկա սիրափ կընար ըսել իր տիրոջը .
«Ո՞չ , ես սինդ գլուխ կամ անատուն չեմ : Վճարէ ինձի ու-
նացած մէկ սոկիի սալիքք , սրբէսզի ես ալ գնեմ քու խողա-
նակդ : » Բայց յաւագոյն համարեց նախատնքի ենթարկուիլ , քանի
թէ տիրոջը երեսը կարմրցնել՝ իր անիրաւ բարկութեանն համար :

— Ա՛ռ սա , Յովնան , ա՛ռ սա և վաղէ , խողանակ մը գնէ :

— Բայց , պարոն , Ի՞նչպէս կընաք այսպէս մէկ կօշիկ-
նիդ ճերմակ , միւսը սև թողոււ :

— Գնա՛ , կ'ըսեմ քեզի , խողանակ մը գնէ . թո՛ղ , թո՛ղ
այդ փայխն կօշիկս վրայ :

Գնաց . ասի լաթի կոտրը և պատուական կերպով մաք-
րեցի ձախ կօշիկս՝ որուն վրայ աչքէս զլորեցաւ զղջման ար-
տասուք մը :

ՔՍԱՎԼԻ ՏԵԽԹՐ



ԱՆԾԱՆՈԹ ԾԱՂԻԿԸ ...



Տիկին Զապէլ Ասու-
սուր (Սիպիլ) , ծնած է Պո-
լսա . թրքահայ քերթո-
ղուժի եւ ուսուցչուժի ;
Գրած է «Ալլահան մը Սեր-
տը» վէպը , եւ իր բանա-
տեղութեանց մէկ մասը
ամփոփած է հատորի մը
մէջ «Յուլքեր» անունով :

ցցուն նիհար բազուկներովը . ծարքակ նուրբ բարտիներ իրենց
ճապուկ հասակովը վեր կը բանեն օգին մէջ ցցունք մը ցան-
ցաւ տերեւներու , որ մթնոլորտին ասմկութեան մէջ կը կա-
պուտնայ կարծես , իր կանանչէն ալ անոր լուրթ երանգապնա-
կին մէջ զմբուխափ կաթիլ մը սրմկեռլ :

Մեր շուրջը , ամէն տեղ , մարմանդներուն վրայ , հոծ և
կինսալից չունչ մը կը ծաւախի . լեռնային առոյգ ու մաքուր
հովին է որ ծաւերու վարագակող գլուխները կը գողացնէ ,
այդ ամանդներ թափթիկել անոնց սպայիկ թիւերն ի վար : Եւ
կանանչին արբապետութիւնն է ամէն կողմ , կանանչ ծիրանի
գոտի մը , կարելի է ըսել , հսկայ իր ծաւալին մէջ . ստեղնաշարը
վառվուն երանգներու այդ լուռ երաժշտութեան , ոս մա-
ծեօնէն մինչեւ ոս մինեօնը կանանչին , բաց յափուկի մալուսէ
թարմ կանանչին մինչեւ սիրամարդի վիերապատուեր ջիրմիկ
կանանչը , մինչեւ թաւշային մոլիք խորունկ կանանչը մամու-
սին , ուր հաւկիթներ կը գնէ տարագնաց հաւկիկ՝ իր պան-
զուխափ ուղեւորութիւնէն ետքը : Բարձրաբեր ծաւերու կա-
տարին մազի նման բարակ շիւղիր և առագաստի նման բայ-
նածաւալ տերեւներ , ժանիկաւուր և միակոտուր հեղեղի մը
ջուրերուն պէս կը գահավիմեն իրենց փրկուա ողկոյները
մարգերուն մորչ ու կակուղ գորգին վրայ , ուր կը ծիր գո-
րունը՝ իր կարմններուն մէջ պահուըտած ամէկու ծաղիկներուն
կուսական , անիերեւոյթ և անծամօթ թուլչութեամբը : Արձակ հո-
րիզոններու մէջ շրջաբերող այդ առոյգ բեղմնաւորութեան
մէջաւոյլ , սքանչացած , հրապուրուած կամդ կ'աւնեմ , և
սիրսու գարունին թարմ բազուղումին մէջ յանկարծ կորսուած
մտերմութիւն մը գտնելու զգացումավ կը բարախէ . «Ի՞նչ
ապուոր է» կը գոչիմ :

— Ի՞նչ ապուոր պիսի բլայ , երբ բոլոր ծաղիկները
բացուին , կը պատասխանէ Սոտինէ եւսմոլով :

Ու այս մանկական միամիտ բացագնչութեան մէջ կը
գնեմ ամբողջ մարդկային կեանքը :

... Այսպէս չէ կեանքն ալ . ամբողջ զայն լեցնող

սերը , դպրաք , թարմ ու կինսայրորդ այդ սաղարթներուն նման՝
երազել կուտան մեզի անծանօթ ծաղիկը , որ սպագային ծու-
ցէն պիտի ծի . ու ախճապիշ կը սպասինք անոր՝ մեր աղուոր
օրերուն մէջ , անտեսելով մեր շուրջը փթթող երանութիւնը ,
երիտասարդութեան և անհոգութեան դպրաք օրերը՝ որոնց
տեւողութենէն կը ձանձրանանք , ու կ'երազինք , կ'երազենք
մինչեւ համնինք անոր՝ որ այդ տառապը , այդ ծաղիկը պիտի
ըլլայ , անոր նման հազուագիւտ , և խուսափուկ անոր նման ,
Բայց այդ վայրկեանը պիտի ապրինք կեանքը :

ԶԱՊԷԼ ԱՍԱՏՈՒՐ



ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱԻԻԹԸ ԿՈՌԻՒ ԴԱՇՏԻՆ ՄԷԶ

Սասունցի Դաւիթին ունէր մէկ քեռի ,
Սնունը թորոս , ահեղ աժդահար:
Սս ալ իմացաւ համբաւը կուռի ,
Բարտի մը ուսին՝ ելեր է կուզայ :

Կուզայ հեռուէն բարձըր զոռալով .
— «Ի՞նչ էք հաւաքուեր այս դաշտին մէջը ,
Քա՞նի գրլսանի մարդ էք դուք , կամ ո՞վ ,
Որ դեռ չք ճանշար Սասմայ դաւիթը .

— «Ի՞նչ , չք իմացեր որ հոս պիտի զայ
Խաղցնելու ծին իրեն թեւաւոր .
Հեռացէք , հիմա ուր որ է կուզայ ,
Եկեր եմ սրբել մէյտանը այսօր :»

Հսաւ ու քաշեց իր ուսի բարտին ,
Սրբեց բանակէն քսան հատ վրան...
Դաւիթն ալ ահա լեռան գագաթին
Կանգնած կը պոռայ վիշապի նըման .

— Ով որ քնած է՝ թող շուտ արթննայ ,
Ով որ արթուն է՝ թող ելլայ , կենայ ,
Ով որ կեցեր է՝ թող գէնքը կապէ ,
Զէնքը կապողը թող իր ծին թամբէ ,
Իր ծին թամբողը թող ելլէ , հեծնէ ,
Յետոյ լսէք թէ մենք քընած .
Դաւիթն եկաւ գոզ գոզ , զընաց . . . :

Այսպէս կանչեց , ասպանդակեց ,
Ու ինչպէս որ կայծակն ամպէն .
Մըսրայ զօրքին մէջտեղ զարկաւ ,
Շողացնելով թուր կայծակին :

Զարդեց , փշրեց մինչեւ կէսօր ,
Կէսօր արիւնն եղաւ հեղեղ ,
Քըշեց , տարաւ հազարաւոր
Մարդ ու դիակ ողջ միատեղ :

Կար զօրքին մէջ մէկ ալեւոր՝
Աշխարհիք տեսած եւ շատ բանգէտ .
— Տղաք , ըսաւ , ճամբայ տըուէք ,
Երթամ խօսիմ Դաւիթին հետ :

Գընաց կեցաւ Դաւիթի առաջ ,
Այսպէս ըսաւ այն ծերունին .

— Դաւար կենայ կուռդ , ո՞վ քաջ ,
Սուրդ կորուկ միշտ քու ծեռքին :

Հեղ մը խօսքիս դուն տուր մըտիկ ,
Տես , քու խելքդ ի՞նչ կը կարէ .
Ի՞նչ են ըրեր քեզ այս մարդիկ ,
Ինչո՞ւ ասոնք կը կոտորես :

Ամէն մինը մէկ մօր որդի ,
Ամէն մինը մէկ տան հըրագ .
Որը կինն է թողեր այնտեղ
Ազք ճամբան , խեղճ ու կըրակ ,

Որը տուն մը լիք մանուկներ,
Որը ծընող աղքատ ու ծեր,
Որը լացով, քօղն երեսը
Նորապսակ ճահիլ հարսը ...:
Թագաւորը զոռով, թըրով
Հաւաքեր է այստեղ բերեր.
Խեղճ մարդիկ ենք պակաս օրով,
Մենք քեզ վրնաս ի՞նչ ենք ըրեր:
Թագա՛ւորն է քու թշնամին.
Կրուիւ ունիս, իր հետ արա,
Հէ՞ր կը քաշես թուր-կայծակին
Այս անճարակ խալխին վըրայ:

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ

ՅԵՂԻՆ ԶԱՅՆԸ

1

Տոքթօրք քայլ մը յառաջացաւ, ու
ձեռքս սեղմերով Անգլիացի ճէնթլինի
մը յասուկ այն տաք, առնական ու
ուղղամիտ սեղմումովը, որուն մէջ
ալ վերապահում չկայ.

Պա՛րն, ըստւ, ուրախ եմ
որ Հայու մը ձեռքը կը սեղմեմ և
ասիթ կ'ունենամ յայտնելու ձեր ցե-
ղին համար ունեցած սքանչացումս:

Երսուն-երսունընինգ տարեկան
առոյգ մարդ մըն էր, իր երկայն ու
պիրկ սրունքներուն վրայ ամրապնդ:
Ակովացի մը, ապահովապէս, այն
շատ մտացի, շատ խոհուն արտա-
յացութեամբ, որ այդ դնդերոտ, կո-



ԽԵՆՏԻ ԹԱՅԵԼԻԱՆ, ԹԸՐ-
ՔԱՀԱՅ ԳՐԱԴԷՍ Եւ ՀՐԱ-
ՄԱՐԱԿԱԳԻՒ, ԳՐԱԾ է բա-
ղակալվ կեղծ անունով՝ գե-
ղեցիկ նորավէսեր վա-
րած է ատենին, Ա. Ար-
փիարեանի հետ՝ Մասիս
գրական հանդէսը եւ Հայ-
րենի օրաթերթի խմբագ-
րութիւնը:

րամի ու յաղթական ցեղին բարձր նիւթականութիւնը կը
մեզմէ ու կը կատարելագործէ: Իր խաժ ու բարի աչքերը՝
երկար ու հետապնդող նայուածքով, իր թրթուն շրթունքը՝
կինդանութեամբ լիցուն, իր լայն ու գմբեթարդ ճակատը՝ նե-
րուժ մտաւորականութիւն մը կը սփսէին ամրող դէմքին
վրայ, սրբագրելով գործողութեան մարդուն յայտարար հա-
կիրծ ու կարուկ կերպերը և տիրապիտող ու ամուր շար-
ժուածքը:

— Երբոր ջարդերուն առաջին լուրերը եկան Անգլիա,
ես ալ, շատերու պէս, նախ, հետաւոր ուշադրութիւն մը
նուիրեցի այդ եղելութեանց, որոնց վաւերականութեանն ալ,
կը խոսավանիմ, շատ կը կասկածէի մինչև այն օրը վերջա-
պէս, ուր, պաշտօնական տեղեկագիրներէն յետոյ, ա՛լ կարելի
չէր տարակուալ աղէտաքին ձշմարտութեանն ու ահազնու-
թեանը: Երբ հետզհեաէ հասան բոլոր մանրամասնութիւնները,
երբ մութին մէջն իրարու հունեւ մէջտեղ բերուեցան գէպ-
քերը, նորանշան բան մը անցաւ իմ մէջս: Հակառակ ամէն
փաստերու՝ չի կրնաք, չի ուզիր հաւատալ ամբողջ ցեղ մը
բնաջինջ բնկու կարելիսութեամբ՝ այսպէս՝ կազմակերպուած,
սիստեմաթիք վայրագութեամբ մը. սահմուկած մնացած էի այն
«Խնչույ»ին առջեւ՝ որ մտաքս կը լիէր յարաժամ:

Ազատ մարդ մըն էի՝ անկախ՝ և որոշեցի անմիջապէս
Հայաստան երթալ:

2

96ի գարնան էր որ հասայ հոն: Առաջին երկք չորս
շաբաթը վարած կեանքիս վրայ բան մը չկրնար գաղափար
տալ ձևիք: Արհաւիրքը իմ մէջս էր ու իմ շուրջս: Արիսնի
մէջն կը քայէի, կարծես հողդ դեռ անով թաց էր, անձե-
ւով թուրմ մարգագեանի մը պէս, որ տոքերուդ տակ կը
ձիստայ: Աչքս կարմիր կը տեսնէր: Մահուան ամէն ծամած-
ուութիւնները, ցաւին բոլոր գալարումները, տանջանքին բոլոր
զգայուումները տեսայ, այս՝, տեսայ, ա՛լ այնչափ անոնց ամէ-
նօրեայ միօրինակ պատմութիւնները լսեցի:

Երբ այս անցեալէն հիւանդ՝ ներկայովը զբաղիկ ուղղեցի,
տեսայ որ յաւելու կարսղութիւնս, զոր ա՛լ բթացած կը կար-
ծէի, կը վերարձարծէլ նոր սաստկութեամբ մը։ Աւերակներու
երկիր մըն էր բոլորափքս, ուր կիններ, տղաք ու ծերունի-
ներ, խլեակներու պէս, կը թափառէին աննպատակ, ա՛լ բանի
մը չսպասող, ա՛լ ամէն բանէ հրաժարած էակներու խորին
արամութեամբը։

Ալ բան մը չկար լնելիք այդ երկրին մէջ. մահը լաւ
աւեսած էր գործը, քայլացումը կատարեալ էր. անոնց որ դեռ
կանգուն էին, ուրիշ դեր վերապահուած չէր թուեր, բայց եթէ
կարգով իրար թաղել, գերեզմանական լուսութեան մէջտեղ որ
հետպհատէ կ'իջնէր: Ուրիշ բան չէր թուեր մնալիք այդ ամ-
բանդանութ մարդկութեան խղճին վրայ:

Կր պատրաստուեի Անգլիա դառնալ :

Պատրաստութիւններու տեսնելու վրայ էի՛ երբ յանկարծ
արագակարգ երևա՞յթ մը աչքիս զարկաւ։ Բնութիւն վերա-
կնդանութիւնն հետ, տարօրինակ բան մը աեղի կ'ունենար։
Հո՞ն ուր Մահը իր անձողապելի ու վերջնական թաթը դրած
կը կարծէի, կեանքի խլրում մըն էր որ կը սկսէր աակառ-
առ տակաւ, վախկոս բայց յառաւ։ Նորէն անցայ այն տեղե-
րէն զորս մշանջնական անշարժութիւնն զատապարտուած կը
հաւատացի, ու տեսայ որ կենդանութիւնը գլուխ կը վերցնէր
ու չափ դին կը նայէր։

Այլ մնացի՝ հմայուած։ Ասիկա նոյնչափ և աւելի արժանի էու հետագույն թիան, որչափ առաջինը։

Եր համագույնը կազմութեան առաջին արօր մը փոխ առած,
Երլրագործը, դրացի Քիւրտէն արօր մը փոխ առած,
Հերիին վրայ էր՝ գլխիկոր ու փութաջան. Կօչկակարը իր
խանութի մասիքներուն ու վկասակներուն մէջն հերիւն մը
գտած, ու փողսի մը անկիւնը գործի սկսած էր. խանութ-
պանը՝ իր շալակը մէկ քսնի ծրաբ՝ կ'արսորաը դէսի ինու-
րանքները. արհեստաւորը նորէն ծալսպատիկ նասած էր կոտ-
րածքները. արհեստաւորը նորէն ծալսպատիկ նասած էր կոտ-

տղակոց խումբ մը ժողված խարիսուլ ախոռոի մը անկիսնը՝
կը կարդացնէր զանոնք, վաճառականը ոտքի վրայ՝ ապասրանք
մը առ կը համարձակէր: Ճղճիմ, նիհար, արգահատելի գոր-
ծեր անշուշտ: Բայց ասիկա կեանքն էր որ ծայր կուտար,
առաջին քա՛յերը դէպի շարժումը, դէպի ոգեւորութիւնը:
Մարդկութեան սկզբնաւորութեան պէս բան մը: Զարդումն
էր, վերածննւնդը, ու ամէնքն ալ քիչ քիչ անոր գինովու-
թեան կը բանուէին: Ամէնօրեայ ճիգն էր որ կը սկսէր, ան-
գուլ, բանիմաց. ամբողջական ճիգը՝ որ բնկերութիւնը կը
յինէ, որ յառաջիմութիւնը կը ստեղծէ: Դիմքերուն վրայ,
այն թափծութեան քով որ չի փարասիր, որ մորթին փակած
է դարերէ ի վեր, հաւատքին լրջութիւնը կար նորէն, ու
կամքին պլիտումը: Աչխառանքի լծուած էին, ազատարար
ու միսիթարող վաստակին, ինչպէս մարդ փրկութեան խա-
րիսխին կը պլուի: Ապրիլ կ'ուղէին, ու պիտի ապրէին:

3

Ու քիչ քիչ ես ալ բոհուեցայ, վարակուեցայ այն վե-
րականգնումի, դարմանումի տեսպէն, որ այդ բարոր մարզիկը
կը թոթուէք: Ես ալ խմ պատիկ բաժինս ունենալու էի ընդ-
հանուր շաժումին մէջ զէսի վերասացումները, իրենց համ և
իրենց քով: Ու նոյնէստան որոշեցի նրբանց մը հաստատել,
կամ աւելի ճիշտ՝ տուն մը հաստատել, ուր քսանի չափ որ-
եք հաւաքէի և զանոնք բարյասպէս զինէի այն ծանր, ան-
բեր հաւաքէի և զանոնք բարյասպէս զինէի այն ծանր, ան-
բեր հաւաքէի և զանոնք բարյասպէս զինէի այն ծանր, ան-
բեր հաւաքէի և զանոնք բարյասպէս զինէի այն ծանր, ան-
բեր հաւաքէի և զանոնք բարյասպէս զինէի այն ծանր, ան-

Պատաճ ամէն տեղերուս մէջ, Մալաթիան մասնաւո-
ռապէս զիս յանկուցած էր իր անմաման գեղեցկութեամբը,
գետին եղերքը ուռնալիք ծառերու տակ կորուած տունե-
րովը, ուր ժիր ու խելացի ժողովուրդ մը աղէտքին մէջ ամէ-
նէն աւելի սասափի հարուածուած՝ նորին ոսքի կ'եղէր հաս-
տատ առաջադրութիւններով: Հոն հաստատուեցայ, ու շատ
շատ գտայ իմ ուղած տղաքս: Սովորական ախարին ու-

նեխն ամէնքն ալ . ամէնքն ալ տժգոյն , նիհար , աև ու խիտ
մազերով , շատ կարծր , շատ նեղ բայց շատ յամառ ճակատով ,
տարօրինապէս մտացի ու կրկտով մե աչքերով , որոնց շուրջը
մրագոյն ծիրը կայ միշտ . այդ՝ տարիքէն առաջ արթնցով ,
զգացողութեան ախատառը ծիրը , կը հասկնա՞ք , խելացի ցե-
ղերու : յատկանիշն է սակայն : Բարեբազգութիւնն ունեցայ
գանելու հայ կին մը՝ Փոքր-Ասիոյ մէկ Ամերիկան գոյէծին
մէջ կրթուած՝ որ իմ ծրագիրներս հասկնալու և գործադրե-
լու ընդունակ գանուեցաւ : Բայց ես էի որ կը կարգացնէի
տղաքը , իրենց խաղերուն ու մարզանքներուն կ'առաջնորդէի
ժամերով , ու կը խօսէի իրենց երկարորէն , տունը թէ դուրս ,
իրենց հայրենիքին վրայ , իրենց կոչումին վրայ , իրենց գերին
վրայ : Ու գոհ էի գործէս՝ իրենց մէջ արթնցող կայծին տա-
քութիւնէն :

4

Օր մը , մօսակայ գիւղացիները տղայ մը բերին ինձի ,
զոր ճամբուն եղերքը բաներ էին , միամինակ քարի մը վրայ
հանգչած տատեն : Հակառակ բոլոր բազմանքիս , սախուած
էի մերժել այդ կարգի բոլոր դիմումները , որովհետեւ աեղ
չունէի . բայց երբ տղան մօսէն զննեցի , անմիջապէս վար
դրի զինքը : Կորիւնի պէս բան մըն էր , գուուզ , առաս մա-
զեր ունէր , երկու կողմէն ուռուցիկ ճակատով , կրակի աչ-
քերով : Ուրկից էր , ուր կ'երթար : Զկրցաւ որոշ բան մը
ըսել : Կը յիշէր միայն թէ հօտաղ մըն էր ինքը . օր մը Քիւր-
տերը լիւան վրայ . իր նախիրը քեր տարեր էին՝ իրեն մէկ
քանի հարտաճներ տալէ վերջը . գիւղը դաւնալուն՝ արդէն
մոխիր գարձած գտեր էր զայն , ու ա՛լ կենդանի էակ մը
չկար հոն , ամէնքն ալ սպանուած կամ փախած : Ինքն ալ
ճամբայ ելեր էր , իրենները գտնելու յոյսով , ու անկից ի վեր
կը թափառէր . ձմեռ մը եկեր էր , գարուն մը անցեր էր , ու
ան , այսպէս , կ'երթար լիւնէ լիու , գիւղերէ ու քաղաքներէ
անցնելով , առանց կանգ առնելու : Ի՞նչպէս ապրեր էր , չէր

գիտեր . ապրեր էր : Ուրկից կուգար . ձեռքովը լայն շարժում
մը կ'ընէր , դէպի հիւսիս , Տէրամիթ լիւնաշղթան :

Ալ ամբողջ հոգածութիւնն իրեն նուիրեցի : Խեռ , ան-
հանգարտ , ապստամի տղայ մըն էր : Ութը-ինը տարեկամր
բլարու էր , բայց անհաւատալի ուժ մը ունէր , վայրի կատուի
գիւրաթեքութիւն մը : Երեք անգամ Վարժուհիին ձեռւ-
քէն փախաւ , անոր երեսը ձանկուակով ու շրջագեստը բզիկ-
տերով : Երեք անգամուն ալ գիւղացիք գտան զինքը հեռու-
ները ու նորէն ինձի բերին :

Քիչ քիչ սակայն կակուղյաւ , մարդ ոտեցաւ : Կերպարա-
նափառութիւնը սկսաւ այն օրին՝ երբ սկսանք իրեն կարդալ
սարվեցնել : Հարաւային Ամերիկայի Մամբաներուն մէջ , երբ
վայրի ձիերու որսորդը լազգոն կը նետէ ու անսառնը իրեն
կը քաշէ , ձին կը վրնջէ , կ'աքացէ , կը ծառանայ , փախչի
երթալու կատաղութեամի մը : Ան ատեն որսորդը անոր ոլն-
գունքը կը բանայ . իր բերանը կը մօտեցնէ և իր շունչը կու-
տայ հոն բոլոր ուժովը : Ալ անսառնը իրն է , և տիրոջը կը
հետեւի ան՝ նեղ ու հաւատարիմ , առանց սանձի . անոր չ'ընչը
ունի իր մէջ :

Ինչ որ մեր բոլոր քաղցր խօսքերը , անուշ վալմունքը
չյաջողեցան ձեռք բերել , իրեն առջին դրուած այդ պղտիկ
գիւրքը կրցաւ ներգործել Սագօնն հոգւոյն մէջ . մեր շունչն
էր , որ իր մէջ անցած էր , ու ա՛լ մեզի կը կապէր զանի :
Հիմա ժամերով իր գրքին վրայ գլուխը հակած՝ կաշխատէր
քակելու գիւրերուն իմաստը , սորվելու մոխեգին ցանկութեամի
մը : Հակառակ մեր բոլոր յորդորներուն , կը յամառէր կը
մնար իր գրքին վրայ , առանց մասնակցելու միւս տղոց խա-
զերուն :

Բան մը չէր գիտեր , վայրի տունկի մը պէս մեծցած՝
ազատ բնութեան մէջտեղ : Մէկ քանի շաբաթ կտքը , սկսանք
իրեն խօսիլ տիեզերքին վրայ , Աստուծոյ վրայ , Յիսուսի վրայ :
Ան , աչքերը մեզի պիշ , մտիկ կ'ընէր , հասկնալու տենչով մը
որ իր դէմքը կը մթագնէր : Իրեն կ'ըսէի թէ գերագոյն էակ

մըն էք որ բնութեան բոլոր բարիքները ստեղծեր էք մեղի համար ,
թէ անոր երախտապարա մնալու էինք , որովհետեւ միշտ կը հակէր
մեր վրայ , ու աղօթելու էինք անոր , ուղղելու էինք մեր մաղ-
թանքները , որովհետեւ պիտի ասար մեղի ինչ որ իրմէ ինդոքէինք :

իր կրկնապատկուած ուշադրութենէն կը հասկալ բայց
ամբողջ ցնցում մըն էր որ կը կատարուէր իր էռթեհանը մէջ։
— Քսէ՛, Սա՛գօ, գո՞ւն ալ բան մը ուզէ Աստուծմէ։

Ե՞նչ կ'ուզես որ տայ քեզի :

Պաչ զուգու որ առ է ա
Գլուխը ծոեց ու պատասխան չի տուաւ . Ի՞նչ կ'անցնէք
իր մտքին ծալքերան մէջ : Եղունգներովլը՝ ծունդին վրայ
բացուած գիրքը կը քեզզրիէր , առանց ինձի նայելու : Վայր-
կեանները անցան : Կը թողով վլնքը իր ներքին աշխատու-
թեանը հետ : Յետոյ , մէկին , նորէն գլուխը վեր առաւ , իր
վառող աչքերը ինձի յառեց ու բաւ .

— Կուղեմ որ խելք տաց ինձի :
Օ՛, գիրկա ասի զինքը . ու սեղմացի թեւերուս մէջ , ան-
կուշտ համբուրելով իր աչքերը , որնք հմաս թաց էին : Ցե-
զին Զայն էր որ կը խօսէր իր բերնովը : Անդիսակցարար ,
ընականօրէն , կը խնդրէր այն զէնքը որ պիտի ապրեցնէր
զինքը ներկայ քաղաքակրթութեան մէջ , միա՞կ ուժը որ իրեն
զինքը ներկայ քաղաքակրթութեան մէջ ուներ այդ պէտքը դէպի խմա-
անհրաժեշտ էր : Արիւնին մէջ ուներ այդ պէտքը դէպի խմա-
ցականութիւնը , դէպի յաղթանակը : Առով էր որ իր ծեղը
ահեն էր ու պիտի սեւէր :

— ԶԵ՞ , այդ ձգտումավը , գէսի այդ հորիզոնները լար-
ուած կամքավ մը , վախ չկաց որ Հայութիւնը կը կորսուի .
Պա՛րն , յարեց առջեցորը ոտքի ելլելով : Ամիսէ մը նորիէն Հա-
յաստան պիտի դառնամա՞ : ԼԵԽՈՆ ԲԱՏԱԼԵԱՆ

ՄԿՐՏԻՉ ՍԱՆԱՍԱՐԵԱՆ

Մկրտիչ Սահասարեանի հոգին որքան մեծ, սիրալ որ-
քան առաստ, ու գանձը որքան ճնշն էր, նոյնքան լուսափաց
ու խորազմատ էր իր սէրը տահմին
համար, և լուսաբեր՝ անոր բարդու-
կան ու մուսաւոր զարդացման համար
ինքնարեաբար ընտրած միջոցները:
Հին, նախապաշտումի մարդ չէր
ան, այլ ժամանակին ճշմարիտ լու-
սաւորութիւնը պաշտող անկիղծ
մարդ: Ան չի հիմնեց տաճարներ,
վանքեր, հիւրատուններ, որոնցից
շատեր արդէն քայլքայտն վիճակ ու-
նին, այլ հիմնական գործիններ պատ-
րասանեց: Այդ բանաւոր ու կրթիչ
գործիններն են այն բազմաթիւ հաց
պատանիները, որ իր ծախքով եւ-
րոպա ուսում առին. այդ կրթական
մեծագործութիւնն է մանաւանդ Սա-
հասարեան վարժարանը, որ տահ-
մանուած է լոյս սփռելու:

Որդի համեստ և ժիր հօր՝
Մկրտիչ Սանասարեան կը ծնի թիվ-
լիս 1818ին, և իր գործին մարդը
կ'ըլլայ: Զինուորական ծառայութեան
մէջ մաներով կարող էր յարաւելել
և բարձր աստիճաններու հասնի.
բայց անկախ դիրքի մը տառաւելու-
թիւնները քան ամէն շքանշան և
տփազոս գերիվեր համարելով՝ Ա.
Սանասարեան կ'ընտրէ առեւտրական ասպարէզը: Բեղրա-



Управление Установка

(1830-1901), բնիկ հղմիրցե,
ուսուումը առած Բարի-
զի Մուլքատ-Ռաֆայէլեան
գլաքարանին մէջ. եւ ապա
հաստատուելով իր ծննդա-
վայրին մէջ՝ նուիրուած է
ուսուցչութեան եւ գրա-
կան գործունեութեան
1871ին Գիմնասի է Մանու-
պարբերականը որ շարու-
չական ոճ է իր մահէ



պուրկ կը հաստատուի, ապա նաւային ընկերութեան մը կաւկազ և Մերկուրիկ) վերատեսչութեան պաշտօնը կը ստանձնէ: Կարող էր մեծանուն բարեգարը իր վաստակին արդիւնքը ճոխաբար վայելել, իշխանական փառաւոր կեանք վարել և իր հարստութեանն ունայնապիտական հաճոյքներու համար վատնել, ինչպէս սովոր են ընել մեր մէջ շատ մեծաստուններ: բայց ողբացեալ բարեգարը մեծ մարդ էր և մարդկային հաճոյքներուն գերագոյնը կը սեպէր իր միտքը, սիրան ու գանձը առաւորին նուիրել Աղքին:

Սանասարեան պիտի ասրի յաւէտ, վասն զի իր կեանքին շքեղագոյն փառքն եղած է իր ազգը սիրել և անոր նուիրել իր հոգին ու քրախնքներուն առատ գանձերը:

Մ. ՄԱՍԻՒՐԵԱՆ



ՄԵԼՏԵՍԻ ԱԿՈԲԻՆ ԺԱՄԱՑՈՅՑԸ



Թոկատինցին (Յովհաննէս Յարութիւնեան) Խարբերդցի գրագէտ եւ ուսուցիչ, գաւառական գրականութեան առաջնակարգ վարպետը:

Երտուն, երտունքնագ տարի առաջ, մէկ ժամ կար այն գեղը, մէկ հասա ալ ժամացոյց: Ժամը ըսեր էին, կը հասկնայի ինչ էր, ուր առառու իրիկուն կ'երթայի, իսկ այն ժամացոյցը՝ որ Աղպայինց մզակս Ակոբը կը կրէր շլիքէն մինչեւ գօտին՝ ճոխ արծաթ շղթաներու փառ փառ խուրձով մը, որուն մէկ տեսակը գեղին հարաց կը ցուցացրէ—այն ժամացոյցն էր ահա, որ խելքիս չէր պառկիր:

Բոլոր գեղը ընդհանրապէս, ու գարունէն մինչեւ աշունին վերջը՝ հողի-ջուրի տէր երկրագործները մասնաւոր հետամտութեամբ, այն մէկուն՝ մղանափ Ակոբի անունն

ու հետքը կը փնտոէին, որ անոր ժամացոյցին վրայով հարցում մը ընեն, անկէ պատասխան մը ընդունին: այնպէս որ մարդը գիշերն ալ «արիւն-քրափնք»ի մէջ, ստիպուած էր պատրաստ ձայն մը առաջնորդ կանչողին, որուն ըսելիքը գիտէր և պարապը չէր ձգեր:

... Մղտեսին ցորեկն ալ իր հարցուկի դերին մէջ, ուեէ մէկը յուսախար ես չի դրկեր: իրեն դիմողին, քիչ մըն ալ այնպէս կը հասկցուի, թէ՛ պարտաւորութեան մը պէս կ'ըսէ իր ըսելիքը, ժամացոյցը գօտիին փաթէն հանելով, անոր վրայ խուսափուկ, բաւական մըն ալ հպարտ նայուածք մը պտոցընելէ ետքը:

... Անգամ մը՛, միտքս դրի որ, ինչ ըլլայ ըլլայ, ես ալ Մղտեսին մօսը, շատ մօսը, իմ սրունքներուս վրայ ըլլամ: գեղին մեծաստունն է եղեր,— թո՞ղ ըլլայ: հարուստ մարդ է կ'ըսեն,— հնդասէ: ես ալ խօս պղափկ մրջիւն մը չեմ ըստուիր: ինք կ'ուղէ՛ թող հետո ալ չխօսի, գիս հաւճագ մը չանչնայ թող: միայն թէ՛ ես յաջողէի ան գօտիին սաստանն Փիչ մը սանկ, մօսէն տեսնալ,

Գիւսս ըրեր եմ, բայց կը կասկածիմ: պահ մը ես ինծի սրասանդող մը կ'ըլլամ: ինչո՞ւ չէ, ես ալ իրաւունք ունիմ՝ կ'ըսեմ, քանի որ գիւղին մեծ ջուրէն մեր արան ու այգին ջրելու համար քիչ մը բաժին ալ մենք ունինք՝ ըսեր է մայրս: կ'երթամ բան մըն ալ ես կը հարցնեմ:

Ան օրը լուսնկան երագէի, ծոցս կ'ըլլար. Մահտեսին ինչպէս կը հանդիպի. մեր գուռնիրան քովերը երկար նստեր է, աչքը չեղա իր գուլպային ասեղներուն վրայ: ուրիշ կողմ չի նայիր. մինակ ինքն ու ինքն է:

... Մղտեսին զիս տեսներուն, անունս կուտայ, — գաւաթ մը պաղ ջուր կ'ուղէ: թընո՞ւ, թո՞ղ, եթէ պէտք ունի, աչքերս ալ ուղէ: յաջողեր եմ. աս գալափարովն է որ արևը կուգայ կը լեցուի աչքերս: Գաւաթ մը ջո՞ւր էր ուղածը, ես ան ուղածէն շատ էվէլ՝ լեցուն վարդագոյն կուժ մը կը հրամցնեմ:

Հաճի աղան խոշորկեկ «աֆէրիմ» մը կ'երկնցնէ ինձի, որ ևս վայրկենապէս կարմիր ինձորի մը պէս կը տեղաւորեմ զրպանս թէն, բայց ուրիշ փոխարէն մը, ժամացոյցը . . . :

Սիրո կ'ընեմ ու հարցումիս բանաձեւը ահա.

— «Սահմթը ի՞նչ է, հա՛ճի աղա :»

Մարդը երեսս կը նայի զարմանքով մը, որուն մէկ ծայլը մէծ հօր մը գորովին նմուշը կայ :

— Սահմթն ի՞նչ ընէիր, տղա՛ս :

— Մեր ջուրին կարգն է—վրայ կը բերեմ—, չե՞նք գիտեր որչափ պիտի վաղէ :

— Զերը չպիտի վաղէ, ձերը չպիտի ըլի, — կ'ըսէ . դեռ ձերը վաղն ալ չէ :

Շիսակ խօսքին ի՞նչ ըսել . իրա՛ւ է, ե՞րբ մենք օր մը մեր ժամանակը կշռելու համար ժամացոյցի պէս բանի մը պէտքը միտքէ անցուցեր էլենք :

Լեզուս կոկորդս կը փախի, հաճին աւելի զայրոյթ մը չպատճառելու համար՝ կրունկիս դիրքը կը փոխիխեմ, հնուանամ ու չտեսնամ երեսը, մինչ, ես իմ խելքով, անսանկ կը գուշակէի թէ՝ մէկ սուտով անոր պիտը ափիս մէջ պիտի ունենամ, երկուքով՝ գոտին ալ, ժամացոյցն ալ մէկտեղ պիտի լուիմ:

Անդամ մըն ալ կը նայի երեսիս .

— Դուն կ'երեւայ թէ, տղա՛յ, հէնց սահմթու տեսնելու փափաքդ էր որ յարանեցիր, հա՛, չըսէ՞ս շիտակը :

Հաճին իր այս վերաբերումին անուշութիւնովը քիչ կը մնայ որ մեսած հայրս մոռցնել ատյ. իր լեզուն ճիշտ հոգիս հնրնցնող մարմաշին վրայ կը պահէ . ու չուշանար յօժարիլու, թէն քիչ մը պայման կը խառնէ իր չնորհքին մէջ .

— Սահմթս ահա, տե՛ս, ամմա, դուն ալ ձեր էկիմն գինին լեցուն փարչ մը գինի պիտի բերես :

Կ'ընեմ խոստումս . համաձայներ ենք . սահմթը ահա,

այն իսկ ժամացոյցը՝ որ պահ մը առաջ արեւին չափ հետուն կը մտածէի ինձմէ :

Ի՞նչ աղուոր, ի՞նչ հիանալի բան, թոյլ կուտայ տէրը որ քիչ մէն ալ մասս մօտեցնեմ անոր, սիրուն առափ մըն է, կափարիչ մը ունի. բանալի ունի որ, ուզուած ատեն, ան կափարիչը վրան կղպելու ծառայութիւնը կ'ընէ՝ կը խորհիմ. մատիս ծայրովը ան կղորիկ ձերեւան, անսնց մէջտեղը կարճ, երկայն սե-սե կէտանիշեր կ'երեւան, անսնց մէջտեղը կարճ, երկայն զոյգ մը մազի նրբութիւնով բարակ ասեղներ կը տեմնուին՝ որոնք մկրատի բայցուածքով մը թուրքերէն ութ մը կը ձեւացնեն: Մէջէն ալ, ի՞նչ ձայն ըլլար ան,— ձը՛գ, ձը՛գ, ձը՛գ, ձը՛գ . մինչև մաղերուս ծայրը կարմիր հետաքրքրութիւնը լեցուած կը զգամ . . . մէջէն է աս ձայնը, բայց ուսկէ, ինչ-պէ՞ս, հոն պղտիկ միջա՞տ մը տեղաւորուած ըլլայ:

ԹԵԿԱՏԻՒՑԻՆ

ԻՐԻԿՈՒՆԸ

Իրիկունն է շատունց մեռեր՝
Դագաղին մէջ լուրթ լեռներուն,
Ու գիշերը հագած սեւեր՝
Կը սփուէ ցուրտն իր ծործերուն:



Արթաւէս Յարուբին -
եան, բնիկ Մակարացին,
թրքահայ ժամանակակցից
բանաստեղծ եւ գրագէտ:
Հարաբակած է մէկ քանի
հատորներ իր բանաստեղ-
ծութիւններէն:

Բոլոր ծայներն ալ մարեր են
Վերջալոյսի վարդերուն հետ.
Ու կը նըժայ լոսյը վերէն,
Ու կը հալին գիծերն անհետ:

Դաշտին անծայր անկիւններէն
Լայն ստուերներ կ'ուրուազծուին,
Ու խորհուրդով, ու յամրօթէն
Կ'իյնան ցրուած բերանն հովին :

Ու հովն անուշ կը սարսրուայ
Ծառերուն մէջ քաղցրամրմունզ,
Ուր ուսերու ցանցին վլրայ
Կը քնանան բոյներ անշշունչ :

Եւ լուսընկան պայծառ, արթուն,
Իր մենութեան բարձրերէն լուռ
Վար կը մաղէ մեզի ժպտուն
Բիւր երազներն իր ոսկեհուռ:

Իրիկունն է հանդա՛րտ մեռեր
Դագաղին մէջ լուրթ լեռներուն,
Ու մութ զիշերն, հագած սեւեր՝
Կ'երկնէ կարմիր բոցերն այգուն :

ԱՐՏԱՇԵՍ ՑԱՐՈՒԹԻՒՆԵԱՆ



ՄԵԾ ԱՍՏՂԱԳԻՏԸ

1

Գալճանասային տաք, հրաշալի գիշեր մըն էր: Ամէնքը
քնացեր էին լինական Վորմի փոքրիկ քաղաքին մէջ:

Մարդ մը միայն արթուն էր: Մենաւոր, նեղ սենեակին
մէջ, ճրագի աղօս լոյսին տակ՝ նստած էր կոպերնիկոս քահա-
նան, մեծագոյն ասազգագէտն ու գիտնականը:

Եօթանասուն երկար ապրիներու բեռին տակ իր մէջքը
ծուած, խոր կնծիւներ ճակախն վրայ, մնծ ծերունին կը սրբ-
սագրէր «Երևանյին մարմիններու Յեղափոխութիւնը» անուն
իր գրուածքին վերջին երևաները:

Վաղը, առաւօսուն, իր սիրելի աշակերտը՝ Ռետիկոս,
պիտի տանէր այդ ձեռագիրը Նիւրէնսպէրկ քաղաքը, ար-
պագրելու:

Երկար նստելի յիսոյ, Կոպերնիկոս վերջապէս նայեցաւ
պատուհանին. տեսաւ որ ասազերը արդէն կը մարին արե-
ւելքը: Առաւ իր շնուած փայտէ եռանկիւնին:

Այդ եռանկիւնիվ էր որ ըրած էր իր բոլոր մնծ գիւտերը,
ուսումնափեր էր տիեզերքը և իմացեր էր երկնալին լուսա-
տուներուն շարժումները. իմացեր էր որ ո՛չ թէ արեւն է
շարժողը և մեր երկիրը՝ կեցողը, այլ, ընդհակառակը, արեւն
է կանգնած և գետինն է որ կը շարժի:

Այդ գործիքով երկար գիտեց երկինքը, ասկա՝ մօտեցաւ
սեղանին, և մէկ քանի առղ գրեց իր ձեռագրին վրայ:

2

Նոր էր գրեր վերջին բառը, երբ ներս մտաւ ծառան.
— Տէր-հայր, — ըստ անիկա. ձեր բարեկամ Ռետի-

կոսի մարդը պատրաստ է գէսփի նիւրէնապէրկ ճամբաց ինալու ,
և կը ինզրէ ձեռագիրը : Խակ վարը , սենակին մէջ ալ տառը
աղքատ հիւանդներ ձեզի կը սպասեն : Ֆրառւէնապէրկէն ալ
փութով կը հրաւիրէն որ՝ տեսնէք ձեր շնած նոր ջաղացքը և
այցելէք երկու բանուորի , որոնք սաքերնին կտորեր են՝ ջա-
ղացքի մեքենան բանեցնելու ասեն :

— Ենզէ գէքբախտներ , — բացագանչեց Կոպերնիկոս ,
սթափելով իր մտածումներէն : Շուտ , թամբեցէք ձին :

Եւ ասնդուխէն իջաւ վարի յարկը , որ թէ իր գեղա-
րանն էր , թէ ընդունալուն : Ինք ոչ միայն քահանաց էր , այլ
և բժիշկ :

Հնա , միասւ քննել հիւանդները և գեղ ապ : Յետոյ
շոապով խմից գաւաթ մը կաթ և արդէն ձի պիտի հեծնէր՝
երբ գուան առջեւ կեցաւ ձիսուր մը ու իրեն յանձնեց նամակ մը :

Կոպերնիկոսի մէկ բարեկամ եպիսկոպոսն էր որ կը գրէր .

«Աստուած պահապան քեզի : Քու թշնամիներդ քեզ հե-
րևիկոս են հաջակեր և ամեսով նիւրէնապէրկը գրգռեր են քեզի
գէմ : Փողոցներուն մէջ ժողովուրդը կը նպովէ քու անունդ : Հա-
մարարանը իմանալով որ չուասի պիտի տողագրուի ձեռագիրը ,
երդուընցած է ոչնչացնել զայն ապագրող մամուլը : Շուտ երւը
և աշխատիր զափել այս փոթորիկը : Կը վախնամոր ուշանա՞ս : »

— Զի՞ն , — պատաց Կոպերնիկոս :

— Ո՞ւր , նիւրէնապէ՞րկ , — հարցուց ձիսուրը :

— Ո՞չ , — պատասխանեց անիկա . Ֆրառ'էնապէրկ . վիրաւոր
բանուորները իմ օգնութեանս կը սպասեն հնա : Թող ապէտ
կրօնամոները ոչնչացնեն իմ աշխատանքս , բայց չէ որ չին
կրնար կանգնեցնել երկնային մարմններուն շարժում-
ները :

3

Ժամ մը յետոյ Կոպերնիկոս ֆրառւէնապէրկ գիւղն էր , ուր
արդ օրը եկողեցին օծումը կը կատարուէր : Շատ ժողովուրդ
էր հաւաքուեր միւս գիւղերէն ալ :

Ահա թէ ի՞նչ տեսաւ Կոպերնիկոս :

Փողոցային թատրոնի մը կից՝ շինուած էր վաքր խրձիթ
մը , որ կը ներկայացնէր ասագաղիտարան : Տանիքին վրայ
կանգնած էր դերասան մը , երկար , սպիտակ մազերով , դիտ-
մամիկ Կոպերնիկոսի պէս հազուած և երևոր ներկած , բայց
ծիծաղաչարժ կերպավ :

Անոր եաւելը կանգնած էր ճանկերով ու եղջիւրներով
հրէ մը՝ սասանայի կերպարանքով :

Ներկայացում մըն էր որ տեզի կ'ունենար : Կը ծաղրէին
կոպերնիկոսը , կը նմանցնէին զինք մարդու մը՝ որ հոգին
սասանային է ծախեր , որովհետեւ կ'ըսէ թէ երկիրն է դար-
ձողը և ոչ թէ արեգալը : Ցոյց կուտային Կոպերնիկոսը իրուն
զինով և իրուն խարերայ , որ հիւանդներուն ջրհորի ջուր
կը ծախէ՝ գեղի աեզ :

Ամրովը կեցած թատրոնին առջեւ՝ քահ քահ կը ինտեր ,
կը ծափահարէր ու կը նղովէր :

Եւ հանգիստահմերը ամէնքն ալ այն մարդիկն էին , որոնց
հայրերը , մայրերը , քայլերը , եղբայրները , նայնիւ զիրենք
և իրենց զաւակները ամէնով յիսուն տարի բժշկեր և միսիթա-
րեր էր Կոպերնիկոս , ու ամէնուն ալ այնքան բարիք էր ըրեր :
Ու կմա ասոնք էին որ ուաքի տակ կուտային իր պատիւը ,
իր միծ գիւտը , և փողոցային խեղկատակի մը հետ նղովքներ
կը կրկնէին :

Զի գիմացաւ . ծերունիին սիրալ : Զգայազիրկ ինկաւ
գետին , և ուշաթափ՝ տարուեցաւ իր տունը :

4

Կոպերնիկոս հնագ օր կը կուռէր մահուան գէմ : Երբ
քիչ մը խելքը վրան եկաւ , նիւրէնապէրկէն նամակ մը ստա-
ցաւ՝ որ զգուշ ըլլալ կը պատուիրէր իրեն . ուսանողները երեք
անգամ փարձեր էին պաշարել այն տպարանը , ուրիէ լոյս պիտի
տեսնէր միծ ճշմարտութիւնը :

Իր բարեկամը այսպէս կը գրէր.

«Այս առաւօտ ալ թշնամիներդ կ'ուզէին կրակ տալ
տպարանին : Ես հաւաքեցի մեր բոլոր բարեկամները : Գիշեր
ցորիկ կը պահպանէինք տպարանին դռները , և անարդանքի
ու բանութիւններու դէմ կը պաշտպանէինք գրաշարներն ու
բանուորները , որոնք կ'աշխատէին՝ լեցուն ատրճանակներ կապած
մէջքերնին :»

Մահամերձ Կոպերնիկոսը աւելի եւս վար ձգեց զլուխոր
կուրծքին վրայ :

Երկու օր եաքը լուր բերին թէ՝ գրաշարներէն մէկը ,
կաշառուելով Կոպերնիկոսի թշնամիներէն , գողցեր ու անոնց
յանձներ էր ձեռագիրը , որ թշնամիները հրապարակով այսեր
էին խարոյիկ վրայ : Բայց իր բարեկամները կրցեր էին զիրքը
տպագրել :

Այս լուրերը աւելի ու աւելի կը տառապեցնէին ծերու-
նին հոգին : Արագօրէն կը սպասէին անոր ուժերը :

Եւ ահա , այդ օրհասական դէպքէն հինգ օր եաքը , Կո-
պերնիկոսի տան գռան առջեւ կանգ առաւ փշեթաթաւ ձիս-
ւոր մը : Նիւթէնապէրկէն կուգար և իր հետ կը բերէր Կոպեր-
նիկոսի աննման գրքին տպագրուած մէկ օրինակը :

Մահամերձը առաւ թանկագին զիրքը , սեղմեց կուրծ-
քին , և մեռաւ խկոյն՝ կը լանիկ ժպիար շրթունքներուն վրայ :

Ասիկա տեղի ունեցաւ 1543 , մայիս 23ին :

Հիմա , ամբողջ աշխարհք կը ճանչայ Կոպերնիկոսի
փառքը , որ անման է :



ԽՂՃՄՏԱՆՔԸ

Երբ անասունի մորթիներ հագած իր զաւակներուն հետ,
Կայէն՝ փոթորիկներուն մէջէն հերարձակ ու կապուցցած, կը
փախչէր Եհովային առջեւէն, իրի-
կուն եղաւ. մռայլ մարդը հասաւ
լիռան մը առորսար, ընդարձակ դաշ-
տի մը մէջ :

Իր յոգնած կինը և իր չնչաս-
պառ զաւակները ըսին անոր.

— Պառկի՞նք գեախնը և քը-
նանանք :

Կայէն չէր քնանար և կը մըտ-
մասր լեռներուն ստորոտը: Դլուխը
վեր վերցնելով՝ տեսաւ մահաշուռք եր-
կինքին խորը, աղջամուղջին մէջ մն-
ծաբաց աչք մը, որ սեւեռաբիր իրեն
կը նայէր:

— «Շատ մօտ եմ անոր», ըսաւ
դողդպալով: Արթնցուց իր քնացած
զաւակները, իր յոգնած կինը, և
սկսաւ չարաշուռքօրէն փախչիլ տա-
րածութեան մէջէն:

Քալեց եռառն օր, քալեց եռ-
սուն զիշեր: Կ'երթար անխօս, տըժ-
կոյն, դողդպալով շուռկներէն, գո-
ղունի, առանց ետին նայելու, անդա-
դար, առանց հանգիելու և անքուն:

Հասաւ ծովերու աւաղափունքը, այն երկիրը՝ որ յիսոյ
կոչուեցաւ Ասուր:



Ա.Իմբուր Ճիւկօ (1802-1885) ֆրանսայի գրական
ամէնամեծ փառաքերէն մէ-
կը, որ գրեթէ փորձած է
գրական բոլոր սեռերը եւ
իր ատենին խոշոր ապդե-
ցութիւն ունեցած է ոչ
միայն Ֆրանսայի, այլ եւ
համաշխարհային մոռքին
վրայ: Թողած է Հսկայա-
կան գործ, որոնցից ու-
մանք, ինչպէս իր «Թըշ-
ուառներ» անուն վէպը,
թարգմանաւած են նաև
հայելէնի: Վիքթօր Ճիւ-
կօ, սակայն, էապէս իրքեւ
քնարերգու բանաստեղծ
է որ կը մնայ անզուգա-
կան:

— «Կանգ առնե՞նք հոս , ըստ , որովհետեւ ապահով է այս ապաստանարանը . կենա՞նք հոս . աշխարհի ծայրն հասանք արդէն :»

Եւ երբ կը նստէր , տեսաւ աչքը՝ մութ երկինքին մէջ , հորիզոնին վրայ՝ միեւնոյն տեղը : Այն ատեն , բանուեցաւ սև սարսուռով . «Ճածկնեցէ՛ք զիս» կը պոտար . և իր բոլոր զաւակները , մատուցին բերուընուն , կը դիմէին իրենց վայրագ մէծ հօր դողդպալը :

Կայէն ըստ Յոբեկին՝ որ հայրն եղաւ անապատին մէջ մազէ վրաններու տակ ապրող բնակիչներուն .

— «Ասդի՛ն քաշէ վրանին կտաւը :»

Եւ պարզեցին ծփացող պատար . ու երբ կապարէ ծանրութիւններով հաստաեցին զայն՝

— «Ալ բան կը տեսնե՞ս» ըստ Սիլան , աղջկը իր զաւակներուն , այն խարտեալ և արշալոյսի պէս քաղցրադէմ մանուկը :

Ու կայէն պատասխանեց .

— «Դարձեալ կը աեմնեմ այն ա՛չքը» :

Յորնալ , հայրը անոնց , որոնք աւանէ աւան կը պատին՝ զուրնա փշելով ու թմբուկ զարնելով , պոտաց .—«Ես հիմա շուտավ պարիսպ մը կը շնեմ :»

Եւ շնեց պղինձէ պարիսպ մը և կայէնը անոր ետեւը դրաւ : Բայց կայէն ըստ .

— «Այն աչքը ի՞նձի կը նայի միշտ :»

Ենովք ըստ .

— «Պէտք է կաւուցանել պասմէշի այնպիսի ահարկու գօտի մը , որ բան չինայ մօտենալ անոր : Շինենք քաղաք մը՝ իր միշնաբերդով : Շինենք քաղաք մը և փակենք անոր անցքերը :»

Այն ատեն թորէկայէն , հա՛յրը դարրիններուն , շինեց հակայական և գերմարդկային քաղաք մը : Մինչ ինք կ'աշխատէր , իր եղայրները դաշտերուն մէջ կը հայածէին Ենովսի որդիները և Սեթի զաւակները . ով որ անցնէր՝ անոր

աչքերը կը փորէին և իրիկունները նետեր կը նետէին աստղերուն :

Կտաւէ պատերով վրանին տեղ բարձրացաւ կրանիթը . ապառաժի կտորները իրարու վրայ շարեցին երկաթէ հանգոյցնելով և քաղաքը կը թուէր դժոխային քաղաք մը : անոր տշտարակներուն շուքը գիշերի մէջ կը թողուր դաշտավայրերը : Պատերուն թանձրութիւնը շինեցին լեռներու թանձրութեամբ և դռան վրայ քանդակեցին .

«Ասծոյ արզիլուած և ասկէ ներս մենել :»

Երբ աւարտեցին որմափակելը և գոցեցին ամէն անցք , դրին մեծ-հայրը քաղաքին կեղրոնք , քարէ աշտարակի մը մէջ , և անիկա կը կենար հոն թաղծագին ու խոժու :

— Հայրի՛կ , անհետացա՞ւ աչքը , ըստ Սիլա դողդըղագին :

Եւ կայէն պատասխանեց .

— «Ո՛չ . հոն է անիկա միշտ :»

Այն ատեն , ըստ անիկա .

— «Կտուկիմ գեսմին տակը բնակիլ , ինչպէս պիտի բնակէր մենաւոր մարդ մը իր գերեզմանին մէջ . հոն մէկը զիս պիտի չաեմնէ , ոչ ալ ևս մէկը :»

Ուստի , փոս մը բացին . և կայէն ըստ . «Լաւ է :» Յետոյ , միայնակ իջաւ այդ մթին կամարին տակ :

Երբ մութին մէջ նստեցաւ իր աթոռին վրայ և իր գրլիսուն վերեւէն փակեցին գետնափոր նկուղը , աչքը հմն էր , գերեզմանին մէջ , և կը նայէր կայէնին :

ՎԻՔԹՈՐ ՀԻՒԿՈ



ՀԻՆ ՀԱՅՈՑ ԿՐՈՆՔԸ



Կրօնքի գաղափարը հին ազգերու մէջ գրեթէ միեւնոյն ժագումն ունի ամէն տեղ, որտվածու բոլորն ալ նախապէս ընութենէն առած են իրենց ասաւածները։ Ուստի, մարդիկ եղած են նախ բնութենապատ։ յատոյ՝ բնութեան ամէն մէկ իրեւոյթին մէյմէկ կերպարանք տուած և եղած են կուապատ։ ասէս առաջ եկած է բազմասուածութիւնը։

Քրիստոնէութենէն առաջ, Հայրն ալ, միւս ազգերուն նման, եղած են թէ՛ բնութենապաշտ, թէ՛ կուապաշտ և թէ բազմասուածեան։

Հին Հայերը բնութեան առարկաներէն կը պաշտէին կրակը, ջուրը, ծառերը, ժայռերը, կենդանիները, և ասոնց նման նիւթեր։ Թետոյ սկսան պաշտել իրենային մարմններն ալ, ինչպէ՞ արեւը, լուսինը և ուրիշ աստղեր։

Կուապաշտութեան ժամանակ, Հայոց ամէնէն նշանաւոր աստուածներն էին։

Արամազդ՝ որ միւս բոլոր աստուածներու գլխաւորը կը համարուէր և որուն մեհեանը կը գանուէր Սնի ամրոցը (Կամախ կամ Քէմախ)։

Անահիս, որմէ Հայոց թագաւորները առողջութիւն կը խնդրէին՝ երբ հիւանդ ըլլային, կամ որուն նուէրներ կը մատուցանէին, երբ պատերազմի մէջ յաղթող հանդիսանային։ Սնահիսի մէկ մեհեանը կը գտնուէր երէզ աւանին (Երզնկա) մէջ, իսկ միւս մեհեանը՝ Աշտիշատի մէջ, Տարօն (Մուշ)։

Վահագն, յաղթութեան աստուածն էր, որուն պաշտօնն

էր իրեն դիմողներուն զօրութիւն ու յաղթանակ բաշխել։ Ասոր ալ գլխաւոր մեհեանը կը գտնուէր Աշտիշատի մէջ, և կը կոչուէր Վահեվահեան մեհեան։

Հայ ժողովուրդին քով Հայկի առասպելը ժամանակ մը այնքան զօրաւոր եղած է, որ ան իր ազգին նահապեաթ մինչև երկնաք բարձրացուցած և երկնաքի ամէնէն լուսաւոր աստղերէն մէկն ըրած է։ յունական թրիոնն է այդ աստղը, որ Հայերուն կողմէ կոչուած է Հայկ։

Այս գլխաւոր աստուածներէն դուրս՝ կային նաև երկրորդական աստուածներ, ինչպէս՝ Նանէ, Աստղիկ, Միհր, Տիւր, Բարշամին, ևն։

Հայաստանի մէջ ութը գլխաւոր մեհեաններ կային, որոնց մէջ կուռքերու պաշտօն կը մատուցանէին Հայերը։ Այս մեհեանները կը գտնուէին՝ Արտաշատ, Բագաւան, Սնի, Երփա, Թիլ, Թորդան, Բագայառին և Աշտիշատ։

Հայոց մէջ ոգեպաշտութիւն ալ գոյութիւն ունէր և ամէն տեղ բարի ու չար ոգիներու նիրկայութիւնն ընդունուած։ այսպէս՝ կը հաւատային թէ, Առկեզ կոչուած բարի ոգիներու չորդիւ, պատերազմի դաշտին վրայ իյնող քաջերու մարմնները կենդանութիւն կրնան ստանալ։

Կ. Յ. ԲԱՍՏԱՁԵԱՆ



ԱՆԱՀԻՏԻ ՄԵԼԵԱՆԸ

Թովման՝ համբաւաւոր Ոսկիածին և Ոսկիամօր Անահիտի, հայրենեաց պաշտապանին, արձանին քովն էր։ Անոր ալ կողմը վահագնի և ձախ կողմը Աստղիկի արձանները կանգնած էին։ Այս երեք արձաններու պատուանդամներուն կից՝ ոսկեճոյլ եռոտանի մը կար։

Կարեկի չէր հասկնալ թէ այս տաճարը իր գմբէթովը, որուն չորս կողմը ուրիշ փոքր գմբէթներ կային, գետնին տա՞կն էր թէ վրան, որովհետեւ պատերը ամբողջովին ար-

ձաններով ու քանդակներով զարդարուած էին, և վրայի գմբէթէն կախուած էր ահագին ապակեայ ճրագալրան մը, ով

գիտէ ո՞ր հեռաւոր երկրէն քերուած՝ այդ անդնդախոյս աստուածութեանց պաշտօնն ու նսեմացած խաւարը շրջաւորելու համար:

Եւ երբ այս մասման մէջ էր, յանկարծ ուշագրութիւն տուաւ, ուրովհետեւ երգերու ծայներ սկսան լուովի և տաճարը լեցուեցաւ արաբական ու հնդկական անուշահոտ խունկերով: Եռոստանին իրը թէ խընկաման մը կամ բուրգառ մը ըլլար, դուրս կը փչէր զմայելի մուխ մը, որ զարմանաի աղդեցութեամբ այդ մարդուն երկաթէ ջիղերը կակուզ ուկի սկսաւ դարձնել:

Դուռ կը փնտոէր Յովան, բայց չէր կրնար նշմարել նաև այն դուռը՝ ուրկէ ինք ներս մտած էր: Եւ ահա Վահագնի ու Աստղիկի պղինձէ: պատուանդաններուն անյայտ դռները բացուեցան, և երգեցիկ քուրմերու ու քրմուհներու բազմութիւն մը սկսաւ զոյգ զոյգ դուրս ելլել և արձաններուն առջև շարուիլ: Իրենց հարուսաւ ու ծոխ ոսկեթել և նկարէն հագուստները շատ հաճելի տեսք մը ունէին: Յեսոյ, Անահիտի պատուանդանին դոնէն դուրս ելան մեծ քրմապեսն ու մեծ քրմուհն, և երգերը լուեցին: Քրմուհն երիտասարդ և շատ գեղեցիկ կին մըն էր: Երբ եռոստանին առջև կանգնեցաւ, թալրուկ եկաւ երեսին:

Երբոր երգերը լուեցին, եղէգնեայ սրինգներ սկսան փափուկ և տխուր երաժշտութիւն մը հնչեցնել, որ եթէ մտիկ ընողին հեշալի ալ չլիուէր, գոնէ վայրկեան մը վիրջը շատ աղդու և սրտաճմիկ երգերութիւն մը կը պատճառէր:



**Ֆերենց յոտանունն է
Տոմա. Յովանի Շիբմանին
հանի (1832-1888), որ եղաւ Թբրքահայոց անուանի
վիպասաններէն ու հապարակագիրներէն մէկը:
Նշանաւոր են իր երեք
պատժական վէպերը, —
«Երկունք թ. Դարու», «
Թորոս Լեւոնի» եւ «Թէո-
դորոս Ռշտունի»:**

Այն ստեն, քրմապետը ձեռք տուաւ և հրաւիրեց քըրմուհն որ անցնի նսափ եռոստանին վրայ: Խակ ինք, քուրմերու խումբէն շրջապատուած, կանգնեցաւ իր աստուածութեանց սոջեւ, թեւերը տարածելով և անձայն աղօթելով: Հաղիւ թէ շրմունքները կը շարժէին:

Եւ ահա, քանի մը բոսէ չանցած, ամէն աչք որ եռոստանին պշուցեալ էր, կը տեսնէր փոքրիկ ջղային ցնցումներ մեծ քրմուհին վրայ: Ասոր յաջորդեց վիճակ մը՝ որ մարմարի պէս քարացուց այդ եռոստանին վրայ նստողը, մինչեւ որ աշումները սկսան բացուիլ անսովոր և սեւեւ նայուածքով:

Այն ատեն, քրմապետին բերին գիրք մը, որուն թերթիրը արծաթեայ բարակ տախտակներ էին, և ան բացաւ էջ մը՝ ուր ոչինչ կար գրուած և զոր ներկայացուց քրմուհին.

— Կարողա՛, ո՞վ աստուածներէն ներշնչուած, ըստ հզօր ձայնով մը:

Եւ քրմուհն այսպէս խօսեցաւ.

— «Քիչ են, Հայաստանն, քու չարչարանքդ, քի՛չ են քու տանջանքդ. դեռ կանգուն են քու քաղաքներդ, դեռ կանգուն են քու տաճարներդ. դեռ հարսի և փեսի ձայներ կը լուուին քու մէջդ, դեռ տղան օրօրանի մէջ կը նուայ: դեռ հուրը վառարանին մէջ կը ճարճատի, դեռ մուխը երդիքներուն վրայէն կը բարձրանայ: դեռ քու զաւակներդ բարձրավիզ կը քալեն, դեռ երկաթը իրենց ձեռքին և իրենց մէջքին վրայ կը փայլի: դեռ քու աղջիկներդ ծիրանիներով կը զարդարուին, դեռ ամնոնց պարանոցին վրայ ոսկի մանեակ և թեւերուն վրայ ապարանջաններ կը նշուին:

«Բայց այդ ամէնուն վերջն է: Քու քաղաքներդ պիտի անմարդանան, քու չներդ անչէն պիտի մնան, քու տաճարներդ կիսակործան, քու տուներդ անկենդան պիտի դառնան: ուրախութեան և հարսնիքի ձայներուդ՝ սղբերու և լացի ձայներ պիտի յաջորդեն, քու զէնքերուդ յառաջման՝ շղթաներու ձայներ, քու մանեակներուդ և ապարանջաններուդ հնչւմներուն գերութեան խարազմներու ճարճատումը:

«Քու կարիքներդ գերի պիտի դառնան իրենց երկրին մէջ ,
քու աղջիկներդ աղախին պիտի ըլլան իրենց հայրենի տան և դառն
պանդխառութիւնն մէջ : Երբոր երեսդ դէպի արեւելք դարձնես՝
թշնամի պիտի գանես . Երբոր դէպի արեւմուաք դառնաս՝
դարձեալ թշնամի պիտի տեսնես . օգնութիւն պիտի ինողրես ,
նախատինք և արհամարհանք պիտի գանես . աչքերդ դէպի
երկինք պիտի բարձրացնես , և երկինքը՝ կայծակ ու կարկուտ
պիտի տեղայնէ վրադ : Եւ դեռ քու զաւակներդ չաս մասդամ
եղբացրասպան պիտի դառնան և իրենց մօր սիրաը պիտի վի-
րաւորին . . . »

ՏԵՐԵՆՑ

ՊԱՏՐՈՒԱՆ ԾԱԿՅՈԹՈՒԹՅՈՒՆ

1. **Սնահին,** Հայոց հեթանոսական շրջանի ամէնէն սիրելի եւ առա-
ջին աստուածուհին, որուն գիխաւոր մեհեանը կը գտնուէր Երեղայի
(Եկեղեց գաւառ) մէջ: Իր արձանը միաձոյլ սովիէ էր եւ Հայերը
զինք կ'անուանէին «Ասկիբածին», «Ասկիբամայր», Համարելով Հայրե-
նիք պաշտպան եւ բերմանարութեան աստուածուհին: Տարուան
մէջ յատուկ օք մը, կ'ըսուի թէ նաւասարդ ամսուան 15ին, տեղի
կ'ունենար իր տօնախըսութեան հանդէսը, ուր իր կուռքը ուսամբարձ
կը պտտցնէին մեհեանին շուրջ՝ առաջնորդութեամբ քրմապետին,
քուրմարուն եւ ամէն կուզմէ նաւաքուած ուժատարոներուն, երգեր
երգելով: Ապա կը կատարուէին պար, կերուխում ու ցնծութիւն:

2. **Աստղիկ,** Հեթանոս Հայոց երբորդ դիցուհին, (Երկրորդն է նա-
ոչն), եւ թերեւս ամէնէն աւելի ապգայինը: Թէ եւ աղդային աւան-
դութիւնը կ'ըսէ թէ Աստղիկ նոյի աղջիկն էր, ծնած ջրհեղեղէն
վերքը, բայց շատ հաւանական է որ հին նահապետի մը աղջիկն ըլ-
լայ: Աստղիկ գլխաւոր մեհեանը կը գտնուէր Աշտաշատի մէջ, որուն
տօնախըսութեան օքը կը կոչուէր Վարդավառ, երբ մեր նախնիք
կ'երթային վարդեր ու աղամիներ նուերել սիրելի դիցուհին: Գրի-
գոր Լուսաւորիչ կործանեց այս մեհեանը, տեղը կատուցանելով
«Աշխարհամատրան» տաճարը: Մուշի Արեւելեան կողմը կառուցուած
էր «Աստղաբերդը» կամ «Ասղնաբերդը», որ յետոյ կոչուեցաւ նաեւ
Մոկաց բերդ: Կ'ըսուի թէ Աստղիկ ինք շինած էր այս բերդը՝ իր
Զրուան եղածը ապահովաւթեան համար: Տարօնի շատ մը լեռներուն
վրայ կային Աստղիկայ անունը կրող բերդեր, քանի որ Աստղիկ ալ Անա-
հիտի պէս, այլեւալ ափուներ ունէր լեռներուն վրայ: Արտաշէս Բ. աւ
Վանայ մէջ, Արտեմիսի մօտերը, մեհեան մը շինել տուած էր Աստղիկայ

պաշտամունքին համար, որուն այսքան սէր ու յարգանք կը տա-
ծէր իր մըողջ ընտանիքը, մասնաւորաբար իր Սաթենիկ տիկինը:

3. **Քուր** կը կոչուէին այն անձերը, որ Հայոց հեթանոսական կրօն-
քին պշտամունքները կը կատարէին, գլուխնին կրելով խոյր, հագ-
նելով պարեգօտ եւ անոր վրայ ալ աւանելով շուրջաւակ պէս վերար-
կու: Իրենց բնակավայրը կամ Հաւաքավայրը կը կոչուէր «Քրմա-
րան» խկ իրենց պետը՝ «Քրմապետ»: Կին քուրմերը կը կոչուէն
«Քրմուհի», «Քրմակին», աքրմանցը: Հաւանաբար քուրմերը կը բաժ-
նուէն զանապան դասի ու աստիճանի, որոնց ամէնէն գլխաւոր էր
Քրմապետը, ունենալով մեծ պատիւ եւ Համարուելով արգունիքի
մժագլուխ իշխանագուններէն մէկը: Արշակունեաց թագաւորութեան
միզքը, մնացաւ Քրմապետութիւնը Տարօնին էր եւ առանձնա-
բնորումը դարձած էր Վահունիներուն Այնքան կրազմաթիւ էին
Տարօնի այս քուրմերը՝ որ զօրաժողով ընելով թագաւորին զօրքե-
րուն հետ կախ մզեցին, իրենց մեհեաններն ու կուռքը պաշտպա-
ներու համար: Հայատանի մէջ կային շատ մը քրմապետութիւններ:
Քրմապետներու քրմապետը գլուխին էր բոլոր գուրմե-
րուն, որ արքայական ցեղէ էր եւ կը բնակէր արքայական մեհեան-
ներուն մէջ: Քուրմերը զերծ էին տուրքէ եւ տարապարհակէ, ահա-
գին եկամուտներ ունէին եւ գեռ արքունիքն պարգևներ ու
պատերազմական աւարներէ ալ բաժին կը ստանային:

4. **Սուստանին** կը դրուէր, հեթանոսական շրջանին, մեհեաններու մէջ՝
որուն վրայ կը բարձրանար քրմուհի մը, «Հարցուկ» անունով, եւ
իրը թէ ներշնչուելով բերանը գրփրած ու մազերը փշաքաղ տնկուած՝
աստուածներու պատգամը կը յայտնէր մարդոց: Հին ատենները
մարդիկ գլխաւորաբար թագաւոր ու իշխան, իրենց այլեւայլ փա-
փաքներուն, հետաքրքրութեանց կամ ապագայի մասին տեղեկութիւն
ստանալու համար, կը դիմէին ընծաններով Հարցուկին, եւ անկէ գու-
շակութիւն կը խնդրէին:



ԹԻՒՐՔՕՆ

Մանուկ մըն էր, հազիւ տասնեօթը տարեկան, գեղեցիկ խարտեաշ մազերով և խոչոր կապոյտ աչքերով. կեաքն էր ուրախ ու սիրաբարախ, որովհեաւ չէր գիտեր ոչ ցաւ, ոչ ասելութիւն. զինքը կը սիրէին ամէնքը և ինք երջանիկ էր ամէն տեղ:

Մանուկ մըն էր հազիւ տասնը- եօթը տարեկան, գեղեցիկ խարտեաշ մազերով և խոչոր կապոյտ աչքերով:

Ու մանուկը համբուրեց իր մօրը ձեռքը և մայրը օրնաց իր զաւակը: Դպրոցականը կը թողուր Հոմերոսի դիւցազ- ները, որովհեաւ հայրենի բանակը դաւն պարտութիւն կրած էր և թշնամին կը յառաջանար յաղթական:

Ու մանուկը համբուրեց իր մօրը ձեռքը և մայրը օրն- աց իր զաւակը:

Մայրը ձգեց այրիի քօղն իր ճակտին և ընկերացաւ զաւկին՝ մինչեւ անոր վաշտը: Մանուկը կը ճառագայթէր իր զինուորական համազգեստին տակ, բայց մնաս բարովի վայր- կեամը՝ փորձութեան վայրկեանը եղաւ:

— Կարիճ եղի՛ր, զաւա՛կս:

— Սիրոդ ամո՛ւր բռնէ, մայր:

Մայրը ձգեց այրիի քօղն իր ճակտին և ընկերացաւ զաւ- կին՝ մինչեւ անոր վաշտը:

Բայց երբ բանակն անցաւ զառիթափէն անդին՝ «Ախ, Տէր Աստուած, կ'ըսէր մայրը, սիրոս ինծմէ խլեցին: Զա- ւակս որ զնաց, հոգիս ալ ներսէս թռա՛ւ:» Ու մանուկը կը խորհէր. «Մայրս սրտոտ է ու ես անոր զաւակն եմ. կրա- րիճ եմ ես, վախ չիմ զգար:»

Բայց երբ բանակն անցաւ զառիթափէն անդին՝ «Ախ, Տէր Աստուած, կ'ըսէր մայրը, սիրաս ինծմէ խլեցին:»

Թօլ Ցէրուլէս, ֆանսացի բանաստեղծ մըն է, որ գրած է շատ մը շերթ- ուածներ՝ հրահրելու հա- մար իր ազգին հայուսա- սիրական զգացումներ:

Պղափկ թիւրքօն կը կուուէր արիաբար. բայց երբ ձմեռը նկաւ, սաստիկ կը հազար: Եւ բժիշկը՝ տիսնելով անոր փոն ինկած աչքերը, կ'ըսէր. «Տո՛ւն դարձիր, զաւա՛կս, վիճակդ ծա՞նը է:» Տղան կը պատախանէր. «Ո՛չ, ո՛չ, դեռ ատենը չէ...»

Պղափկ թիւրքօն կը կուուէր արիաբար. բայց երբ ձմեռը հկաւ, սաստիկ կը հազար:

«Ո՛չ, չեմ ուզեր հեռանալ մեր բանակէն՝ քանի դեռ Փրուսիացիները մեր երկրին մէջ են. կ'ուզեմ ամբողջովին դուրս քշել այդ աւազակները. կ'ուզեմ որ իմ սիրական մօրս բահմ. «Մայր, եթէ տուն կը դառնամ, անոր համար է որ՝ թշնամին ամբողջովին հեռացած է հայրենիքէն»:

«Ո՛չ, չեմ ուզեր հեռանալ մեր բանակէն՝ քանի դեռ Փրուսիացիները մեր երկրին մէջ են:»

Քանի մը օր բաղդը ժպտեցաւ մեզի, և Գերմանացիները կը փախչէին մեր առջեւէն: Բայց, սազմագիտական նահանջ մըն էր որ ըրեր էին. խրամներուն առջեւ կանգ. կ'առնէ նա- հանջը և բոլոր այդ աղուէները կը մանեն իրենց որջերուն մէջ:

Քանի մը օր բաղդը ժպտեցաւ մեզի, և Գերմանացիները կը փախչէին մեր առջեւէն:

Պատնէչները բարձր են, դաշտը լայնարձակ, ո՛վ որ կը մօտենայ՝ խկոյն կ'ոչնչանայ: Փախուստ կուտան, դարձեալ կուդան. կը վերսկսի յարձակումը, և թիւրքօյին վաշտը առաջ կը խոյանայ, և թիւրքօյին վաշտը բնաջինչ կ'ըլլայ...»

Պատնէչները բարձր են, դաշտը լայնարձակ. ո՛վ որ կը մօտենայ՝ խկոյն կ'ոչնչանայ:

Մանուկն ինկած է, զարնուած գնդակէ մը. բայց ծե- րունի զինուոր մը՝ շալակն առած է զայն: Տեղեակ չէ չարա- շուք փախուստին, որովհեաւ մահը պաշարած է իր դալուկ ճակասը և իր աննայուածք աչքերը կիսախուփ են:

Մանուկն ինկած է, զարնուած գնդակէ մը. բայց ծե- րունի զինուոր մը շալակն առած է զայն:

Եւ իոշոր Արաբը հո՞ն է ու կը հսկէ անոր՝ առուի մը
ափը, խորխորատի մը մէջ։ Հեռո՛ւն, թնդամօթը կը
մոնչէ ու կը ռմբակոծէ, մանուկը կամաց մը վեր կ'առնէ խոշոր
դէմքը և իր մահամերձ նայուածքը կը կենդանանսայ յանկարծ։

Եւ իոշոր Արաբը հո՞ն է ու կը հսկէ անոր՝ առուի մը
ափը, խորխորատի մը մէջ։

— «Ո՞ւր են Փրուսիացիները, պատասխանէ՛, չո՞ւտ
պատասխանէ՛. մենք Թրանսայի մէջ ու անոնք փախըս-
տական են։»

Եւ մանուկը, տեմնելով որ Արաբը կը վարանի, տրոմո-
րէն կը կրկնէ իր նուռազուն ձայնով։

— «Ո՞ւր են Փրուսիացիները, ա՛խ, չո՞ւտ պատասխանէ-
րաէ՛, յաղթե՞ցինք անոնց այս անգամ։»

Ու ծերունի զինուորը սկսաւ ըսել անոր։

— Այո՛, պղտի՛կ Թրանսայի, դուն յաղթեցիր անոնց։

— Քանի որ այդպէս է, ես կ'երթամ. կրնա՞ս առաջ-
նորդել ինձի։ Ո՛վ իմ սիրական մայրիկս...

Եւ այս ժափակին մէջ՝ տղան քնացաւ ու ա՛լ չի խօսեցաւ այլես։

Ու ծերունի զինուորը սկսաւ ըսել անոր։

— «Այո՛, պղտի՛կ Թրանսայի, դուն յաղթեցիր անոնց։»

ՓՈԼ ՏԷՐՈՒԼԵՏ

ՊԱՏՄԱԿԱՆ ԾՍՆՅԹԱՌԻՒԽՆ

1. Թիւրքօ կը կոչուի ֆրանսական այն բանակը՝ որ կազմուած է
գլխաւորապէս ԱլՃերացիներէ։ Այդ բանակն մէջ մոնոզ զինուոր-
ներն ալ կը կոչուին Թիւրքօ։

2. Հոմերոս յոյն տիեզերահոչակ բանաստեղծ՝ որուն կը վերագրուին
իշխական եւ Ողիխական երկու անմահ դիւցազներգութիւնները,
որոնցմէ առաջինին մէջ կը պատմուի թէ յոյն դիւցազները ի՞նչպէս
պաշարեցին եւ առին հին Տրովադա քաղաքը, իսկ երկրորդին մէջ
կը պատմուի ողջ մնացած այդ դիւցազներուն, գլխաւորապէս Ողի-
սեւսի, վերաբարձը իր հայրենիքը։ Աւանդութիւնը կ'ըսէ թէ Հոմե-
րոս կոյր էր եւ քաղաքէ քաղաք պատելով կ'երգեր իր երգերը։



ՀԱՅ ԼԵԶՈՒՆ

Դո՛ւն առաջին վանկ զրթունքիս, առաջին ծայն իմ հոգւոյս,
Նախկին մնջիւն իմ մանկական լեզուիս հեզ,
Որով լացի ու երգեցի միշտ յուզումներս, իղձս ու յոյս,
Իմ մայրենի քաղցրիկ բարբառ, ողջո՞յն քեզ։

Քու բառ երէդ արեւէն վառ եւ բիւրեղէն ալ վլճիտ՝
Իմ հոգւոյս մէջ բոց մը կաթեց մշտակէզ,
Հուր ծարաւը անհունութեան, բարւոյն, մեծին ճշմարիտ.
Ո՛վ մանկութեանս ազնիւ լեզուն, կ'օրինե՛մ քեզ։

Տարիներով թափառական օտար երկիր ու վայրեր,
Զուրկ մընացի ընտանիքէս, տընակէս։
Այլ քու կարօտդ անդարման ցաւն եղաւ սրտիս կարեվէր,
Ո՛վ իմ լեզուս, ամէն իղձ զո՞հ ըլլայ քեզ։

Զարմանահրաշ վլսեմ թարգման դուն սրբութեանց անմատոյց,
Դուն արծագանզ հայ անցեալին, կեանքին լիս,
Հերոսներու, քերթողներու անմահ փառքին ապացոյց,
Ո՛վ վեհ բարբառ իմ հայրերուս, պատիւ քեզ։

Ակեծաղիկ Արարատին անմահ զաւակ դարաւոր,
Ծոցէդ անրէջ ճառագայթներ կը ժայթքես.
Մշտափթիթ գարուն մ'անանց կը պասկէ դէմքդ աղուոր,
Անզուզական չքնաղ լեզուս, ողջո՞յն քեզ։

Դուն Մեսրոպին ու Սահակին շունչին թրթուումը ոսկի,
Որ հայրենի յուշերն անդուլ կ'եղերգես,
Իր պաշտելի աւանդութեանց, նշխարներուն շառւը ըսկի,
Ո՛վ աննման չքնաղ լեզու, պաշտօ՞ն քեզ։

Մո՛վ ծիածան որ կը զբլես լայն կոհակներդ այզաքեր՝
Մերթ զոհարներ ծաւալելով, մերթ բեհեղ,
Մերթ սազմոս մը ծփծփալով, մերթ վէպեր .
Ո՛վ հայ լեզուս իմ պաշտելի, ողջո՞յն քեզ :

Դուն թրթռացիր Արմաւիրի սօսիներուն տակ ըստէպ .
Հայ աշուղին քնարին պարծանք եղար վէս .
Հիմակ կողբաս զաւակներուդ ըստրուկ կեանքին երաշխէպ .
Քերթողներու անմա՞ն բարբառ, բի՛ւր փառք քեզ :

Օրհնեալ ըլլան մեր հայրերը որոնք, աւա՛ղ, ցիր ու ցան՝
Սեւ օրերուն մողբած չոր շիւղի պէս,
Մուցան իրենց տունն ու տեղը, զաւակներնին ուրացան,
Իրենց անձն ալ բայց չը մուցան երբ'ք քեզ :

Օրհնեալ ըլլան մեր մայրերը որոնք ըգբեկ սընտցին
Իրենց շունչովն ու աղօթքով սրտակէզ .
Խարխուկ, փըլած կըսուրին տակ, կարօտ պատառ մը հացին,
Գուրգուրանքո՞վ պահպանեցին միշտը ըգբեկ :

Թո՞դ որ ես ալ, յևին զաւակն հայրենիրիս իմ թըշուառ,
Սուրբ տաճարիդ ոտքը բերեմ ողջակէզ
Միշտ տառապած, երբեք շիջած սիրտէս կայծ մը խանդավառ,
Հոգւով պաշտեմ ու քընարով օրհնեմ քեզ :

ՍԻՐԻԼ



ՄԱՅՐԸ

1

Յիսուն տարի Լէնկթիմուր կը թափառէր երկրիս վրայ .
անսր երկաթէ գարշապարը կը ճգմէր քաղաքներն ու պետու-
թիւնները, ինչպէս փիզին ուաքը
մըջնանոց : Անոր անցած վայրերէն
արեան կարմիր գետեր կը հսաէին
ամէն կողմ . անիկա բարձր աշտա-
րակներ կը շինէր յաղթուած ժողո-
վուրդներու սոկորներէն . կը խոր-
տակէր կեանքը՝ մրցելով, մահուան
հետ :

Կ'ուղէր վրէժ լուծել մահէն,
որ խեց իր ձիհանշիր սրդին :

Ան օրէն երբ մեռւաւ իր որդին,
ձիհանշը՝ ըս, և Ամրպանափ ժողովուրդը
դիմաւորեց զայն՝ սե ու կապորս

հագած և իրենց զլիսուն մոխիր ու փոշի ցանելով, այն օրէն
մկնեալ երսուն տարի՝ Լէնկթիմուր չի խնդայ երբեք : Կ'ապէր
այնպէս, չըթունքները սեղմած և ոչ մէկուն առջնու գրուիր
խանարհեցներով . իր սիրու ամբողջ երսուն տարի անզգայ
մնաց տանջանքներու հանդէվ :

Օր մը, Լէնկթիմուր կը զուարճանար յասմիկներու և
վարդերու խուրձերով պատած այն հավիտին մէջ, ուրկէ կը
աեսնուռին մեծ քաղաքին բաց-կասովյա մինարէները և մզկիթ-
ներու կապայս գմբէթները :

Տամնդինք հազար վրաններ յըրտած են հովախն մէջ,
կակաչներու նման . իւրաքանչիւրին վրայ՝ մետաքսեայ զրօ-
շակներ կը ծածանին՝ որպէս կենդանի ծաղիկներ :

Իսկ անոնց մէջտեղը, Լէնկթիմուրի վրանն է՝ նստած
թագուհիի մը պէս : Քառանկիւն է անիկա՝ իւրաքանչիւր



Մահամբեկուիլի, սուս
ժամանակամիեց մէծ գրող,
սրուն վիալակներն ու վէ-
պերը կը վայելեն հա-
մաշխարհային հուչուկ:

Կողմը հարիւր քայլ երկայնքով . երեք նիղակներ անոր բարձունքներուն վրայ, և, մէջտեղը մարդու հաստութեամբ տասներկու ոսկեղէն սիւներ կանգնած են . գագաթը սե, դեղին և կապոյտ մետաքսէ երիզներ . հինգ հարիւր կարմիր պարանաներով են ամրացուցեր զայն գեսնին՝ որպէսզի երկինք չմարձրանայ . չորս արծաթեայ արծիւներ՝ անոր չորս անկիւններուն վրայ, իսկ գագաթին տակ, վրանին մէջտեղը հինգերորդ արծիւր ինքն է, լէսկթիմուրը, արքայից արքան :

Կաղին դէմքը, յայն ոտքի մը նման, պատած է արիւնի ժամգով, այն արիւնին՝ որտւն մէջ խորասուղուեցաւ յաճախ . աչքերը նեղ են և փոքր, բայց ամէնատես են անոնք և անոնց փայլը նման է Արաքներուն սիրեկի քարին՝ ցարամուտին, որ անհաւատները զմբուխտ կը կոչեն և որ կ'ոչնչացնէ գարշելի հիւնդութիւնները :

Գեանի անզուգական գորգերուն վրայ շարուած են երեք հարիւր ոսկիէ սափորներ՝ գինիով լիցուն, և ամէն ինչ որ ամհրաժեշտ է արքային ինչոյքին համար : Թիմուրին հունեւ նստած են նուագածուները, ոտքերուն տակ իր արիւնակից թագաւորները, իշխանները և զօրալարները . իսկ ամէնէն մօտը՝ գինով Քիրմանի բանաստեղծը :

Եւ ահա ուրախութեան, իշխանների, ճակատամարտներու և յաղթանակներու հապարտ յիշողութեան ժամուն, այն պահուն՝ երբ ժողովրդական իսաղերու և նուագածութեան աղմուկը կը բարձրանար արքային պարատին առջեւ, ուր անհամար և այլազան մանկաւիկներ կը յատկաէին, ըմբիշներ կը գոտեմարտէին, զինուորականներ մարզանքներ կ'ընէին՝ սպաններու ճարուարութեան մէջ իրարու հետ մրցելով,—թիմուրի մարդոց խելայեղ ցնծութեան այդ ժամուն, յանկարծ աղմուկին ու ժխորին մէջէն ճիչ մը լսուեցաւ . Սուլթան Պայազիտի յաղթականին ականջին հասաւ կնոջ ճիչ մը, ձայն մը ծանօթ ու մտերիմ իր վշաահար հոգիին՝ որ դառնացած էր մահէն և այդ իսկ պատճառով խիստ էր մարդոց ու կեանքին համդէպ :

2

Լէսկթիմուր հրամայեց իմանալ թէ ո՛վ է որ կը ձչայ տիսուր ձայնով : Ըսին թէ կին մը եկած է փոշեթաթաւ և ցնցոտապատ, որ խելագար կ'երեւայ, արարերէն կը խօսի և կը պահանջէ—անպատճառ կը պահանջէ—տեսնել զինքը, աշխարհի երեք ծագերուն հրամայողը :

— Նե՛րս սերէք, ըստու արքան :

Եւ ահա իր առջեւ կին մը, բուպիկ և ցնցոտապատ . սե մազերը ցրցքնուած են՝ մերկ կուրծքը ծածկելու համար . երեսը պրոնզի նման, իսկ աչքերը հրամայական և մութ : Եւ չէր դողար իր ձեռքը՝ որ երկարած էր կաղին :

— Դուն յաղթեցիր Սուլթան Պայազիտին :

— Այո՛, ե՛ս: Ես յաղթեցի անոր ու շատերուն, և դեռ յոգնած չեմ յաղթանակներէ : Ի՞նչ ըսելու եկեր ես, ո՛վ կին :

— Լսէ՛, պատասխանեց կինը . ինչ ալ ըրած ըլլասդուն, դարձեալ մարդ ես միայն, իսկ ես՝ մայր : Դուն յանցաւօր ես ինծի դէմ և ահա եկայ պահանջելու որ քաւես յանցանքդ : Ինծի ըսին թէ քու նշանաբանդ է «Ուժը արդարութիւն ե» . ես չեմ հաւատար ասոր, բայց ինծի համար արդար պիտի ըլլաս, որովհետեւ մայր եմ ես :

Արքան խորեմ էր՝ այդ յանդուգն խօսքերուն ուժը զգալու չափ, ուստի ըստու .

— Նատէ՛ և խօսէ՛ . Կուզիմ լսել քու պատմութիւնդ :

Կինը նստաւ իր ուղած սեղը՝ արքաներու խիտ շարքին մէջ, գորգին վրայ և ահա թէ ինչ պատմեց .

— Ես Սալէրմօէն եմ, որ կը գտնուի հեռաւոր իտակիոյ մէջ : Հայրա ձկնորս էր, ամուսինս նոյնպէս . և ես զաւակ մը ունէի, մէկ հաստիկ՝ աշխարհիս վրայ իր գեղեցկութեամբը . . .

— Իմ ծիհանջիրս պէս, մրմնջեց կինաւուրց ուազմիկը :

— Վեց տարեկան էր ամնսման զաւակս, երբ մեր երկիրը ցամաք ելան ծովահէն Սարակինուները սպաննեցին հայրս, ամուսինս,

դեռ ուրիշ շատեր և յափշտակեցին զաւակս՝ որ ահա չորս տարիէ
ի վեր կը փնտուեմ աշխարհիս վրայ։ Հիմա քու բանակիդ
մէջ է ան, գիտե՛մ, որովհետեւ Պայտաղիտի զօրքերը գերի բըու-
նեցին ծովահնձները, իսկ դուն յաղթեցիր Պայտաղիտին և խե-
ցիր անոր ունեցածը. դուն պէտք է որ գիտնաս թէ ուր է իմ
որդիս և պէտք է ինձի վերադարձնես զայն։

Ամէնքը խնդացին, և թագաւորները որ միշտ իմաս-
տուն կը համարեն իրենք զիրենք, ըսին։

— Այս կինը խելագար է . . . այո՛, խելա՛գար է, կըրկ-
նեցին արքաները, Թիմուրի բարեկամներն ու զօրավարները,
և ծիծաղեցան ամէնքը։

— Ինչպէ՞ս եկար ինծի անծանօթ այդ երկրէն. ինչպէ՞ս
անցար ծովիրէն, գետերէն, լեռներէն ու անտառներէն,—
հարցուց Լէնկիթիմուր. Ի՞նչպէս գաղանները և մարդիկ, որոնք
յաճախ չար գաղաններէն աւելի չար են, չդպամ քեզի. չէ՞
որ դուն կուգայիր՝ առանց զէնքի և առանց պաշտպանի։

Կինը ըստաւ Թիմուրին։

— Ծովի մը միայն հանդիպեցայ, որուն մէջ կղզիներ և
ձկնորսական հիւղեր շատ կային, չէ՞ որ եթէ սիրելիդ կը
փնտուես, հովը քեզ կ'առաջնորդէ։ Ծովու ափին ծնած ու
մեծցած մարդը դիւրութեամբ կ'անցնի գետը, իսկ լեռները,
ես չի նկատեցի անզամ զանո՞նք . . . ։ Ճամբուս վրայ ան-
տառներ կային, այո՛, ուր կը հանդիպէին առիւծներ, արշեր
և զիսահակ սոսկալի ցուցիր՝ որոնք երկու անզամ ինծի նա-
յեցան քու աչքերուդ նման աչքերով, Բայց չէ՞ որ ամէն
գաղան սիրա ունի. ես խօսեցայ անսնց հետ՝ ինչպէս կը խօ-
սիմ քեզի հետ, և անոնք հաւասարցին որ ես մայր եմ ու
հեռացան հառաջելով. անոնք խղճացին իմ վրաս։ Զէ՞ս գիտեր
որ գաղաններն ալ իրենց զաւակները կը սիրեն և անսնց կեան-
քին ու ազատութեանն համար գիտեն մարտնչի այնպէս՝
ինչպէս մարդիկ։

— Այլպէ՞ս է, կի՞ն, ըստաւ Թիմուր. անոնք յաճախ

մարդոցմէ շատ աւելի ուժգին կը սիրեն և յամառօրէն կը
պայքարին. գիտեմ ես այդ բանը։

— Մարդիկ միշտ իրենց մայրերուն մանուկներն են,
շարունակից կինը. չէ՞ որ ամէն մարդ մայր մը ունի, և ամէն
մէկը մօր զաւակն է. ծերունի, նոյնիսկ քեզ կին մըն է
ծներ. դուն ալ գիտես ասիկա. դուն կրնաս ուրանալ Աստ-
ուածը, բայց այդ բանը երբե՛ք։

Եւ կինը ըստաւ։

— Տո՛ւր ինծի իմ զաւակս, որովհետեւ ես մայր եմ և
կը սիրեմ զայն։

Ու մտածեց քաղաքներ խորակաղ, ալեհեր, կաղ Թի-
մուրը, երկա՛ր մտածեց ու ըստաւ բոլորին։

— Մէն Թանգրի դուլի Թիմուրի ըմ, — ես Սատծու ստրուկ
Թիմուրն եմ. կ'ըսեմ ինչ որ պէտք է ըսել. ես կ'ապրիմ եր-
կար տարիներէ ի վեր և երկիրը կը հեւայ իմ տակս. երեսուն
տարի է որ ես կ'ոչնչացնեմ մահուան զոհերը իմ այս ձեռքովմ՝
զաւկիս, Ճիշտնյ՛րի, վրէժը լուծելու համար անկէ, որ մարեց
սրտիս արեւը: Ե՛ս, Թիմուրը, ըսի Պայտաղիտին՝ անոր յաղ-
թելու պահուս. «Օ՛հ, Պայտպէտ, ինչպէս կ'երեւայ, Սատծու
համար ոչինչ են պետութիւններն ու մարդիկ. նայէ՛, Սատ-
ուած զանո՞նք կը մասնէ մեղի նման մարդոց. դուն ծուռ ես,
ես՝ կաղ:» Ե՛ս, Սատծու ստրուկ Թիմուրը, կ'ըսեմ ինչ որ
պէտք է ըսել. իսկ իմ առջես նստած այս կինը մէջս արթըն-
ցուց ինծի անծանօթ զգացումներ: Անիկա ինծի հետ կը իսօսի՝
ինչպէս իրեն հաւասարին հետ. և չի ինդրեր, այլ կը պա-
հանչէ: Եւ ես կը տեսնեմ, և ես հասկցայ թէ ինչո՞ւ այնքան
ուժեղ է այս կինը. անիկա կը սիրէ իր զաւակը: Միթէ բո-
լոր մարդարէնները մանուկներ չեն եղած, և հերոսները՝ մար-
դիկ: Ամէ՛, Ճիշտնյ՛ր, իմ աչքերուս կրա՛կը, կրնայ ըլլալ որ
քեզի վիճակուած էր տաքցնել երկիրը և ծածկել զայն երջան-
կութեամբ. իսկ ես ծածկեցի արիւնով և անիկա դարձաւ
մոայլ ու ամպամած:

Ժողովուրդներու պատուհասը նորէն մտածեց երկար, և
ըստ վերջագէս.

— Ես, Աստծոյ սորո՛ւկը, կ'ըսեմ ինչ որ պէտք է
ըսել: Երեք հարիւր ձիաւորներ թող մեկնին իսկոյն աշխարհի
չորս կողմերը և թող գանեն այս կնոջ որդին: իսկ ինք պիտի
սպասէ հոս և ով որ վերադառնայ մանուկին հետ՝ ան
կ'ըլլայ երջանիկ, կ'ըսէ թիմուրը:

Եւ ոտքի եղաւ ահաւոր ծերունին և լոխն խոնարհութիւն
ըստ կնոջ:

ՄԱՔՍԻՄ ԿՈՐԿԻ



“ԱԶԳԱՅԻՆ ԵՐԳԸ”



|

Աշնան պայծառ առաւօտ մըն էր: Արարատեան դաշտի
հրաշագեղ աշունը. փոշոտ ցանկերու մէջէն կը փայլէին խա-
ղողի ոսկեղէն ողկոյզները. նուռն ու ինձորները, կ'ըսես հրե-
ղէն գինդեր էին. յուռթի այգիներէն լիութեան անուշ բուր-
մունքը կը ինսկէր. վերեւը, բաց կապոյախն մէջ՝ թռչուննե-
րու շղթան կը ձգուէր, ներքեւը ցօլաթուրմ արահետներէն
հայ գեղջուկի սալլերն ու ձիերը կ'անցնէին՝ բարձած աշնան
հազարումէկ բերքով:

Երկու ընկերով կը քալէինք հինաւուրց Արմաւիրի բլու-
րին տակէն. երկուքս ալ լուս էինք, մեր մտքերով տար-
ուած, գաւազաննիս՝ հովիւներու պէս, մեր մէջքին վրայ
լայնքով դրած, արմուկներուս մէջէն:

Կ'երթապինք Երասմի հին հունէն՝ դէպի գիւղմը, Երասմի
ձախ ափին վրայ:

Սքանչելի էր Արարատեան դաշտը:

Մասիսը ուղղակի դիմացնիս էր, այնպէս պարզ ու
վճիտ, որ անոր ոտքերէն մինչեւ գագաթը մէկիկ-մէկիկ կըր-
նայիր գիտել: Կ'ըսես՝ հակայ սպիտակաբաշ առիւծի է նման

անիկա, որ նստած է ետեւի ոտքերուն վրայ, ալեւոր գլուխը
անհունին մէջ, հանգիստ և անվլողով:

Աշնան քաղցր ու մեղմ արեւը Մասիսի վերէն վար, և
Արարատեան երկրի լայնքին ու երկայքին՝ իր տարածուն
ծիրանին էր փոեր: Մտանք գիւղը:

2

Ցաջորդ օրը, մեկնելէ առաջ՝ գացինք գիւղական գաղտնի
դպրոցը այցի, ուսուցչին հետ արդէն ծանօթացած էինք.
նոյն գիւղէն կրակոտ երիտասարդ մըն էր:

Գետի ափին, հաստաբուն ընկուղենին չորս բոլորտիքը,
հասարակ նստարաններու վրայ շարուած էին ամէն հասակի
աշակերտներ,—ութը—տասը տարեկան մանուկներէն սկսած
մինչեւ քառասուն տարեկան չափահամները:

Չորս դասարանէ էր կազմուած այս բացօթեայ դպրոցը.
եռանդուն ուսուցիչը կ'անցնէր-կը դառնար ընկուղենին
շուրջը, և մերթ հարաւային դասարանին դասը կը նայէր,
մերթ՝ հիւսիսային, մերթ՝ արեւմտեան, մերթ՝ արեւելեան.
տեղ մը «այբր-բեն» կը կարդային, միւս տեղը «Մայրենի Լե-
զու», երրորդ տեղը՝ Պալասանեանի Պատմութենէն կը պատ-
մէին, չորրորդ կողմը «Դաւիթ-Պէկ» կը կարդային:

Բարեւ տուխնք և նստեցանք:

Երբ դասաժամը վերջացաւ ու աշակերտները պիտի
ցրուէին, մենք բամենեցնիք իւրաքանչիւրին՝ մէկ մէկ գրքոյի,
զանազան բովանդակութեամբ: Ապա ընկերս, որ երգ չատ
կը սիրէր, ինդրեց ուսուցչն որ երգ մը ըսեն:

Ուսուցիչը պատասխանեց թէ ինքը դժբախտաբար «բա-
ղաձայն» է, ասոր համար ալ երգ չէ սորվեցուցեր: Սակայն,
աւելցուց որ աշակերտներուն մէջէն կրնան երգողներ գըտ-
նուիլ, և առաջարկեց անոնց թէ՝ ով որ կրնայ, թող երգէ:
Փոքրերը սիրտ չըրին, մեծերն ալ քաշուեցան . . . :

— Բայց լաւ կ'ըլլայ որ բոլորը գոնէ ընդհանուր ազ-
գային երգ մը գիտնան, օրինակ, «Մեր Հայրենիքը» կամ «Մայր
Արաքսին», — կշամբանքի նուրբ խաղով մը ըստ ընկերս:

ԿՈՒԻՒԻՆ ՍԷՐԸ

Քեզմէ էւել զօրեղ մէր մը չեմ ճանցեր ես .

Դեռ ես մանուկ քու դրուագներդ լսեցի

Մեծ մօրս բերնէն, որ կը պատ-

մէր հին օրերէն՝

Իմ մանկական արտասուլներս

չորցընելու,

Կամ պուպղիկս ինձ առթած

վիշտն ամոքելու,

Տիկին Մառի Պեյքր.
Խան, Թրքահայ գրագի-
տուհի, բնիկ Պոլսեցի, որ
կը զբաղի վարժուհու-
թեամբ:

Կամ իբր օրօր իմ մանկական անուշ նինջիս՝

Ան կը պատմէր ինձի երկար հին օրերէն,

Եւ կը չորնար արցունքն իսկոյն իմ աչքերուս :

Դեռ կը յիշեմ . . . օ՛ զիշերներ ծմբան երկար . . .

Բազուկներովս զրկած ծունկերն անուշ,

Կը կախուէի շրթունքներէն մեղրածորան .

Եւ կը պատմէր կերկեր ծայնովն իր ծերունի ,

Վէս կոհւներն անոնց որոնք ալ չի կային .

Սնոնց՝ որոնք եղբայրն էին իր հարազատ ,

Յանդուզն քաջեր, որոնք այսօր մոռցրուած են .

Լեռան պէս բարձր, կաղնի ծառին պէս անյողդողդ ,

Սարսափն համակ իրենց դարուն բրունաւորին ,

Փոյթ չէր թէ ան Քուրդ էր, Թուրք թէ Հայ Ամիրայ ,

Թաղական էր, թէ Պատրիարք կամ Առաջնորդ .

Վայ թէ անոնք ժողովուրդին սուրբ իրաւունք

Դրամի, դիրքի ուժով եւ կամ վատ մատնութեամբ .

Յանդզնէին պիղծ ծեռքերով յափշտակել . . . :

ՄԱՐԻ ՊԵՅՔՐԵԱՆ



Ուսուցիչը թեթև մը կարմրեցաւ, ապա զլուխը եռան-
դուն կերպով թափահարելով՝ դարձաւ աշակերտներուն .

— Հապա՛, սիրելիներս, ամէնքդ մէկ շարուեցէք այս
տեղ, — և յետոյ մեղի—ի՞նչպէս չէ, գիտե՞ն և լաւը գիտեն :

Ու ձեռքի քաննը թափով վեր բարձրացնելով՝ գուեց .

— Բորոդ միասին ինձի հետ երգեցէք «այր, բեն, գիմ» :
Եւ քաննին համաշափ բաղիւումներուն ներդաշնակօրէն՝
բոլորը միասին սկսան բարձր ձայնով երգել .

— Այս, բեն, գիմ,

Դա՛, ե՞չ, զա՛,

Է՛, բթ, թօ . . . այսպէս մինչեւ վերջը, Յիսուն, վաթ-
առւն կուրծքէ բղիսած այս հուժկու, միահամուռ ձայնը՝ որ
ինքնին Հայոց լուսնէ, Երասմի շառաշին հետ փռուելով
Արարատին աշխարհի վրայ, կը սղանար ազատ Մասիսի ի վեր:

Ամէնուն երեսին վրայ սպայծառ ժպիտ կար . . . ուսուցիչը
շատ ոգեւորած էր :

— Ահա ձեզի ընդհանուր ազգային երգ մը, որ ամէն
մէկ Հայ անսպասնառ պէտք է գիտնայ, — բոցավառ շրթունք-
ներով և չնչասպառ լրաւ ուսուցիչը ու սրբեց քրտնած ճակատը :

— Շատ ճիշտ կ'ըսէք, և կեցցէք, իսկապէս որ անմանն
էր, — ոչ-պակաս ոգեւորութեամբ պատասնեցինք մննք :

Ապա մեր չնորհակալութիւնը յայտնելով, ամուր սեղմե-
ցինք սրամիտ ուսուցին ձեռքը, և սրամի ու թեթև շարու-
նակեցինք մեր ուղին: Պահ մը կը գտնուէինք այդ տարօրի-
նակ երգին աղդեցութեան տակ. ընկերս խզեց լուռ թիւնը :

— Համաձայն չ՞ս որ քանի Հայը կ'ասպի, Հայոց «այր
ու բնիք» չի մեռնի :

— Այս, — ըստ ես, բայց ես հակառակին առելի համաձայն
եմ, այն որ՝ քանի Հայոց այր ու բնիք կ'ասպի, Հայը չմեռնիր:

— Ասոր նո՞նպէս համաձայն եմ, որտարողին ձայնով
պատասխանեց սիրելի ընկերս :

ԱՒԵՏԻՍ ԻՍԱԶԱԿԵԱՆ

ՏԱՆՏՈԼՈՆ

Վենետիկը Բիւզանդացիներէն դաշնագիր մը կը պահանձէր։ Կայսեր քով կը մեկնի, իբրեւ պատգամաւոր, գեղեցիկ Վենետիկի ամէնէն ազնիւ զաւակներէն մէկը։ Տանտօլօ՞ն . . . :

Կայսրը կը հրամացէ որ ներս մտցնեն զայն։ Տանտօլօ կը մտնէ . . . :

Դաշնագիրը գրուած, պատրաստ, իբրեւ կը սպասէր։

— Կարդա՛, կ'ըսէ կայսրը, և ստորագրէ՞ . . . :

Տանտօլօ կը կարդայ. բայց, յանկարծ, տժգունելով բարկութենէն, կ'աղաղակէ։

— Այս դաշնագիրը պիտի խայտառակէ իմ անունս և իմ հայրենիքս. չե՛մ ստորագրեր։

Երեմի Լըկուվէ (1807-1903), ֆրանսացի բանաստեղծ, թատրոնագիր եւ բարոյափոս։

Անզուտապ կեսարը ոտքի կ'եղէ, բայց Տանտօլօ նայուածքով մը չախջախէ զայն։

Կայսրը ընծաներ կ'ուզէ առաջարկել անոր . . . Տանտօլօ կը զայրանայ։ Կայսրը դահճներ կը կանչէ . . . Տանտօլօ կը խնդայ։ Կայսրը քահանաներ կը կանչէ . . . Տանտօլօ կրեաը կը խաչակնքէ։

Այն ատեն, ամօթէն ու կատաղութենէն փրփրալից, կ'ըսէ կեսարը։

— Եթէ չուզես ստորագրել, դաւա՛ճան, կապել պիտի տամ քեզ, և հո՛տ, շիկացած երկաթով պիտի տաղեմ բիբերդ՝ քեզ զրկելով արեւուն լոյսէն . . . փութա՛ ուրինն և «այր» պատասխանէ վերջապէս։

Կը լոէ՛ Տանտօլօն . . . Կը բերեն հրաշէկ երկաթը։



Նորէն լո՛ւռ է անիկա . . . Կը դնեն երկաթը իր լուսավառ արտեւանունքներուն վրայ։

Դարձեալ լուռ է . . . Իր աչքերէն, ուր երկաթը կը մխուի, կը հոսի արիւնը, և անիկա լո՛ւռ է . . . Կը ծխայ միաը, լո՛ւռ է ան . . . :

Եւ երբ իր դահճներուն գործը աւարտած է, հանդարս և հաստատակամ, կ'ըսէ Տանտօլօ։

— «Փրկուած է հայրենիքը»։

Արդ, այս ալոյրէ ճակատը, անժեքելի՛ց ցաւերուն առջև, այս աչքերը՝ որոնք, տանջանահար, արիւնն ունին միայն իբրև արցունք, այս անշարժ ճակատը՝ ուր ոչ մէկ կնծիու կը կորսի և որ յօնքերն անգամ չարժեց հրաշէկ երկաթի մը կրակին տակ, — այս աչքերը, այս ճակատը, այս սիրտը՝ ութսուն տարիկան էին . . . :

ՊՍՏՐԱԿԱՆ ԾՄՆՅԹՈՒԹԻՒՆ

1. Արդ կայսրն էր Մանուէլ Կոմնենոս (1143-1180), որ կը սերէր կոմնոսեան ընտանիքն։ Այս ընտանիքը Բիւզանդիանի ազնուական անմենամեծ ընտանիքներէն մէկն էր, որ քանի մը կայսր տուաւ Բիւզանդական դահճն, անոր ապահովելով 1081 թուականէն միջեւ հարիւր տարի՝ փառքի եւ բարգաւաճման շրջան մը։

2. Բիւզանդիանի կայսրերն ալ՝ հռովմէական կայսրերուն պէս՝ Կեսար կը կոչուէին, ինչպէս այսօր՝ Թուրքիոյ թագաւորը Սուլթան, եգիպտոսի թագաւորը Խօսիվ կը կոչուի։

3. Վենետիկ՝ հռովմէական արեւմտեան կայսրութեան անկումէն յետոյ, սահմանադրութիւն մը հիմնեց եւ հետզետէ առեւտրապէս բարգաւաճելով՝ դարձաւ պետութիւն մը։ Այն դարուն ուր այս պատմութիւնը տեղի կ'ունենար, Վենետիկ արգէն ահագին ուժունէր եւ պատերազմներ կը մղէր նոյնիսկ Ֆրէտէրիկ Պարպարուսա կայսեր դէմ։



ԳԵՂՕՆ Ի ՊԱՏԻՒ ՀԱՅ ԼԵԶՈՒԻՆ

Խնչակս գետ մը անհուն, հինաւուրց լեռներու անմատոյց բարձունքներէն ծնած, և որ անհաշուելի ժամանակներէ ի վեր արեւուն տակ կը պատցնէ իր մեծ թարմ կեանքը՝ մըշտահոս ու երգեցիկ, դուն կը վաղես դարերուն մէջէն, ո՞վ գեղեցիկ ու քաղցր լեզու Հայկական։ Քու ակունքդ կը կորսուի անցեալի ալեւոր սարերուն մշուշին տակ խորհրդարսօդ։ Աւասապելական սառուերներուն վեհութեանը ծոցէն, ինչպէս կաղնի մը հաստաբերձ, քու նորացայտ ուղինահոսմանդ վերև, կանգուն, դեռ կը տեսնենք պայծառ դէմքը հակայ դիցակերպ Հայկին՝ որ քու վրադ կաթեցուց բռնութեան դէմ առաջին բազուկը բարձրացնող հերոսի իր արու նայուածքը հայկական։ Եւ ինչակս բուրաստան մը չուշաններու, մեր որդիական աչքիրուն վմայլած խանդաղատանքը դեռ կը նշմարէ վճիտ գեղեցկաւթիւնը աննենդ Արակին, որ քու եղերդդ իվար արշալոյսի մը պէս սողաց և իր անեղծ մաքրութեան մէջ քաղցրօրէն մարեցաւ։

Հարիւր ցեղ, է՞ն հզօրներէն և է՞ն նուրբներէն, է՞ն ազնիւներէն և է՞ն վայրագներէն, քու ափունքներէդ անցան։ Սնոնցմէ շատերը, որ ժպրհեցան քեզ ցամքեցնելու մտածումն ունենալ, իրենց բուռն անցքին յարուցած փոշիին մէջ թաղուցան և կորան առյաւէտ։ իսկ դուն՝ անոնց անձնիւրէն շող մը, երանդ մը, թոյր մը, զանակներ առիր ամփոփեցիր քու ծոցիդ մէջ և քու պատմուճանիդ շքեղութիւնը անոնցմով պերձացուցիր։ ու, յամառ ու մշտակացտառ, դարերուն մէջէն քու վաղքդ շարունակեցիր։

Ո՞վ մեզի վերախն լսելի պիտի ընէ մեծապանծ նուագները, ազնուական ատպերն ու ազատախրոխա յաղթերգները՝ զոր ալիքները հնչեցուցին այն սակեղէն օրերուն, երբ փառքին երիվարը քու հողիդ վրայ սիգարշաւ կը վագեր՝ Տիգրանին ու Տրդատին հուժկու ձեռքովը սանձուած։ Ժամանա-

կին խաւարներուն տակ թաղուած՝ կը քնանան անոնք։ Բայց մենք անոնց արձագանքը կը գտնինք յաղթ ու լիալիր համրգութեանը մէջ՝ զոր դուն բարձրացուցիր Մեսրոպեան Հոյլին ասոտուածային շունչին տակ, երբ՝ դարաւոր բազմամարդ ձիւզերովկի, գալարումներովկի ու խոյանքներովկի զօրացած։ քու մէջդ ցողացող արեւուն, ծոցդ թափանցող բոլոր աեսիներուն, վրադ հակոդ բոլոր ցեղերուն կորովկը իւրացուցած։ քու գերագոյն հասունութեանդ ու մեծավայելչութեանդ մէջ շքեղափառ չողացիր, քու ներդաշնակ վարթամ ծփանքներուդ վրայ խաղցներով հայրենի լուսավառ ծիրանին։

Օր մը, մրրիկ մը քեզ սարսկց, և ջուրերդ՝ փրիբակուտակ, յորձանապոտոյտ, մեծամուռնէ, արջնաթոյը ու փաղակներով պատուառած՝ արձակեցին երգ մը անօրինակ, խորին ու հզօր, մողեզին ու դաշնաթաւալ, վեհօրէն դաժան, ու քաղցրօրէն հաւառ, երգ մը կարծես հրեշտակափաներուն փողովք հնչուած՝ երախաբաց զժոխսքի մը արհաւալիքներուն վերև։ Նարեկայ Մոնաղին հոգին էր որ վրայէդ կ'անցնէր

Ատեններ յետոյ, լուժնակ գիշեր մը աննման անուշութեամբ քեզ լուսածաղկեցուց։ ջուրերդ, անդոյը ալեակներով, երանաւէտ յափշտակութեան մէջ մեղմօրօր՝ արծաթ նշոյներու մելլրահոս տարափի մը տակ ցողցւան՝ երգեցին նուազ մը սիրոյ և օրհնութեան։ Շնորհալիին սիրտն էր որ վրադ կը ճառագայթէր։

Եկան մեծ աղէտքի օրեր։ Փառքն ու զօրութիւնը հեռացան ափերէդ։ Թշուառութիւնը ծանրացաւ։ վրադ։ Ժանտ հովեր իրենց սև թեւերավ ծոցդ բզկանցին։ Արիւնի սմածրեւ մը տեղաց վրադ ու քեզ կարմրցուց։ Դիակներու աղիողորմ շեղակայսեր ալիքներուդ վրայ ծփացին։ Հուրերդ աղարտուեցան, փառութեան պիղծ գոյներովք հագուեցան։ Ու պահ մը մահուան աղջամուղչն զդացիր քու վերեւդ հոլաթեւ։ Եւ սակայն քու ներքին կորովկը յաղթեց մահուան, և դուն վերակենդանացար՝ նորսպուած, աւելի քան երբեք երիտասարդ։ Նոր գարուն մը ճանանչեց, քու ջուրերդ մաքրեց,

բիւրեղի թափանցկութիւն և սատափի փայլ տուաւ անոնց . քնքուշ թեւերով զեփիւռ մը քու ծոցդ ալ զովացուց . առտուան լոյս մը վարդ ու շուշան թափեց վրադ . ափերուդ վրայ այգիներ փթթեցան, ու սոխակներ եկան, անոնց բարի ստուերներուն մէջ թաքչած, իրնոց գորովոս ու քաղցր խաղերը մրմնջել . Աշուղներուն երամն էր մելանուշ . . . :

Եւ այսօր՝ ա՛յնքան այլազան վայրերու, ա՛յնքան բազմաթիւ դարերու, ա՛յնքան տարանման հանգամանքներու մէջն անցնելէ, մեծագոյն փառքերն ու ահաւորագոյն դրժախտութիւնները ճանչնալէ յեաոյ, դուն կը հոսի՞ս միշտ, ո՞վ յեզու Հայկական, կը հոսի՞ս առոյգ և պայծառ : Դարաւոր վաղքդ քեզ չէ յագնեցուցած, քեզ չէ ծերացուցած : Մշանորոգ երիտասարդութեան գաղանիքը քու մէջդ է : Դուն հիմա կը միացնես քու հին մեծ օրերուդ ոսկեհուռ պատմուանին՝ պերձութիւնը աշուղական այգաշողման խանդաղատալից և քնքուշ չնորհին . մերթ անզատումք քաղցրութիւնն ունիս գորովով ակաղձուն մայրերու նայուածքին . մերթ կուռ փայլը՝ մեր հերոններուն արոյրէ հոգիին . մերթ կը ցոլացնես ահեղ կարմիրը մեր գենենական աղէտներուն, և մերթ արեգնափայթումը՝ մեր ազնիւ յոյսերուն : Եւ դուն քու ջուրերուդ բոյոր բերաններովը Աղասութիւնը երգեցիր, խոր ու հուժկու և անուշ շնչտով մը :

Ո՞վ մեր Լեզուն, հայելի բարութեան, քաջութեան, գորովի ու քաղցրութեան, դուն մեր սրբութիւնը, մեր հոգին, մեր արիւնը, մեր իսկութիւնը, մեր փառքն ու պատիւն եւ : Դուն ամէնին շքեղ երեւոյթներէն մէկն ես տիեզերական ուժին : Որչափ ասեն որ կեանքը երկրիս վրայ տեւէ, դուն պիտի շարունակես քու վեհանձն ու սպայծառ . գնա՛ցքդ ժամանակին անծայր դաշտերուն մէջն յաղթականօրէն պատցնել :

ԱՐԵԱԿ ԶՈՊԱՆԵԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ

- Գեղօնը գրական ձեւ մըն է՝ որ կը գործածուի թէ՛ տաղաջափուած բանաստեղծութեանց մէջ,թէ՛ գովասանական երգերու համար:
- Մեսորվեան Ճոյ բացատրութեամբ, հեղինակը ակնարկել կ'ուղէ

մեր առաջին թարգմանիչներուն, որոնք կրթուած Աթէնքի, Բիւզանդիանի եւ Աղեքսանդրիոյ մէջ, վերադարձան Հայաստան եւ Սեսուսի ու Սահակի գլխաւորութեամբ սկսան կատարել թարգմանութիւններ ու հեղինակել . Ատոնք էին՝ Եղիշէ, Եղիշէ, Փարակցի, Դաւիթ Անյաղթ եւ ուրիշներ:

- Գրիգոր Նարեկացի (951-1011), Ժ. Դարու հայ քերթող, որ գրած է Նարեկը՝ հայ գրականութեան մեծագոյն փառքերէն մէկը:
- Ներսէ Շնորհալի (1102-1172), Կաթողիկոս եւ քերթող, որ գրած է շատ մը քաղցր բանաստեղծութիւններ՝ իրեւու շարական ու աղօթք:
- Աւուղները մեր հին ու Միջին Դարու բանաստեղծներն էին՝ որ ունենալով նուագարաններ՝ կը պտտէին քաղաքէ քաղաք եւ գիւղէ գիւղ, երգեր յօրինելով ու երգելով: Հիմա ալ կան դեռ անոնցմէ:



ԵՐԵՔ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՈՒԺԵՐ



Աշտիշատի վանքին խուցերէն մէկուն մէջ, գիշերային այն պահուն, երբ բոլոր միաբանները քնացած էին, ընդարձակ թախտին վրայ նստեր էին երեք երիտասարդներ :

Պինձեայ աշտանակին վրայ կը վասէր ձիթային ճրագը և իր գունաթափ լոյսով կը լուսաւորէր այդ երեք բաղմանոգ գէմքերը: Երեքն ալ լուռ էին . իւրաքանչիւրը խորասուզուած էր իր մէջ:

Աննացմէ մէկը՝ յաղթանդամ, բարձրահասակ, խոշոր կազմուածքով և փառայել դէմքով երիտասարդ մըն էր, որուն կերպարանքին մէջ մէծութիւնը այն աստիճան սերտ ներդաշնակութիւն կը կազմէր վայելութեան հետ, որ կը ներկայացնէր գեղիցկութիւնը իր վսիմ, այրական ձեւով:

Երկրորդը, ընդհակառա՛կը, աւելի կարճահասակ կարելի էր համարել՝ քան թէ միջահասակ, և աւելի նրբակազմ՝ քան յաղթանդամ: Խակ այդ քնքուշ կազմուածքին վրայ բնութիւնը,

կարծես, սխալմամբ, դրեր էր չնորհալի գլուխ մը, որուն աւելի պատշաճ պիտի ըլլար հարուստ, հոյակապ մարմին մը: Իր կրակոտ աչքերուն մէջ կը նշմարուէր եռանդ ու դիւրաբորբոք բնաւորութիւն:

Առաջնը Սահակ-Պարթևւն էր, երկրորդը՝ Մեսրոպ Մաշոցը, իսկ երրորդը՝ Սամուէլը:

2

Սահակ Պարթեւը Հայաստանի հզօր քահանայապետին, Մեծն Ներսէսի, որդին էր. մանկութեան հասակին, վերջացնելով իր ուսումը Կեսարիոյ մէջ և ծանօթանալով յոյն ու ասորի լեզուներուն, գնաց կ. Պոլիս, այնտեղ աւելի կատարելագործուելու հելլենական կրթութեան մէջ, սորվելով փելիսոփայութիւն, երաժշտութիւն, ու ծանօթանալով յոյն բանասաեղծներուն:

Ամուսնացաւ կ. Պոլսոյ մէջ: Վերագանալով իր հայրենիքը, ինչպէս իր հայրը երիտասարդութեան ատեն, այնպէս ալ ինք՝ զանազան զինուորական պաշտօններ կը վարէր, բնաւ չմոտածելով ինչ օր մը Հայոց Հայրապետական Սթոռին ժառանգործը պիտի ըլլար:

Այն օրէն ի վեր, երբ Հայոց Հայրապետական առունը սկսաւ ինսամութիւն ընկեր արքունիքին և մեծ նախարարութեանց առուներուն հետ, իր զաւակներուն հոգեւոր կրթութեան միացաւ նաև զինուորական կրթութիւնը: Եւ ասիկա անհրաժեշտ էր, որովհետեւ Հայաստանի քահանայապետը կը ներկայացնէր միեւնոյն ժամանակ նաև Հայաստանի ամէնսրարձր պետական անձը: Անիկա Տիրոջը սեղանին վրայ պատարագ կը մատուցանէր, բայց հարկը պահանջած ժամանակ՝ կ'առաջնորդէր զօրքը դէպի պատերազմ, Եկեղեցին բեմէն իր ժաղովուրդին կը քարոզէր Սաստուծոյ խօսքը, բայց հարկը պահանջած ժամանակ՝ թագաւորներու հետ բանակցութիւններ կ'ընէր, իր հայրենիքի գործերուն նկատմամբ:

Մեսրոպ բնիկ Տարոնցի (Մշեցի) էր՝ Հացիկ կոչուած

աւանէն, Վարդսն անունով ազնուականի մը զաւակը: Անոր հայրենական աւանը կէս օրուայ ճամբով միայն հեռու էր Աշտիշատի վանքէն:

Այդ աշխուժ, եռանգուտ երիտասարդը, սկսած մանկութեանէն, ինքինք նուիրած էր ուսման և գիտութեան, սորված էր Յունաց, Ասորոց, Պարսից լեզուները և այն բոլոր գիտութիւնները, որ կային իր ժամանակը: Իրրեւ ազնուական, վարժուած էր նաև զինուորական կրթութեան մէջ:

Վաղարշապատի արքունիքին մէջ Մեսրոպ վարած էր զանագան պաշտօններ, ատեն մը՝ որպէս զինուորական, ատեն մին ալ՝ իրրեւ դիւնապիր: Իսկ յետոյ, թողուց արքունիքը և նօտարի պաշտօն կը կատարէր Մեծն Ներսէսի Հայրապետանոցին մէջ:

3

Սահակը հագուած էր այնպէս շքեղ, այնպէս թանկագին զարդարանքներով, ինչպէս կը հագուի մեծ արքայազուն իշխան մը: Նստած էր ծալլապատիկ և ուկիէ քամարէն կախուած ոսկեպատեան սուրբ դրած էր ծունկերուն վրայ: Իր քով նստած էր Սամուէլը, իսկ իրենց հանդէպ Մեսրոպը:

Սամուէլ արգէն անոնց յայտնած էր Տիգբռնէն ստացուած տեղեկութիւնները. յայտնած էր և իր հօր ու Մերուժանի չար գիտաւորութիւնները.— և սա՛ էր անոնց վիճաբանութեան առարկան թէ՝ ինչ միջոցներով կարելի էր մօտարուտ վտանգներուն աւաջքն առնել:

Հայրենիքի վերահաս դժբախտութիւնը ա՛յն աստիճան յուզած էր այդ երեք երիտասարդ սրամերը, որ անոնք մինչեւ անգամ մոռցած էին ամէն չափ ու պատշաճութիւն իրարունկատմամբ:

— Վտանգը աւելի մեծ է՝ քան ինչ որ եղած է երեք, — ընդհատեց Մեսրոպ աիրող լուսութիւնը: Մենք կը ճաշկենք մեր հին սխալներուն դառն պտուղները:

— Ի՞նչ սիսակներ, — հարցուց Սահակ:
— Այն մեծ սիսակները, որ գործեցին քու մեծ պատերդ, Սահակ...

Վերջին խօսքը այնպիսի մաղձոտ ձայնով սպասականեց փոքրիկ երիտասարդը, որ նետինման ցցուեցաւ մեծափառ. Պարթևին սրտին մէջ: Անոր մէջ եփ եկաւ քահանայացափետական ու արքայական արիւնը, և խոչոր աչքերուն մէջ վառեցաւ բարկութեան կրակը: Անառվոր շարժում մը ըրաւ: Այդ միջուցին, փոքրիկ երիտասարդը ինք ալ ձեռքը տարաւ դէպի արծաթեայ քամարը, որմէ կախուած էր կարճ սուսիրը: Սահակ զարեց իր վրդովումը և զայրացկու կերպով հարցուց.

— Դուն այդ բանը իմ պապերուս սիսալը կը համարես, Մե՛սրոպ, որ անոնք բարբարոս Հայաստանը հեթանոսական տոհմէն հանեցին և քրիստոնէական լոյսի մէջ դրին:

— Ես ատիկա քու պապերուդ սիսալը չեմ համարեր, — սպասականեց Մեսրոպ՝ այնպիսի մեղմութեամբ մը, որ ա՛ւելի վիրաւորական էր: Բայց, ըսէ՛ ինձի, Սահակ, ի՞նչ էր այդ լոյսը առաջ և ի՞նչ է ան հիմա: Արդեօք գուրս եկա՞ւ անիկա վանքերուն շրջապարհապնդրէն, արդեօք մտա՞ւ շինականին մոռալ խրճիթը: Եւ չէր ալ կը մար մտնել: Ի՞նչ միջոցով կը մար մտնել: Այն օրէն, որ այդ լոյսը բերին Հայաստան, անցիր է գրեթէ գար մը: Բայց, մինչեւ արօր մեր եկեղեցիներուն մէջ սուրբ գիրքը կը կարդան Յունաց և Ասորոց լեզուներով: Ո՞ր գիւղացին, ո՞ր քաղաքացին, ո՞ր Հայը կը հասկնայ այդ լեզուները: Եւ այս վիճակին մէջ ի՞նչ լոյս և ի՞նչ բարոյական ուղղութիւն կը մար առաջ եկեղեցին ժողովուրդին, երբ ժողովուրդը կը տեսնէ միայն ծէսեր և կը լսէ իրեն անհասկնալի ձայնիր:

— Դուն կը կարծես որ ժողովուրդը սակա՞ւ օգտուեցաւ ասկէ, Մե՛սրոպ:

— Օգտուեցանք մե՛նք, և ո՛չ թէ ժողովուրդը: Դուն, ես և այդ նազելի երիտասարդը, որ լուռ նստած է այսակ,

ձեռքը երկնցուց Սամուէլին: Մինք ամէնքս յունական կամ ասորական կրթութեան արդիւնք ենք. այս, փճացնող և ամէն ազգային զգացում սպաննող բիւզանդականութեան արդիւնք: Բայց ի՞նչ է խեղճ ժողովուրդը: — անիկա հինը կորմնցուց, բայց նորին մէջ բա՛ն չի գտաւ...

— Եա՞ւ բան գտաւ, Մե՛սրոպ:

— Բա՞ն չի գտաւ, Սահակ: Դուն մոռցե՞ր ևս թէ՝ քու սուրբ Վրդանէս պապդ, ճիշտ այս Սշտիշատի վանքի տաճարին մէջ երբ Յունաց լեզուով պատարագ կը մատուցանէր, յանկարծ 2000 հագի պաշարեցին վանքը և կ'ուղէին քարկոծել զինքը: Տաճարին ամրութիւնը հազիւ կրցաւ ազատել զայն կատաղի խուժանին բարկութենէն: Դուն մոռցե՞ր ես, Սահակ, թէ քու Պապ և Աթանագինէ հայրերդ երբ դարձեալ այս Սշտիշատի վանքը նստած էին խրախճանքի սեղանին շուրջ, յանկարծ մէկը ներս նետուեցաւ՝ սուրբ ձեռքը, և երկուքն ալ խողխողեց իրենց նստած տեղը: Ամիսներով անոնց դիակիները անմեալ մնացին հոն, և խուժանի երկիւղէին ոչ ոք չէր համարձակիր մօտենալ: Այդ դժբախտ դէպքէն ասդին երեսուն տարի անցեր է: Ի՞նչ է փոխուեր: Ժողովուրդը դեռ նոյն բարբարոսն է մնացեր:

— Երեսուն տարուայ մէջ ժողովուրդին կարելի չէր խել այն՝ ինչ որ անոր մէջ կազմուեր էր շատ դարերու ընթացքին, Մե՛սրոպ:

— Գիտեմ առ, Սահակ: Բայց, ատիկա դարձեալ չի հերքեր այն միաքը թէ՝ մեր ժողովուրդին կրթութեան գործը բուլորովին սիսալ, բոլորովին վեասակար հիմերու վրայ դրուած է:

Տեսնելով որ վիճաբանութիւնը աւելի սուր կերպարանք կը ստանայ, Սամուէլ մէջ մտաւ, ըսելով:

— Ի՞նչ օգտաւ այդ հակածառութիւններէն, Մե՛սրոպ: Ինչ որ եղեր է, ինչ որ կատարուեր է, այդ բոլորը անցած համարենք և մսածենք գործերուն այժմեան վիճակին վրայ:

Փոքրիկ երիտասարդին գունաթափ դէմքին վրայ երեւցաւ գառն ժակիս մը.

— Դուն կը շատապես, սերե՛լի Սամուէլ, — ըստ փառաքական՝ ձայնով: Զէ՞ որ գործերուն հմակուան վիճակը կը բղխի մեր հին մեղքերէն: Առանց քններու այդ մեղքերը, մենք չենք կրնար դարման ընկ ներկայ չարիքներուն, որ մահ կը սպառնան մեր հայրենիքին...:

... Ով կրնար մտածել որ այդ գիշերուայ ջերմ վիճառանութիւններէն քսան և երեք տարի յետոյ, այդ երկու նշանաւոր տաղանդները—Սահակ և Մեսրոպ—սկիզբը պիտի դնէին Հայոց մեծ լուսաւորութիւնն ոսկեայ դարին...:

ԲԱՖԻ



“ԱՊՐԻՄ—ՄԵՌՆԻՄ”

~~~~~

Դեղին կոճակ մը մէջակղը—աղստու գեղին մը որ ինձի համար գոյներուն ամէնէն վհասեցուցիչն է, — ճերմակ շեղերով պարուրուած: Այս է բոլորը: Չոր, կարուկ ծաղիկ մը, որ սովորական ծաղիկներու փափկութիւնն ու խսնաւութիւնը, գոյներու պէսպիսութիւնները, երանգներն ու մարեմիքները չունի, մէկ խօսքալ, անոնց բանասահղծութիւնը:

Ամէն ծաղիկ, բացի անկէ, իր երգին ունի, իր յարգուած ու մէծարուած պարակղը, ու երբեմն ալ սիրու մը՝ որուն արսիսուններուն կ'ունկնդրէ: Երիցուկը՝ դուրկ է ասոնց ամէնէն: յեւան վրայ, դաշտին մէջ, միամինակը կը բունի ան՝ կոխաւուքներու մէջէն, ձիւնին ու բուքին դէմ, որքի մը մհճարուն պէս չարքաշ գիթիւմով:

Ոչ մէկ փունչի մէջ կ'երեւան իր դեղին կոճակը, իր շքեղութենէ սննան թերթիկները, որոնք ճերմակ ու կակուղ փուշերու կը նմանէն: ամէն խնջորէ ու կոչունքէ վասրուած է ան: բայց անարտունջ փիլիսոփայութեամբ մը կը համակերպի իր լքումին:

Այս տոկունութիւնն ու այս համակերպութիւնը վերջ ի

վերջոյ իր սեռը մոռցնել կուտան քեզի: զայն փրցուներու համար ա՛լ նոյն զգուշութիւնը չես ունենա՞ ինչ որ կ'ունենաս երբ մեխակ մը կամ յասմիկ մը քաղիս: Բիրա ձեռքով կը զասես զայն իր ցօղունէն: ո՛չ իր տեսքին համար կրնաս բաճկոնակիդ յամբակին անցընել, ո՛չ իր հոտին համար քովդ պահել զայն: իր ծաղիկի կոչումը ոչինչ է:

Բայց աւանդական հարցումն է ան՝ զոր տղայ տարիքէդ ճանչցած ես, փետրտեղով հէք պղտիկ թերթիկները «Ապրիմ—Մեռնիմ»ին, հաճոյակատար քուրմը՝ որ գէմդ կեցած շարունակ, «պիտի ապրիս» պատասխանած է քեզի:

Ես սիրած եմ միշտ այս «Ապրիմ—Մեռնիմ» անունը: Կեանքի ու մահուան այս քովքովիտութիւնը, այս եղբայրութիւնը սիրած եմ: Քով քովի, ու թէ որ կ'ուզէք, իրարու մէջ անցած, աղիւ թաշկինակներու անկիւնները բանուած սկզբնատառերու պէս: Այս գիրկնադիմաւումումը, մէկ բառի մէջ ամփոփուած, բոլոր աշխարհը չի ձեւացներ միթէ: Էլլալու չըլլալու հարցը չի ան, ուամիկ ու աղիսաւոր հարց՝ որ ամէն աւարկայի վրայ դրոշմուած է:

Ամէն անգամ որ կը քաղիմ քեզ, ով պղտիկ գեղին ծաղիկ, կը յիշեցնես ինձի այն ահաւոր մերձաւորութիւնը զոր քու անունդ կը կազմէ, — Ապրիմ—Մեռնիմ: երբար ամէն աեղ կեանքը կը ջանայ ըստ կարի խուսափիկ, հեռու կենալ մահէն, քու վրայ միա՛յն երկուքն ալ իրենց ճշմարիտ ու պատշաճ տեղը կը գտնեն: Այս քաղաքին պէս՝ որ իր գերեզմաննոցը իր ծոցին մէջ զետեղած է՝ փոխունակ հեռուն, անականանելի անկիւն մը տանիլ զնելու, դուն ալ Ապրեկուդ մէջ Մեռնիլդ պարփակած ես:

Գ. ԶՈՂՐԱՄ



## ՖԻՐՏՈՒՍԻՆ

1

Ով ինչի վըրայ խօսիլ ակըսի,  
Աղքատին միտքը թիւմանը կուգայ,  
Ու ան ալ անշուշտ արծաթէ թիւման.  
Չքաւոր մարդուն ո՞վ կուտայ ոսկի:

Բայց Շահին բերնէն երբ լսուի թիւ-  
ման,  
Պէտք է իմանալ որ ոսկի է զուտ.  
Ան կընդունի եւ կ'ընծայէ ոչ թէ  
Արծաթէ թիւման, այլ ոսկի միայն:

Միշտ այսպէս էին լսեր ու տեսեր.  
Այսպէս կը կարծէր ֆիրտուսին  
ինք ալ,  
Այն որ յօրինեց այն հոչակաւոր  
«Նահ-Նամ» ըսուած սրբազն  
գիրքը:

Այս դիւցազնական հագներգութիւնը  
Ֆիրտուսին գրեց Շահին հրամանով.  
Շահն անոր գրքին ամէն մէկ տողին  
Թիւման մը գին էր կտրեր իր բերնով:

Տամնեօթներորդ գարնանը արդէն  
Փթթեր էր վարդը, կրկին թառամեր  
Եւ անոր վըրայ իր սիրականին՝  
Սոխակին երգը լուեր, դադարեր:

Այսքան ժամանակ քերթողը նստած,  
Իր ուզուած մտքի ոստայնին վրան  
Գիշեր ու ցորեկ կը գործէր անխոնց  
Հոյակապ գորգն իր դիւցազներգութեան:



Ճանրի Զայն: (1799-1868)  
Գերմանացի նշանաւոր բա-  
նաստեղծ:

Հոյակապ այլու.— քերթողն այդ զրքին  
Մէջը կը հիւսէր հմտութեամբ ներհուն.  
Դիւցազներգութիւնն իր հայրենիքին  
Եւ Ֆարսիստանի նահապետներուն:

Դիւցազուները կը նկարէր ան  
Վսեմ գործերով ու արկածներով,  
Դեւ ու զատուներն ալ իրենց կարգին.  
Հին զրոյցներուն յատուկ գծերով:

Բոլորն ալ փայլուն ու ծաղկազարդած,  
Ժողովրդական հէքեաթի նըման,  
Կարծես երկնացին ճառազայթներով  
Իրանի հրեղէն լոյսով թափանցած.

Այն անսկիզբ եւ անաղօտ լոյսով,  
Որուն առջեւը, սուրբ տաճարին մէջ,  
Մոռցած զիսովին Դուրան ու միւֆտի.  
Քերթողն հրապարա ծունք կը դընէր:

Երգուեցաւ երգը եւ ինչքան յաջող.  
Մեծ գործը հասաւ իր կատարածին.  
Գիրքն ամբողջ երկու հարիւր հազար տող՝  
Քերթողն անյապաղ ուղարկեց Շահին:

Շահէն խրկուած սեւամորթ մարդիկ՝  
Երկար ման գալով Դազնի քաղաքը,  
Լոկ պատահամբ էր որ մեծ քերթողը  
Վերջապէս գտան քաղնիքի մը մէջ:

Շալկած ունէին մէկ մէկ պարկ թիւման—  
Շահին խրկածն էր, պատուաւո՞ր պարգեւ—.  
Սեւ ստրուկները, ինչպէս օրէնքն էր,  
Ծնկաչոք դըրին քերթողին առջեւ:

Ֆիրտուսին բացաւ պարկերը մէկ մէկ  
Որ տեսնէ մետաղն իր սրտին ուզած:  
Բայց երբ որ տեսաւ, մնձ զարմացումով  
Ետ ետ բաշուեցաւ, յուսախար, յանկարծ:

Պարկերը թէեւ բերնէ ի բերան  
Լի էին Շահին զուտ թիւմաններով,  
Բայց, աւա՛զ, անոնք արծաթէ էին...  
Խնդաց քերթողը դառն ծիծաղո՞վ:

Խնդաց դառնապէս, եւ թիւմանները  
Բաժնեց ան երեք հաւասար բաժին,  
Եւ անմիջապէս երկու բաժինը  
Ընծայեց Շահին սեւ դեսպաններուն:

Երկու բաժինը սեւերուն տուաւ,  
Երբ անոնց պախօթ կամ մշակալարծ,  
Երրորդն ալ անոր՝ որ բաղնիքին մէջ  
Զինքն էր լոգուցեր գրեթէ անվարծ:

Այս անցքէն յետոյ քերթող Ֆիրտուսին  
Պանդխտականի զաւազանն առաւ,  
Հեռացաւ բաղքէն, անոր դըռան դէմ  
Թոթափինով իր տրբեխի վոշին:

## 2

«Հսող մը ըլլայ թէ ո՞րմէ կը բաշուիս,  
«Ինչո՞ւ զուը տեղը սիրտս կը կոտրես.  
«Խարէ՛ բացէ բաց ջնջին մարդու պէս,  
«Մի՛ բռներ տրուած խոստումդ հաստատ:

«Իմ բարկութիւնս անո՞վ կ'ելլէ որ  
«Տըռած խոստումն է մութ ու երկդիմի.  
«Խորամանկութեամբ բանը մութ թուշո՞ւլ...  
«Ալ ինչ կայ անարդ ասկէ աւելի:

«Խնդն է գեղեցիկ հուժկու, փառահեղ,  
«Մեծերուն առջեւ հնկայ մը անեղ,  
«Եւ որուն համար զահն արքայական  
«Բարձրութիւն ունի մատի չափ միայն:

«Մարդն արդարամիտ, վեհանձն, հեռատես,  
«Որ վրան իբրեւ կը փայէր արեւ,  
«Այրեց հըրավառ հառագայթներով  
«Իմ անմեղ սիրտս,— խարեց մէկ խօսքով.»

## 3

Մուհամմէտ մեծ Շահը նոր է ճաշ ըրեր,  
Եւ փա՛ռք մեծ Ալարին, լաւ է կշտացեր:

Պարտէզն է մըթլնշաղ, զրմուղք խաղ ինկած,  
Ծիրանի գորգի վրայ Շահն ընկողմանած:

Քիչ հեռուն կանգնած են ծառայք ըստ կարգին,  
Անոնց մօտ Անսարին՝ Շահի սիրելին:

Մարմար անօթներէն, տապ արեւի տակ,  
Վարդերը կը բղխն բոյրի աղբերակ:

Հարճերու եւ տիկնանց հովհարի առաջ  
Կը ծածկեն արմաւներ դէմքերը կանաչ:

Կիպարիս ծառերը զլուխնին կախած  
Երկինք կ'երազեն, երկիրը մոռցած:

Քնարի հրաշալի ծայնն ալեծածան՝  
Երգի հետ ներդաշնակ ցնցեց այգեստան:

Նոյնինքն մեծ Շահը քունէն վեր ցատկեց,  
«Այդ որո՞ւ յօրինած երգն է որ . . . » հարցուց:

Դէպի Անսարին էր հարցումն ուղղուած.  
«—Քերթող Ֆիրտուսին է յօրիներ», ըստ:

«—Անդրն է ուրեմն այդ հրաշալիքը .  
Բայց հիմա ո՞ր տեղ է բանաստեղծն ինքը :»

«—Արդէն շատ տարի է, ըսաւ Անսարին,  
Որ զքաւոր կ'ապրի քերթող Ֆիրտուսին.

«Ան հիմա կը կենայ Թօուս քաղաքը,  
Հոն մըշակելով իր փոքրիկ պարտէզը...:»

Մուհամէտ մեծ Շահը լրոեց բաւական,  
Ապա Անսարիին տըռւաւ հըրաման.

«—Ի՞նչ պիտի բախմ քեզ, լաէ՛, Անսա՛րի,  
«Շուտ գընա՛ մեր գոմէն բե՛ր հարիւր ջորի.

«Բեր նաեւ յիսուն ուզտ, որոնց կը բառնաս,  
«Ինչով որ քեզ կ'ըսեմ, ինչ որ կ'իմանաս :

«Պինդ առւազ կը բառնաս բոլոր ուզտերուն  
«Մեծանեծ հակերով հազուստ, ապրշում,

«Հազուագիւտ զարդարանք, մետաղներ այնքան  
«Ար շատ ու շատ ըլլան քան փղոսկր ու մարջան.

«Թասեր ու բաժակներ ազնիւ մետաղէ ,  
«Ֆալանգի մորթիներ ընտիր տեսակէ.

«Ոսկեթել դիպակներ, գորգեր ու շալեր՝  
«Ինչքան որ մէկ տարուան տուեր եմ պատուէր:

«Զի մոռնաս առնելու ձիու սարք ու սար,  
«Թանկագին փրուցներ թամբերու համար:

«Զի մոռնաս առնելու անուշեղէններ,  
«Գոցուած ամաններով քաղցր իսմիչքներ:

«Ուրիշ քաղցրեղէններ դեռ շատ զանազան,  
«Ինչ որ դուն ալ զիտես, ամէն անուշ բան:

«Իմ իսկ ասպաստանէս, կը լսե՞ս ինծի,  
«Կը տանիս տասներկու արաբական ձի.

«Կ'ընտրես այդքան մըն ալ, գործի դիմացկուն,  
«Մեր սեւ ստրուկներէն դէմքով պսպըղուն:

«Եւ բոլոր բարիքն այդ, ծառաները սեւ,  
«Կուտաս Ֆիրտուսիին դուն ինծմէ պարզեւ:»

## 4

Երբ լսեց Անսարին, մէջքը վար ծըռեց,  
Ուղտեր ու զորիներ գոմէն դուրս քաշեց:

Բոլոր ընծաները հաւաքեց հակ հակ,  
(Որ ամբողջ նահանգ մը տըռւած էր իբր հարկ):

Դեռ արեւն երեք հեղ չէր ըրած շրջան,  
Շահի դեսպանն արդէն ինկեր էր ճամբան:

Չոր անապատներէն անդուկ, անդադար,  
Ծիրանի դրօշն առջին՝ քարուանը կ'երթար:

Իրկոււան մը պահուն՝ շաբաթ մը անցած,  
Հասան Թօուս քաղաքն լեռան տակ ինկած:

Փո՞ղ, թմբուկ, ծնծղաներ, երգ, գոչ, աղաղակ՝  
Մէկտեղ թնդացնելով՝ ներս մուան քաղաք:

Կարաւանն է լսեց՝ երբ որ ներս մըտան՝  
«Լա-իլա-իլլալլամ» երգ մը տխրածայն.

Դագաղին առջեւէն երգելով մօլլան,  
Կը տանէր Ֆիրտուսին դէպի գերեզման:

ՀԱՐԻ ՀԱՅՆԷ



## ԳԻՍԱԿՈՐԸ

1

Հերու, մեծ Բարեկենդանէն առաջ, լուր եղաւ մեր քաղաքին մէջ թէ աշխարհքը պիտի կործանի։ Տր. Զաքարն էր

**Երբման Շարբիան անունին տակ կը ծածկուին երկու բարեկամ գրողներ,** որ կը գրէն միասին, — է. Թիլ էրբան (1822-1899) եւ Ալէքսանդր Շաթրիան (1826-1890)։ Մեծ ժողովրդականութիւն վայելու վիպասաններ էին առնք, որոնք բազմաթիւ գործեր ձգած են, նիւթուննալով ընդհանրապէս Ալգաս-Լորէնի եւ Վօֆի կեանքէն։

որ պինդ առաջ այս լուրը տարածած էր՝ ըսկով թէ յիսունէ աւելի տարեցցցներու մէջ կարդացած է։

Տր. Զաքար հայիւ ըրած էր թէ Բարեկենդանի կիրակի օրը երկնքէն գիսաւոր մը պիտի իյնայ եռունը հինգ միլիոն մզոն երկարութեամբ և եռացած ջուրէ կազմուած պոչով մը, որ երկիրա վրայէն պիտի գայ անցնի. այնպէս որ, ամէնչնէն բարձր ինուներուն ծիւներն անգամ պիտի հալին, ծառերը պիտի չորնան և մարդիկ չիք պիտի դառնան։

Ճիշտ է թէ պարկեցա գիտուն մը ետքէն գրած էր որ, իրա՛ւ, գիսաւոր պիտի գար անցնէր, բայց իր պոչը բազկացած ըլլալով չափազանց թեթիւ չոգիներէ՝ ո՛ եւ է մէկուն ամէնափոքր վնաս մը իսկ պիտի չպատճառէր։ հետեւաբար, պէտք է որ ամէն մարդ խազաղ սրտով իր գործին նայի։

Այս ապահովութիւնը հանգստացուց շատ մը վախցողներու սրտերը։

Բայց, դժբախտաբար, մեր քաղաքին մէջ ունինք պառաւ մը, բուրդ մանող Մարիամ-քուրուկը։ ճեփ-ճերմակ, երեսը խորշոմներով պատած, կարճճուկ պառաւ մը՝ որ ասոր անոր բաղդ կը նայի։

Արդ, Մարիամ-քուրուկ փոխանակ իրաւունք, տալու այն գիտունին՝ որ կ'ըսէր թէ գիսաւորէն վախնալու բան չի կայ,

յայտարարեց թէ Տր. Զաքարին խօսքը շխտակ է, կը կնելով։

— Դարձի եկէք և աղօթեցէք. զզջացէք ձեր մեղերուն վրայ և բարիք ըրէք, որովհետեւ մօտ է աշխարհքին վերջը։

Շատեր կ'ըսէին իրարու. «մենք Բարեկենդան պիտի ցմնինք, Բարեկենդանի կիրակին պիտի անցընենք զզջումով։»

2

Երբեք այսպէս բան տեսնուած չէր։ Քաղաքին զինուուրական հրամանատարը, սպաները և ենթասպաները ամէնքն ալ ծշմարիտ յուսահատութեան մը մասնուած էին։ Անագին պատրաստութիւն տեսնուած էր Բարեկենդանի կիրակնօրուան համար։ Քաղաքապետարանի մեծ սրահին պատերը զարդարուած էին կանաչ մամուռով և զինանշաններով։ նուագախումբին համար սարաւանդակ յնուած էր. գինի, օղի ու գարեջուր ապապրուած էր. վերջապէս բոլոր զովարար շմակիները պարապը պիտի երթային՝ քանի որ քաղաքին օրիորդները այլուս պարի վրայ մտածել անգամ չէին ուզիր։

— Ես չար մարդ չեմ, կ'ըսէր յիսնապես Թաղոսը, բայց եթէ ձեռքս անցնէր տա Տր. Զաքարը, գիտէի անոր ընելիքս։

Բայց այս բոլորին մէջ ամէնէն աւելի երեք հոգիի միրար կոտրած էր, — մէյ մը քաղաքապետարանի քարտուզար Դանիկլնը, մէյ մը հեռագրական տնօրէնին տղուն՝ երէմիայինը և մէյ մըն ալ խմինս։ Շաբաթ մը առաջ տարագներ պատրաստուած էինք՝ ծագելու համար, և անհամբեր Բարեկենդանի կիրակին կը սպասէինք։ Գինոս քեսիս քանի մը դուրուց ալ զրամ էր տուած ինձի՝ ծախսելու ուզածիս պէս։

Մէկ խօսքով, երբ այսպէս անհամբեր կը սպասէինք Բարեկենդանի կիրակի օրուան, ահա Տր. Զաքարի մը կամ ցնդած պառաւի մը երեսէն ամէն բան տակնուվրայ կ'ըլլար։

Բայց, ի՞նչ պիտի լնես։ մարդ բամծդ միշտ այսպէս է եղեր, իմնդերուն խօսքն է որ լսուեր է ամէն ատեն և ոչ թէ խելօքներունը։

## 3

Վերջապէս, կը համնի բարեկենդանի կիրակին։ Երկնքը պատած է թանձր ամփերով։ Ամէնքը կը նային վեր, կը նային էաջ, կը նային ձախ, բայց գիսաւոր-միսաւոր չետեմուիր։

Օրիորդները երկմտութեան մէջ են, — երթան պարահանդէսի թէ չէ . . . Երիտասարդները կը վազեն իրենց ազգականներուն, իրենց մօրքոյրներուն, կնքամայրներուն, մէկ խօսքով՝ հասած ամէն առւն, համոզելու։

— Կը տեմնէք որ ոչ գիսաւոր կայ, ոչ ալ գիսաւորի շուք։ Ի՞նչ ականչ կը կախէք ցնդած պառաւէն խօսքերուն։ Զմեռ ատեն գիսաւոր կ'ըլլայ. չէ, չէ, վախի բան չկայ, իրկունը անպատճառ գալու էք պարահանդէսին . . .

Պարասրահը զուգուած-զարդարուած է. շատերը սիրու կ'առնեն և կուգան աչք մը պատցնելու անոր վրայ։ Կամաց կամաց ոգեւորութիւնը կը սկսի և մտազրութիւնները կը փոխուին։ Օրիորդները սաստուիէն կը համեն իրենց նոր շրջազգեստները և կը ներկին իրենց կօշիկները։

Ժամը տասին արդէն քաղաքապետարանի մեծ սրահը բերնէ բերան լեցուն է բազմութիւնամբ։ Նուգարանները կը հնչեն, բարձր պատուանները լոյսով կը չողջողան խաւարին մէջ, պարող զոյգերը կը դառնան կատաղօրէն և ծերունի մեծ-հայրեր ու մեծ-մայրեր, նստած պատերուն առջև, կը ժպախի ժպիսներով։

Սանդուղին վրայէն բազմութիւնը անդադար կ'իջնէ կ'ելէ։ Դուրսը, ձիւնը կը շարունակէ գալ միշտ։

Գինոս քեռիս մուռցած չէր տանը բանալին տալու քովս, որպէսզի գիշերը ուզած ատենս տուն դառնամ, Մինչև ժամը երկուքը՝ մէկ պար չփախցուցի. բայց անկէ անդին արդէն ձանձրանալ սկսայ. զովարար ըմպելիներէն սիրոս կը խառնուէր։

Դուրս եղայ և սկսայ քաղել դէպի տուն։

## 4

Տասը վայրկեան էր որ կը քալէի. Կ'երթայի մութին մէջ և դառնալու վրայ էի աղբիւրին անկիւնը, երբ յանկարծ գլուխս վեր վերցնելով՝ տեսայ որ ծառերուն հաւել լուսինի նման բան մը կ'երեւայ՝ խարոյկի մը պէս կարմիր և դէպի առաջ կուգայ. դեռ հազարաւոր մզոն հեռու էր, բայց այնպէս արագ կը յառաջանար՝ որ քառորդ ժամէ մը մեր վրայ պիտի ըլլար։

Կեցած տեղս քար կտրեցայ. մաղերս փշաքաղուեցան և խնդիրնս ըսի։

— Գիսաւորն է. Տր. Զաքարին լսածը շիտակէ եղեր։ Եւ, առանց գիտնալու ի՞նչ ընելիքս, յանկարծ ետ կը դառնամ և կը սկսիմ վազել դէպի քաղաքապետարանը. կը խայման սանդուղին վեր՝ տապալելով դէմս ելողները և կը պոռամ սոսկալի ձայնով մը։

— Գիսաւորը, գիսաւորը։

Պարին ամէնէն տաք վայրկեանին էր. բայց, երբ սրահին մէջ լսելի եղաւ այս «գիսաւորը, գիսաւորը» աղաղակը, տիրեց խոր լուսութիւն մը. մարգոց երկու դեփ-դեղին կը րեցաւ։

Ցիսնապետ Թաղոսը վազեց դէպի դուռը, բանեց դիս և ձեռքը զնելով երենիս վրայ՝ ըսաւ։

— Խե՞նդ ես, ի՞նչ ես. ձայնդ վար պիտի դնե՞ս թէ չէ։ Բայց ես ետ ետ լնկրկելով, անդադար կը կրկնէի յուսահասական ձայնով մը՝ «գիսաւորը, գիսաւորը»։ Լսեցի որ սանդուղին աստիճանները կը թնդան գահավիժող քայլերուն տակ, բազմութիւնը կը խուժէր դէպի փողոցը. կիները կը հեծեծէին. վերջապէս զարհութե՞լի ժխոր մը։

Քանի մը երկվայրկեանէն սրահը դատարկուած էր արդէն։ Ես ալ դուրս եղայ՝ յուսահասութենէս խելքս գըլիէս գացած։

Սանդուղին տակը, վարի աստիճաններուն վրայ, նստած

էին բազմաթիւ մարդիկ և կը խոստվանէին իրարու . մէկը կ'ըսէր . «Ես վաշխառութիւն եմ ըրեր» . միւսը թէ՝ «Ես կշխքն հմ խարդախեր» . ուրիշ մը՝ «Ես ալ խաղի մէջ խարդախառութիւն հմ ըրեր» . Եւ ամէնքը կը խօսէին միասին , և ատեն կանգ կ'առնէին՝ միաբերան պոռալու համար . «Տէ՛ր, զթա՛ մկզի՛» :

Սնոնց մէջ ճանչցայ հացագործ ծիրունի Յովհաննէս աղբարը , որ կուրծքը կը ծեծէր՝ յիտին դժբաղդի մը պէս : Բայց իմ աչքիս բան չէր երեւնար , որովհետեւ ես ալ պակաս մեղաւոր չէի :

Ցատկեցի գուրս և շուտով հասայ անոնց ետեւէն , որ կը վագէին դէպի աղբիւրին կողմը : Հո՞ս էր որ բաելու էր հեծեծանքներ . ամէնքն ալ աեսէր էին գիսաւորը , իսկ ես կը հաստատէի թէ քիչ մը աւաշուընէ ի վեր երկու անդամ աւելի խոչչոցած էր անիկա : Եւ գիսաւորը կ'արձակէր շողիւններ , մինչ խորին խաւարը զայն կ'երիւցնէր արիւնի պէս կարմիր :

Ամբոխը , մութին մէջ կեցած , անդադար կը կրինէր ողբալի ձայնով .

— Ղմիցա՛ւ , Ղմիցա՛ւ . Տէ՛ր իմ Աստուած , Ղմիցա՛ւ , Կորսուա՛ծ ինք :

Այս պահուն , իմ ալ մեղքերս աչքիս առջեւ եկան և սոսկացի ես ինձմէ : Լեզուս կը սառէր , երբ կը մտածէի թէ պատի վասովնք ամէնքս ալ : Դրկեցի ծերունի մուրացկան Պատտասարը , որ կանգնած էր քովս իր անթացուպերուն վրայ , և ըսի .

— Պաղտասաա՛ր , երբ Արբահամու գողն ըլլաս , պիտի գթա՛ս ինձի , այնպէս չէ :

Եւ Պաղտասաար հեծկասարով պատասխանեց .

— Ինձի պէս մեծ մեղաւոր մըն ալ չի կայ , Պ . Աստուածատառը , եռասուն տարի է որ ծուրսութեանս երեսէն կը խարեմ բոլոր քաղաքացիները , դիտմամբ սուտ կազ ձեւանալով . . .

— Հասկա ե՞ս , Պաղտասաար , կ'ըսիմ անոր . ես ալ այս քաղաքին ամէնէն մեծ չարագործն եմ :

Եւ կուղայնք իրարու փաթթուած :

Վերջապէս , ամէնքս ալ հոդ ծունկի եկած , բաւական

ատենէ ի վեր կը մնայինք , երբ հասաւ յիմնապետ թագոսը չնշանապառ :

— Ե՛ , ի՞նչ է , ի՞նչ կայ որ այսապէս կը պոռաք , ըստ :

Յետոյ , տեսնելով ինք ալ գիսաւորը .

— Վայ իմ զիսուս , ծօ՛ , ան ի՞նչ է :

— Աշխարհքի վերջն է , յիմնապե՛ա , ըստ Պաղտասաար :

— Աշխարհքի վերջը :

— Այո՛ , գիսաւորը :

Յիմնապետը կեցաւ քիչ մը , յետոյ , յանկարծ , քաշելով իր սուրը և քալիով պատերուն առաջն՝ ըստ :

— Յառա՛ջ . տեղին վրայ վնասութիւն մը կատարելու է :

Ամէնքը կը սքանչանային անոր քաջապատութեան վրայ . ես ալ տարուելով անոր յանդգնութենչն սկսայ քալել ետեւէն :

## 5

Կը քալէինք կամաց կամաց , աչքերնիս խոշոր մը բացած և նայելով գիսաւորին՝ որ կը մեծնար զգալապէս , միլիոննաւոր մղոններ կտրելով իւրաքանչիւր երկվայրկեանի մէջ :

Վերջապէս , հասանք հին վանքին անկիւնը : Կարծես գիսաւորը վեր կը բարձրանար . քանի մենք առաջ կ'երթայինք՝ գիսաւորն ալ այնքան վեր կը բարձրանար . հարկադրուած էինք գլուխնիս վեր առնել , այնպէս որ վերջը վերջը յիմնապետը գլուխը ծոծրակին վրայ ձգեր էր՝ նայելու համար ուղիղ երկնքին մէջ : Ես , քսան քացի չափ հաեւօք ըլլալով , գիսաւորը քիչ մը կողմնակի կը տեսնէի : Մաքովս կ'ըսէի թէ խոնհնութիւնն էր արդեօք ա՛լ աւելի առաջ երթալ , երբ որ յիմնապետը կանգ առաւ :

— Վայ թշուառական , վանքին խոշոր լապտերն է , ըստ ցած ձայնով մը :

— Լապտե՛ր , կ'ըսեմ՝ մօտենալով . կարելի՞ բան է :

Եւ կը նայիմ բերանարաց :

իրաւո որ հին վանքին խոշոր լապտերն է : Այդ լապտերը  
տարիներէ ի վեր վառող չէր եղեր, որովհետեւ վանքին մէջ  
մարդ չէր ասլիքիր, և մանաւանդ որ մեր քաջաքացիներն ալ հա-  
ւերուն հետ մէկտեղ անկողին կը մտնէին : Բայց, այդ օրը՝  
վանքին սրահապանը խորհեւավ որ նայն գիշերը գինով շատ պիտի  
պատահի, բարեսիրաբար մոմ մը դրած էր անոր մէջ՝ որպէս զի  
անցորդները փոսերուն մէջ լինախին, յևոյ գայցեր քնացեր էր :

Աղջկ մը կը նայինք և կը տեսնենք լապտերին ապակիէ թեւերը . մոմին պատրոյգը բթամատի չափ հասաւ էր . հետեւաքար , երբ հավե քիչ մը կը փչէր՝ պատրոյգը կը բռնկէր և շողեր կը ափսէր , միեւնոյն առեն երկրցնելով նաև լապտերը . ասկէ եր որ դիաւորի մը պէս կարծես առաջ կը խաղաք ան :

Աւզեցի անմիջապէս հա դառնալ և եղածը խմաց տալ  
միւսներուն ալ , երբ յիսնապետը ըստ ինձի .

— Զայնդ քեկ'զի քաշէ . Աթէ լսող ըլլայ որ սուրով լապ-  
տելին վրայ ենք վազեր՝ ամէնքն ալ վրանիս ովհափ իմտա-  
ցրնե՞նք, ուշագրութիւն :


Յնցից լապտերին ժամկոտած շղթան՝ որ փրթեցաւ :  
Լապտերն է վար ինկաւ մնաշառաւչ : Յետոյ ևս գարձանք  
վագելով :

Միւմները սպասեցին դեռ երկար ատեն . բայց որովհետեւ գիտաւորը խաւարած էր , վերջը վերջը իրենք ալ սիրաւոյն և պառկիլ գացին անդերնին :

Միւս օրը, լուր ելաւ թէ Մարիամ-քու-ըռուն է որ կրցել  
է խաւարեցնել գիսաւորը:

Ահա թէ լաները լինչպէս տեղի կ'ունենան գաւառական պղափկ քաղաքի մը մէջ :

ԷՐՔՄԱՆ-ՇԱՑԻԱՆ



## ՀՈՂԱԳՈՐԾՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԱՌԵՒՏՈՒՐԸ ՀԱՅՈՑ ՄԷջ

Հայերը բնականէն ժիր և աշխատասէր ժողովուրդ ըլլալով՝ շատ վաղ ժամանակներէն զիրենք տուին երկրագործութեան և անամնապահութեան։ Հայաստանի բերրի դաշտերն ու ճոխ արօտատեղիները այդ բնական ձրդողութեան զօրաւոր պատճառներն են։

Ասկէ զատ, զրադաշտական վարդապետութիւնը մարդուս հարկաւոր առաքինութիւններէն մէկը կը համարէր երկրի մշակութիւնը։ Հայաստանի արգաւանդ դաշտերը տարուէ տարի առատութեամբ կուտային ցորեն, գարի, բրնձ. հովիտներն ալ, որոնք լի էին արօտներով, կը մնուցանէին անհամար ընտանի կենդանիներ՝ ձի, ջորի, գոմէշ, ոչխար, այծ, էշ ու կով։

Դարձեան՝ իւրաքանչիւր նահանդ կամ գաւառ ; իր կլիմային և վիճակին համեմատ, կուտար տեսակ տեսակ բերքեր ու համեմներ . հիւմային արեւմտեան կողմերը կուտային աղ ու բիւրեղ . Աղձնիքը և Տուրուբերանը ունէին պղնձի, երկաթի և կապարի հանքեր . Արարատը և Սպիրը ոսկի . Փայտակարանի կողմերը՝ բամպակ . Տուրուբերանը՝ գաղպէն ու մեղր . Գողթան գաւառը՝ անուշանոտ ու առատ գլնի . Տայքը՝ թուզ, նոռու, սերկելի ու նուշ, Ուափ նահանգը՝ ձիթենի . Այրարատը՝ որդան կարմիր ներկ . Երասմի ափերը և Սիւնեաց ու Փայտակարան նահանգներու անտառները կուտային ամէն տե-



**Սաեփան Պալատանեան**  
ծնած է 1837 ին Ռումանիոյ Պօթուշան քաղաքը, ուսումն առած է Բարեկե Մուրատ-Ռաֆայէլեան վարժարանին մէջ, ապա իր կեանքն ու գործունէութիւնը անցուցած է Կովկաս՝ իրեւ ուսուցիչ եւ պատմաբան ; Նշանաւոր է իր «Հայոց Պատմութիւն» դասագիրքը :

սակ ազնիւ փայտեր, որոնք կը գործածուէին պալատներու շինութեան համար:

Այսպիսի բնական ու արուեստական բերքերով լի երկիր մը, ժողովրդական պէտքերը լեցնելէ յետոյ, բնականաբար ընդարձակ վաճառականութեան ասպարէզ պէտք է բանար Հայոց համար: Եւ իրաւ, Հայերը նշանաւոր էին իրենց վաճառականութեամբ՝ ամէնահին ժամանակներու մէջ:

Հայաստանը թէ եցամաք երկիր է, բայց իր չուրջը երեք ծով ունի և մէջը չորս երեւելի գետեր, որոնց միջնորդութեամբ կը միանայ ծովերուն հետ: Ճորոխ գետով կը կապուի Սե-Շովուն հետ. Երասիս գետով կը միանայ Կասովից ծովուն հետ. իսկ Եփրատ ու Տիգրիս գետերով կը միանայ մէկ կողմէն ովկիանոսին հետ, մինչ Եփրատը, Սամոսատի և Մարաշի կողմէն կը մօտենայ Միջերկրական ծովին:

Այսպիսի գիրքը ունենալով՝ Հայաստանը դլւրութեամբ կարող էր վաճառականական յարաքերութիւններ ունենալ նոյն ժամանակի բոլոր ծանօթ ազգերուն հետ:

Արեւելքէն, հայ վաճառականները Երասիս և Կուր գետերով կ'երթացին Կասպից ծոյը, անկէ ալ Եաքսարտես և Ոքսոս գետերով կ'սոցնէին Բակարիացոց, Սոկալացոց, Պարթևաց և Հնդկաց երկիրները, իսկ այն տեղէն ալ Սեւ-Շովով իրենց ապրանքները փոխադրելով, կը խրկէին Յունաստան և մինչեւ իտալիա:

Արևեմուեան հարտւի կողմերը, հայ երկրի բերքերը կարաւաններալ Կապագովկիայէն Փիւնիկէ կը հասցնէին: Տիւրոսի և Տարսոնի վաճառանոցներուն մէջ կը վաճառուէին Հայոց երկրի բազմաթիւ ձիերն ու չորինները—որոնց վրայ Սուրբ Գիրքն ալ յիշատակութիւն կ'ընէ—, և յետոյ կը տարածուէին դրացի երկիրները, մինչև Պաղեստին: Անոնց փոխարէն, Հայաստանի վաճառանոցները, կամ ինչպէս որ հինները կ'ըսէին, «Հանաստան քաղաքները» կը բերուէին ոսկի, արծաթ, գոհարեղին, աղնիւ կտաւեղէններ ու ներկեր, ցորեն, իւղ ու միզր: Հայերը աւելի յաճախ երթեւեկութիւն ունին նինուէ

ու Բարելոն, ուր Եփրատ ու Տիգրիս գետերու միջնորդութեամբ մեր վաճառականները կը տանէին Հայաստանի գինին, մրգեղէնները, փայտը, տախտակը և ուրիշ վաճառքներ: Փոխարէնը կը բերէին Բարելոնի գոյնզգոյն թանկագլուն կտաւեղէնները, կերպանները և գորգերը:

Հերոդոտոս այսպէս կը նկարագրէ Հայերու դէպի Բարելոն գացող նաւերուն կազմութիւնը.

«Հայաստանի մէջ նաւերուն կողերը ուռիններէ կը չիննեն և յետոյ գրախն մորթով կը պատեն. նաւին ո՛չ առջեւի կազմը յայտնի է, ոչ ալ եսեւը՝ առւր. այլ վահանի ձեւով բորբակ է: Բանալով այս տեսակ նաւերու մէջ ապրանքը՝ մսնաւանդ գինի, երկու մարդ թի քաշելով կ'երթան: Իւրաքանչյուր նաւ իր մէջ կ'ունենայ մէկ էշ. մեծերը՝ աւելի շատ: Երբ նաւագրանները Բարելոն կը համեն և բեռը վար կ'իջեցնեն, վայան ու յարդը կը ծախեն, իսկ մորթերը էշերուն վրայ բառնալով՝ Հայաստան կը քչին,— որովհետեւ անկարելի է գետին հոսանքն ի վեր երթալ, այնքան որընթաց է անիկա. Տիշտ այս պատճառով է որ նաւերը փայտէ չին չներ, այլ մորթէ:»

ՍՏԵՓԱՆ ՊԱԼԱՍԱՆԵԱՆ

### ՊԱՏՄՈՒԱՆ ԽԱՆՈԹ-ՈՒԹԻՒՆ:

- 1.—Աղձնիք կը համապատասխանէ այժմեան Արդնիին եւ Տիգրանակերտին՝ մինչեւ Մէրտին:
- 2.—Տուրուբերան այժմեան Մուշն է, ամբողջ Մեղրագետի հովիտը՝ մէջն ունենալով Աշտիշտան ու Ս. Կարապետը:
- 3.—Արարատի անհամագ կը պարունակէր ամբողջ Երասիս հովիտը՝ իր բազուկներով, Բատնինէն սկսած մինչեւ Մասիսի արեւելեան կողմը ինչպէս նաև Արածանիի Հովիտին վերի հոսանքը՝ ներկայ Տիատին եւ Ալաշկերա գաւառներով:
- 4.—Սպիր ներկայ Խափիք, ձորսի մթին հոսանքին վրայ:
- 5.—Փայտակարան կը գտնուէր Երասիս եւ Կուրի խառնուրդին եռանկիւն մէջ, եւ Երասիսի աջ կողմէն մինչեւ Կասպից ծովը. Համապատասխան է ներկայ Մուշանի գաւառին:
- 6.—Գուղաբն ներկայ Աքուլիսն է իր առջականներով:
- 7.—Տայք կը գտնուէր ներկայ Օլթի, Թօրթում եւ Կիսկից գաւառներուն տեղը:

- 8.— Ուտին համապատասխան է ներկայ Գանձակին՝ իր շրջականերով։  
 9.— Սիւնիք համապատասխան է ներկայ Ղարավաղեւ Զանկեզուր գաւառներուն։  
 10.— Սամասահ կը գտնուէք ներկայ Պիրէծիկի մօտ, Եփրատի վրայ։  
 11.— Բակերիա այսօրուան Պուխարան է։  
 12.— Սոլյերա իրանի արեւելեան նահանգներէն մէկն է, սահմանակից Բակորիայի։  
 13.— Տիւրոս Փիւնիկէի քաղաքներէն մէկն էր, որ նշանաւոր էր իր վաճառականնեթեմբը եւ իր ծիրաննեգոյն ապրանքներով։  
 14.— Նինուէ Ասորեստանի մայրաքաղաքն էր՝ շինուած Տիգիսի եղերքը: Իր աւերակները կը գտնուին՝ այժմ՝ Մուսուլի մօտերը։  
 15.— Բարելսն Քաղդէստանի Հուչակաւոր մայրաքաղաքը՝ որ շինուած էր Եփրատի եղերքը, շշապատուած հոկայական պարիսպներով։ Կը գտնուի Հիմակուան Պաղտատի մօտերը։  
 16.— Ճեռողոսոս, յոյն նշանաւորը՝ պատմիչ, ծնած 484ին (Քիմստոսէ առաջ) եւ մեռած 425ին։ Ճեռողոսոս մասնակցած ըլլալով նահանջ Քիւրոցի արշաւանքին, տեսած էր Հայաստանի անձամբ. ուստի իր պատրութեան մէջ կը խօսինաեւ Հայաստանի վրայ եւ կուտայ շատ կարեւոր տեղեկութիւններ Հայոց այն ատենուան վիճակին ու սովորութիւններուն վրայ։



## ԴԱՇԱՅԻՆ ՎԵՐՋԱԼՈՅԱ

Ահա դաշտին վրայ իրիկուան խսողալարար անդորրութիւնը։

Բայց այդ խաղաղութենէն առաջ՝ թուչող երգերու վերջին խմբանուագն է որ կ'եղանակէ, պղտիկ թուչուններու մանկական մեղեղին՝ գեղին հունձքերու ծոցէն, որիններու պառաւ կուկուցք՝ կորթ ակօններու մէջէն, զուարթաթե ծիծառներու մնապաղային ճիշերը՝ լոյսի ճերմակ փոշիներով ծանրաբեռնուած օդին ամէն կողմերէն։

Փութկոտ արտօրանք մը, անհանդիսա աճապարանք մը դաշտին վրայ ու երկինքին մէջ։

Քիչ մը հեռուսն լայնաթե արագիլ մը կը բարձրանայ յանկարծ դէպի վեր՝ թեւերու դանդաղ ու ծոյլ թափահա-

րումով մը, որուն կը հետեւին, ասկէ անկէ, նման թեւեր՝ դարվար կախուած երկար վիզերով ու պոչին քով պարտրկուերու անկարող մերկ սրունքներով. դժուարաշարժ, յոդնած լողուորի տատանքովէ՝ կը թափահարեն օդը ու կը շիտկուին դէպի գեղը։

Պոչի, գլխու, փետութներու մանրերանք տարբերութեամբ ճնճղազգիներ կ'եւեւէջին անդադար՝ գեանէն դէպի վեր ու վերէն դէպի յորիններուն, գարիներուն հասկերը։ Հազիւ մարդահասակ բարձրութիւն մը կը թուին, ու նորէն կը սուրան վար. կնգուղաւոր ճնճղուկներ՝ վրան ծիլ սև, իսկ տակի կողմը կաթի ճերմակութեամբ թեւեր ունեցող ճնճղուկներ, անհանդարտ տառուններով թուչիներ կը ճուռողին, երբեմն սուր, հասու ճիշերով, երբեմն քնքուշ հագագի մը մեղրոս գլգլանքովը, կը ծիծաղին, սիրոյ խօսքեր կը թոթովին, կը ինդան և գինով զուարթութեան մը փրփութները կը ցանեն ամէն կողմ։ Յետոյ, չես գիտեր ինչ կ'ըլլան, ուր կը պահուցախն։ Կամաց կամաց կը պակսի իրենց թիւը, կամաց կամաց կը մեռնին ձայները, վանկերը, և ի զո՞ւր կը փնտուս հառկնալու համար անոնց բոյնը, անոնց թառած տեղը։

Անիւներու հետքերով ակօսուած փոշեից արահետը լիցուն է մարդերով ու անասուններով։ Կովերը, լծուոր եղներն ու գոմէնները դանդաղաքայլ նոյնակէն դէպի գեղը, դէպի գոմը շիտկուած են, յոդնած ու փոշեթաթաւ։ Աչ ու ձախ կողերուն վրայն՝ վիխու նեղսիրա հարուածներով կը փախցնեն նեղիչ ճանձերը. իրենց պոչիւը կը շաշին, ու անոնք երերալէն, օրօրուելէն կը մօտենան՝ ոնդելով, քրթմնջելով, երբ գոմին հոտը կ'առնեն կամ մատղաշ հորթին ձայնը կ'ինայ իրենց ակսմջին։

Ու վերէն, երկինքին անհուն բարձրութիւններէն ըստութները կը թուին, վար կը կախուին, կը կախուին մանաւանդ հորիզոնին վրայ, որոնց հաւեւին արեւմուտքի տարաշէկ լոյսը կը խորունկնայ, կարծես յնտրական աննիւթ աշխարհի մը մէջ կ'երթայ կը խորասուզուի։

լայն հոգիին խստնած իր հոգին և որ կը պաշտէ իր լեռը, այդ  
հիմաւուրց մարդը:

### Սիրուն Արագած:

Վաղորդեան թափանցիկ մշուշը կ'իջնէ անոր կատարէն  
մինչեւ սարուսները՝ հակայական քօղի մը պէս, որուն տակէն  
լեռը կարծես կը յօրանցէ մնդով ու կարթնուայ, Այդ քօղը  
բազմեանդ է, նուրբ և հազիւ նկատելի գոյներու սքանչելի  
իսակ մը կայ վերէն վար, — ձիւսափալ սպիտակ՝ կատարն  
որպա, վար կ'իջնէ մութ-կապոյտ, բաց կառպայտ, թոյլ մանի-  
վրայ, վար կ'իջնէ մութ-կապոյտ, սպիտակ հոգագոյն երանդներով:

Ամէնէն բարձրը, ճիշտ կատարի թագին վրայ՝ ճերմակ  
ամողերու շարոց մը կայ, իթերային, սպիտակազգեաս ալջիկ-  
ամուսներու նաև, որունք իրաւու ետեւէ ծւած, կարծես արտ  
կը քաղնեն:

Արագածն աջ ու ձախ գացող բոլոր լեռները, Ազածայի  
արիւնու բարձունքները՝ նայնպէս ճերմակ ամողեր ունին իրենց  
կատարներուն: Ամէնքը, կարծես, սախընթաց գիշերը թեթե  
անձրեւն տակ հարբաւս չառնելու համար՝ իրենց գլուխը  
ճերմակ չլարչով փաթթեր են, և այժմ՝ հազիւ արթնցած, գեռ  
չեն բացեր իրենց ճականները՝ ծագող արեւին շողերուն առջեւ:

Ներքեւը, լեռնալանջերուն վրայ, ծուխը կը բարձրանայ  
Գիշերը, գիշեր է որ արթնցեր են և թնդիններու առա-  
ռոր մոլոր, Գիշեր է անոր արաւաքին մէջ, և՛ կատարնե-  
րը՝ որ շուրջանակի բոլորուեր ու թագ են կազմեր անոր գըլ-  
խուն, և՛ ձորերը՝ ուր իջուածքները կը կախուին զգուշու-  
թիամբ, որպէսզի վերելքն անկարեի չդառնայ, և՛ ժայռերը՝  
թիամբ, որպէսզի վերելքն անկարեի չդառնայ, որպէս զի վար  
որոնք պինդ նատած են անոր կուրծքին, որպէս զի վար  
չինան. չէ՞ որ անոնց սարուսները չարքաշ մարդը կը տքայ:

Եւ յետոյ, անիկա հովիսներ ունի ջրաշատ ու հա-  
րուստ, սիրուն գարաւանդներ, կանաչ պտւրակներ, փա-  
պարներ, խոխոջուն ջրեր՝ որոնք քարերու տակէն կը ծորան  
կաթի պէս և կը ցօղեն անոր սիրուն կուրծքը: Ոչ ոք գժգոհ  
է իրմէ, թէ՛ թափառական Թաթարները իրենց հօտերով, թէ՛  
աւազակ Քիւրուերը, թէ՛ մանաւանդ շնարար հայ գիւղա-  
ցին՝ որ կպեր է անոր կուրծքին, կը վարէ ու կը ցանէ, անոր

Զուարիթարար դովութիւն մը կը յաջորդէ արդէն տիրող  
տաք ծանրութեան, ինկաւէտ՝ հասած հունձքերուն, շա-  
մամներու, դաշտային բոյսերու և ծաղիկներու վայրի հո-  
տերովը:

Թիւթեւ զեփււու մը՝ որ ապրչունի կծիկի մը պէս կը  
քակուի, կը թրթռայ օդին մէջ ու կ'անցնի, բերելով աւելի  
աշխատ, աւելի կենդանութիւն:

Եւ անա այդ գովածութենէն ոգեւորուած՝ կը սկսին հըն-  
ձողները բարձրածայն երգել ու քաղիկ: Բազուկները թեթե  
ու արագ, կը նետեն մանգազը. գեղջուկ մանուկներ կը  
կամիեն կարերը, և հետուէն դէղիրն ու խուրձերը աւելի  
որոշ կը գծագրուին դաշտային երեսը:

Դ. ԶԱՐԴԱՐԵԱՆ

## ԱՐԱԳԱԾ

Մեր առջեւն է Շիրակի ալեծածան հարթութիւնը, և  
լայնանիա Արագածը՝ որ մօր մը պէս բաղմեր է շրջակայքի  
բրույներուն մէջ:

Անո՞ւշ Արագած . . . :

Ամէն ինչ մեղմ է անոր արաւաքին մէջ, և՛ կատարնե-  
րը՝ որ շուրջանակի բոլորուեր ու թագ են կազմեր անոր գըլ-  
խուն, և՛ ձորերը՝ ուր իջուածքները կը կախուին զգուշու-  
թիամբ, որպէսզի վերելքն անկարեի չդառնայ, և՛ ժայռերը՝  
թիամբ, որպէսզի վերելքն անկարեի չդառնայ, որպէս զի վար  
որոնք պինդ նատած են անոր կուրծքին, որպէս զի վար  
չինան. չէ՞ որ անոնց սարուսները չարքաշ մարդը կը տքայ:

Եւ յետոյ, անիկա հովիսներ ունի ջրաշատ ու հա-  
րուստ, սիրուն գարաւանդներ, կանաչ պտւրակներ, փա-  
պարներ, խոխոջուն ջրեր՝ որոնք քարերու տակէն կը ծորան  
կաթի պէս և կը ցօղեն անոր սիրուն կուրծքը: Ոչ ոք գժգոհ  
է իրմէ, թէ՛ թափառական Թաթարները իրենց հօտերով, թէ՛  
աւազակ Քիւրուերը, թէ՛ մանաւանդ շնարար հայ գիւղա-  
ցին՝ որ կպեր է անոր կուրծքին, կը վարէ ու կը ցանէ, անոր

## ՓԱՅՏԻՆ ՀԵԾԵԾԱՆՔԸ



**Ժան Ռիերէն,** ժամանակակից քրանսացի բանաստեղծ:

Հազարն շրջազգեստները, իր գարնային մեխիսոցը՝ նրան ընձւռներով ծածկուած է, իր աշնանային ծիրանին, և իր ձմեռնային կնդուղը:

Կ'ըսէ թէ մարդն ագահ, դաժան և անգութ է որ տապարի հարուածով և դժնեայ կեղեքումներով սպաննած է ծառը, որովհետեւ ծա՛ռն ալ կենդանի էակ մըն է:

Կ'ըսէ թէ ինք ո՛չափ բարի հղած է յաճախ մարդուն համար, — մինչ մենք, ապերա՛խաններս, մոռնալով մեր սէրը, մեր պատաններութիւնը, անագորոյն կերպով կը կտրենք անպատճն հոկան:

Ու վառարանին մէջ փայտը կը հեծեծէ ու կը գալարի:

Ո՛վ փայտ, իմաստուն չես դուն և ամիրաւ տեղը կը դանգատիս: Մեր ձեռքերը ոճրագործ չեն՝ երբ քեզ կը կըտրեն: Դուն, միեւնոյն տեղը, կը մքելիր անշարժ ու շղթայակապ, արմատներուդ կապանքին ենթարկուած և անդաժանների կերպով միացած հողին: Դուն որ կ'ուզես ազատ ըլլալ և կը յայտարարեն թէ ծառն ալ կենդանի է, դուն հոն անկուած

կը մնայիր արձանի պէս, կեղեւիդ մէջ գերի և կաշկանդուած, ու թուչունին նայելով միայն գաղափար մը կ'ունենայիր թոփչքի վրայ:

Մենք քեզ ազատեցինք հոգէն՝ ուր գամուած էիր. և ահա կը տատանիս ջուրերուն վրայ, անսնելով ափունքներ և նաւորդներ, անսնց տաւներն ու անսնց երիվալները: Ո՛վ այլազան երկիրներ, ո՛վ նորանոր հօրիզաններ, ի՞նչ անծանօթ բարիքներ պիտի ճանճաս դուն վերջապէս: Արկածներու ի՞նչ տարօրինակ չունչ մը կը թափանցէ քու մէջդ:

Բայց այս ամէնք բան մը չէ, որպէս հետեւ կը սողաս տակաւին: Թող ձեղքեն ու վառե՞ն քեզ, ահա այն ատեն է որ կ'աւնես թոփչքը: Թող վայրագ հուզը լավիկէ նեարներդ, այն ատեն ահա ազատ ես դուն. հիմա դուն կ'ապրիս, ազատ ես դուն հուսկ ուրեմն:

Ծաղիկներուդ գարնանարոյր անուշահոսութիւններէն վեր, գեղասոյլ թոչուններուդ երգերէն ալ վեր, հառաչանքներէդ ալ վեր, խօսքերէս ալ վեր, ամպերուն ու անսահման անջրպետին մէջ կը թուիս դուն: Դէպի այն վարդակարմիր գորոշիները, ուր իրիկուան արեւը կը շիջանի՝ ինչպէս կրակը իննկամանին մէջ. դէպի այն կապուտագեղ երինակամարը որ քու ծխեղէն հոգիդ կը ծծէ տարփատենչիկ. դէպի այն խորհրդաւոր ու վեճապանծ հեռաւորութիւնը՝ ուր վաղը արթիւնալու պիտի գայ կենացնցուզ արշալոյար և ուր այս զիշեր պիտի շողովան աստեղային պայծառութիւնները, բարձրացի՛ր, բարձրացի՛ր միշա, թաւալէ՛ պարոյներդ, բարձրացի՛ր, մարի՛ր, փախի՛ր, անյայու եղիր:

Ահա վերջին ծուէնդ կը տատանի մենաւորիկ, չափացնց նրացած, ու կը հակի, ու կը լուծուի, ու կը մեռնի: Կը կորանցնես էութիւնդ. հիմա ալ աչք մը չի կրնար ճանճալքիզ, և դուն որ հառաչանքով կը յիշեիր արձակ երկինքն ու ջինջ օդը, ո՛վ հինաւուրց փայտ, երկինակապոյտին մէկ պատառն ես հիմա:

## Դ Ե Պ Ի Ա Ն Ի

Աղեքսանդրապոլէն մինչև Անի՝ մօտ 50 քիլոմետր ճամփայ է : Բուռաց նոր շնած երեք կամարանի կամուրջն անցնելով Ախուրեան գետը՝ գուգ կը մանէք իսկոյն Տաճկաց նախկին սահմանը, — ընդարձակ դաշտ մը, Շիրակի դաշտին շարունակութիւնը :

Այդ դաշտին մէջէն հեղին կը սահի ու կ'երթայ Ախուրեանը՝ շարունակ բաժնելով իր գնացքի ընթացքովը ուռասական և տաճկական նախկին սահմանները : Գետին երկու կողմը ցրուած են բազմաթիւ գիւղեր : Այդ գիւղերուն մէջ, որոնցմէ ոմանք հայրենակ, ոմանք առնկաբնակ և ոմանք խառն են, կան կանգուն և անկանգուն, հին ու նոր, աւեր ու կիսաւեր եկեղեցիներ, վանքեր . . . որոնք սուանձին սովաւորութիւն մը կը գործին սուաջին սովամ սուք կոխող հայ ճամբորդին վրայ :

Կարծես ելեքարական զօրութեամբ, հեռագիտակա դէսի Աղաճայի ստորոտ խոնարինցաւ, և յանկարծ, աչքիս դպան Անիի աւերակները . . . Աստուած իմ . . . չեմ կընար խօսքով բացատրել այն՝ ինչ որ նոյն բառէին ես զգացի . . . Սիրոս փղձկցաւ և արցունքները զիս հեղձամդառւկ ըրին :

Սրասարոփ և սագնապալից, կառքէս վար իջայ և ջերմ արտասուքով իմ կաթողին ու մուցուած հայրէնիքիս սուրբ հոգը համբուրեցի :

Զառիվայր դաշտին վրայէն կը սահէին, կը գլորուէին կառքիս անիւները և ես ինչքան առաջ կ'երթայի, այնքան կը տագնապէի, — որովհետեւ Անիի աւերակները հետպհետէ կը շասնացին ու կը մեծնացին իմ աչքիս առջև :

Հասաց Անի և աւագ գնանէն մտայ քաղաքը :

Ոչ թէ հայ, ազ ամէն մարդ, ինչ ազգէ կ'ուզէ թող ըլլայ, աւենիելով սուաջին անգամ այդ քաղաքը՝ չի կընար ըլլայ, աւենիելով սուաջին անգամ այդ քաղաքը՝ չի կընար անտարբերութեամբ նայիլ անոր աւերակներաւն, որոնք ծանր, որտաճմիկ տափաւորութիւն մը կը գործին իսկոյն մարդուս վրայ :

Աւերակներուն շառութիւնը և համախմբումը, անոնց վիթխարիութիւնը, վսեմութիւնը, փառաւորութիւնը՝ այդ ամէնը կինդանութիւն կը ներշնչին . միւս կողմէն, փառակներու աեղ աեղ կոյտերը, հողարբարմերու և քարաբըուրմերու ահակի տեսարանները, իրենց մեռեահոս լուռթեամբ՝ զարհութեակի գերեզմաննացի մը պատկերը կը ներկայացնին :

Զեր աչքը այս ու այն կողմ կը ձգուի, ձեր սիրու աւերակներու հրապոյրալը կը կախարդուի, իսկ ձեր ուշքն ու միաքը անդադար աս ու ան կողմ կ'սաստաէ . եկեքարական ցնցում մը, սարսուս մը կը զգաք ձեր ջղովերուն մէջ և կարծես կ'ուզէք թողուլ, փախչի այդ անտուր և փառաւոր, այդ սիրազի և ախրազի տարօրինակ քաղաքէն :

Սնին այցելող ամէն ճամբորդ իր անունն ու մականաւնը և մէկ քանի սրտառուչ տողեր գրած է աս ու ան աեղը՝ մասիսով, ածուխով կամ կամիճով :

Սնիի մէջ չէք տեսներ ոչ մէկ շինութիւն, որուն պատերը շաս կամ քիչ ծածկուած չըլլան այդ տեսակ արձանաւ գրութիւններով, զանազան իմուներէ (հայերէն, սանկերէն, ուռուերէն, գրանաերէն, գերմաններէն և անգլերէն) :

Թէկ այդ արձանագրութիւնները բարոն ալ սրասցաւ բոլանդակութիւն ունին, բայց անոնց մէջ կամ այնպիսիներ, որոնք աւելորդ չհամարեցի ընդօրինակել յուշատևորիս մէջ :

Ահա այդ առողերը :

1. «Գեղածիծազ զուտ գարունը տիրելու է այս աշխարհում, քաջ և անվախ հայ անունը մնալու է միշտ աշխարհում» :

2. «Եկայ, ահսայ և ողլացի» :

3. «Աստուած իմ, ինչո՞ւ թաղուցիր որ անօրէնները պղծեն քու սուրբ տաճարդ . ինչո՞ւ թաղուցիր քեզ սիրող և պաշտող աղքը» (Այս տողերը ուռւսերէն են և անոնց գրողը ուռւս զնդապետ մըն է) :

4. «Այսքան զօրութիւն ունեցող ազգ մը՝ եթէ մինչեւ հիմա չէ անհետացեր, ասկէ հաք երբեք չանհետանար» (Գրողն է ֆրանսացի մը) :

## ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆ ԵՒ ԶԱՐՀՈՒՐՄԱՆՔ



Ո՞վ գոհարներ կ'ուզէ : Սհաւասի՛կ, խոշոր, պղտիկ, երկայն, կարճ, հիւսկէն, կուռ, տափակ, կորսթարդ, օղակաւոր, ծոսքածեւ, վէտավէտ, թանկակագի՞ն քարե՞ր լեցուն տոպրակներով, Ամֆիթրիթի բոլոր մարդարիաները, քարեր, այնչափ տաստոր կարելի է Ս. Մարկոսի մայրեկեղեցին նորէն սալարկել անոնցմով :

Սձուրդով կը ծախին : « Աւելի առուող չկա՞յ... ծախուեցան ուրիմն... » Ապահով Համիտի գոհարեղները :

Ծքեղութեան, բռնակալութեան, անձկափի սարսափի հինգ գարեր և կան խրելու հոս, մեր մէջ, աճուրդի պաշտօնեային մուրճին տակ, մեծ ուրախութիւն պատճառելով պանդողներուն, աշխարհիկ կիներուն և ամաթէօններուն :

Այս վերջիններէն շատ քիչեր կան, Գոհարները շինուած են կիներու կուրծքին համար, անոնց վիզը բահաւանդելու համար, անոնց մազերուն մէջ փայլելու համար :

Առաջին հպումէն իսկ, մէկը միւսէն աւելի գեղեցիկ է : Ոչ մէկ ակնատուփ անոնց կուտայ այն սարուստ ու թագուն պերճանքը՝ զոր միսը երեւան կը հանէ . ոչ մէկ յարդարանք աւելի կը ցայտեցնէ ինքնավատահ գեղեցկութիւնը՝ որ կը տիրապետէ աշխարհն : Այս բանը շատ լաւ գիտէր այն ծերուկ,

դիւային որ գերազանցօրէն մասացի մարդը՝ որ Հաւասացեալներու վերջին ամէնազօր հրամանատարն էր :

Վիճեցէք ստրկութեան այդ նշաններուն համար, ով Փարիզուհիներ . անոնք խորած են սարսափավ լեցուած կուրծքիրէ ուր սիրազ այնքան ուժգին կը արտիկէր որ կազմեա պայթիկ կ'ուզէք . ձեռքե՞ր, ներկուած եղունգներավ մանրիկ ու անգործ ձեռքե՞ր, գալարուած են անոնց շուրջ, բանելու համար զանոնք, ինչպէս ծավամոյն ձեռքեր խլեակիներուն համար զանոնք, ինչպէս ծավամոյն ձեռքեր քրտինքներուն մէջ :

Պերճանք կ'ուզէք, —ահաւասիկ : Զարհուրմանք կ'ուզէք, —ահաւասիկ :

Այս ձերմակ, կանաչ, կապոյտ կամ կարմիր խիճերը, ստրէի այս լոնգեկուգուած կամ շարուած արտադրոյթները, սլրամակին ամբողջ գունաշարը, ճառագայթներու ամբողջ երփներիւմը, ծիրանի գօսին՝ որ բիւրեղացած է հոս, ու արեւը՝ որ բռնուած, ամէնէն հրաշալի խիճերը՝ զորս երկրի կինսան պարունակել, աւելի արժեքաւոր քան ամերակները կինսան պարունակել, մը մէծ ըլլայ ան . ոէժիմի մը ամբողջ բողջ գանձ մը՝ որքան ալ մէծ ըլլայ ան . ոէժիմի մը ամբողջ պատմութիւնն է աս, տիրապետութեան մը ամբողջ խորհրդանշանը, աշխարհի մը վախճանը—բայց ոչ թէ միայն խորական աշխարհի վախճանը :

... Այս զգայախարը՝ որ Տիրերի վերապրունի էր, այնքան սարսափի յիշատակներ կը գանէք անոնց մէջ : Իրեն համար, այդ անկենդան սուարկաներէն իւրաքանչիւրը կը խօսէր, պատմութիւն մը կը պատմէր, ու կը միշեցնէր այն համար, պատմութիւն մը կը պատմէր՝ որ իրանցմով իր երջանիկ տիրապետութիւնը գուարարթացաւ :

Ո՞վ պիտի տիրանայ այն հայելին՝ ուր խորամանկ շահամդիրի իր խոսոչաւոր զագիր գէմքը արտացոլաց երփեմն : Ո՞ւր պիտի երթան այդ զարֆերը, այդ գաւաթակաները՝ որոնցմէ իւրաքանչիւրը հարասութիւն մը կ'արժէ և որոնցմէ այնքան հիւրեր հրապուրուած, փաղաքչուած ու խարուած, առանց կասկածելու՝ թունաւոր սուրճը խմեցին : Ո՞վ պիտի

առնէ այն պվախկ ժամացոյցը՝ զոր ամէն իրիկուն իր հետ կը տանէր, նոյն օրը որաշուած սենեակը, ուր կը խորհէր պատիժէ զերծ միալ: Ի՞նչ պիտի ըլլայ այդ հետադիտակը, որուն ընդմէջն յաջորդաբար դժանց պալէթներ ու կախաղաններ, ժավաներ ու ժամածութիւններ, ուրախութիւնն ու հոգեւարք... և որով թիրեւս լրտեսեց նաև յեղափոխութիւնը՝ որ դէսի իր պալատը կը յառաջնար:

Ով հայելի, որ առանց սարավիչդ գունատելու կրցար իր ժաման արտացոլացնել, բաժոմներ, որանց կանթը ձգուեցաւ մահուան արհաւարքներուն մէջ, ժամացոյց, որ ամար դողալը ահսար ամէնափոքր շուուի, մը. բաժաներ, որ անոր արամադրութեան համաձայն՝ համայցքը մեծցուցիք ու վասնգը փոքրացուցիք, — որքան ալ պիրճանքով պոսակուած ըլլաք, դուք իրեն համար այնքան սիրելի չէիք՝ որքան համրիչի կամ կուտակածն այն ականեղէնները՝ որոնց քով, ծերացած, իր պարապուրդի ժամերը կ'անցընէր ան:

Այդ ականեղէններէն ամէն տեսակը իր ձայնն ունէր:

Ազամանդները կ'ըսէին. «Մենք արցունքներն ենք, արցունքները քու հրամանավոր բոնարարուած, նախատուած ու սուզի մասած կիններուն, դժբախա Հայուհիներուն՝ որոնք կ'արտասուեն իրենց հայրենիքին, իրենց օճախին ու իրենց անքծութեան աւերակներուն վրայ :»

Զմրտվածները կ'ըսէին. «Մենք ման ենք բնավայրերուն, մենք այն աերեւններն ենք՝ որոնք պիտի բուռնէին քու ձեռքովդ աւերուած երկիրներուն մէջ. մենք ձիթենիներու հունձքն ենք, ծաւերու արտասուքը, ասիական պարտէզին ամբողջ բեղմնաւորութիւնը :»

Շարիւզաները կ'ըսէին. «Մենք այն ծաւի աչքերն ենք՝ զորս Քիւրաները վորեցին, երբ կը յարձակէին քրիստոնեայ վանքերու վրայ. երկինքի աղու աչքերը՝ որոնք աղօթքի համար կը բարձրանային և գթութեան համար կը խոնարհէին» :

Յակինթները կը գոչէին. «Մենք թափուած արիւնն ենք, մարտիրոսներու ամբողջ արիւնը. կտոր կտոր եղած

մանկիններու, խաչուած քահամսաներու, խողխողուած կիներու, յօշտուած մարտոց, Հայաստանի գեղեցիկ արիւնը, կաթիլ կաթիլ քարացած մասուլներուու մէջ, Տէր :»

Ան կը ժպտէր...: Բայց վերջացած է ժպիալ: Անուրդի դրուած է դահիճին գանձը:

ՏԻԿ. ՍԵՎՐԻՆ

#### ՊՍ.ՄԱԿԱՐ. ԾԱՌՈԹՈՒԹԻՒՆ

- 1.—Ա.ՄՃԻՒՐԻՒՐ ծովու գիցուհին էր եւ Ովկէանսի աղջիկը, ամուսնացած նեպտոնի հետ:
- 2.—Ցիրե (14:37) հուզմայեցի կայսր, որ ձարտար, լուսաւոր եւ խոհեմ էր բնաւորութեամբ, բայց նկարագրով չափազանց կասկածու ըլլալով դարձաւ վայրագ ու անգութ:



#### Ա Ր Ա Զ Ի Ն

Մեր սարերէն, խոր ծորերէն  
Պըտո՞ր, պըլտո՞ր, կուգաս, Արա՞գ.  
Մեր սրտերէն, խոր աչքերէն  
Արիւն քամեր, կ'երթաս, Արա՞գ...

Մեր սարերէն, մութ ծորերէն  
Ոլո՞ր մոլո՞ր կ'երթաս, Արա՞գ.

Այ սարեր, նան սարեր,

Ալմաստի սարե՞ր...:

Քանի՛ հարիւր, հարի՞ւր տարի  
Մեր սրտերէն ելեր կ'երթաս.  
Մեր տարտերով, մեր ցաւերով  
Խոլո՞ր մոլո՞ր կ'երթաս, Արա՞գ...

Մեր սարերէն, մութ ծորերէն  
Մեր տարտերով կ'երթաս, Արա՞գ.

Այ սարեր, Հայ սարեր,  
Ճա՞ն անուշ սարեր...:

Ու դարերով, մեր տարտերով  
Այս աշխարհի քար ապառաժ  
Անզութ խղճին միշտ զարնելով  
Տըխուր տրտում կ'երթաս, Արա՛զ.  
Մեր սարերէն, խոր ծորերէն  
Արիւն քամեր կուզաս, Արա՛զ.  
Այս սարեր, ճա՞ն ծորեր,  
Ճակահի՞ր սարեր . . . :

Ա՛խ, աշխարհը անխղճմտանք  
Քեզ չի գըթար, ազի՞ր Արազ.  
Քու բողոքին, քու մորմոքին  
Չի ալ լըսեր, արհո՛տ Արազ . . .  
Մեր սարերէն, խոր սրտերէն  
Տըխուր տրտում կ'երթաս, Արա՛զ.  
Այս սարեր, Հայ-ծորեր,  
Զմրուխտի սարեր . . . :

Դուն ալ, Արա՛զ, մեր արիւնով  
Աս աշխարհի խղճին վըրայ  
Դիզուի՞ր, դարձի՞ր սեւ դառն ծով  
Թոյն ու արիւն, ազի՞ր Արազ . . .  
Մեր սարերէն, մեր սրտերէն  
Արիւն քամեր, կ'երթաս Արա՛զ.  
Այս սարեր, Հայ-սարեր,  
Ճա՞ն անուշ սարեր,  
Ալմաստի սարեր . . . :

ԱՒԵՏԻՍ ԽԱՆԱԿԵԱՆ



## ԿՐԱԿԻՆ ԹԱԳԱԽՈՐՈՒԹԻՒՆԸ

Ի՞նչ դիւթական տեսարան . Երկաթին թագաւորութիւնն  
է, ուր կ'իշխէ Նորին Վեհափառու-  
թիւն Կրա՛զը :

Կրա՛զ ամէն կողմ: Հսկայական  
չէնքերը կ'երկարին աչքիդ կտրածին  
չափ, լեռներու պէս բարձր, և բերնէ  
բերան լիցուն մեքենաներով, որ կը  
դառնան, կ'իյնան, նորէն կ'եղեն, զի-  
րար կը խաչաձեւեն, կը շարժին,  
կը խոկան, կը ճոնչեն, կը ճշեն:  
Եւ ամէնքը կը բանին կրակով:

Հոս բորբոքուն կրակ, անդին  
բոցի յայտքեր, աւելի հեռուն հը-  
րաբորբ երկաթի զանգուածներ՝ որ  
կ'երթան, կուգան, դուրս կ'եղեն հր-  
նոցներէն, կը մտնեն ատամնեւոր ա-  
նիւներու մէջ, նորէն դուրս կ'եղեն անոնցմէ, դարձեալ կը  
մտնեն անոնց մէջ հարիւր անգամ և ձեւ կը փոխեն, միշտ  
կարմիր:

Անկուշ մեքենաները կը լափեն այս կրակը, այս շողար-  
ձակ երկաթը, կը տրորեն վայն, կը կտրեն, կը սղոցեն, կը  
տափակցնեն, թելի կը վերածեն, կ'ոլորեն, և կը շնեն վայ-  
րաշարժեր, նաւեր, թնդանօթներ, հաղար տեսակ բաներ,  
նուրբ՝ արուեստագէտին քանդակին պէս, տիտանեան՝ նման  
հսկաներու գործին, և բարդ, փափուկ, կոշտ, հզօր:

Փորձենք տեսնել և հասկնալ:  
Կը մտնենք, աջ կողմէն, ընդարձակ ներքնուղիի մը  
տակ՝ ուր կը բանին չըրս ահազին մեքենաներ: Կը բանին  
դանդաղօրէն, շարժելով իրենց անիւները, իրենց միջնածողերը,



Կի ար Մօքասան (1850-1890), Գրանուացի գրագէտ, որ գրած է շարք մը վէ-  
պեր ու երկու հարիւրէ  
աւելի նորագէպէտեր՝ ձեւի  
մէծ կատարելութեամբ:

իրենց ձոգերը : Ի՞նչ կ' լինեն : Ուրիշ բան չեն ընկը՝ եթէ ոչ օդ կուտան բարձր հասցներուն , որոնց մէջ կ' եռայ ձուլուելիք մնաաղը : Հրէշացին թոքերն են անսնք այն հակայական հարցներուն՝ որոնք պիտի տեսնենք քիչ մը եաք : Շնչառութիւն կընկները , ուրիշ ոչինչ . կ' ապրեցնեն հրէշերը և անոնց մարտզութիւն ընկը կուտան :

Ահա հաղոցները , երկու հաս են անսնք , ուրիշ ներքնութիւն մը երկու ծագրերուն վրայ , խոշոր՝ աշտարակներու չափ , մեծափոր , մոնշածայն և թքալով բոցի աճսպիսի ցայտք մը՝ որ հարիւր մէթը անդիէն մարդուն աչքերը կը կուրնան , մորթը կ' այրի և շանչը կը կորի՝ իր թէ եղած ըլլար բարձրքի մը մէջ :

Կարծես կատաղի հրաբուխ մըն է : Բերնէն եղած կրակը ձերմակ է , որուն աչք չի դիմանար , և զուրս կ' արձակուի այնպիսի սաստկութեամբ ու աղմուկով՝ որուն վրայ անհնար է գաղափար մը տալ :

Ներաը երկաթն է որ կը հալի :

Մարդ մը հզօր , գեղեցիկ , երիտասարդ , ծանրաբարոյ , գլուխը զրած թաղիքէ մեծ զիսարկ մը , ուշաղը թեամբ կը դիմէ զարնուրելի չնչումը : Նստած է նսի մը զէկին նմանող անիւի մը առջեւ և ստեն ստեն զայն կը դարձնէ ինչպէս կընկն նաւուղիները : Խալրին հարցին ցատու մը կ' աւելնայ , կը թքայ բոցերու . մրրիկ մը . պատճառն ա' յն է որ՝ զիսաւոր ձուլիչը ա' լ աւելի շատցուցած է անոր մէջն անցնող օդի հակայական հոսանքը :

Եւ , միշտ նման նաւապեափ մը , մարդը բամէն վայրկեան գիտակ մը կը տանի իր աչքերուն գէմ՝ դիմուու համար կրաշինքնը : Եարժում մը կ' լինէ . խալրին կը մօտենայ փոքր վակին գոյնը : Խարժում մը կ' լինէ . խալրին կը մօտենայ փոքր վակին մը և ուրիշ մետաղներ կը լեցնէ մանչող կրակին մէջ : Զուկրն մը և ուրիշ մետաղներ կը լեցնէ մանչող կրակին մէջ : Զուկրն մը գարձեալ կը գննէ կատաղի բոցերուն նրբերանդը՝ նշաններ միշտ գարձեալ կը գննէ կատաղի բոցերուն նրբերանդը՝ նշաններ միշտ գարձեալ , և յանկարծ , ուրիշ փոքրիկ անիւ մը գարձնելով՝ մէկ կողմ կը ծուէ զարնուրելի տաւղանը :

Այդ տաւղանը ինք իր վրայ կը դառնայ կամաց կամաց ,

մինչեւ ներքնուղին առիքը թքալով կայծերու սարսափեցուցիչ ցայտաք մը . և կը վազցնէ զգուշութեամբ , խոնարհութիւններ ընող փիզի մը պէս , բոցավառ հեղուկէ մը մէկ քանի կաթիներ այն թափծու ամանին մէջ՝ որ իր առջեւ կը քշն . և ապա նորէն կը շատկուի մոնշելով :

Մարդ մը կառնէ կը տանի անկէ թափած այդ կրակը , որ հիմա ուրիշ բան չէ՝ եթէ ոչ կարմիր ձոյլ մը , զոր կը դնեն չպեշարժ կուանի մը տակ , կուանը կը ծիծէ , կը ջախջախէ , տերեւի մը պէս կը բարակցնէ հրաբորք մետաղը՝ զոր իսկոյն կը պաղեցնեն ջուրի մէջ : Ունեի մը այն ատեն կը բռնէ զայն և կը կոտրէ . և գործավարը կը քննէ փշրանքը՝ «վազցուցէք» հրամանը տարէ տուած :

Հալոցը անմիջապէս նորէն ինք իր վրայ կը դառնայ , և , սեղանի մը շուրջ գաւաթներուն մէջ գինի լեցնող մատուուակի մը պէս , կը վազցնէ իր կողերուն մէջ ունեցած պողպատի բոցարձարժ հեղեղը , բոլորափը շրջանակածեւ դրուած շարք մը թափծու ընդունարաններուն մէջ :

Սնվկա կարծես տեղափոխութիւն կը կատարէ բնական , շատ պարզ կերպով մը , իր թէ հոգի մը ունենար իր մէջ : Որովհետեւ կը բաւէ այս ցնորական գործիքները շարժելու համար , անսնց գործը իրենց կատարել տալու , զանոնք տանիւլու , բերելու , վար իջեցնելու , վեր հանելու , դարձնելու համար , կը բաւէ զպնապ գաւաղաններու խոշորութեամբ լծակներու կամ կոխել եղեկորական զանգակներու կոճակներուն նմանող կոճակներու վրայ :

Զօրութիւն մը , տարօրինակ ոգի մը կարծես կը սաւառնի , կառավալարելով այս զարմանալի գործիքներուն ծանր և դիւրին շարժումները :

Դուրս կ' ելլենք , երեսնիս խաշած և աչքերնիս արիւնաւանդ :

## ՄԽԻԹԱՐԵԱՆ ՎԱՆՔԸ

Էապէս ազգ մը կազմողը ոչ ցեղն է, ոչ լեզուն, ոչ կրօնքը, ոչ գետերուն ընթացքը և ոչ ինչներուն ուղղութիւնը:

**Սուխ Պատէս,** Ֆրանսացի ժամանակակից անուանի գրադէտո, անուան ֆրանսական Ակադեմիին, եւ մէկը ֆրանսայի այն մեծանուն հայսաէրներէն, որոնք իրենց գրչով ու խոսքով ծանօթացուցին Հայը Եւրոպայի:

**Մարդերու մեծ կենակցութիւն մը, մտքով առողջ ու սրտով տաք, կը ստեղծէ բարոյական գիտակցութիւն մը՝ որ կը կոչուի ազգ մը։ Որչափ ատեն որ այդ գիտակցութիւնն իր ուժը կ'ապացուցանէ այն զոհողութիւններով, զարս կը պահանջէ անհատին յանձնառումը ինպաստ հասարակութեան, օրինաւոր է և գոյութեան իրաւունք ունի։**

Արդարեւ երկու բան կը կազմեն ազգ մը, — այսինքն՝ հաւաքարար յիշատակներու հարուստ ժաւանգութիւն մը ունինալը, և մէկտեղ ապրելու հաւանութիւնը, փափա՞քը, ստացուած ժաւանգութիւնն անբաժան ու մշտապէս արժեւորելու յամառութիւնը։

Ազգ մը, ինչպէս անհատ մը, արդասիքն է ճիգերու և գոհողութիւններու երկար անցեալի մը։ մեր նախնիքը ըրած հն մեղ այն՝ ինչ որ ենք, և ասո՛վ է որ անոնք իրաւունք ունին պաշտամունքի առարկայ դառնալու։ Դիւցազնական անցեալ մը, մեծ մարդիկ, փա՛ռք, ահա ընկերացին դրամագլուխը որուիր՝ որուն վրայ կը հիմնուի ազգային գաղափար մը։ Ֆրանսացի հեղինակ մը կը գրէ։ «Երկու ուժ կը վարեն աշխարհքը, — Գաղափարը և Սուրբ։ Սուրբ երբեք կրցած չէ տեւական բան մը ընկ՝ առանց գաղափարին։ Ո՞րն է գաղափարին չօշափելի և մնայուն գործիքը, — գիտունին, իմաստասէրին, խորհողին բն' մը»։

Հայ ազգին կը պակսէր, անցեալին մէջ, ուրիշներուն հետ բաժնելիք փառքի և կարօններու ժաւանգութիւն մը։ Եւ Հայերը կ'աշխատին այդ գիտակցութիւնը ստեղծել:

Օր մը, մտայ այն սրբավայրերէն մէկը, ուր այդ ստեղծագործութեան ձեռնարկուած է։ Աշխարհիս ամենէն գեղեցիկ վայրերէն մէկն է ասիկա, Վենետիկի կղզեակներուն մէջ Ս. Պաղարը։ Հայ վանականներ կը բնակին հոն, որոնք, իրենց հայրենակիցներուն կրթութեան նուիրած են ինքզինքնին։ Երազանքի ժամանակ չունին, աշխատութիւննին ահազին է։ Սյդաշխատութիւնն է՝ ստեղծել, պահպանել, կամ, վերսախն գըտնել հայ ազգութիւնը. և ասիկա պատիկ բան չէ։

Տեսայ իրենց աշխատանոցը. իրենց տպարանն է առ։ Իրենց վայելի գրատան մէջ հաւաքած են հայ պատմագիրներուն գրչագրերը։ Անոնցմով կրցան գրել ազգային պատմութիւնը։ Անհուն ծառայութիւն։ Մինչ մայրհողին վրայ Հայերը տակաւ առ առակաւ կը մունային իրենց պատմութիւնը, եւ իրենց լեզուն կ'աղաւաղուեր օտար լեզուներու բարբարիկ ասութեանց խառնութովը, Ս. Ղաղարի վանքը պահած է հայ լեզուն և վարժարաններուն միջոցով տարածած։ Անոնց գիրքերը՝ Հայերուն յիշեցնելով իրենց ծագումն ու անցեալը, աղդային գաղափարն արթնցուցին ամէնէն առաջ։ Դպրոցներն ալ գոյութեանց եւ հայրենիքի գաղափարը տարածեցին։ Ս. Ղաղարի մէջ է որ ստեղծուեցաւ հայկական ազգային գրականութիւնը։

Ս. Ղաղարի տպարանն իից փոքրիկ գրատան մը մէջ զանազան տետրակներ գնեցի։ Առի 1861 ին Ալիշանի արտասանած պարգևաբաշխութեան մէկ ճառը։ Հայատանի մէկ նկարագրութիւնն ու դրուատիքն է ատիկա։ «Հայատան որոշ վիճակ մը կամ նպատակ մը ունեցեր է ուրիշ ամէն աղքերէ առաջ, և, ինչ որ աւելի անհրաժեշտ է գիտնալ, այդ վիճակը գեռ վերջացած չէ։ Նոր ապագայ մը պիտի բացուի իր առջեւ, և այդ ապագան դաստիարակութիւնն է։»

Հայ աղդայնութեան ինչ պայծառ ու կորովի հաւատափներ այդ ճառին մէջ։ Ալիշան կը սորվեցնէ մեզի թէ ինչպէս պէտք է ստեղծել ազգ մը՝ որ ուզէ իր գոյութիւնն հաստատել և ապրիլ, — պատմութիւն մը տալով անոր։

Հայ ազգը որ ցրուած է ամբողջ աշխարհի վրայ, որուն

զաւակներն իրենց առուտուրին և իրենց բնակութեանց բիրումով բազմալեզու են, պահպանուած և վերակազմուած է մատենադարանով մը եւ տպարանով մը:

Ս. Ղազարի վաճքը աշխարհիս ամէնէն հետաքրքրաշարժ վայրերէն մէկն է, որովհետեւ հոն ճշգրաօրէն, չոշափելի կերպով կը համոզուիս սա՛ ճշմարտութեան թէ՝ ազգ մը հաւաքական դաստիարակութեան մը արգասիքն է: Դաստիարակի բնմով մը ու գերեզմանաստունով մը՝ մարդ հարկ եղածն ունի հայրենիք մը կազմելու համար:

ՄՈՒԻՄ ՊԱՌԵՍ



## ՏԱՐԻՆԵՐԻ ԵՏՔ

Մթնշաղի մըն էր: Աղեքսանդրիոյ նորակառոյց քարափին երկայնքը կը դեպերէի, անոր սմբողջ լայնալիճ աղեղը կտրել անցնելու տենչով մը ջղայնուած:



Երուանդ Կրտսեանան-  
իսան (Երուսան), թրքա-  
հայ հրապարակագիր, գրա-  
դէտ եւ ուսուցիչ: Աշխա-  
տակցած է շատ մը թեր-  
թերու եւ վարած, Սահ-  
մանադրութենէն ետք,  
Արեւելք թերթի խմբագրա-  
պետութիւնը: Իր նորա-  
վէպերէն մաս մը լոյս  
տեսած է կեանի Մէջ հա-  
տորով:

Ի՞նչ հեշտալի է այդ լքումը,  
անմտած ու ինքնաշարժ, սրունքնե-  
րուդ վրայ՝ որոնք կ'առնին կը տանին  
քեզ, կարծես առանց ուզելուդ, ու-  
զեղիդ մէջ արձագանգելով քայի-  
րուդ հայինը, զանելով գուրսի աղ-  
մուկները, որ ա՛լ հեռաւոր արզակնի  
մը պէս կ'ըլլան:

Մերթ կանգ կ'առնէի, այդ խօ-

լարշաւ ինքնամուացումէն վախցած, իրերուն ու միջավայրին ըմբռնումին դառնալու անզուսազ կարօտով մը, ու կը տեսնէի, հեռուն, հորիզոնին բարձունքն վրայ, կեցած առագաստա-  
նաւեր՝ թեւատարած կարապներու պէս ձերմակ, քարափին խարիսխէն դուրս երկրնցած, նիզակներու նման, ձկնորսի եղէքներ, ու հոս ու հոն Պերպերի կիսամերկ լակոտներ, շաքա-  
րեղէգի կտորուանք իրարու ձեռքէ իսկելով՝ ձութի պէս ձերմակ ակւաներովնին խածատելու համար վայրէնօրէն:

Պատակերին միօրինակութենէն սրանեղ՝ նորէն ճամբայ կ'եղէի սրալար, ինքնաշարժ, գրէթէ գինով:

Սելսելէի իրանը կը մեծնար հետզետէ. ծովափին լիսկած ջրիմուներուն կծու հոսալ վեր կ'եղեր՝ իրիկուան լոյծ խո-  
նաւին հետ, հոտտուելիքէկ մինչեւ ուղեղիդ թափանցելով՝ Շո-  
վածիմանքը կ'արագանար, կը խանար, հալած կլայեկի գորշ պարուաակով մը՝ անհունօրէն փոթիփոթուած, յործանաշարժ:

Կ'ուզէի, սակայն, համնի հոն վերը, աշաւրակին քով, վերջալոյար չնուաղած. եւ այս մտանոգութեամբ կը պարաս-  
տուէի վերջին խոյանքի մը անձնապուր ըլլալ, երբ ետեւէս, չնչասպառ ձայն մը պոռաց ինծի:

— Բարեկամ, կեցի՛ր վայրկենան մը:

Ու կեցայ, մէկն ի մէկ, իբր թէ մէկը յանկարծ փեշէս քաշած ըլլար ուժքնութեամբ: Եւ իրա՛ւ, այդ ձայնը՝ ձեռքի այդ հարուածին դերը կատարած էր. որովհետեւ անիկա սո-  
վորական ձայնը չէր, անձկոտ, պաղասող, բայց հուժկու ալ բան մը ունէր, որ սարսուսի ցունց մը տուաւ ջիղերուս:

— Ե՛ս եմ, ճանչցա՞ր զիս, ըստ մարդ մը, դէմս ցրց-  
ուելով:

Նայեցայ, քիչ մը անշուշտ ազդուած հանդիպումին անա-  
կնկալէն: Ո՞վ էր որ այդպէս օձիքէս կը կառչէր, անձնական  
աս շատ մտերիմ հաճոյքիս մէջ, երազանքի անուշ ըովէի մը,  
որ այնքան թանկագին է տառապով մտքերու համար:

Եւ երբ կը ջանայի այդ դէմքին մէջ ճանչւոր մարդ մը  
կրեւան հանել.

— Այո՛, ես եմ աւելցուց, Հրանդը, վաղեմի բարեկամդ՝ Հէ՛, չես ճանչար, վրայ բերաւ տեսակ մը հեգնականութեամբ, սանկ դէմքը իմինիս մօտեցնելով, իբր թէ բոլորովին մութի մէջ ըլլայինք:

— Վայ՛, Հրանդ, դուն հո՞ս, ուրկէ ուր, բացագանցից՝ մանկութեան այդ ընկերոջն ճիշդ նետուելու շարժումով մը, զոր սակայն կեցուց ան՝ ձեռքի խափանարար բիրտ ժեստով մը:

— Քալե՛նք, բաւաւ, ժամանակ չտալով որ ես դիտողութիւն մը ընէի իբ ոչ-համակրական այդ վարմունքին համար:

Թեւէս բոնեց, ու սկսանք քայլելուու ու մունջ, որովհետեւ մէկէն ի մէկ այդ ծանր բանը եղած էր մեր մէջ, մնաք որ մինչեւ տարի առաջ, մտերիմ բարեկամներ էինք, Պոլիս:

Երբան փոխուած կը տեսնէի զինքը հիմա:

Զուարթ, չնչող երիտասարդ մըն էր այն ատեն, կեանքին դժպատենութիւնները արհամարհող, իրերու և դէպերու գերազանցօրէն լաւատես ըմբռնումով մը, որ մինչեւ տեսակ մը միամոռութեան կը մղէր զինք: Մէկտեղ գացած էինք դպրոց, ուր անիկա՝ ժամանակին մանկավարժական ըմբռնումին համեմատ՝ ուսուցիչներուն կողմէ տեսակ մը վրան բաց աշառութեան առարկայ եղած էր, իր հօրը ունեւորութեանը եւ ազգեցիկութեանը պատճառով: Սակայն, իր նկարագրին բարի հիմը թող չէր տար իրեն՝ օգտառիլ իր այդ բացառիկ հանգամանքն՝ գուող ու չարփրտ ընկեր մը ըլլալու համար:

Ազիւ ու վեհանձն, հեգնանքի ժափտ մը կ'ունինար ամէն անգամ որ՝ իր մէկ չարածճիւթեանը համար՝ կառավարիչը ուրիշ աշակերտի մը վրայ իր խասութիւնը բանեցնէր. տեսած էր նոյնիսկ որ օր մը անիկա դրամական նուէր մը սպրդեցուց աշակերտի մը ափը, որ իրեն համար պատժուած էր անիրաւոք:

Մէր բարեկամութիւնը շարունակուեցաւ դպրոցէն դուրս ալ, հոսուն կեանքի յորձանքին մէջ: Նեղութեան օրերուս

միակ յոյսս ան էր: Ու մինակ ինծի համար չէր որ ատանկ էր. միր մտերմական ըլջանակին մէջ քիչեր կային որ անկէ օգտուած չըլլային նիւթապէս:

Հայրը վաճառական, ինքն ալ վաճառական եղաւ. բայց, միծանձն, զուարթ ու լայնախոն վաճառական մը: 96ի դէպերուն, բնականաբար կորմնցուցինք զիրար, — նչասապառ ու խելայեղ ցրուումի պահուն, որ հայր՝ զաւկէն, եղբայրը՝ քրօջմէն զատեց:

Եւ ահա տասը տարի վերջը, ան դէմս կելլեր, Միջերկրականի ափերուն վրայ, յանկարծական ու տարօրինակ, վրան գլուխը թափած թափթփած, ծիւրագէմ, աչուըներուն ծանօթ մշտակայ ժապին տեղ՝ գուող, կրնամ ըսել յարձակողական դաւնութեան շողարձակիւմով մը, որ աչքէս չվրիպեցաւ, նոյնիսկ հոտ, անջրպետին չորս կողմերէն մաղուիլ սկսող մանրացնցուղ մթութեան մէջ:

Տարակոյս չիար. տանջանքի հալոցին մէջ մտած երած էր, քայքայումի այդ կաղապարին տակ, ինչովէս բոլոր Հայերը՝ քիչ շատ:

Ռոպէի մը մէջ այս բոլոր բաները մտքէս անցան, ու դեռ կը յամենայի անոնց վրայ, երբ Հրանդ՝ իր երկար սկզբուտ մատներուն մէջ թեւս սեղմելով.

— Դրամ ունի՞ս, հարցուց անփոյթ շեշտով մը:

— Պէտք ունիս, ըսի՝ ձեռքս գրպանս խոթելու շարժումով մը, զոր ան դարձեալ կեցուց:

— Օ՛ ոչ, տեղ մը երթանք նստինք, քեզի թօհաֆ բաներ պիտի պատմեմ... որովհետեւ... վերջապէս մէկուն պատմելու եմ ինչ որ եղաւ:

ԵՐՈՒԱՆԴ ՍՐՄԱՔԵՇԽԱՆԼԵԱՆ



## ԱՓ ՄԸ ՄՈԽԻՐ ՀԱՅՐԵՆԻ ՏՈՒՆ



**Սեմբ Եարեանեան**  
(Սիամանթօ), հնած Ակնայ  
մէջ, ժամանակակց թըր-  
քահայ բանաստեղծ, որ իր  
գեղեցիկ քերթուածները  
ամփոփած է խոշոր միակ  
հատորի մը մէջ՝ Ամբողջա-  
կան Գործ անունով:

Աւա՛ղ, ապարանքի մը պէս մեծ էիր  
եւ շքեղ,  
Ու ես՝ երդիքներուդ սպիտակ կա-  
տարէն,  
Աստղածորան գիշերներու յոյսին  
հնուո,  
Վարէն, ահեղափազ եփրատին կուն-  
կնդրէի ...:

Արցունքո՞վ, արցունքով լսեցի որ  
աւերակ առ աւերակ,  
Քու լայնանիստ պատերդ իրարու  
վրայ կործանեցին,  
Սարսափի օր մը, կոտորածի օր մը,  
օր մը արինին...  
Զքեզ եզերող պարտէզիդ ծաղկը-  
ներուն վրայ:

Գ.

Ու մոխրացամ այն սենեակը կապոյտ,  
Որուն որմերուն ետեւ եւ գորգերուն վրայ  
իմ երջանիկ մանկութիւնս կը հրճուէր  
եւ կեանքս կ'աճէր եւ հոգիս իր թեւերը կ'առնէր...:

Դ.

Փշեցամ ուղեմն, այն հայելին ոսկեծիր,  
Որուն եթերային իրողութեանը մէջ  
երազներս, յոյսերս, սէրերս, եւ կամքս կարմիր,  
Տարիներով, մտածումիս հետ, ցոլացին ...:

Ե.

Ու բակին մէջ երգող աղբեւըը մեռամ՞ւ,  
Ու կոտրտեցա՞ն պարտէզիս ուռին ու թթենին.  
Եւ այն առուակը որ ծառերուն մէջէն կը հոսէր,  
Ցամքեցամ, ըսէ՛, մէր է, ցամքեցամ, ցամքեցամ:

Զ.

Օ՛, այն վանդակին կ'երազեմ յաճախ,  
Որուն մէջ զորշագոյն կաքաւս, առաւօտուն,  
Սրիւածագին հետ եւ վարդի թուփերուն դիմաց,  
Չարթումի ժամուս՝ յատակօրէն կը գարկնճէր....:

Է.

Հայրենի՛ տուն, հաւատա՛ որ մահէս յետոյ  
Քու աւերակներուդ սեւին վրայ, իմ հոգիս  
Պիտի զայ, որպէս տատրակ մը տարագիր,  
Իր դժբախտի երգը եւ արցունքը լալու:


Ը.

Բայց ո՛վ պիտի բերէ, ո՛վ պիտի բերէ, ըսէ՛,  
Քու սրբազն մոխիրէդ ափ մը մոխիր,  
Մահուանս օրը, իմ սրտում դազաղիս մէջ,  
Հայրենիքս երգողի իմ աճիւնիս խառնելու:

Թ.

Ա՛փ մը մոխիր աճիւնիս հետ, հայրենի՛ տուն,  
Ա՛փ մը մոխիր քու մոխիրէդ, ո՛վ պիտի բերէ,  
Քու յիշատակէդ, քու ցաւէդ, քու անցեալէդ,  
Ա՛փ մը մոխիր ... իմ սրտիս վրան ցանելու....:

ԱՏՈՄ ԵԱՐԺԱՆԵԱՆ



## ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆԻ



**Սարգիս Սարգիսիան** (1852-1908), բնիկ Պոլսեցի եւ իր ուսումը սուած Մուրատ Ռափայէլեան վարժարանին ուշչէ: Յայտնի հրապարակէր, գըրագէտ եւ խմբագիր: Վարած է Հայրենիք օրաթերթի Խմբագրագիտութիւնը, ինչպէս այլ մէկէ աւելի հանդէսներու ու գրական թերթերու:

Հայրը, զօրապետ Երևանիա Արծունին, գիմագրեց զաւկին այս գաղափարին, սակայն, յևսայ ըսաւ. «Յաղթեցիր, Գրիգոր»: Հայրն իր աշքերովը տեսաւ տղուն փառքն ու զօրութիւնը: Ամբողջ ժողովուրդը մը կը յուղուէր Մօակի ի անունով. Գրիգոր Արծունիի անունը սիրոյ և ատելութեան առարկայ մըն էր. ինչ որ ալ ըլլար, օրուան անունն էր ամէնուն բելինին մէջ:

Բայց, վաղանցուկ չէր ժողովրդական այս յուղումը: Հասաւատ կուռանի մը վրայ կը գործէր Արծունի: Զօրապետ երբեք այդպիսի ժողովրդականութեան մը առարկայ եղած չէր, ինչպէս նաեւ ուրիշ ոչ իրեն յայտնի անուններէն: Մօակի նմանցուցին գալնան արեւին, որ կ'եւէ, կ'եփէ, իրար կ'անցընէ

Հայոց գաղափարները վերանորոգելու, հայ խմբագրութիւնը յարգելի և ազգեցիկ լմելու կոչումն ունէր Գրիգոր Արծունի: Հրապարակագիր ու լրագրապետ եղաւ ոչ թէ պարագաներու բերումով, ալ ներքին մղումով ու խորին մոտածողութեան արդիւնքով:

Զօրապետ մը զաւակն էր, Գիրմանիոյ համալսարանին մէջ կրթուած. իր առջեւ բաց էր պատիւներու, փառքերու, շահու ասպարեզը. բայց երիտասարդ Գրիգոր Արծունին խմբագրութիւնը նախապատիւ համարեց ամէն փառքերէ, ամէն պատիւէ, ամէն շահէ:

Հայրը, զօրապետ Երևանիա Արծունին, գիմագրեց զաւկին այս գաղափարին, սակայն, յևսայ ըսաւ. «Յաղթեցիր, Գրիգոր»: Հայրն իր աշքերովը տեսաւ տղուն փառքն ու զօրութիւնը: Ամբողջ ժողովուրդը մը

թմրած մրջիւնները. այնպէս ալ յուղեց, տակն ու վրայ ըրաւ Մօակի Հայոց մաքերն ու սրահերը:

Մօակ իր յաղթաճակը կը պարափ ինչպէս իր գաղափարներուն ու հոգիին, նոյնպէս նաեւ իր լեզուին: Իր պարզ, հասկնալի, կորովի լեզուովը կրցաւ Մօակ տիրել ժողովուրդին: Քանա տարի առաջ թէ՛ Արարատ-Կովկասեան Հայերը, թէ՛ Ռուսաստանի Հայերը հասած չէին այն լիզուական յառաջդիմութեան՝ զոր ըրին յետոյ, — յառաջդիմութիւն մը՝ ողուն նպաստեց Մօակ:

Գիւղերու և գիւղաքաղաքներու մէջ այն առեն սպառկական բառերն ու բացարութիւնները ամէն բերաններու մէջ էին. գլխաւոր գաղաքներու մէջ վրացերէնն ու ռուսերէնը բնթացիկ լեզու կը համարուէին: Գ. Արծունի չուղեց որ իր թերթը գտուի, մաքրուի ժողովրդական լեզուի օսարոտի բառերէն. իր նպաստակը գաղափար տարածել էր, և իբր գործնական մարդ՝ պէտք էր որ ընարեք այն գործիքը, որուն միջոցավ կարող էր ապահովաբար համնիլ իր նպաստակին: Մօակի լիզուն համենալի էր. ժողովարդիմած էին հայութեան սկսու կարգալ այդ թերթը:

Եւ երբ Մօակ սկսու բարեփոխիլ իր լեզուն, ժողովուրդը վարժուած էր Մօակ կարդալու. այդ բարեփոխուած լեզուին ընտելացած էր: Այդ ժամանակամիջոցին Արարատ-Կովկասեան Հայերը յառաջդիմած էին հայ լեզուի մէջ:

Այս եղանակով զարգացած էր Արարատ-Կովկասեան գրականութիւնը: Սբովեան ազգին սրախն հետ խօսած էր իր Վերէ Հայաստանիովը, ժողովուրդի բարբառով: Գամտու-Քաթիպան ալ խօսեցաւ ազգին սրախն հետ նոյն ժողովուրդի լեզուալ, բայց շատ բարեփոխուած:

Իր լեզուին հետ միախն Արծունի ցնցեց ընթերցով՝ իր ոճով: Սուր, կարձ, կարուկ պարբերութիւններ, հրացանի գնդակի պէս ցատկող: Եւ այդ ոճին տէր խմբագիրը հրամայող էր: Մանուածապտու դարձուածքներէ, տարակուսական գաղափարներէ խոյս կուտար: Ինչ որ կ'ըսէր՝ հաւատալով կ'ըսէր.

և ժողովուրդը իր հանելէն կ'երթար : Գ . Արծրունի կը նմանէր զօրապետի մը , որ գիտէ թէ՝ զինաւորն իր հանելէն տանելու համար պէտք է անոր հետ վասահօրէն խօսիլ և ոչ թէ երկիւ- գոսի ու թէութեամբ :

Գ. Արծրունի շատ խիստ, շատ համբարձակ լսզուող վեց  
նադասեց Հայ ազգին մարտթիւններն ու նախապաշարումները .  
այդ քննադատութեան արդիւնքը եղաւ. որ նոր սերունդը ուրիշ  
բարքերով, ուրիշ գաղափարներով յառաջցու:

Սակայ թշնամիները գովեցին թէ Սաւկ կը Կորսատ,  
ազգին առանք, Սակ կը քանդէ հայ եկեղեցին, անաշատ քին-  
նապատ հանդիսանալով։ Հայ ազգը այդ աղաղակներուն ան-  
տարբեր մնաց, զգալով որ անաշատ քննադատ մը երբեք աղ-  
գին թշնամի չէ, և քննադատութիւնը փրկութիւն է։  
Աջիկ Արքի Արքի Արքի



ԱՆԿԻՐԹ Ը

Նախասունեակէն կը լսիմ իր գալը. — քանի կը մօտենաց, այնքան կը խոշորաց : Ահա ներս մտաւ, կը խնդաց, կը պո-



**Լա Պրիւել** (1645-1696) ֆրանսացի գրագէտ, որ խորունկի գիտող եւ ճարտարագիտ Նկարագրող մընէ:

սայ, քահ քահ կը ձգէ. մարդիկ  
իրենց ականչները կը դոցեն, կար-  
ծես սրտում կայ: Իր խօսքելն ալ  
նոյնքան աճարկու են՝ որքան իր  
ձայնը հաղիւ քիչ մը զայն վար կը դնէ  
և աղմուկը կը դադրեցնէ՝ կը սկսի  
անմիջապէս բարեն դուրս տալ մնա-  
պարծութիւններ ու անմտութիւններ:

Ո՞չ ժամանակին խնայել գիտէ,  
ո՞չ մարդոց, ոչ ալ անոնց հանգստու-  
թեանը, առանց մտածելու թէ ամէն  
մարդ իր գործն ունի և պէտք չէ  
որ արդեկը ըլլայ անոր։ Դեռ իր

աեղը չնատած, արդէն բոլոր ներկաներն ալ դժգոհ են իրենց պատին մէջ :

Սեղանը գրուեցաւ թէ չէ, առաջին նասողը և առաջին տեղին վրայ՝ ինք կրլայ: Կ'ուռէ, կը խմէ, մասախներ կը պասմէ, կասակներ կ'ընէ եւ կ'ընդմիջէ ամէնքը. խորութիւն չի գներ ոչ սահմատո՞՛, ոչ հրաւիրեալիներուն եւ ոչ ալ անձի մէջ: Զարաչար կը գործածէ այն քաղաքավարական ակնածանքը, որ ցայց կը արուեի իրեն:

ՀԱ ՊՐԻՒՅՑԵՐ

269466

Հօ՛, հուօ՛ հուօ՛ հուօ՛.— հողին տակ  
հրո ընդիւնն է արօրին.  
Լուրթ մշուշին մէջ առառան, կո-  
ղին վրայ բըլորին  
Կ'երթան եզները հուժկու՝ զանգակ-  
ներով դաշնաւոր,  
Ու մսուրին վերջին յարդը կ'որոճան  
զիսիկոր:

Սարին ուսէն ծըլիացող արեւն ահա  
կը ծագի  
Ու մշակին ճակտին վրայ կը դնէ  
համբոյրը ոսկի:  
Մարդը կ'երթայ երգելով՝ մաճն  
ափին մէջ պընդազիղ,  
Ու իր ճամբան կը զըծէ իր հոգիին  
պէս ուղիղ:

**Հօ՛, հուօ՛ հուօ՛.— Ակօսները կը բացուին մըխալով  
եւ կը դիզուին արգաւանդ հողակոշտերն իրար քով։  
Մէկ ծագէն միւսն յուլօրէն կը սողաց խոփը պողպատ,  
կը հեղինեղէ հերկերուն մէջ իր յուսերը արծաթ։**



**Գանիել Վարուժան,**  
Ժամանակակից թրքահայ  
բանաստեղծ եւ ուսու-  
ցիչ, որ իր գեղեցիկ քեր-  
թուածները ամփափած է  
Ցեղին սիրով եւ Հերանու  
Երգեր երկու հատորներու  
մէջ:

## Խ Ո Ւ Ն Կ Ը



**Ստեփան Շեմիրնիպաս-  
եան** (1851—1908), բնիկ  
Պոլսեցի եւ թրքահայոց  
մեծագոյն իմացականու-  
թիւններէն մէկը: Թողած  
է բաղմանիւ ձեռքը՝

Մեր հին բնաւանեկան կեանքին  
մէջ, բարեապաշտիկ ու յոյժ բանաստեղ-  
ծական սովորութիւնն ունէինք խունկ  
ծիսելու, կիրակմուաք իրիկուն, մեր  
նաջեցելոց հոգուն. Եւ, եթէ լաւ կը  
յիշեմ, ընտանիքին ամէնէն որբա-  
նուէր անդամը կը յատկացուէր այդ  
պաշտօնին, որ՝ խնկամանը ձեռքը՝  
սկսեալ հաւէն ու հանիէն, շրջանը  
կ'ընէր ամբողջ ընտանիքին, մէն մի  
անդամի առջեւ լայն վայրկեան մը  
կանգ առնելով:

Խունկին կապուտակ պարոյը՝  
ուկեգոյն խնկամանին կարմիր նոնաւ-  
գոյն կրակին վրայէն, ամէն մէկ ան-  
դամի ձեռքի կոչական շարժուձեւով  
մը հորիզոնաբար, եւ արծաթի կայ-  
լակներու վրայէն՝ հոգիներու մէջ կը  
ծաւալանար:

Մասուկներու հրճուանք կ'աղ-  
դէր այս, մեծերուն՝ միմիթարանք:  
Պահ մը իրենց մէջ ներկայ կը զգա-  
յին նախահայրը կամ նորատի նըն-  
ջեցեալը:

Այսպէս, կապը չէր խզուեր  
գայողներուն ու կեցողներուն մի-  
ջև. այսպէս, հոգին վայրկեան մը  
մարմինը կը մերկենար, հանգուցեալ-  
ներուն հոգին հետ կը միանար, տունը յաճախ տաճար  
կ'ըլար, խմբասենեակը՝ խորհրդաւոր վայր մը. տաճարէ

Իր տակ նըմլուած, կարեվէր, կը գալարուի յոյը նընին. ?  
Կ'ահաբեկին խըլուրդներ երենց խուղին մէջ մըթին:  
Բունծերն ահա կ'ոռոգուին մերթ օծերու արիւնով,  
Զոր ըսպաննած է արօրն անոնց զլուխէն անցնելով:

Արեւն արդէն կը հոսէ իր երակներն հրածորան՝  
Ակօսներուն նորաբաց արգանդին մէջ հոտեւան:  
Հօ՛, հո՛ հո՛.— Անդաստանն է կորդացած այս տարի,  
Բայց հերկերուն շարքն արդէն անհունօրէն կ'երկարի:

Եզները յաղթ թափ կուտան, դողացնելով մերթ ընդ մերթ  
Սուր խըլթանէն՝ ըստեւներն իրենց փորին լուսաշերու:  
Ի՞նչ փոյթ թէ ճղուղն արօրին խութին դէմ յանկարծ կուլայ,  
Եւ կը ծորի մըշակին քիրտը ամէն գուղձի վրայ:

Դեռ սուրբ կոչնակը գիւղին՝ սարին ետեւ զը հընչած՝  
Բըլուրին կողը ամբողջ պիտի ըլլայ թըլսացած,  
Եւ պիտի լայն ակօսները շար ի շար աւարտին,  
Օծուած շաղովն իրիկուան, շողիքներովն հարկիքին....:

Այն ատեն երբ արտին ծալըն հասած, ճիգով մը դողդոց,  
Տըլմուտ արօրն հողին մէջ յանկարծ կասի, — Մշակը խոնջ  
Պիտի խորիի անկասկած — յանո՞ւն վաղուան հունծերուն —  
Թէ կարասի մըսկելից կառչեր է խոփը իսկոյն:

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ



զեր բան մը , երկինք կ'ըլլար սենեակը , ուր ընտանիքը  
իր ամբողջութեամբը կիրակմուտք իրիկուն կը միանար :

Ես կը խորհիմ որ չառ մը բարեպաշակն աւանդու-  
թիւններու հետ այդ խունկի ու խորհուրդի կիրակնամուտքի  
հոգեցոյզ արարողութիւնն ալ ջնջելով՝ աղէկ բան չըրինք :  
Հերացիթ Սրբնաէր անգամ՝ խորին յուղումով կը միշասակէ  
նախնիքներու պաշտամունքը , որուն ա'յնքան մեծ նշանակու-  
թիւն կ'ընծայէ :

Մեր ընտանեկան ինկամանը , ուր կրակ գտնել դնելն  
ինձի դժուար կ'ըլլայ այս ոգեհարցական հարզրաւ ժամանակին  
մէջ , հոն , աչքիս տակ , կը կենաց յաւէտ՝ շարաթ իրիկունները ,  
որբի աչուրներս գդուելով լանջուռոցց իր խաչագլուխ իրանին  
նուիրագեղ հմայիչ ա'յն ձեւով :

Բայց ուր է խունկը որ վասի . . . . . Ե. ՏԵՄԻՐՃԻՊԱՇԵԱՆ



## Ա Ս Պ Ե Տ Ը

իրիկուն մը , Բամիատօր Կ'անցնէր Սիէրաէն : Իր ոսկիէ

Պարագէյ Յ'Օրբիլի (1808—1899) Փրանսացի վիպատան:

զրահին վրայ կ'ոսկիչողար արեգակը՝  
զրուսավառ իրիկուան մը վերջին բո-  
ցավառումէն և կը կրինապատկիւր  
դիւցազնին բոցավառ չքեղութիւնը ;  
Ոսկի էր ամէն կողմ , սաղաւարտին  
գարգմանակէն մինչեւ կօշիկին խթանները : Բարձքապանի ոս-  
կին կը նսեմացնէր ասպաղէնի ոսկին : Կրընատեան յակինթներ  
կը հրափայլէն իր սաղաւարտին վրայ , բայց իր աչքերուն  
փայլը աւելի հրավառ էր քան իր գիմակը :

Կ'երթար ասպեաը հանդարտօրէն , շքեղ ու աննամանակ , և  
կոռուելու որբիշ բան չունենալով՝ կը կոռուէր արեգակին հետ :  
Անդէսրդները , հակած լուններու գարատափներէն՝ իրարու-  
ցոյց կուտային ոսկիէ այս մեծ ձիաւորը , որ կը բոցավառէր

հեռուն , գաշաերուն մէջ՝ հրեղէն աշտարակի մը պէս , և կը-  
սէին . «Կամ Սուրբ Յակոբն է , կամ Քամիատոր»ը , շփոթելով  
իրկուքը միւնցն փառքին մէջ , որպէս զի մէկուն աւելի հա-  
ւասան և միւսին վրայ աւելի սքանչանան :

Արդ , այս լուսաճաճանչ անցորդը երբ կ'անցնէր անկէ՝  
հանդարտօրէն , ծանրաքայլ և համրդմթաց , մինաւոր փոսի  
մը մէջէն ախուր ձայն մը յաեց , որ կարծես գետնին տակէն  
կուգար :

Բորո՞ւ մըն էր գետինը պաւկած , մարդկային պղծու-  
թիւն մը , ծիւալ մը , ժանա էակ մը , որուն տեսիլքը ձին  
ծառացուց փոշին մէջ , ես ընկրկելով զայն , իրը թէ կենդա-  
նին իսկ հասկցած ըլլար որ եթէ իր ոսքերուն պայտերը դպիա-  
յին այդ էակին , պիտի պղծուեին և կարելի պիտի չըլլար մաք-  
րել այլեւս անոր անարգութիւնը :

Եւ սակայն , գիւցազնը՝ իր հրեշտակապետային չքեղու-  
թեան մէջ , վար խոնարհեցնելով իր պայծառագեղ փետրա-  
փունջը , նշարեց այդ ժանսատեսիլ , աղտոտ և անարդ յուղ-  
կահարը , աշխարհի այդ խաչերանքը . իր ծառացած ձիուն  
վրայէն , իրիւն թէ գահի մը բարձունքէն՝ պիզծ բրտադին ,  
անիծեալ այդ վարակեալին երկնցուց իր ողորմութիւնը՝ որ  
կը խնդրէր անիկա Յիսուս-Քրիստոսի ամունով :

Եցս պահուն աեղի ունեցաւ յուղիչ բան մը :

Դէպի ասպեան երկարելով իր փոշիթաթաւ ձեռքը , պը-  
պջած բորսար , ա'յն որ գարշանքի առարկայ էր եղած միշտ ,  
ծունգի եկաւ զարմացած աեսնելով հեղանոդի մարդ մը , որ  
սոսկում չէր զգար իր ներկայութենէն և մէկդի չէր հրեր  
զննք՝ իր նիգակին պինդ կողովը :

Զափաղանց յուղուած , տեսնելով այս գթութիւնը , հա-  
մարձակեցաւ անիկա՝ այդ անարդ , այդ ժանա , այդ արհա-  
մարհուած էակը , բառութենէն աւելի հոգը իր մէկ խոյանքովը  
կացնել իր պիզծ բերանը ասպեալին պողպատեայ ձեռնապանին :

Թշուառը գիտէր որ կինայ , առանց իր ախար փոխանցի-  
լու , շողջողուն պողպատին քսել իր շրթունքներուն թուքը և իր

շունչը տալ անոր : Ինք որ երբեք չէր համբուրած մարդկային ձեռք և որ իր մէկ հպումովը մահ կը պատճառէր , քսքսեց իր քոսակեն ճակատը այդ ձեռնոցին պողպատին վրայ , եւ առաջեար հանդարասութեամբ թող տուաւ որ քսէ անփկա՝ առանց արհամարհանքի , առանց գարշանքի , առանց ատելութեան , առանց ցասումի :

Մեծ Քամփատորը կը մնար անշարժ : Ի՞նչ կը մտածէր իր յախթազարդ սաղաւարտին ոսկիէ թելավանդակին տակ , երբ տեսաւ այդ յանդգնութեւնը . ի՞նչ զգացում անցաւ արդեօք իր զրահին ոսկիին տակէն : Անթարթ նայեցաւ երկար ատեն բորստին , ու ապա յանկարծ համեց երկաթեայ ձեռնապանը ու անոր տուաւ իր ձեռքը :

ԹԱՐՄԵՅ Տ'ՕՐԵՎԻՑԼԻ

### ՊՍ.ԾՄ.ՍԱԿԱՎ ԾԱՆՈԹՈՒԹԵՒՆ

1. Քամփատօր այն սպանիացի սապետն է որ ԺԱ. գարսւն հուշակաւոր եղաւ՝ կուռելով Մաւրիտանացիներուն դէմ:

2. Ալեքան լեռնաշղթայ մըն է Սպանիոյ մէջ :



### ԱՐԱԲ ԶԻԱԽՈՐԸ

Որքան երջանիկ է Արաբը , երբ ժայռի մը բարձունքէն կը քշէ իր նժոյգը դէպի անապատը ,

**Ա.Տամ Միլիցիէլիշ**  
(1798-1855), Լէճ ականաւոր բանաստեղծ եւ հայրենասէր :

կը լողայ ցամաք ովկիսմոսին մէջ և իր զլիքինի կուրծքովը կը կարէ չոր ալիքները :

Աւելի ցրագ և աւելի արագ , անոր ոտքերն հազիւ կը դպնան աւազներու երեսին . աւելի առաջ , ա՛լ աւելի առաջ , ահա կը սուրայ փոշիի մրրկի մը մէջէն :

Սիւ է իմ նժոյգս՝ մրրկաբեր ամպի մը պէս : Աստղ մը կը

շունչ իր ճակատին վրայ արշալոյսի մը նման : Հովին կուտայ իր չաղամի բաշը , և իր ճերմակ սովերը փաղակ կը ցայտեցնի :

Թոփիր , թոփիր , սպիտակասրուն կարիճու : Անտառնե՛ր , լեռնե՛ր , ճամբա՛յ տուէք , ճամբա՛յ :

Իզուր կանաչ արմաւենի մը ինծի կ'ընծայէ իր հովանին ու իր պատւղները . կանգ չեմ տուներ ես : Արմաւենին , ամօթահար , կը փախչի , կը պահուի ովասիսի մը մէջ և կարծես իր տերեւներուն խարշափուլը կը ծիծաղի յանդգնութեանս վրայ :

Ժայռերը , պահապան անապատի սահմանագլուխներուն , մուզը և սեւ դէմք մը կը գարձնեն ինծի , կը կրինեն արձագանդը ձիւս արոփին և կ'ըսես ինծի այսպէս կը սպառնան .

— «Ուր կը սուրայ անխելքը . հնո՞ւ իր գլուխը հովանի պիտի չկրնայ գանել արեգակին նահարուն դէմ՝ ո՛չ դալարաւասաղրթ արմաւենիի մը տակ , ոչ սպիտակալանջ վրանի մը տակ : Հոն վրան մը միայն կայ , երկինքին վրանն է այդ : Միայն ժայռերը կը պառկին հոն . միայն աստղերը կը ճամբորդեն հոն :»

Կը սուրամ , կը սուրամ ես . կը դարձնեմ աչքերա , և կը տեսնեմ որ ժայռերը , ամօթահար , կը փախչին ու կը պահուըալին մէկ մէկու ետեւ :

Բայց անգղ մը կը լու անոնց սպառնալիքը . անմտաբար կը կարծէ թէ գերի պիտի բռնէ զիս անապատին մէջ և կը խոյանայ օդին մէջէն ետեւէս : Երեք անգամ կը չըլապատէ զլուխս սեւ պակով մը .

— «Դիակի մը հոտը կ'առնեմ , հո՞ւսը կ'առնեմ , կը ճչայ անիկա : Ուկ անխելք ճիւտոր , ով անխելք երիվար : Զիւտորը հոս կրնայ ճամբայ փնատել . երիվարը հոս կրնայ արօտ փնատել : Հո՛վը միայն հոս իր ճամբան կը գտնէ . օձե՛րը միայն կրնան հոս իրենց ճարակ գտնել : Հոս միայն գիակւները կը պառկին . հոս միայն անգղերը կը ճամբորդեն :»

Կը ճչէր և կը սպառնար ինծի իր փայլուն ճիրաններովք :  
Երեք անգամ աչքով զիրար չափեցինք . մեր երկուքն ո՞ր  
զարհութեցաւ : Անգղն է որ զգաց զարհուրանք :

Կը սուրամ , կը սուրամ . և երբ աչքս դարձուցի , ան-  
գըր հեռուն , շատ հեռուն կը մնար , երկինքին մէջ կախ-  
ուած նախ ճնճղուկի , ետքը թիթեռնիկի , յետոյ մժեղի մե-  
ծութեամբ սեւ բիծի մը պէս , և ապա կը հալէր երկինքի կո-  
պոյտին մէջ :

Թոհիր , թոհիր , սպիտակասրուն կտրիճս : Ժայռե՛ր , անգ-  
ղե՛ր , ճամբա՛յ տուէք , ճամբա՛յ :

Բայց ամպ մը կը լոէ անգղին սպառնալիքը . և , կապոյտ  
երկինքին մէջ բանալով իր ճերմակ թեւերը՝ կիմայ հանեւէս :  
Կ'ուղէ որ ինք երկինքին մէջ ըլլայ նոյնքան աներկիւզ ար-  
շաւող մը՝ որքան եմ ևս երկրի վրայ : Կը կախուի գլխուս  
վերեւ , և ահա այն սպառնալիքը՝ որ կը չչէ հոպին հետ :

— «Ո՞ւր կը սուրայ անխելքը . տօթը պիտի հալեցնէ իր  
կուրծքը . ոչ մէկ ամպ պիտի գանուի՝ որ իր անձրեւովը  
լուայ տաք փոշիով ծածկուած անոր գլուխը , ոչ մէկ առու՝  
որ զինքը կանչէ իր արծաթահունչ կարկաչովը . չպիտի գըտ-  
նուի ցողի մէկ կաթիլ անգամ որ ինայ իր վրայ . որովհետեւ  
ինալէ առաջ , երաշտ հով մը պիտի լոէ զայն թռած մի-  
ջոցին :»

Ի զուր կը սպառնար ինծի : Ես կը սուրամ , կը սուրամ .  
ամպը՝ յոդնասպառ , կը սկսի երերալ երկինքին մէջ . վար կը  
կախէ գլուխը և կը կոթնի ժայռի մը : Երբ գլուխս դարձուցի ,  
արդէն հորիզոն մը կար մեր երկուքին միջեւ : Նշմարեցի գեռ  
ամպը և տեսայ իր դէմքին վըաւ ինչ որ կ'անցնէր իր սրտն .  
կաս-կարմիր դարձաւ անիկա բարկութինչն , յետոյ նախան-  
ձէն դեփ-դեղին եղաւ , ապա սեփ-սեւ կտրեցաւ դիակի մը  
պէս և թաղուեցաւ ժայռերուն հանեւ :

Թոհիր , թոհիր , սպիտակասրուն կտրիճս : Անգղն ր , ամ-  
ղե՛ր , ճամբա՛յ տուէք , ճամբա՛յ :

Այն ատեն աչքովս շրջանն ըրի հորիզոնին՝ իրր թէ ա-  
րեգակ ըլլացի , և շուրջս ոչ ոք տեսայ :

Հոս , մարդն երկեք արթնցուցած չէ նիրհած բնութիւնը :  
Հոս , տարիերը հանդարտ կը մնան շուրջս՝ ինչպէս որ կին-  
դանիները , առաջին անգամ գանուած կղզիի մը մէջ , վախ  
չեն զգար մարդուն առաջին նայուածքներէն :

Բայց , ո՛վ Ալլահ , ևս առաջին , ևս միակ մարդը չի՞մ  
արդեօք այստեղ : Աւաղէն հերծուած դաշտի մը մէջ կը տես-  
նիմ որ զօրախումք մը կը շողողայ : Ճամբորդնե՞ր թէ յելու-  
գակներ են որ դարանի կը սպասեն անցորդի մը համար : Որ-  
քա՞ն ճերմակ են այս ճիւռները և ինչ զարհուրեկի սպի-  
տակութիւն ունին անոնց նժոյգները : Կ'արշաւեմ և չեն շար-  
ժիր իրենց տեղէն . կը պոռամ և պատասխան չեն տար :

Ո՛վ Ալլահ , դիակներ են : Հին կարաւան մին է զոր  
հովը դուրս հանած է աւազներուն տակին : Աւզաերու ոս-  
կորներուն վրայ նատած են ներաբներու կմախքներ . այն ծա-  
կերուն մէջէն՝ ուր ատենօք աչքիր գանուած են , և մասթափ  
ծնօաներէն՝ աւազը կը հոսի և կ'ըսես սպառնալիք մը կը հծէլ .

— «Ո՞ւր կը սուրայ այս անմիտը . հեռուն պիտի հան-  
դիպի ուռականի :»

Կը սուրամ , կը սուրամ . դիակներ , ուռականներ ,  
ճամբա՛յ տուէք , ճամբա՛յ :

Ուռական մը , ահաւորագոյնն անոնցմէ , որոնք կը յու-  
զին Ափրիկէն , միայնակ կը շրջէր աւազէ ովկիանոսին վրայ .  
հեռուէն կը նշմարէ զիս , կը զարմանայ , կանգ կ'առնէ , և ,  
թաւակելով ինք իր վրայ , կ'ըսէ մտովի .

— «Ո՞վ է փոքր եղբայրներուն մէջէն այս հովը՝ որ իր  
տիսեղծ մարմնովը և իր գետնաքարչ թոփչքովը կը համար-  
ձակի այսպէս խիզախել մինչեւ իմ ժառանգական անապատ-  
ներուն մէջ :»

Կը մունչէ և կուգայ վրաս՝ շարժական բուրգի մը պէս :  
Տեսնելով որ մահկանացու մըն եմ և տեղի չեմ տար իրեն ,

կատաղութեամբ ուսքը գեսնին կը զարնէ և տակնուվրայ կ'ընէ Արարիոյ կէօր, կը բռնէ զիս, ինչպէս անգղ մը պիափ բռնէր Ճնճղուկ մր: կը ծեծէ զիս՝ իր յորձանապասոյտ թեւերովը, կ'ալրէ զիս իր հրակէզ շունչովը, կը նետէ զիս օդին մէջ և անգամ մըն ալ գետին կը զարնէ:

Վեր կը ցատկեմ և կը մարմնչմ իր հետ. կը խորտակեմ իր յորձանքներուն հակայական հանգոյցները: կը պատըռտեմ, կը խածնեմ զայն, ակւաններուն տակ կը մանրեմ իր աւաղէ մարմինն կոտորները: Ուռականը կ'ուղէ խուսափի թեւերուս մէջէն՝ սիւնի ձեւով. չի կրնար ազատել ինքինք և կը փշուի ակօս-ակօս: Վար կ'ինայ իր գլուխը, կը վերածուի փոշի անձեւի և իր հակայական դիակը կը ասրածուի ոտքերուս առջևու՝ քաղաքի մը պարիսպին պէս:

Այն ատեն շունչ քաշեցի ես. վերցուցի աչքերս և հպարտութեամբ նեւեւեցի ասաղերուն. և բոլոր ասաղերը կը սեւելին իրենց ոսկիէ աչքերը իմ վրաս, որովհետեւ անապատին մէջ ինձմէ զատ ուժիչ մէկը չէին տեսներ:

Ա՛խ, որքան քաղցր է չնչել հոս լիաթոք: կը չնչեմ հս ազատորէն, լիալիր, լայնօրէն: Արավիստանի ամբողջ օդը հազիւ կը բաւէ թոքերուս: Ա՛խ, որքան քաղցր է նայիլ հոս՝ աչք կարածին չափ: Աչքերս լայն լայն կը բացուին, աւելի կը լուսատին, կը թափանցեն հորիզոնին սահմաններէն անդին: Ա՛խ, որքան քաղցր է ապածել հոս բազուկները՝ համարձակ, ազատորէն, իրենց ամբողջ երկարութեամբ: Ինծի կը թուի թէ թեւերով պիափ գրկեմ ամբողջ տիեզերքը՝ արևելքէն արեւմուտք: Մտածումս կը խոյանայ, նետի մը պէս, աւելի բարձրը, աւելի բարձրը, ա՛լ աւելի բարձրը, մինչեւ երկինքի վիճը: Եւ ինչպէս որ մեղուն իր կեանքը կը թաղէ խայթոցին հետ՝ երբ զայն կը միսէ, այնպէս ալ ես, իմ մտածումով՝ հոգիս կը խորասուզեմ երկինքին մէջ:

ԱՍԱՄ ՄԻՑՔԻԿՎԻԶ

## ԶՄԵՌՈՒԱՆ ՀՈՎՈՒԵՐԳՈՒԹԻՒՆ

Իրիկունը կը ծաւալի ծորին մէջ,  
Ցուրտ գիշերուան բերանաբաց դըռներէն.  
Բըրին թաւշոտ կողին վլրայ, մնղմօրէն,  
Հովի քընքուշ հեւէք մը կ'առնէ ելեւէշ:

Կը թըրթըրուայ յուշիկ՝ զեփիւոք թեթեւ,  
Ու դեռածիլ դալարիքը ձըմեռուան  
Իր համբոյրին փայփայանքէն՝ ցուրտ մահուան  
Կարծես կըզգայ նախազգացումն ակներեւ:

Իրիկուն է. լուռ է զիւղակն ամայի.  
Վերադարձող կովերը մերթ, սրտագին,  
Կը բառաշնն կարօտն իրենց հորթուկին,  
Փողոցներուն մէջ զիւղակն ամայի:

Ետ կը դառնան մարդիկ՝ հեռուի դաշտերէն,  
Մինչ յոգնութեան տոպրակը դեռ կըռնակին.  
Հողագործը, դուռը նստած իր հիւղին,  
Տըրեկիներուն կը թոթուէ հողն յամբօրէն:

Ու երկինքի թաւշին խորէն կապտանուշ,  
Կըռունկներու կարաւան մը կը հոսի,  
Եւ չի կենար, դեռ շատ ցուրտ է, եւ քանզի  
Գարունն, աւաղ, զուցէ մընայ դեռ շատ ուշ:  
ԱՐՏԱՇԵՍ ՅԱՐՈՒԹԵԽՆԵԱՆ



## ԶՈՒԻՑԵՐԻՈՅ ԴՊՐՈՑԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՆԵՐԸ

Զուիցերիական հիմ ու լաւ ներշնչուած սովորութիւն մը կ'ուզէ որ դպրոցակամները, տարեկան աշխատութեանց աւարտումին, և նոյնիսկ մրցանակէն ու վլայագրէն զատ, ունենան քաղաքին կողմէ իրենց ընծալուած հրապարակային պատիւներ, ինչոյք ու զուարձութիւն։ Այս ալ կէսօրէ յետոյ այսպէս, ամբողջ օրը իրենցն է։



Աքրեսու Պերպէրեան (1851-1907), բազմերախտ գաստիարակ եւ մեծահմուտ գրող, որ հիմնադիրն է համանուն գալոֆարանին։ Գրած է Առաջին Երեխել եւ Խոհեմարդ եւ Յուշի բանաստեղծական հատորները. եր Տրապանագրական յօդուածներէն, ճառարկէն, քննադատութիւններէն եւ այլ գրութիւններէն մաս մը ամփոփուած են Դպրոց եւ Դպրոքիւն անուն հատորին մէջ։

Նշանակուած ժամուն կը կազմուի հանդիսական թափօրը՝ որ ճամբար կ'ելլէ դէսի այն հանրային պարտէզը, որ այդ օրուան համար նոյն աշակերտներուն զրոսավայր նշանակուած է։

Կրթական բանակներուն զօրահանդէմն է այս, կամ յաղթական հանդէսը, որ կը ցուցնէ թէ Զուիցերիան ինչպէս գիտէ զուրգուրալ իր մատաղ սերումդին վրայ և յարգել ու խրախուսել անոր պատրաստութիւնը՝ քաղաքացիական ապագայ պարտաւորութեանց համար։

Նկարագրեմ հոս միայն Ժընէվ քաղաքին նախակրթաբաններուն միահամուռ թափօրը, որ ամէնէն շքեղն էր և որուն 4000 աղայ, աղջիկ և մանչ մասնակցեցան։

Վեհ եւ յուզիչ է տեսարանը։ Լէման լճին եզերքներուն վրայ տւ բածուող՝ «Անզլիական Պարտէզն» է ժամադրավայր, ու անկէց, ամէնէն բազմամարդ փողոցներէն անյնելով, թափօրը պիտի երթայ քաղաքին վերը՝ ընդարձակ ու դարաւոր ծառերով զարդարուն պարտէզը, որուն մէջ է համալսարանը։

Այս երկայն ճամբուն երկու կողմը ծայրէ ծայր հազարաւոր բազմութիւնը ցանկ կազմած է արդէն, ու տուններուն պատուհաններէն բիւր գէմքեր դուրս են երկնցած՝ սպասելով մտտաղերամ գունդին անցքին։

Ահա նախ կուգայ հրշէջ զօրքերու ջոկաս մը՝ սուաջնորդութեամբ իրենց հրամանատարին, — կորմի մարդիկ, որ կը քայեն համաշափ քայերով. իրենց պղնձեայ ոսկեգոյն սաղաւարտներուն վրայ՝ պայծառ արեգակի մը ճառագայթները կը ցոլանան։ Յետոյ, Ժընէվի էն ընախիր թմբկահար զօրքերու մէկ խումբը, հակայ մարդերէ կազմուած, որոնք թմբկապետին ետեւէն կ'երթան ուղիղ, իրենց ուռներուն խուլ որոտը գուացնելով։

Աննցմէ վերջ, փողարներու վաշտը՝ որոնց սուր գունչւնը օդը կը պատուէ ու ոստանը կը գղրդէ՝ ամէն արձագանգներն արթնցնելով։ Աւելի՛ հեռուն, կուգայ քաղաքասկետական վառվառը աշխուժ նուագով, ու անոնց ետեւէն նշանութիւնները, — աւաշին գծին վրայ Պետական Խորհուրդին, Աւագ Ժողովին, Քաղաքին Վարչական Ժողովին ու Քաղաքապետութեան նախագահները, և յետոյ ուրիշ պաշտօնական անձեր, հանդիսական օրերու սեւ Ֆուանովը ու սպիտակ փողկապով։ Ասոնք կ'աւաջնորդին 2000 մանչ աշակերտներու հինգ խումբերուն, որոնց գլուխը կը քայի, Քաղաքապետական Ժողովի անդամ մը. իւրաքանչիւր խումբի առջեւէն բարձր կը տարուի՛ անոր պատկանած թաղին անունը և զայն կազմող աշակերտներուն թիւը կրող նշանատախտակ մը։

Ամէն մէկ խումբի առջեւէն ու քովչն կ'երթան իրենց դաստիարակները . ամբողջ գնացքին երկու կողմէն, իրարմէ ոչ շատ հեռաւորութեամբ գացող զօրքերու շղթայ մը կ'երկարի :

Կարգով, վեց առ վեց կը քաղեն աշակերաները զինւորական քայլով, իրենց կուրծքին կամ բազկին վրայ կրելով հանդիսական շքանիշը . քիչ մը աւելի մեծերը իրենց եղած պատիւն գիտակից ու հսկարտ, փոքրերը մանկացին ինդութեամբ, զրօնավայրն համեմու անհամբեր :

X

Մանչերէն յետոյ, 2000 ալ աղջիկներ, գարձեալ վեց վեց, իրենց վարժուհիներով, 13-14 տարեկանէն մինչեւ 7-8 տարեկաններ, մեծ մասը արձակ իրենց կոնակին վրայ թողած ոսկեգոյն մազերնին : Ասոնց գունդերն ալ իրենց առջեւէն ունին երաժշտական յատուկ խումբ, արտեստասէր քաղաքացիներէ բազկացած, որ կ'անցնի նուագելով . և ամէնէն յետոյ, վերջապահ զինուորական ջոկատ մը կը փակէ թափօրը, սրուն գլուխն արդէն հասած է նոպատակակէտին՝ երբ «Անդիսական Պարտէցիչն» նոր դուրս կ'ելէ անոր վերջն մասը, — անսպառ գ'ետ սիրալի, որ մաստաղափայլ կեանքի կոհակներ կը թաւալէ . . . :

... Հանրային պարտէզը այսօր միմիայն աշակերտներու և աշակերտուհիներու յատկացուած է . իրենց հետ միայն իրենց ծնողքը մասնաւոր տոմսերով կրնան ներս մանել . սաւաիկաններ կը պահպաննեն դոները :

Չուցերիւական Դաշնակցութեան, Ժընէվի և այլ Գանթուններուն դրօշակները կը ծածանին հոն . երկայն սեղաններ կանգնուած են՝ որոնց վրայ պատրաստ է զինիի ու գարեջուրի սատմաններուն մէջաւեղերը իրիկուան թեթեւ ծաշը, որ պիտի տրուի ուսանողներուն . ամէն սեղանի գլուխ արձանագրութիւն մը կը կրէ, անունն այն ուստուցչին կամ ուսուցչուհին՝ որուն դասարանին ուսանողները պիտի բազմին հոն :

Եւ գարաստանին մէկ ծայրէն միւսը, թաւ ծառերու շուքին տակ ու դալար մարգերուն վրայ, շարուած կանգուն կը սպասեն նուագաւոր հեծելախազեր, մարմնամարզիկ զրօսարաններու գործիներ, մրցակայմեր, խաղալիկներու, անուշելիքներու, պաղպաղակի սեղաններ, դիմաձգութեան փորձի տաղաւարներ, և պարի յատուկ տախտակամած գեալին մը :

Եւ ահա բոլոր տղաք ճաշասեղաններուն շուրջն ին, որմնք արագ կը մերկացուին . ու պահ մը յիտոյ ամէնքը գրաւած են իրենց արամագրութեան տակ դրուած խաղի ու զրօսանքի առատ միջոցները :

Ոգեւորութիւնն աննկարագրելի է :

Ամէնքը կը դրօմոնուն, կը մրցին, կը պարեն, կը դառնան, կը վազեն, կը ցատկեն, կը պատան, կը խնդան, կ'երգեն, կը սուլեն, կ'ուտեն, խումբ խումբ կը ճեմին, խօսակից ընկերներ կամ ընկերուհիներ . և երաժշտախումբը, մերթ զինւորականը, մերթ քաղաքայինը, կը նուագէ :

ՈՒԹԷՌՈՒ ՊԵՐՈՒՅԵԱՆ



## ՊՈՒՏՍ ՄԸ ԶՈՒՐ...

Գիշեր մը, երբ դեռ հաղիւ սկսած էի մրափեկ՝ խցիկիս դուռը զարնուեցաւ արագ ու բռուն հարուածներով : Ցատկեցի խտիկէս ու բացի դուռը : Նաւաստի մլն էր որ աճապարանքով ըստ ինձի .

— Շուտ, հագուեցէք ու վեր եկէք : Նաւապետը ձեզի կը սպասէ կոր : Շուտ բրէք . . .

Այս յանկարծական կոչչն քիչ մը այլայլած, անծանօթ ու հաւանական վտանգի մը կասկածովը, հակիրճօրէն ծածկուեցայ, և սանդուխին վեր շտապեցի :

Նաւապետը, գիշերագդեսով, բոպիկ, գրէթէ մերկ, հոն, վերնայարկի տախտակամածին վրայ, կեցած էր . Զիս

տերնելուն՝ քայլ մը յառաջացաւ դէպի ինծի, ու նեղսիրու շեշտով մը հարցուց.



**Սուրեն Պարբեւեան**  
(Սիսակ Պարտիզականեան),  
թրքահայ գրադէտ եւ  
հասպարակագիր: Իրն են  
«Քայլայումը», «Կիլիկեան  
Արևոտիցը» եւ «Հայուիին»  
հատորները: Որոնք կը պա-  
րունակեն շատ գեղեցիկ  
էջեր, գրաւած ուժեղ ու  
ամուր ոճով մը:

Շուշարած, չհասկնալով թէ ի՞նչ  
կ'ուզէր, խելքին ծալրը փութացի:  
Նաւասափ մը կեցած էր նոն՝ ձեռքին  
մէջ ամուր բանած պարան մը, որ  
կ'երինար դէպի վար: Ծուեցայ քիչ մը  
անոր ուղղութեամբը, ու պայծառ գիշերին մէջ, լատուերին  
արձակած լոյսին օգնութեամբ զարմանքալ նշարեցի, ասսնեակ  
մը մէթր հեռաւորութեամբ, փոքրիկ նաւակ մը, որ կը քաշ-  
ուէր կուգաք նաւուն հանէին՝ անոր թողած ծիրին փրփրածին  
ճերմակութեամբը վրայ:

Պարիկ, շատ պատիկ նաւակ մըն էր, որուն մէջ երկու  
երփառարդներ՝ Զուալի համագեասով, իրարու ուսէ բանած՝  
ոտքի կեցեր էին, ու օգնութեան պատաղի մը անձկոս կեր-  
պարանքով մը, վեր՝ դէպի մեզ կը նայէին ակնկատոց: Ծե-  
րուկ նաւալար մը՝ զեկին մօտ նասած, իր ծխամորճը կը քա-  
շէր, անոնց հային, վարժուած, համակերպած մարդու հան-  
դարտութեամբ մը:

Միջերկրականի մէջտեղերն ըլլալու էինք: Ի՞նչուէս  
այդ մարդիկը կրցեր, սիրու ըրեր էին, այդ փետուրի պէս

ճղճիմ նաւակով, մինչեւ այս վասանգաւոր բացերը յանդըգ-  
նիլ: Բայց, զարմանալու ատեն չէր: Նաւապետը քովս ի վեր  
կ'երերակար հմակ, իր սպասումին մէջ անհամբեր ու հրամա-  
յական: Երկաթէ ձողի մը յենած՝ քիչ մըն ալ վար ծուեցայ  
դէպի անծանօթները, և բարձրաձայն հարցուցի իրենց:

— Ի՞նչ կ'ուզէք, պարոններ:

Ու երկուքը մէկանց սկսան, ցամքած ձայնով մը, պա-  
տասխանել հեւ ի հեւ.

— Մենք փախստականներ ենք Ալճերիի ֆրանսական  
բանակին: Յուսունատ էինք մեր բաղդէն, ու առջի օր  
շեցինք փախչիլ. և օդին գեղեցկութենէն օգտուելով՝ այս  
սպանիացի ձկնորսին նաւակը նետուեցանք, ու ծովմն վրայ  
փրկարար հանդիպումի մը յայսովք բացուեցանք: Երկու օրէ  
ի վեր ցամքած ձգած հնք ու գեւ նաւու մը չէինք հանդի-  
պած: Մեր պաշարը հատած է, ու ծարաւէն կը մեռնինք  
կոր, ու ամէն վայրէկանի փոթորիկի մը վասնգը մեր կեան-  
քին կը սովունայ... Կը պաղասինք հիմա որ պարոն նաւա-  
պետը գթայ մեզի ու մեզ իր նաւն առնելով ո՛ և է օտար  
եզերք մը հաճի ձգել, որուն համար պատրաստ ենք վճարել  
ինչ որ պէտք է... Յանուն Ասուուծոյ, յանուն Մարդկու-  
թեան՝ կը պաղասինք որ պարոն նաւապետը գթայ մեզի ու  
այս խեղճ ձկնորսին, զոր բանի հարկադրեցինք ընկերանալ  
մեզի ու իր նաւակին...

Ալ մտիկ չըրի: Անմիջապէս խոխս գարձայ: Նաւապետը  
բացարութեանս կը սպասէր, խոժուալէմ: Կրցածիս չափ  
ազդու բառերով ըստ իրեն՝ երկու ֆրանսացի զինուորներուն  
յուսահաս արկածը և անոնց ներկայ ահաւոր կացութիւնը:

Մինչ ես նաւապետին կը խօսէի, անոնք վարէն կոկծալի  
ձայնով մը անդադար կը կրինէին.

— Յանուն Ասուուծոյ, յանուն Մարդկութեան...

Բայց հազիւ արտասանած էի «փախստական» բառը,  
երբ ակսայ որ բարկութեան պատառմով մը դաժանցան նա-  
ւապետին աչքերը:

— Կ'օգտէ՛, ընդմիջեց զիս, չոր ու կտրուկ շեշտով մը:  
Ապա նաւասառիխն գառնալով՝ հրամայեց թող տալ պարանը.

— Լէթ կօ տեր տօֆ...

Սյն ատեն, քստմնելի ու աղեխարշ բան մը պատահեցաւ Երկու փախստական զինուորները սրտաճմիկ ձայներով,  
որոնք հոնդիւններու պէս խռապա կը հնչէին, սկսան պոռալ.

— Պո՛ւտ մը ջուր, օ՞հ, պո՛ւտ մը ջուր, գոնէ պո՛ւտ  
մը ջուր...

Խենդեցած էի: Ասիկա չէր կրնար ըլլալ: Նաւազեար  
երթալու վրայ էր: Վազեցի, թեւէն բոնեցի, ու աղաչաւոր  
թախանձանքով մը կառչեցայ իրեն.

— Պարո՞ն նաւապետ, ջուր կ'ուզեն կոր, քիչ մը ջուր  
գոնէ ըսէք որ տան իրենց, մե՛զք են, պարո՞ն նաւապետ,  
մե՛զք են...

Բայց նաւապետը, անտարբեր, անողոք, թեւը ձեռքէս  
քաշեց, ու մերժողաբար մոլտաց.

— Նելիր մա՞յնս, հոգս չէ...

Ու խօսքը՝ պարտականութեան վրայ գտնուող երկրորդ  
նաւապետին ուղղելով՝ բարձրածայն հրամայեց երագել նաւուն  
գնացքը.

— Ֆո՛ւլ սրիմ, մսքը ձանսըն, քշէ՛ նաւը լիաշոգի, Պ.  
Ճա՞նաբն:

Ապա ելաւ գնաց՝ իր ընդհատուած քունը շարունակելու:  
Երբ ետիս դարձայ, նաւակն արդէն կորառած, անհետացած  
էր տիսութեանս սահմանէն: Բայց դեռ ականչներուս  
մէջէն կը կոտտար եղկելի փախստականներուն գաղարասանջ  
աղաղակը.

— Պո՛ւտ մը ջուր... պուտ մը ջուր:

ՍՈՒՐԵՆ ՊԱՐԹԵՒԵԱՆ



ՕՐԻՆԱՑ

Նկար Ա. Ակտաշի

## ԳԵՂՈՆ

ՎԱՆԱՅ ՏԱՐԵԽԻՆ ԵՒ ԿԱԽԷԹԻ ԳԻՆԻԻՆ

Դրախտը անշուշտ հաստատուած էր հոդ,  
բարեթեր երկիր, դժբախտ հայրենիք...  
Հունձքը ատոք էր, մարզը քաղց-  
րահոտ  
Եւ վլրադ ապրող մարդոց երջանիկ  
Ամէն օր տօն էր, ամէն օր հարս-  
նիք...

Սրիւնը հոդին եւ բերքն ալ ծովին  
Ճաշակելով յար՝ կօրհնէին նախնիք  
Կանայ տարեխն ու Կախէթի գի-  
նին...:

Զը կոխուորւած չը մընաց արօտ...  
Ամէն անկիւնէ գազանն իր ժանիք  
Ցուցուց եւ քանդեց... եւ ամէն զը-  
րուու  
Դաշտերը չորցան... ամէն մէկ  
տանիք

Սուզի քող կապեց... մանկունք, պատանիք  
Երգելը մոռցան, և իրենց հանին  
Ալ մոռցաւ բերել մառանէն աննիգ  
Կանայ տարեխն ու Կախէթի գինին...:

Մ'կ երջանկութեան աննըւան կարօտ...  
Լոյս մը կը ծագի համբուն վրայ մենիկ...  
Ահա կը դառնայ հօտը հովուին մօտ,  
Եւ ահա՛ այզին, մանկամարդ կընիկ,  
Կըզգայ իր ծիծերն հոյզով նորէն լիք...  
Եւ սեղամներուն վրայ կ'երեւիս  
— Մինչդեռ օրհնութեամբ, քա՛ջեր, կը յիշուիք—  
Կանայ տարեխն ու Կախէթի գինին...:



Առիան Թէքիեան,  
Թրքահայ գրագէտ, սա-  
նաստեղծ եւ հրապարա-  
կագիր: Իր քերթուածները  
լոյս տեսած են երկու  
հատորներով, — «Հոգիր» եւ  
«Հրաշալի Յարուրին»:

## Զ Օ Ն

Շարա՞յ, զէր իշխան Շիրակայ, հերիք  
Որքան ամբարներդ պարապ հեծեցին.  
Ողջունէ դարձեալ երկնային բարիք՝  
Վանայ տարեխն ու Կախէթի զինին:

ՎԱՀԱՆ ԹԵՐԵՅԱՆ



## ՄԱՐԴԸ ԿԸ ՏԻՐԱՊԵՏՀԵ ԵՐԿԻՆՔԻՆ

Ինչ որ երեկ երազ կը թուէր, այսօր իրականութիւնն է արդէն:

Երեկ, անհաւասափի երազ, ցնո՞րք կը թուէր որ մարդը կրնայ թաշիլ օդին մէջ՝ թռչունի պէս: Բայց ահանք՝ք, այսօր ահա մարդիկ կը թռչնի երկինքին մէջէն՝ ամազերէն ալ արագ ու թռչուններէն ալ արագ:

Ժամանակ մը կար որ ծալ ու սվիխանոս յուսահասութիւն կը պատճառէին մարդոց՝ իրենց սնուահման տարածութեամբ, Փոքր նաև ակներն ու առագաստանաւերը տաշեղի կաորմնը էին միայն, խաղաղիկ փոխորդին ու ալիքներուն:

Մարդկային հանձարք հնարեց շոգենաւը և յաղթահարեց ծովերը:

Երկաթուղին՝ որ սկսաւ սուրալ ցամաք եւ կրին վրայ, չ' չեռաւսրութիւնները, կարի անցնելով լեռ ու հովիս, և մօսեցնելով քաղաքներն ու երկիրները մէկմէկու:

Կր մնար երկինքին աիրապեսութիւնը: Հնարուեցաւ օդապարիկը, Բայց, շուտով տեսնուեցաւ թէ հովք մնձագոյն թշնամին է անոր. դուն կ'ուզես հիւսիս երթալ, իսկ ահա օդի բոււն հոսանքները կը փշին հիւսիսէն և քեզ կը տանին հարսւ: Կ'ուզես արեւելք երթալ, հովք քեզ արեւմուտք կը տանի:

Մարդն սկսաւ ուրիշ ուղղութեամբ մտածել. — կարելի չէ՞ր արդիօք գործիք մը հնարին, որ թռչունի նմանէր և թռէր անոր պէս՝ առանց երկիւղ ունենալու հովին: Չէ՞ որ մարդիկ նաւը հնարին էին՝ ձուկին նայելով և ձուկը նմանցնելով: Ուրիմն օդին մէջէն թռչող գործիքն ալ պէտք է նմանէր թռչունին:

Սուածին անգամ թռչունի ձեւով և թռւերով գործիք մը շնորհ ֆրանսուա Փէնո անունով ֆրանսացին՝ 1871ին: Բայց, շատ անկասար բան էր այս գործիքը, գրեթէ աղու խաղաղիկ մը:

Լիլիանթալ անունով գերմանացին աշխատեցաւ կատարելագործել զայն և յաջողեցաւ անով բրուրէ մը կամ բարձր տեղէ մը վար ցատկիլ, 1891 թուեկանին:

Անկէ ետք հնարիներուն միտքը կանգ չառաւ. — արդեօք կարելի չէ՞ր շարժիչ մեքենայ մը աւելցնել այդ գործիքին մէջ՝ որ ինք իրեն առաջ չափէր, ըսել է՝ թռչէր: Ինչո՞ւ չէ: Եւ ահա վեց տարի չամոցած, 1897ին, Ատէր անունով ֆրանսացին յաջողեցաւ իր գործիքով թռչելու փորձ մը լնել:

Հարկ եղաւ սպասել ասար տարի եւս, համբերատար փորձերու և լոին կասարելագործման տարը տարիներ, — մինչեւ որ երեւցաւ թռչող մարդը:

1908ին Ֆէրման եղբացներէն մէկն է որ կը թռչի իր երկյարկանի սաւառւնակով, մօսաւորապէս կէս ժամու չափ՝ դաշտի մը մէջ, արտերուն, այգիներուն, ծառերուն և տուներուն վերեւէն. մէկ երկու օր ետք, նոյն փորձը կը կրկնէ Պրէրիօ՝ իր միայարկ սաւառնակով:

Այս արի ֆրանսացին կը մտադրէ անցնիլ ֆրանսացէն Անգլիա՝ թռչելով: 1909, յուլիս 25ի արեւածագին, Քալէ



Քաղաքին մօտակայ մէկ գիւղէն ճամբայ կ'ելլէ : Արագօրէն կը թռչի դէպի վեր՝ 80 մէթրի չափ, ապա կ'ուղղուի ծովուն վրայէն դէպի Տուվր: Կէս ժամ յետոյ, անգլիացի նաւաստի մը կը տեսնէ որ հորիզոնին վրայ խոշոր թռչունի պէս բան մը կ'երեւնայ. թռչուն մը՝ որ կը սուրար զարհութելի արագութեամբ և այնպիսի աղմուկ մը հանելով՝ որ կը նմանէր սրբնթաց օթօմօպիկի մը աղմուկին. մէկ վայրկեանէն՝ արդէն իր գլխուն վերեւ էր անիկա :

Պէրիօն էր որ անգլիական ցամաքը կը համաէր, յաղթելով Մանչին :

Քանի մը օրէն ետքը, Փարիզի Քաղաքապետական Ժողովը յազմական բնդունելութիւն մը կ'ընէր Պէրիօնի՝ քաղաքապետական շնչնքին մէջ: Պէրիօն շատ համեստ կերպով չնորհակալութիւն յայսնեց և ըստ :

«Այս պատիւները կ'ուղղուին ոչ թէ ինձի նման համեստ ֆրանսացիի մը, այլ ֆրանսացի այն ազնիւ արիւնին՝ որ կը հոսի մեր բոլորիս երակներուն մէջէն և կը պահանջէ որ մեզմէ ամէնէն փոքրն իսկ, ինչպէս հմ ինքս, պատրաստ ըլլայ միշտ մեծ բաներ փորձենու:»

Այսօր արդէն մէկ չեն, երկուք չեն այն խիզախ սաւասնորդները՝ որ վասնգի տակ դնելով իրենց կեանքը, կը բանան երկինքի սողները, թռչելով մէկ երկրէն միւսը և կարել անցնելով Միջերկրականն անգամ:

Մանչէն թռչիլը հասարակ խաղ մըն է այլեւս. հիմա ամբողջ աշխարհի շրջանն է որ կը փորձեն բնել սաւասնակով:

Ֆրանսացի ուրիշ սաւասնորդներ յաջողեցան արդէն մէկ ժամուայ մէջ թռչիլ 210 քիլոմէթրը: Որպէս զի կարելի ըլլայ գաղափար մը կազմել այդ ցնորական արագութեան վրայ, ըսենք թէ՝ այս հաշուով, կարելի է Սամսոնէն Խարբերդ թըռչիլ... երկու ժամուան մէջ:

Ո. Զ.

## ՀԱՅ ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆԸ

Մեզմէ ոչ մէկը կրնար մտքէն անցընել գեղեցկութիւնները Հայ Երաժշտութեան արուեստին՝ որ իսկապէս ո՛չ եւրոպական է և ո՛չ արեւելեան, այլ ունի նկարագիր մը՝ աշխարհիս մէջ մէկ հատիկ՝ չնորհալի քաղցրութեան, խորաթափանց յուզման և ազնիւ գորովի: Եղանակներ՝ փափուկ և սակայն որոյ թաւալումներով, ճկուն ու կինդանի կշուութիւններ, երաժշտութիւն մը, որ ամբողջապէս սրտէ կը բղխի և կը հոսի ինչպէս ջուր մը գոյլ, թափանցիկ և պայծառ :

Երեւ կայ այդ երգերուն մէջ, բայց ոչ լափող արեւը Երաբիոյ և Պարակասունի անսպասներուն: լրայ մը ոսկեզօծ, համակ երկնային, որուն ջիրմութիւնը փայտայանք մըն է սարերու սպիտակութեանը, անտառներու կամանչութեանը և կարկաչող աւուակներու ցողքերուն: Թերեւս չին սխալիր անոնք, որ դրախտը կը գետեղին Հայաստանի մէջ՝ Արարատ լեռան սաւրուար, որովհետեւ այդ երկիրը որուն պատմութիւնը այնքան գժբաղդ է եղած, ընտրեալ աշխարհ մըն է արգարեւ, ուր բնդմաւոր ու բարեացակամ բնութիւնը իր բարիքները կը շռայէ մարդուն:

Երկայն, խաղաղ, սիրուն ու ժպտուն հովուերգութիւն մը, հակառակ այն բոլոր պատուհաններուն որ անոնց վրայէն անցած են: Մարդոց հոգին այդ բարեբաստիկ աշխարհին արժանի միացած է, պահած է ինք իր խորքը, իր բնիկ մաքրութիւնը, իրերու բարութեան վրայ իր վստահութիւնը և իր լոյսի ու կեանքի սէրը: Եւ պարզաբանութեան այդ անգին գանձը, զոր ո՛չ թուրքերը, ո՛չ Քիւրտերը, ոչ Ռումները, ա՛լ աւելի բարբարոս, կրցած են բմբանել և ոչ ալ յափշտակել, մեզի փոխանցուած է անեղծ, այդ գեղագիծ երգերուն մէջ, ծաղիկներ երփնավառ ու բուրումնածոյն:

Սիրոյ երգեր են, մելամաղձիկ ու հրայրքոտ՝ ինչպէս աշխարհիս բոլոր երկիրներուն նոյնատեսակ երգերը, բայց գե-

ղեցկութեան հանդէս խանդաղասաւգին յուզման մասնայատուկ երանգով մը : Աշխատանքի երգեր, երկայն կոչաղաղակներ՝ հարուստ ձայնողրութեանց, մէկ լեռնէն միւսը արձագանգելու սահմանուած և աշխատանքի մղելու «ջան» եղը, եղբայրը, բարեկամը, գրեթէ որսակիցը հայ երկրագործին :

Ու դարձեալ ողբեր, ուր լքումին ու պանդխատութեան ամրող արտամութիւնը կ'արտաշնչուի ազատօրէն, որսինեան ոչ մեղադրանք կը խառնուի անոր, ոչ ընդվզում :

Եկեղեցական երգերը, նոյնպէս բարութին ժողովրդական, ոչինչ ունին այն քիչ մը վախկուայրագին, որ մեր գրիգորեան երգեցզութիւնը կապուած կը պահէ նոյն իսկ իր յօսի ու վասահութեան պահերուն մէջ . ատոնք զեղումներ են հոգիի մը որ ինքվինքը ամբազջութին կը բանայ իր Աստուծոյն և անոր կը յանձնէ, սիրոյ խոյանքի մը մէջ, իր բոլոր մտածումներն ու իր կեանքն ամբողջ . անոնց մէջ թրթուալը կը զգացուի հրավառ ու միսափքական հաւատքի մը՝ որ առանց ճիգի կը հասնի յափշակութեան կատարներուն :

ԼՈՒԻ ԼԱԼՈՒՅՑ



## ՄԱՐԳԱԳԵՏԻՆԸ

Երեսնին դարձուցած արեւին կողմը՝ որ հորիզոնին վրայ մարը կը մանէ իր վառայել պատանքին մէջ, խոշոր եզները ջուր խմելու կուգան այն առուէն, որ կը մզի մարմանդին մէջէն :

Լոյն կ'ընկղմն անոնք իրենց դունչերն ու անփոյթ գլուխները գեղցիկ ջուրին ջինջ ու արագ հոսանքին մէջ՝ զոր կ'արիւնաների ճառագայթ մը :

Եւսոյ, առանց տեսնելու, նայելով ոսկիէ մհծ դունդին՝

որ կը բոցավառի իրենց աչքերուն մէջ, անոնք կ'որոճան մարդագեանին փափուկ ու թարմ խոնակութիւնը :

Իրենց դունչերն ի վար կը կախուի շողինքի թել մը՝ զոր արեւմարը վարդագոյն կը ներկէ . և ամէն ինչ իրենց հեզ ու պերճ կիսադէմքին վրայ կը մատնէ հանգչող էակը :

Սակայն և այնպէս իրիկուան մութը կը կոխէ . հովը աւելի կը զօրանայ լայն հովակին մէջ . բնութիւնը՝ ամօթխածութեամբ քօղարկուած, կը լինայ խորհուրդով ու խաղաղութեամբ : Եւ ոսկիէ գեղեցիկ արեգակը՝ խորասուզուելով ծովուն մէջ, բնկղմող նաւու մը պէս, վերջին ակնարկ մը կը նետէ պայծառաջուի խոշոր եղներուն ու կ'անհետանայ ստուերին մէջ :

ԺԱԿ ՆՈՐՄԱՆ



## ՃԱԽԱՐԱԿ

Մանէ՛, մանէ՛, ի՛մ ճախարակ,

Մանէ՛ սպիտակ մալանձներ .

Մանէ՛ թելեր հասու ու բարակ՝

Որ ես հոգամ իմ ցաւեր :

Զէթ եմ ածեր ականջներդ,

Նոր շիներ եմ ըլտուիկ .

Դէ՞հ, շուտ շարժէ լայն թեւերըդ,

Ոստեր շինէ սրբուիկ :

Մանէ՛, մանէ՛, ի՛մ ճախարակ,

Լիսեռնիկդ պըտըտէ՛ .

Մանէ՛ թելեր հասու ու բարակ,

Իլկիդ վրայ փաթաթէ :

Տիզրանիկըս գուլպայ չունի

Հանդը կ'երթայ ստաբաց .



**Հազարոս Սեպայն** (1840-1911), Կովկասհայ բանաստեղծ եւ գրող: Ունի մանկական սիրուն ոտանաւորներ: Հազարս Աղայեան իր «Մայրեմի Հեղու» դասագրքերով՝ շատ մեծ ծառայութեւն ըրած է Կովկասհայ մանուկներուն եւ մանկական գրականութեան:

Գաբրիէլս չուխա չունի,  
Կ'ընէ անվերջ ուռ լաց:

Մանէ՛, մանէ՛, ի՞մ ճախարակ,  
Մանէ՛ սպիտակ փաթիլներ. Է  
Մանէ՛ թելեր հաստ ու բարակ՝ յ  
Որ ես հոգամ իմ ցաւեր:

Չըւալ չունինք, չաթու չունինք,  
Ոչ սամոտէն, ոչ պարան.  
Սյսպէս աղքատ դեռ եղած չենք,  
Կըտրուեր է ամէն բան:

Դեռ հարս էի, որ գործեցի  
Քանի կարպետ, խալիչա.  
Բայց անոնցմէ զուրկ մընացի,  
Հիմա չունիմ մէկ քեչա:

Կարմիր օրըս երբ ռեւացաւ  
Եւ պարուք մընաց թէնւ քիչ,  
Պարտատիրոջ սիրսն ալ սեւցաւ,  
Եկաւ տարաւ ամէն ինչ:

Մանէ՛, մանէ՛, ի՞մ ճախարակ,  
Մանէ՛ սպիտակ քուլաներ,  
Մանէ՛ թելեր հաստ ու բարակ,  
Որ ես հոգամ իմ ցաւեր:

ՆԱԶԱՐՈՍ ԱՆԱՅԵԱՆ



## ԲԻԷՐ ՔԻՅԵԱՆ

Եղաւ վայրկեան մը մեր յեղափոխական կուփու օրերուն մէջ՝ երբ արիւնի ու բանութեան սարսափելի ուժը քարբացուց ամէն հաւատք, ամէն յոյս, և ազատութեան համար ամէն լաւագեռութիւն, ինչպէս ձմեռնային գիշերուան մէջ փոթորկալից ցուրտը կը սառեցնէ յանկարծ հովին երեսը ամէն կեանք ու կինդանութեան երակ:

Մեր պատմութեան ամէնէն ողբերգական բայց ամէնէն մեծագործ շրջանը, այդ ծանր, այդ գալարուող օրերը՝ երբ յաղթահարուած և ուժասպառ, հոգեվարք և արդէն լուսջինչ կարծ ուսող ժողովուրդի մը կողմէ ճակատամարտի առաջին գիծը կուգային բռնել ո՛չ միայն բուռ մը մողեւանող անձնազուներ, այլև անոնց հետ կուշտ կուշտ, տարբեր ծագումով, տարբեր լեզուով և տարբեր երկիրներէ իրար գտած գաղափարի մարդիկ, ամէնքն ալ ընդդէմ միեւնոյն թշնամիին, պաշտպան ամէնքն ալ միեւնոյն դատին արդարութեանը:

Մեր յեղափոխութեան այն շրջանն էր ասիկա, ուր Հայկական Յաւը՝ իր մեծութեամբն ու սաստկութեամբը ազգային ըլլալէ դաղրեկով՝ կը դառնար մարդկալին, և, Հայկական Յեղափոխութեւնը, իր իրաւունքի և արիւնի ծփանքովը, կ'յնար Եւրոպայի վրայ, ամբողջ քաղաքակիրթ աշխարհին վրայ, դէսիք իրեն քաշելով բոլոր մեծ խղճանքները, իրաւասէրներու և արդարագաներու բոլոր շքեղ փաղանգը:

Ցասման ու բողոքի առաջին ճիշը Ֆրանսայի կուրծքէն էր որ փրթաւ, հանրամարդկային խտէաներու աւանդապահայն ազատասէր Ֆրանսային՝ որուն զաւակները, — Քլէմանսո,



ԲԻԷՐ ՔԻՅԵԱՆ

Բիէր Քիյեառ, Փօռէս, Բրէսանսէ, Անաթօլ Ֆրանս, Սէմպա, Թօնէթի, Պէսար, — հունտոր, ընկերաբան, խորհուղ, քաղաքագէտ ու քաղաքական գործիչներ, եղան մարտնչող մեզի հետ, եղան բողոքով ու գաղափարի ընկեր մեր դիմադրութեան բոլոր մարտկոցներուն վերայ:

Այսպէս է որ հոյակապ համաստեղութիւն մը բոլորուեցաւ Փրօ-Արմենիայի շուրջը, գնելով անոր մէջ արդարութեան ու ժողովուրդի մը ազատագրութեան անվիատ հետապնդութիւնը; Եւ Բիէր Քիյեառի բարոյական կորովը և մեր դատին համար ունեցած անասան անձնութիւննը եղաւ ու մնաց մինչեւ վերջը վառարանը հայասիրակական այդ գործունէութեան՝ ոչ միայն Ֆրանսայի, այլ և զրեթէ ամբողջ Եւրոպայի մէջ: Իրբեւ Խմբագրապետը Փրօ-Արմենիալի, Բիէր Քիյեառ ունեցաւ տարիներու անվիատ ու բեղմնաւոր աշխատակցութիւն մը հայ յեղափոխութեան՝ որուն նուիրեց իր տաղանդէն ու ժամանակէն, իր հոգածութիւնէն ու սրտէն այնքան բան՝ որքան չուզեցին թերեւս արամադրել հայ մտաւորականներէ շատերը: Բիէր Քիյեառի համար ոչ մեր ցեղը անձանօթէր և ոչ ալ անոր անձանքի աղբիւրը:

Պոլոյ մէջ, աղետալի թուականէն առաջ, իրբեւ ուսուցիչ պետական և հայ վարժարաններու՝ տեսած էր անձամբ հայ ցեղին ընդունակութիւնները, մտաւորական արթնութիւնն ու կորովը, և կատարելապէս համոզուած պատմական այն ազնիւդերին նկատմամբ, զոր պիտի կրնար կատարել Արեւելքի մէջ այս հալածական բայց խոստմալից ժողովուրդը. տեսած էր նաեւ կոյր ու բժամիտ բռնակալութեան բոլոր խենթութիւնը, որուն կարմիր քմահաճոյքը կը սպաննէր և ասեղծագործող միաքը, և ասեղծագործող ձեռքը, և ասեղծագործող ժողովուրդը: Դիտէր թէ ի՞նչ անսահման տանջարան մըն է բըռնապետական թուրքիան, և թէ այդ իրլիին մէջ Հայկական Աշխարհը, որուն զաւակները ակամայ, զէնք վերցուցած էին յանուն աղատութեան և յանուն իրաւունքի, ի՞նչ դարձուրելի դժոխւ մըն է:

Այս պատճառով էր որ իր գրութիւնները՝ Փրօ-Արմենիայի մէջ յատկապէս և միջազգային մամուլին մէջ ընդհանրապէս՝ ունէին բացառիկ կարեւորաւթիւն, կրելով խոր հմտութեան և ձեւնհասութեան դրոշմ Արեւելքի — Թուրքիայ — քաղաքական ու ընկերային գործերուն նկատմամբ:

Մէծարանքի ու համակրութեան ինչ փաստ որ կարող ըլլանք ի յայտ բերել մեր աղատութեան ու յաղթանակին հետ ամբագէս կապուած անուան մը համար, պիտի չըլլայ երբեք փոխարինութիւն մը. ոչ իսկ ո՛ւ և է վարձատրութիւն գործիցն գաղափարական աշխատանքին համար՝ որ իր բարոյական գոհացումը հետապնդուած նպատակին յաջողութեանը մէջ դատձ է արգէն լիսովի:

Ոչ. այդ տեսակ սամիկ ու չքաւոր մտածում մը չի կրնար և կարելի չէ որ առաջնորդ ըլլայ մեր ժողովուրդին: Մեր յարգանքն ու սքանչացումը պիտի յայտնենք յանուն գաղափարի այն մաքրութեան և ուժին, որ Քիյեառներու և իր գործակիցներուն յատկանիշը եղաւ, յանուն միջազգայնական եղբայրութեան ու համամարդկային խէչաներուն՝ որոնք իրերն զրօշ իրենց տակ հաւաքնցին ճնշուած ու հարստահարուած ժողովուրդներն ու բարեկամները, յանուն այն անձնութիւններն՝ որով աղատ քաղաքացին, ստունարելով աղգերը իրարմէ բաժնող նախապաշարումները, քաղաքական սահմաններն ու ընկերային արգելքները, նուիրուեցաւ տկարին պաշտպանութեանը, ոգորելով բոնութեան գէմ, ճակատաբաց ու համարձակ:

### ՈՒԽԵՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ

#### ՊԱՏՄԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ

Փրօ Արմենիա («Հայաստանի համար»), այն փրանսերէն հանգէւն է որ Փարփի մէջ հիմնուեցաւ Համբաւեան թռնակալութեան օրերուն, Հայոց դատը պաշտպանելու համար Եւրոպայի առջեւ: Անոր կ'աշխատակցէին ֆրանսացի ականաւոր գործները Փրօ Արմենիա դադրեցաւ 1908ին՝ Երբ հրատարակուեցաւ Սահմանադրութիւնը, սակայն ատենէ մը Եվեր վերստին սկսած է լոյս տեսնիլ գարձեալ Փարփի մէջ:



# Դ Ժ Բ Ա Խ Տ Ը

1

Խորասուզում մտածումներու մէջ, վաղեմի նշանաւոր իմաստունը, Փիլոն, կը դեգերէր իր հայրենի քաղաքին չըջակացը:

Քաղերու առեն, յանկարծ մրջնանոց մը նշմարեց: Արեւի փալուն ճառագայթներէն առքցած մրջինները կը վազվելին իրենց բոյնին նեղ ու միայն իրնոց յացնի ճամբաններէն, և, դուրս ու ներս կը կրէին զանապան ահասակ ծանրութիւններ: Կեանքը կ'եռար այս փոքրիկ կտոր մը հավն վրայ: Փիլոն հեռաքրքրութեամբ կանգ առաւ և ծուելով, մասավը մրջնանոցէն դուրս քաշեց փոքրիկ, ժրաշան մրջիւն մը, որ իր պատիկ ստքերալ առաջ կը քչէր շատ ծանր, իրմէ երկու անգամ աւելի մեծ բան մը:

Մը յիւնը արագօրէն գառնապով, ճարսիկութեամբ դուրս ելաւ անսր մասներուն մէջանզէն և նորմն վազեց դէպի մրջնանոցը ու սկսու առաջ գլորել իր ծանրութիւնը:

Փիլոն կրկին անգամ հեռացուց զայն իր բոյնէն, բայց մրջիւնը դարձեալ նոյն ձեւով վախուսաւ սոււաւ և շտապով դարձաւ մրջնանոցը:

— «Ենթած թշուառ արարած,— մտածեց Փիլոն. ինչպէ՞ս կը շարժի անիկա այս աննշան, մանրիկ արարածներու խմբակն մէջ. և որքան թող է: Մարդոն ալ այսպէս չէ...»: Ան ալ չի շարժիր այսպէս իր ամբողջ ուժովը, որպէս զի ասլի՛ մարդկային խառնակ ու շփոթ կեանքին մէջ. մարդն ալ, այս մասնիկին պէս, ինչպինք որբ ու դժբախա չզգա՞ր՝ երբ միայնակ է և առանձնացած իր նմաններէն: Օ՛, մոլորութիւն: Զեն գիտեր ոչ մարդիկ և ոչ ալ մրջիւնները. թէ ուրախութիւնն ու երանութիւնը միայն սուրբ միայնութեան մէջ է. չին գիտակ թէ մնաք ծնած ննք միայն երկնային կեանքի համար:»

Փիլոն այսպէս մտածելով՝ առաջ անցաւ:

Եւ ահա հանդիպեցաւ երկար տարիներու ծանրութեան տակ ծուած ծերունիի մը, որ միծ հոգածութեամբ իր տանն առջեւ պաղատու ծառ մը կը տնկէր:

— Ենթած ծերունի,— ըստ Փիլոն անոր. ի՞նչ մտքով այդ ծառը կը անկես. չէ՞ որ այդ եղջերենին պտուղ կուտայ 70 տարի յետոյ միայն. յոյս ունի՞ս որ այնքան երկար պիտի ասրիս:

— Ուստի ցի՞չ,— պատասխանեց ծերունին, երբ ես ծնայ, այս զաշտերուն մէջ տեսայ եղջերենիներ՝ որոնց վրայ արդէն կային հիւթալից, քաղցրահամ պտուղներ: Իմ նախորդներս տնկեր են ինծի համար, ես ալ կը տնկեմ: իմ յեանորդներուն համար:

Փիլոն քայլերն ուղղելով առաջ՝ հեռացաւ այդ տեղէն և կը մտածէր ինքնիւն:

— «Ողորմելի մարդիկ, մեր կեանքը շատ կարճ է. մենք մեր կեանքի ընթացքին հազիւ քիչ մը բան կրնանք ընել մեզի համար, սակայն գեռ. կը մտածենք ապահովել այն մարդոց ալ ապագան՝ որոնք մեզմէ ետքը պիտի գնն և անոնց կեանքն ալ պիտի ըլլայ նո՛յնքան կարճ ու անզօր: Օ՛, եթէ հասարակութեան օրէնքը ասոր մէջ է միայն, աշխարհիս վրայ աւելի մեծ մոլորութիւն չկայ՝ քան հասարակութիւնը:»

Սրեւն արդէն կը խոնարհէր դէպի իր մուտքը, և Փիլոն՝ որ այնքան ալ հեռացած չէր այն տեղէն, ուր ծերունին ապագայի համար կը տնկէր պաղատու ծառը, նստաւ խոսերուն վրայ՝ հանգստանալու: Եւ չի նշմարեց թէ ինչպէ՞ս իր ուժերն սկսան թուլնալ. ծանրացաւ գլուխը, պառկեցաւ գետինը և քնացաւ:

2

Եւ ահա վերջացաւ գիշերը. անցաւ օր մը, անցան անոր վրային դարձեալ մէկ քանի օր ու գիշերներ, բայց Փիլոն գեռ քնացած էր խորունկ, անվրդով քունով: Աներեւոյթ

ձեւք մը անոր շուրջը կազմեց քարել ծածկոց մը և դայն անտեսանելի դարձուց մարդոց նայուածքներէն:

Անցան տարիներ, վոխուեցան սերունդներ, չորցան ու ջուրով լիցուեցան նոր գետեր, բայց Փիլօն տարուած, ընկրդմած էր խոր քունի մէջ:

Եւ երբ լրացաւ ճիշտ 70 տարին, քարէ ծածկոցը յանկարծ չքացաւ և Փիլօն արթնցաւ: Քնացածներու յատաւկ սովորութեամբ, շփեց աչքերը և երկինքին նայելով՝ լսաւ:

— «Աս ո՛քան երկար եմ քնացեր: Երբ որ քնացայ՝ կը միշնէր, խոկ հիմա արդէն կէսօր է:»

Փիլօն ուշադրութեամբ նայեցաւ շուրջը և յանկարծ դիակ որ իրմէ քիչ մը հեռուն կը գտնուի մեծ, ճիւղառաս ծառ մը՝ ծանրացած հիւթալի, քաղցրահամ պատշներով:

— «Աս ինչ հրաշք է, — մտածեց Փիլօն. Երբ հս պատկեցաց քնանալու, այս ծառը չի կար: Զի կրնար պատահիլ որ այն ծերունիին անկած ծառը մէկ գիշերուան մէջ այսքան աճի:»

Եւ ահա տեսաւ որ գէպի ծառը կը վագէ մանուկ մը և կը սկսի քաղել պատշները: Փիլօն զարմացած՝ մօտեցաւ անոր:

— Ո՞վ է անկիր այս ծառը, — հարցուց մանուկին:

Մանուկը խնդաց:

— Հասկնալի է որ ոչ ես, ոչ ալ իմ հայրս: Զե՞ս գիտեր թէ քանի տարի պէտք է սպասել որ այսպիսի պատշներ կարողանայ տալ ծառը: Հայրս կը պատմէ որ այս ծառը անկիր է իմ պապու:

— Աստուած իմ, — բացագանչեց Փիլօն. ուրիմն ևս քնացեր եմ ամբողջ 70 տարի:

Եւ յուղուած, շփոթած, ու խոռվուած սրտով՝ հեռացաւ այդ տեղէն: Ինչքան որ զիտեց իր շրջապատը, չի կըցաւ գտնել առաջուընէ մնացած ո՛ւ և է բան: Կորսուած էր հին ծամբան: Հքացեր էին հին ծառերն ու տուները և անոնց երկայնքն ի վար տարածուող ուղիները, իր շուրջն ամբողջովին նոր էր ամէն ինչ:

Իրիկուան գէմ, պատահարար ինկաւ այն ճամբան՝ որ կը տանէր իր ծննդավայր քաղաքը:

Զորո կողմը մարդիկ. հրապարակներուն վրայ կ'եւար կեանքը: Փիլօն ագահութեամբ նայեցաւ շուրջը, անցող՝ գարձողներուն երեաները՝ աշխատելով անոնց մէջ ճանչնալ ո՛ւ է ծանօթ մը:

Բայց ծանօթներ չկային. ոչ ոք չի ճանչցաւ, ոչ ոք չի բարեւց զինք. ոչ ոք ուշադրութիւն չի դարձուց իրեն և ոչ ոք չի խօսեցաւ իր հետ:

Օսա՞ր բոլորավին, մինակ կանգնած էր անփիկա ամբոխին մէջ՝ որպէս թէ գանուէր անապատ մը կամ լիրան մը ցուրտ գագաթին վրայ: Հասաւչեց Փիլօն:

— «Այսանեղ, այսքան բազմութեան մէջ չկան ինձի ո՛չ ընկերներ և ոչ անօթներ: Հիմա պէտք է շատպել տուն և անմանել թէ արդեօք ազգականներէս մարդ մնացէ՞ր է թէ ոչ:»

### 3

Եւ մեծ անհանգստութեամբ Փիլօն քալելով մտաւ իրենց տունը, և տեսաւ թէ տան տէրը՝ հասուն, պատկառելի տաւրիքով մարդ մը — զագկեահին մօտ կեցած՝ կ'աշխատի: Անոր քով՝ կինը բուրդ կը մանէ, խոկ անոնց չորս կողմը ուրախ աղմաւ կով կը խաղան մանուկները:

Երբ Փիլօն ներս մտաւ, տան տէրը թողուց աշխատանքը, կինն՝ իր բուրդը, մանուկներն ընդհատեցին իրենց խաղը և ամէնքը մէկանց դարձուցին իրենց աչքերը դէպի ներս մանող անծանօթը:

— Կրնա՞մ արդեօք այսանեղ տեսնել Փիլօնին զաւակը, — հանդարտորէն հարցուց Փիլօն:

— Օ՛, ո՛չ, հառաչեց տան տէրը. Փիլօնին որդին, իր հայրս՝ բարեկաշտ Սիմոնը, վաղըւց մեռեր է:

— Այդպէս: ուրիմն դուն իմ թո՛ռս ես: Ես քու պապու եմ:

Այսպէս ըսելով՝ Փիլօն վազեց անոր քով և ուղեց գըր-  
կել զայն իր թեւերուն մէջ՝ բայց թոռը կամաց մը ետ  
հրեց զայն :

— Ես քեզ չեմ ճանչնար, երբեք չեմ տեսեր քեզ: Ու-  
րեմն, գնա՞ ճամբադ, բա՞րի մարդ:

Այսպէս պատասխանելով, առան տէրը ողորմութիւն  
առւաւ անոր և ճամբու դրաւ:

Հարազաներու մէջ եւս Փիլօն մնաց միայնակ, չճանչ-  
ցուած, օտար: Ուսափ, դուրս ելլերով, հեռացաւ տունին,  
տիրութեամբ համակուած:

Գլխիկոր, հոգիով վշտահար՝ գնաց գիտնականներու ձե-  
մարտնը, ուր անցեալին մէջ այնքան գոլասանքներ և պա-  
տիւներ էին շուայեր իրեն:

Կը մտածէր անիկա.

— «Իրա՞ւ այստեղ՝ ուր իմ կեանքիս երջանիկ և լաւա-  
գոյն տարիներն են անցեր, ոչ մէկուն սիրու պիտի բացուի  
ինծի և լնդունի դիս:»

Փիլօն մտասոյզ, մտաւ ճեմարանը: Լսեց թէ ինչպէս  
գիտական վէճերու մէջ կը յիշուի և յաճախ կը կրկնուի իր  
անունը, — «Այսինչ կարծիքն է յայտներ Փիլօն, այսպիսի  
սկզբանք մըն է դրեր Փիլօն, այնինչ օրինակն է բերեր Փի-  
լօն», ելն. ևայն:

Եւ ամէնքը իր վրայ կը խօսէին, իբրեւ վաղուց մեռա-  
ծի մը վրայ:

— Փիլօնը. ես եմ Փիլօնը, — բացագանչեց անիկա  
վշտալից հոգիով, և իր ձայնը լնդհասեց ու ծածկեց վիճող  
գիտնականներուն ձայները:

Բազմութիւնը լուց: Բոլոր գիտնականները նայեցան ա-  
նոր, բայց խուլ ու անտարեր մնացին դէպի իր խօսքերը.  
ցուրտ լուռթիւն մը տիրեց և կասկածու նայուածքներու  
միայն արժանացաւ անիկա. ոչ ոք հաւատաց իրեն: Ճեմարա-  
նին մէջ ալ չի վայելեց արժանի ուշադրութիւն:

Փիլօն դուրս ելաւ այս տեղէն ալ:

— «Ճա՛ւ է, ցա՛ւ է, — կը ծեծէր անիկա դառնու-  
թեամբ իր կուրծքը: Միայնութեանս ցաւը անտանելի է ինծի: Այսպէս չեմ կրնար ապրիլ, Աստուած, — բացագանչեց անիկա.  
տո՛ւր ինծի, Աստուած, կա՛մ հաղորդակցութիւն մարդոց  
հետ, կա՛մ մահ:»

— Հիմա հասկցար, — լուռեցաւ վերէն:  
Եւ Աստուած խզճաց անոր վրայ, ու նոյն գիշերը Փիլօն  
աւանդեց իր հոգին:

X

### ՊԱՅՄԱՆԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

Փիլօն, որ կը կոչուի նաեւ Հրեայ Փիլօն, յոյն փիլսոփայ մըն  
է ծագումով Հրեայ, որ ծնած է Աղեքսանդրիոյ մէջ՝ Քրիստոսէ 20  
տարի առաջ:



### ԹՌՉՈՒՆՆԵՐՈՒՆ ՄԱՀԸ

Վառարանիս մօտը, յաճախ, կը խորհիմ լո՛ւռ,  
Ցուրաչն սառած թռչնիկի մը անէանքին՝  
Անտառներուն, պուրակներուն մէջ կամ ալլուր:  
Զմրան երկար օրերուն մէջ գորշ տիրապին,  
Ամայացած բոյներն անտէր զոր կը լըքեն,  
Միշտ կ'օրօրուին հովէն, մուալլ երկինքին տակ:

Ո՞րքան փոքրիկ հէք թռչուններ՝ ցուրտէն, փուքէն  
Պիտի մեռնին սա ծրմեռուան մէջ դժնդակ:  
Մանիշակի քաղին ատեն, սակայն, երբոր  
երթանք շրջել մարմանդներուն վրայ հեշտին,  
Զենք գտներ հոն իրենց փափուկ կմախքն անզօր.  
Թռչունները, մեռներու մօտ, կը պահուըտի՞ն:

Թարգ. Տիկ. Փ. ՍԱՅԱՊԱԼԵԱՆ

ՖՐԱՆՍՈՒԱ ԳՈԲԷ



## ԱՇՈՒՂ ՄՈՒՇՈՆ



**Սրիփեհ Կարողիկոս Խոխիսեան** (1820 - 1907), բնիկ վանեցի, որ առաջնու անգամն ըլլալով՝ Հայաստանի մէջ, վանի Վարագայ վանքը՝ հիմնած է ապարան ու թերթ։ Գրաեւ է շատ մը գերեւր, եղած է մէծ հայրենակը, աքսորուած է Համբաւի կառավարութեան կողմէ Երուսաղէմ, ապա Կաթողիկոս ընտրուած է եւ դարձած էլմիածին։ Վերի կառը առ Պատիկի և Թոռիկի մէջ։

Ամէն քրիստոնէի գերեզմանին վրայ մէկ մէկ խաչքար անկուած է, վրան գրած են մեռնողին անունն ու կեանքը, որ տեսնողը կարդայ և ողորմի տայ։

Կարդանք ուրիմն, Թումիկ', այդ հին ու նոր յիշա-

Պահ մը թողունք, Թո՛ռնիկ, մեր կենդանի գաշտը, արի երթանք մեռելոց դաշտին այցելութիւն ընենք, Գիտեն, մահը տակաւ-տակաւ կը մօտենայ Պատկին. կ'ուզեմ որ վերջին անգամ, քանի կենդանի եմ, ոտքովս երթամ շրջիմ մեռելոց ննջարանը, մինչեւ այն օրը՝ երբ զիս նաշին վրայ դրած, «Բանդ Աստուած» ըսկալ կը բերեն կը դնեն գերեզմանն, ես ալ կը հանգչիմ մեր պապերան ծոցը։

Գերեզմաններն ալ մեզի համար մի մի խօսուն դասարան են։ Խաչքարեր և մեռենիրու յիշատակներ գես կը խօսին մեղի հետ։ Տեսնանք թէ հին ժամանակի մէջ ի՞նչ մարդիկ ծներ, և կիր են աշխարհ, ապրեր են, գործեր են թէ՛ բարի թէ՛ չար, և դարձեալ թողեր են աշխարհ, արեւ ու կեանք, տուն ու ընտանիք, մաեր ծածկուեր են մեռենիրու այս մութ աշխարհին մէջ։

Ամէն քրիստոնէի գերեզմա-

տակարանները. տեսնանք թէ ի՞նչ հարուստ տանուտէրեր և այլ աշխատաւոր ու նշանաւոր մարդիկ եղած են գիւղական ժողովուրդի գասէն, որոնց անցեալ կեանքն առաքինութեան դասեր են մեզի համար։

Գիտեն, կան այնպիսի մեռենիր, որ մինչեւ ի կատարած աշխարհի կը խօսին մեզի հետ։ Գրքերով կը խօսին, անմահ յիշատակներով կը խօսին, գերեզմանի քարերով կը խօսին։

... Երթանք մեր աւերակ Աստուածածնայ վանքը, որուն առաջարը միայն ողջ հնացած է. այդ առաջարին դուրսի պատին տակ, աղբիւր մը կը բղիսի տաճարին հիմն տակէն, և աղբիւրին մօտ հաստաբան ուռենի ծառ մը տնկուած է։

Աւանդաբար կ'ըսեն թէ այդտեղ անցիշատակ գերեզման մը կայ՝ առանց խաչքարի, և այդ գերեզմանը Աշուղ Մուշինն է։

Աշուղները աշխարհիս վրայ աննշան համարուած աղքատ մարդիկ են, ովկ պիտի անոնց հոգին հոգայ, կամ յիշատակը պատուէ և խաչքար մը տնկէ անոնց գերեզմանին վրայ։ Բայց հրջանիկ է աշուղ Մուշին, որովհետեւ իր գերեզմանաքարը Աստուածածնայ փոքրիկ տաճարն է, որուն հովանիին տակ կը հանգչի արդար հոգի Մուշին։

... Գիտեն, Թումիկ', աշուղները ազատ կեանք սիրող մարդիկ են, անաշէն չեն։ Իրաւ է որ շատ սիրահարական երգեր ունին, բայց իրենք ամուսնանալ շատ չէն սիրեր։

... Աշուղները անտուն, անընչաւէր, թափառական մարդիկ են։ Միայն սազ մը ունին, կը ձգեն թեւելուն և կը շրջին գեղէ գեղ, ուր որ հարսնիք կամ հոգեճաշ ըլլայ, անհրաւէր, ազատ կերպով կ'իրթան։ Դիտեն պարագային յարմար ուրախական և ողբական երգեր ու խաղեր կանչել։

Չմեռ ժամանակն իրենց համար շատ նպաստաւոր է, երբ գեղացիք դաշտային ախսատութենէն կը դադրին՝ տաք տիտանները կը քաշուին. մանաւանդ երբ լսեն թէ աշուղ է եկեր գեղը, ամէն աւելերէ կուգան, կը հաւաքուին։ Երգա-

հան աշուղը կը սկսի իր խաղն ու հէքեաթը։ Տեսնա՛ս դուն, թռոնի՛կ, ո՞րափ զմալիերով մարկ կ'ընէ մեր անգիր ու պարզամտա ժողովուրդը։ անոր համար աշուղը՝ աիրացուէն շատ գերազանց է, վարդապետի քարոզէն աւելի՝ հէքեաթն անուշ է։

ԽՐԱՄԱՆ ՀԱՅՐԻԿ



## ՈՐԲԵՐՈՒՆ ԿԱՂԱՆԴԸ

Երբ լուսաւոր ու տաքուկ Վեհարանէն ներս մտան՝ մէկէն այլափոխուեցաւ իրենց սովորաբար ցուրտ դէմքը։

Տամնեւինդն ալ, ընդարձակ ունեակին լուսութեան մէջ, աւելի արագ ու աղմկալի կը չնէին, անձկութեամբ դիտեկով բոլորի սեղանին վրայ դիվուած գոյնզգոյն ծրաբները՝ որոնց երանգը ձեղունէն կախուած մեծ լամբարին լոյսով կը սաստկանար։

**Տիգրան Զէօկիւրեան,** թրքահայ երիտասարդ գրագէտ եւ ուսուցչէ։ Գրած է Վամիլը անունով վէպը, որմէ առնուած է վերի հատուծը։

Սպազմար այս քառակուսի, մեծ սենեակը։ Տղաք ալ դիտէին որմերուն վրայ գանոււող քանի մը պատկերները, որոնց իւրաքանչւրը հաւանական և հիացման գուսպ աղաղակի մը անելի կուտար։

Ամէնէն առաջին ակնարկները Հայրիկին վրայ կ'իյնային,



որ գլուխը բաց, լայնաճակատ, մօրուեղ, իր խոր աչքերով կը տիրէ սենեակին. յետոյ՝ Գէորգ Դ. Կաթողիկոսին վրայ, լրջադէմ ու երկայնամօրուս, որուն գորշութիւնը կ'եղծեն երկու ձերմակ սահանքներ. ի վերջոյ սեւեռելով՝ սեւ վեղարին տակէն ծաղկող գեղանի և չէնչող դէմքի մը՝ եսայի պատրիարքին։

Երկարօրէն զննեցին Մայր Հայաստանին, առանց շրջանակի նկար մը, դրան հանդիպակաց պատին վրայ գամուած։ Վարսերը թափած, աւերակներու վրայ նստած աղջիկ մըն էր ան, որ բան մը չէր արտայայտեր, բայց իր անունէն կարելի էր ամբողջ ողբերգութիւն մը հանել և զգալ։ Տղաք ալ այդպէս կ'ընէին երեւի. Երկարօրէն վիճեցան ու բացատրութիւններ տուին, ի վերջոյ աշքերնին իջնեցնելու համար կարմիր կերպասսէ վարագոյններուն ու թաւիչէ բազմոցներուն։

Այս ամէնը նոր էին իրենց համար, մանաւ անդ յախճապակիէ ջերմանոցը՝ ուր դեղին բոցը կը ճարճատէր։

Հիմա տեղաւորսուիլ կը սկսէին. այդ պահուն իրենց անհանգստութիւնը ակներեւ էր. միջավայրին նորութենէն աղդուած, ինքզինքնին անոր օտար կը զգային, քանի որ կը ջանային ձեռքովնին ծածկել իրենց զգեստներուն պատռուածքները։

Այս առաջին անգամն էր որ վանքի մեր թաղին մէջ տղոց այցելութիւնը կ'ընդունէինք, և չեմ գիտեր ի՞նչու շատ յարգելի հիւրերու տպաւորութիւնը կ'ընէին վրաս։ Բայց ո՞վ պիտի խզէր տիրող այդ անախորժ լուսութիւնը։

— Է՛, տղա՞ք, բարի՛ հրամեցիք, բարո՞վ, հազա՞ր բարով, գուշ ալ այս կողմինը կուգայի՞ք . . .

Վանահօր կատակին վրայ՝ ծիծաղն ընդհանուր եղաւ։

Տագուկ էր արակ ու մանաւանդ Վարդան Հայր սուրբը տաքցուցած էր ստամոքսն ալ։

Սկսանք հարցումներու, ծիծաղելի ի՞սոսքերու, ու արգէնքիշ վերջ վեհարանին միմնորդուր հրճուալից աղմուկով լիցուած էր։ Տղաք ընտանի ու համարձակ դարձան. կ'երգէին հայրե-

նական պարերգներ, որոնց չափով մէկ քանիները սպառեցին. հաճոյքով կը հետեւէի իրենց ոտքի խոհեմ շարժումներուն, յետոյ անոնց երազութեանն ու խանդին:

Պարերէն վերջ, Հայաստանի հերոսական երգերու շարքը սկսաւ՝ տարտամ ու երկարածիգ շեշտերով: Շաա լոած ևմ այդ երգերը, բայց անոնք չեմ գիտեր ի՞նչու լեցուցին վիա խոր յուղումով. նոյն յուղումը կը զգայի ամէնուն քով ալ:

— Ամէն յոյս մարեցաւ ուրիմն, կրիսեցի՝ Եղիազարին դառնալով:

— Ո՛չ, Հա՛յր Սուրբ, օր մը մեր յեղը հակայի մը նման պիտի վերականգնի՝ ամիրաւ աշխարհին առաջ:

Երգերուն տպաւորութիւնը՝ Պ. Ալեքսանդրի սարքած խաղերով անհետացաւ. այդ միջոցին Վանահայրը վաղեմի ճարտարութիւններ կը կիսդանացնէր՝ անսառւնի ձայներ կեղծելով.

— Միաւ, միաւ... հա՛վ, հա՛վ... ֆը... ֆը... լ'ֆ... տղաք տեղերնուն կը ցատկէին, իրարու վրայ ինսաւ աստիճան խնդակէին կը ջարդուէին, յոգնաբեկ մէջքերնին կը բանէին, մինչ իրենց աչքերէն արցունք կը վազէր:

Վերջը վերջը վանահօր տպազնդը սովորական դարձաւ: Կարգը զուարձալի անէկմոսներուն էր: Բոլորն ալ մէկ մէկ բան պատմեցին:

Վանքին բնակչութիւնը հոն էր՝ Վեհարանին մէջ:

Դուրսը ձիւնամըրիկ կար. անոր շունչը կուգար շոգենծածկ ապակիներուն շիմացուած եղանակներ լսել. բաւական մը ունկնդրեցի ձմեռ գիշերներու վրդովուած սրտին շփոթ արոփիւններուն:

Քաղաքէն քանի մը երիտասարդներ՝ կաղանդի ասթիւ, գուրգուրանքի փափուկ զգացումով մը, հակառակ ձիւնկն փուքին՝ իր համեստ նուէր՝ բերած էին գունաւոր թղթածրաբներ, լի գոյնզգոյն շաքարով:

Ծրաբները բացուելով անակնկաներ իրարու յաջորդեցին. մէկուն փոքր ջրաներկի տուփի մը կ'ելէր. ուրիշ մը սա-

տափէ գրիչ մը կը խաղցնէր ափին մէջ. մէկ քանի հոգի կը զմայէին գրչատուփի մը կազմածին վրայ, — մինչ փաքըրերը թմրիկներ կը դափէին, կանաչ, կարմիր, լուրթ կապոյտ սրնգափողերու վրայ փշելով իւրայատուկ հճուանքի մը թելադրած եղանակները: Վեհերանը անտանելի քրքիցներով, աղազակով կը լիցուէր, մինչ կէս գիշեր էր արդէն:

Թերեւս որմերուն վրայ հանգչող այդ անտարբեր հայրապետները երբեք ասանկ եռուղեռի մը ականատես եղած չէին:



## ԱԶԱՏՈՒԹԵԱՆ ԵՐԳԸ

Ազատ Աստուածն այն օրէն՝  
Երբ հանեցաւ շունչ փչել,  
Իմ հողանիւթ շինուածքին  
Կենդանութիւն պարզեւել,  
Ես անբարբառ մի մանուկ՝  
Երկու ծեռքս պարզեցի  
Եւ իմ անզօր թեւերով  
Ազատութիւն գրկեցի:

Մինչ գիշերը անհանգիստ  
Օրրանիս մէջ կապկապուած  
Կուլայի ես անդադար՝  
Մօրս քունը խանգարած,  
Կը խնդրէի ես անկէ  
Բազուկներս արծակել,  
Ես այն օրէն ուխտեցի  
Ազատութիւնը սիրել:

## "ՀՈԳ"ԻՆ ՀԵՔԵԱԹԸ

Կար չկար, մայր մը կար: Բարի Աստուածը անոր որդի  
մը պարգևեած էր: բայց, այնքան աղքատ ու միայնակ էր՝ որ  
մէկը չունէր իր զաւկին կնքահայր  
ըլլալու: Եւ կը հառաջէր ու կը  
մտածէր. «Ի՞նչպէս կնքահայր մը  
գտնեմ:»

Իրկուն մը, երբ մութը վրայ  
հասաւ, անոր քով եկաւ կին մը,  
որ սեւ մագեր ունէր և սեւ քող մը  
քաշած էր զլիխն: Անիկա ըսաւ.

— Ես կ'ուզեմ որդուդ կնքա-  
հայրն ըլլալ. հոգ պիտի տանիմ և  
պիտի աշխատիմ որ լաւ մարդ գառ-  
նաց ան և չթողու որ իր ծնողքը  
անօթի մեռնին: Բայց ասոր փոխա-  
րէն, անոր հոգին ինձի պիտի տաս  
դուն:

Մայրը դողդղաց ու ըսաւ.

— Ո՞վ ես դուն:

— Ես Հոգն եմ,— պատասխանեց սպիտակահեր կինը:  
Եւ մայրը շատ արցունք թափեց. բայց, որովհետեւ մնձ  
կարոսութեան մէջ էր, իր որդուն հոգին տուաւ ինոջը, ան  
ալ, ասոր փոխարէն, որդուն կնքամայն եղաւ:

Ու անոր որդին աճեցաւ, մնծաւ ու շարքաշ կերպով  
կ'աշխատէր իր ապրուսան հայթայթելու: Բայց, որովհետեւ  
հոգի չունէր, ուտափ չունէր նաև ոչ ուրախութիւն, ոչ երի-  
տասարդութիւն. յաճախ կը նայէր մօրը՝ կշտամբալից աչքե-  
րով. կարծես կ'ուզէր ըսել անոր. «Մայր, ո՞ւր է իմ հոգիս:»  
Եւ տիրեցաւ մայրը ու եկաւ որ զաւկին համար հոգի  
մը գտնէ:



**Միհայէլ Դալբանեան**  
(1829-1866), Կովկասահայ բա-  
նաստեղծ ու հրապարակա-  
գիր. ծնած է Նոր Նախշե-  
ւան եւ մեռած է աքսորա-  
վայրի մէջ Սարաթով նա-  
հանգի (Խուսաստան) Կամի-  
շն քաղաքը, հիւծուած ու  
մաշած բանտային տառա-  
պանքներէն: Իր բանաստեղ-  
ծութիւններէն շատերը Կ'եր-  
գուին եբր երկ, ինչպէս  
«Մանկութեան Օրեր», «Մեր  
Հայրեմի», «Ժուրը Փէց» եւն:

Թող դա՛ւ դընէ  
Ես մինչ ի մահ,  
Մինչեւ անարգ մահու միւն  
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ  
Անդադար ազատութիւն:

ՄԻՔԱՅԵԼ ՆԱԼԲԱՆՏԵԱՆ

Թոթով լեզուիս մինչ կապեր  
Արծակուեցան, բացուեցան,  
Մինչ ծնողքս իմ ծայնէս  
Խնդացին ու բերկեցան՝  
Նախկին խօսքն որ ես ըսի,  
Զէր հայր, կամ մայր, կամ այլինչ  
Ազատութիւն դուրս թռաւ  
Իմ մանկական բերանէս:

«Ազատութիւն», ինծ կրկնեց  
Ճակատագիրը վերեւէն.  
«Ազատութեան դուն զինուոր  
«Կ'ուզես զրուիլ այս օրէն:»  
«Ո՞հ, փըշոտ է ճանապարհող,  
«Քեզ շատ փորձանք կըսպասէ.  
«Ազատութիւն սիրողին,  
«Այս աշխարհն խիստ նեղ է:»

— Ազատութիւն, գոչեցի,  
Թո՞ղ որոտայ իմ զլիխն:  
Փայլակ, կայծակ, հուր երկաթ,

Թշնամին.

Կախաղան,

Մինչեւ անարգ մահու միւն:

Պիտի գոռամ, պիտ կրկնեմ

Անդադար ազատութիւն:



Անիկա հարցուց երկինքի սատղերուն .  
— Զէք ուզեր անոր հոգի մը տալ :  
Բայց ասողերը ըսին .  
— Չարժեր , շատ ցած է ան :  
Եւ անիկա հարցուց դաշափ ծաղիկներուն ու ծաղիկները  
ըսին .  
— Չարժեր , շատ ագեղ է ան :  
Եւ հարցուց ծառերու թռչուններուն , ու թռչուններն  
ըսին .  
— Չարժեր , շատ ախուր է ան :  
Եւ հարցուց բարձր ծառերուն , ու ծառերն ըսին .  
— Չարժեր , շատ խոնարի է ան :  
Եւ հարցուց խորագէտ օձերուն , ու օձերն ըսին .  
— Չարժեր , շատ միամիտ է ան :  
Ու մայրը լալով՝ գնաց իր ճամբան : Անտառին մէջ իրեն  
պատահեցաւ դեռատի , գեղեցիկ իշխանուհի մը , որ շրջապա-  
տուած էր պալատական բամբիչներով :  
Եւ որովհետեւ իշխանուհին տեսաւ մօրը լացը , վար  
իջաւ իր նոժոյէն , առաւ զայն իր հետ ու ասարաւ արքունիքը ,  
որ համակ ոսկիէ ու արծաթէ էր շինուած :  
Հոն , հարցուց անոր .  
— Ըսէ , ինչո՞ւ կուլաս :  
Ու մայրը իշխանուհին պատմեց իր ցաւը . ըսաւ թէ  
զաւակը չի կրնար ո՞չ հոգի մը գանել , ո՞չ ուրախութիւն , ոչ  
ալ երիտասարդութիւն :

Այն ատեն , իշխանուհին ըսաւ .  
— Ես չեմ կրնար մարդոց լացը տեսնել . գիտե՞ս ի՞նչ , ես  
իմ հոգիս կուտամ անոր :  
Մայրը ծռեցաւ ու համբուրեց անոր ձեռքերը :  
— Բայց ես առանց պայմանի չեմ ըներ այդ բանը , —  
աւելցուց իշխանուհին . պէտք է որ ինքը անձամբ գայ եւ  
խնդրէ զայն :

Մայրը շտապեց իր որդուն քով , բայց «Հոգ»ը իր սեւ

քօղը ձգեր էր որդուն գլուխը , այնպէս որ կուրցեր էր անի-  
կա ու չէր տեսներ իշխանուհին :  
Ու մայրը խնդրեց .  
— Սի՞րելի Հոգ , թո՛ղ , ազա՛տէ զայն :  
Բայց Հոգը կը ժապէր . . . ու ո՛վ որ անոր ժապէրը տես-  
նէր , սախուած էր լալ :  
— Ի՞նք պէտք է ազատէ զինքը , պատասխանեց Հոգը :  
— Ի՞նչ ընկլու է , — հարցուց մայրը ,  
— Պէտք է ինձի զոհէ այն ամէն բանը որ կը սիրէ :  
Վշտացաւ մայրը . . . , անկողին ինկաւ . . . ու մեռաւ :  
Բայց իշխանուհին մինչեւ այսօր ալ կը սպասէ իր փե-  
սացուին . . . :

ՀԵՐՄԱՆ ԶՈՒԴԵՐՄԱՆ



## ԳԱՅԼԻՆ ՄԱԼԸ

1.

Բոցավառ լուսնին վրայէն ամպերը կը վազէին՝ ինչպէս  
մուխը կը փախչի հրդեհին վրայէն .  
և անտառը սեւ էր մինչեւ հորիզոնը :  
Անձայն կը քալէինք խոնաւ դալա-  
րիքին , թանձր ցախերուն ու բարձր  
վառենիներուն մէջէն , երբ եղեւին-  
ներու տակ՝ նշմարեցինք մեծ եղուն-  
գի հետքեր , զոր գետինը թողած  
էին թափառիլ գայլերը՝ որոնց ե-  
տեւէն ինկած էլնք :

Ակսմանջ գրինք , շունչերնիս բըռ-  
նած և քայլերնիս ասկախ : Ոչ անտա-  
ռը , ոչ դաշտը օդին մէջ հառաչ  
չին արձակեր . սպաւոր հոգմացոյցը  
կը ճշէր երկինքին մէջ , որովհետեւ , հողը գեսնէն շատ բարձր



ՆՈԼԺԵԼԻ ՏՐ ՎԻԲԵՆԻ

(1797—1863) , ֆրանսացի  
մեծահուզակ բանաստեղծ ,  
թատերագիր եւ վիպասան :

թոչելով՝ մնաւոր աշտարակներուն միայն կը դպջնէր իր սուքերը, և վարի կաղնիները, դէպի ժայռերը ծռած, իրենց արմուկին վրայ պառկած քնացած կը թուէին:

Բան մը ուրեմն չէր բզզար, երբ, գլուխը հակելով, հետախոյզ որսորդներէն ամէնէն ծերը գեախնը պառկեցաւ ու աւազը զննեց. քիչ յետոյ, ինքը որ երբեք չէ սխալած, ցած ձայնով յայտարարեց թէ այդ նոր փորտւած հետքերը անցքը կը հաստատէին երկու մեծ եղջերուագայլի և երկու գայլի ձագի:

Այն ատեն, ամէնքս դանակնիս պատրաստեցինք, և ծածկելով մեր հրացաններն ու անոնց շատ ճերմակ շողիւնը, քայլ առ քայլ կը յառաջանացինք՝ ոստերը մէկդի ընելով:

Մեղմէ երեքը կանգ առին. և ես, փնտուելով ինչ որ անոնք տեսեր էին, յանկարծ նշմարեցի երկու աչք որ կը վառէին. և քիչ մը անդին տեսայ չորս թեթեւ ստուերներ որ կը պարէին լուսնին տակ՝ ցախսերուն մէջտեղը, ինչպէս ամէն օր մեր աշքին առջեւ զուարթ բարակները կ'ընեն մեծ աղուկով՝ երբ իրենց աէրը դառնայ: Չեւով անոնց կը նմանէին, ու պարերնին ալ նման էր անոնց պարին:

Բայց գայլն զաւակները լուիկ կը խաղային, լաւ գիտնալով թէ երկու քայլ անդին, իր պատուերուն մէջ կէս-քուն պառկած է մարտը՝ իրենց թշնամին: Հայրը ոտքի վրայ էր. իսկ աւելի հեռուն, ծառի մը կրթնած, իր էգը կը հանգչէր, ինչպէս այն մարմարէ մատակ-գայլը՝ զոր Հռովմայեցիք կը պաշտէին և որուն մազոս փորը Հռումուն ու Հռոմուլոսը կը պահպանէր:

Գայլը եկաւ նստաւ, երկու սրունգները ցից հեռ եղունգները աւազին մէջ խրած: Կորսուած էր, քանի որ յանկարծակի բերինք զննքը. նահանջն անհնար, բոլոր ճամբաները բռնուած: Այն ատեն իր հրավառ կափին մէջ առաւ ամէնէն խիզախ շանը դողդոջուն վիզը, և իր երկաթէ կզակը ա՛լ չի բացաւ՝ հակառակ մեր գնդակներուն՝ որ իր մարմին մէջէն կ'անցնէին, և հակառակ մեր սուր գանակներուն որ, աքցան-

ներու պէս, իր լայն աղիքներուն մէջ իրարու կը հանդիպէին, չի բացաւ՝ մինչեւ վերջին վայրկեանը, երբ չունը, խեղդուած, իրմէ շատ առաջ մեռած, իր ուղերուն տակ թաւալեցաւ: Գայլն այն ատեն թողուց զայն ու մեղի նայեցաւ:

Դանակները անոր կուշտը կը մնային մինչեւ երախակալը և զայն իր արիւնավ ողողուած դալարիքին կը գամէին. մեր հրացանները չարաշուաք մահիկի մը ձեւով կը պաշարէիս զայն: Հեղ մըն ալ մնայի նայեցաւ, յետոյ պառկեցաւ նորէն, բերմին վրայ թափած արիւնը լվելով. և առանց գիտնալ զիջանկութէ ի՞նչ կերպով կորսուեցաւ, գոցեց աչքերը ու մեռաւ առանց ճիչ մը արձակելու:

## 2.

Ճակատս դրի անվառող հրացանիս ու սկսայ մտմտալ. ա՛լ ձեռքս առաջ չի գնաց որ մասակն ու ձագերը հալածէի, որոնք երեքն ալ ուզած էին անոր սպասել. և կարծեմ եթէ երկու կորիւնները չըրային՝ գեղեցիկ ու մոայլ այրին սիափ չթողուր որ ան մինակ կրէր մեծ դժբախտութիւնը. բայց իր պարտքն էր ձագերն ազատել, որպէսզի անոնց սորվեցնէր անօթութեան աղէկ գիմանալ, երբեք չմսնել քաղաքներու դաշնութիւն մէջ՝ զոր մարդը կնքած է ստրկացած անսաստներուն հետ, որոնք պառկելու տեղ մը ունենալու համար, անոր առջեւն ինկած, որապու կ'երթան անտառին ու ժայռին առաջին տէրերը:

## 3.

Աւագ, բսի մաքէս, հակառակ «Մարդ» մեծ անունին, ի՞նչպէս կամհամ մեզմէ, ո՛րքան ճգճիմ ենք մնաք: Թէ ի՞նչպէս ճգելու է կեանքն ու իր ցաւերը, գո՛ւք էք որ գիտէք, վակ'մ անսաւաններ: Տեսնելէ յետոյ ինչ որ եղանք երկրաւ վրայ և ինչ որ կը թողունք, լուսութիւնն է միայն մեծ, մնացած բոլորը տկարութիւն:

— «Ահ, քեզ լաւ հասկցայ, վա՛յրենի ճամբորդ, և քու վերջին նայուածքդ մինչեւ սիրոս մտաւ։ Եթէ կրնաս, կ'ըսէր ան, չանա՛ այնչափ ատեն ուսանիլ ու խոկալ՝ որ հոգիդ համանի սոոյիկեան խրոխասութեան մինչեւ այն վերջն ասարձանը՝ ուր ես, անստառը ծնած, անմիջապէս բարձրացայ։ Հեծեկել, լալ, աղերսել, վասութիւն ամէնքն ալ։ Արիաբար կատարէ՛ քու երկայն ու ծամր գործդ՝ այն ճամբուն մէջ ուր բաղդն ուզեց քեզ կանչել, ապա տառապէ՛ ու մեռի՛ անխօսուկ։»

ԱԼՖՐԵՏ ՏԸ ՎԻՆԵԻ

### ՊԱՏՄՈՒԱՆ ԾԱՌՕԹՈՒԹՅՈՒՆ.

1. Հումոսն ու Հոռոմուկոսը կը պատմաւի թէ հին իտալիոյ Ալբա-Լոնգոս քաղաքի թագավորները մէկուն աղջկան զաւակներն էին եւ ծնած հին աստաւածներուն կամքավ։ Այս մանուկներուն քեռին, վախնալով թէ անոնք օր մը կը մեծնան եւ իր թէագավորութիւնը ձեռքն կը խիեն, կը հրամայէ որ սպաննեն անոնց մայրը, եւ մանուկներն ալ Տիբեր գետը նետեն։ Մասաները սակայն տաշտի մը մէջ կը գնեն մանուկները եւ այնպէս կը նետեն գետը։ Տաշտը ցարաք կ'ելլէ եւ մանուկները կ'ազատին, առաջին անգամ էկ գայլ մը կը տեսնէ զանոնք, եւ իր կաթովը կը կերակրէ։ Ցետոյ հովիւ մը կը գտնէ զանոնք, կը մեծցնէ եւ մէկուն անունը Հուերոս, միւսինն ալ Հուսոււլոս կը դնէ։ Մանուկները կը մեծնան եւ կ'երթան Տիբեր գետին ափը նոր քաղաք մը շինելս (753 թւակն Քրիստոսէ առաջ)։ Քաղաքին կառուցման ատեն Հուսոււլոսը կը սպաննէ Հուերոսը, եւ ինք կը գտանայ առաջին թագաւորը այդ քաղաքին։ Քաղաքն ալ Հուսոււլոսի անունով կը կոչուի Հուսու։

2. Սայյիկեաններուն բարյական փելսոփայութիւնն այն էր որ՝ կ'ընդունէին թէ բարձրագոյն բարիքը կը կայանայ բանականութեան հնագանքելու ջանքին մէջ միայն, ուրիշ խոռքով, անոնք կ'ըսէին թէ մարդ պէտք է արհամարհէ արտաքին պարագաները՝ առողջութիւնը, հարստութիւնը, ցաւն ու ամէն տեսակ տառապանքը, ձեռք բերելով գիտութիւն եւ արդարութիւն։ Մարդ անգայ գտնուելով ամէն ցաւի, պէտք է ապահովէ միայն ներքին պատութիւնը։ Այս պատճառով, Սայյիկեանները կը գիտաւորէին մահը զարմանալի պաղաքիւնութեամբ։ Սայյիկեան քարդապետութեան հիմնադիրն է Զենոն փելսոփան, որ ապրեցաւ Քրիստոսէ առաջ (308-264) եւ կամովին մահուան դիմեց, երբ ենթադրեց թէ բաւական ապրած է այլեւս։

### ԻՄ ՄԱԼԸ

Եթէ տժգոյն մահու հրեշտակ Անհուն ժպտով մ'իջնէ իմ դէմ, Շոգիանան ցաւքս ու հոգիս, Գիտցէք որ դեռ կենդանի եմ։

Եթէ սընարջս իմ տիպար Մոմ մը վրտիտ ու մահադէմ, Ա՛հ, նրշուէ ցուրտ ճաւագայթ, Գիտցէք որ դեռ կենդանի եմ։

Եթէ ճակոսվս արտօսրազօծ Զիս պատանիքի մէջ ցուրտ զերթ վէմ Փաթթեն, դընեն սեւ դագաղը, Գիտցէք որ դեռ կենդանի եմ։

Եթէ հընջ տիսուր կոչնակ, Թրթոււն ծիծաղն մահու դժխւեմ, Դագաղս առնէ իր յամր քայլ, Գիտցէք որ դեռ կենդանի եմ։

Եթէ մարդիկն այն մահերգակ, Որ սեւ ունին ու խոժոռ դէմ, Համասփուն խունկ ու աղօթք, Գիտցէք որ դեռ կենդանի եմ։

Թէ յարդարեն իմ հողակոյն եւ հեծեծմամբ ու սըգալէն՝ Իմ սիրելիքը բաժնըուին, Գիտցէք որ միշտ կենդանի եմ։

Իսկ աննշան եթէ մընայ Երկրի մէկ խորշն հողակոյն իմ, Եւ յիշատակս ալ թառամի, Ախ, այն ատեն ես կը մեռնիմ։



Պետրոս Գուրեհան (1852-1872), ծնած է Պոլս եւ մեռած 20 տարեկան, ծագիկ հասակին մէջ։ Պետրոս Գուրեհան, որ կոչուեցաւ «Ակիւտար Սոլսակը», Հայոց ամենէն հանձնարեղ բանաստեղծն է եւ թուղար բազմաթիւ քերթուածներ, որոնցմէ շատերը անկորնչելի պիտի մնան ընդ միշտ։



## ԱՄԲՈՒԾ

Կը ճանչնամ Բարիդեան Ամբոխը . ահսեր եմ զայն իր ցնծութեան ու զայրոյթի , կատակի և խանդավառութեան վայրկեաններուն . ոստոսատուն , յիմար , սիրուն ամբոխն է ան , որ գիտէ միշտ թեթեւ , գրեթէ թեւաւոր երեւնալ՝ հակառակ որ ամբոխ մըն է , այսինքն թանձրութիւնն իսկ , և որուն բոլոր ալեկոծումները պարի շարժումներ կ'առնեն , որուն յեղափոխութիւններն անդամ դիւցակներդական դիմակահանդէսի ձեւն ունեցած են : Բարեկենդամի օրերուն , այդ բարակ ու դիւրաթեք զանգուածը , գոնթերթիններուն երսիներանդ անձրեւին տակ , զաւեշտական թափորներուն շուրջը , ինդացող ջուրերու պէս է որ կը վաղին , կը ցատքրտեն ու կը ցողան . բարկութեան կամ խանդիք պահերուն , ջուրերը կը մթնանան , կը տենդոտին , կը մոնչեն , բայց այդ մանշւնը վիթխարի քահքանի մը կը նմանի նորէն , և եթէ արիւն իսկ ցատէր այդ իհենթեցած կոհակներուն բաղխումէն , արիւնը գինիի տեսք մը պիսի ունենար որ կը վասի ու կ'երգէ : Ու ատիկա միշտ կը շարժի , միշտ կը պղպղակէ , միշտ գոյն կը փոխէ , ծովու մը պէս որ կարծես մի միայն փրփուրէ շնուրած է :

Տեսեր եմ Յաւին ամբոխը ախտավարակ , ողորմելի , միասիքական ամբոխը մեր Արմաջի ուխտաւորներուն : Կը յիշեմ հին ահուելի իրիկունք , ուր գեղջուկ եղեղեցին խոնարհ կամարներուն տակ , կոր , տիմար ու անշարժ աչքերով երկայն վախտ Տիրամօրը պատկերին առջեւ , տեսայ ողբակոծ երկրպագութիւնը ցաւագարներուն , դժբախտներուն , յուսահատներուն , որոնք իրենց զագիր ու քստմելի ասուապանքին մէջ գետնատարած՝ կեանք կը հայցէին : Գիշերային եղերերգութիւններուն լայկան միօրինակութեանը մէջէն՝ զոր գիւղացի աղջիկներու միամիտ ու գողար ձայները կ'երկնցնէին տաճարին գմբէթն ի վեր , գիւահարներու բարձրազաղակ զառանցանքը , խենթերու քրքիջը , հաշմելու պաղասամքը , հիւանդներու լացը , ու բոլոր անձկութիւններն ու չարչարանքները

մասնուած ու դաւաճանուած գոյութիւններու՝ կը պառթկային , կը կուտակուէին , կը գալարուէին , խոշոր ծիծաղելի պատկերին առջեւ որ իր անշարժ , անկենդան աչուրներով կը դիտէր անխօսուկ . ճրագններուն դողացող ու դայկահար լոյսին մէջ , վերքերով ծածկուած մարմիններ կը սողային , աւրշտկուած գէմքեր կը ծամածուուէին , կմախային բազուկներ կը պրկուէին , աղաչաւոր եղունգներէ բզքտուած կուրծքեր կ'արիւնէին , կատաղի աշուշներ կը բոցուուէին , և ադամբաղը կ'ոռնար , կը մլաւէր , կու լար , ու կը սպասէր Աներեւոյթին , Անկարելիին , Հրաշքին :

Օր մըն ալ Յոյսին ամբոխը տեսայ , Հայ ամբոխը 95ի տէնդագին ու սրտաճմիկ օրերուն : Պապ - Ալիի ցոյցէն յետոց , զրոյց եղած էր թէ Սուլիթանը որոշած էր վերջապէս Հայաստանի բարենորոգմանց ծրագիրը ստորագրել , և հագարաւոր Հայեր , ուրախութենէ խելայեղ , Եակուլէի դաշտին մէջ գացին՝ Սահմանադրութեան տարեղարձը տօնելու պատրուկով նաւակասիքը հանդիսաւորել աղգային աղատագրութեան , զոր արդէն կատարուած կ'երեւակայէին . . . Ահ , խեղ միամիտ ամբոխը . ամէնամեծ մասամբ Հայաստանցիններ էին . իրենց խաներուն գարշահոտ ու չուառական մթութենէն դուրս ելած , իրենց արախին ու ապահին նաշխուն հայկականութեամբը խրուտորէն համազգեստուած , կու գային դարաւոր ասուապանքին ատկ ձղմուած իրենց սիրաը զովայնել՝ պոռթկացող մոլեգին , յիմարական հրճուանքի մը մէջ : Տեղ տեղ , կը խոնուէին , կը կուտակուէին յանպատրաստից ամպիններուն ըստըջը՝ որոնց վրայէն կրակուտ ու սրտաշարժ երիտասարդներ մանկական պոռուախոսութիւններ կը թոցնէին , աչուրնին սպառնակից , ու մատերնին ցցուած դէպի ի հորիզոնը . . . Ապագա՛ն , Աղատութիւնը — և եղեկորսական բառերուն մոգութիւնէն բռնուած , ամբոխը կը խժար , կը հեւար , կ'աղաղակէր , կուլար . . . Ու մինչեւ իրիկուն Եակուլէի դաշուը լիռնական պարերուն տակ թնդաց , աղատ երգերուն ժայթքումին մէջ բոցավառեցաւ . ու ոչ մէկը նշմարեց այդ ուրախութիւնը 15

թեան ոստոստումին ներքեւ՝ Աղէտքը որ մութին մէջ դարանած կը սողոսկէր. ու ոչ մէկը կրցաւ գուշակել թէ այդ խոշոր աղւոր տօնը պիափ ունենար ամէնէն ահաւոր վաղորդայնը արիւնի և սուգի . . . :

Բայց ամբոխ մը որ մտքիս մէջ ձգած է ամէնէն մղձաւանջային, ամէնէն հաղածողական յիշասակը, տեսակ մը խուճապք է եռուզեռուն ճիւղային մարդկութեան որ ինծի ցորեկ մը յայտնուեցաւ, 92ին, Տղմապահչի մզկիթը շրջապատող հրապարակին մէջ, Ռամազանի նախորդ օրը:

Կառավարութեան կողմէ այդ օրը աղքատներուն ուտեստի թղթեր կը բաժնէին: Մահմետական խաժամուժն էր, — մուրացկաններ, դատարկապորաններ, աւազակներ, հաշմանդամներ, խելագարներ, — որ քաղաքին բոլոր մոռայլ խորշերէն ու փապարհներէն դուրս թափած, եկած կուտակուած էր փողերանոցին առջեւ, կայսերական չորհն ընդունելու:

Ահաւոր, կատաղի ու նողկալի տեսարան մըն էր:

Մեծ, պղաոր, ծխանուա ծով մը գլուխներու, ուր կընկան թիւլպէնաններու աղտոա ճերմակութիւնը կը թունաւորուէր փաթթոցի կանանչութիւններով, կ'արիւնուէր ֆէսի կարմրութիւններով, կը միժնար մազոտ խոչոր գտակներու թանձրութեամբը: Գլուխները, իրարու փակած, իրարու մէջ մասած խառնուած, անընդհատական շարժումով մը կ'երերուկային, կը պղպջակէին՝ նեղ աւազանի մէջ բանառուած փրփրագին ջուրերու պէս:

Եւ այդ բոլոր յորձանքը դէպի փողերանոցին դուռը կը խուժէր, որուն բարձրագիր դոնառաջքին վրայ կը նշմարուէր բաշխողը: Ոստիկանի ձեռքեր կը տեսնուէին տեղ տեղ, ամբոխը զսպելու ջանացող գաւազանի հարուածներով. բայց գաւազան ու ոստիկան կը խեղդուէին մարդկային մսի մաէսմիրումին մէջ որ կ'անէր, կը թանձրանար, կը շեղակուտուէր:

Վանդակապատին մօտ, պղտիկ խմբակներ կային, գետինը ծալապատիկ նասած կամ ոտքի վրայ, — ծոյերը, ան-

մարակները, և հաշմերը, — որոնք չէին ուզած հրմշտուքին մէջ արկածուիլ և կը սպասէին հեղեղին ցամքելուն՝ որպէս զի իրենց կարգը գար: Մօտէն, որոշ կը տեսնէի զիրենք, և ատոնք ինծի կը ցուցընէին միութիւնները որոնցմով այդ ամբողջ զանգուածը կազմուած էր. կային հոդ Թաթարներ, Քիւրսեր, Տաճիկներ, Լազեր, Զէրքէցներ, Նոյն իսկ Գնչուներ և Հրեաներ, և դեռ անանուանելի ցեղէ ու տեսակէ մարդիկ: Այլանդակ տիպարներ՝ յելուզակի գլուխներով, մացառուտ զարկուրելի մօրուցներով, գիշակերի բերաններով, ոճիրի աշուրներով, հաստ մազոս ցնցոտիներով մէջ, ձեռքերնին խոչոր ցուպեր: Մաշկացած սեւցած միսով անասնանման կիներ, կիսամերկ, իրենց լաշակին մէջէն սահեցնելով դժնեայ նենգ նայուածքներ, շալակնին կրելով իրենց վիժուկները՝ պարկի մէջ կախուած: Ու խեղանդամները, անհեթեթ երեւոյթներ՝ գէշ երազէ մը փախած կարծես, իրաններ առանց թեփ, աչքեր հալած բիբերով, դէմքեր որոնց քթին տեղ խոռոչ մը կը բացուի, մարմիններ ծակերով փոսացած, պալարմներով ու սեղորած, ախտերով ծոմուկուած, ու դէմքեր խոժոռ, սեհուուն և մոլեգին՝ այսաշարչար նայուածքներով. և այդ ամէնուն վրայ, թանձրակուտակ մոլեռանդութեան կատաղութիւն մը՝ անօթութենէն մտրակուած:

Անդին, զանգուածը կը գալարուէր, կ'ոռնար, կը վժար: Յանկարծ, ճիշեր լսուեցան. մէկ քանի պղտիկ տղաք ճզմուեր էին խուժմանին մէջ, ու կիներ կոխտուեր: Վայնասուն մը փրթաւ, զոր խոպոտ աղազակները խեղդեցին, թաղեցին, լափեցին իակոյն:

Եւ ձգեցի գացի, առանց ետիս նայիլ համարձակելու, մինչեւ կոկորդս զզուանքով ու սարսափով թխմուած:

Սակայն և կայ ամրոխ մը որ Ամրոխին գերագոյն աղնուացումն է, — ամբոխը վրիժառու, պղտատենջ Մաքառումին: Հոյակապ, օգոստափառ, հակացական տեսին է ան,

որ ամէն տեսիլ կը գերազանցէ : Հաւաքական գիտակցութիւնն  
է որ կ'արթնայ և , խրոխառ ու վիճ , Անձնազոհութեան գրա-  
հին մէջ կը փաթթուի , Արդարութեան վահանը թեւը կ'ան-  
ցընէ , կը սաղաւարտուի սուրբ Բարկութիւններուն պողպա-  
պովք , ու կը ցցուի Բռնութեան դէմ՝ որ Զարին դիմակն է ,  
որ Մահուան պատուանդանն է , որպէս զի պատուէ այդ դիմակը ,  
որպէս զի կործանէ այդ պատուանդանը , և որպէս զի կեանքը  
վիրահաստատէ , որպէս զի ապուշ ու ածեւ բիրտ Ռւժը սոռ-  
քաղասէ Գաղափարին ներդաշնակ ափրապեատութեանը :

Ա. ԶՈՒԱՆԵԱՆ



## ՓԱՌՈՒՔ Ի ԲԱՐՁՈՒՆՍ...

ՓաՌՈՒՔ բազմաչաքար ստրուկ մարդկութեան՝  
Վշտի աղբիւրին , տառապանքներուն ,  
Կեանքի հունին մէջ չարի խորտակման  
Ահեղ կըուի մարտիրոսներուն :

ՓաՌՈՒՔ զրկանքներու մեծ անապատէն  
Խիզախ , աննուան մազցողներուն ,  
Քաղցէն նըռւաղած հրապարակներէն  
Հացի եւ վրէժի երգ երգողներուն :

ՓաՌՈՒՔ սրախողխող ու գնդակահար  
Քաջ ըմբռատներու լուռ շիրիմներուն ,  
Մութ հանքերուն մէջ ինկած շարէշար  
Սմքած , տրորուած սեւ դիակներուն :

ՓաՌՈՒՔ թիկունքներուն՝ ծրուած բեռան տակ  
Կոշտացած , զլոտ ժիր բազուկներուն .  
ՓաՌՈՒՔ ի բարձունլս սուրբ ազատութեան  
Նորածին ոգուն՝ տանջանքէն ծընած :

ՇՈՒՅԱՆԻԿ ԿՈՒՐԴԻՆԵԱՆ



## ՍԿԶԲՈՒՆՔԻ ՄԱՐԴԸ

— Պա՛րոն Պաղտասար , ձեզի բացատրեն աւելորդ է :  
Դուք լուսամիա մարդ էք , շատ լաւ կը հասկնաք թէ ի՞նչ  
ըսել է աղքատ ուսանողի վիճակ : Պա-  
րսն Պաղտասար , գոհութիւնն Ասսու-  
ծու , դուք միլիոնատէր էք : Տուէք  
աշխատամէք , խելօք , ազնիւ երիտասար-  
դի մը ուսաման թոշակը : Լու ապագայ կը  
խստանայ անիկա , կ'ըլլայ ազգին օգտա-  
կար անդամ : Կ'երդուըննամ կարգին  
վրայ :

Պ. Պաղտասարը նստած էր իր  
շքեղ գրասենեակին մէջ՝ որուն առաս-  
տաղը ծածկուած էր իւղաներկով , ո-  
րուն արդիական կահ-կարասին Պերփ-  
նէն բերիլ տուած էր և որուն պատե-  
րուն վրայ կային մէկ քանի նշանաւոր  
Հայերու պատկիրներ :

Պ. Պաղտասարը նեղն եկաւ : Իրմէ  
կը խնդրէին ընել այս՝ ինչ որ երկնային  
պատիժ էր իրեն համար , — բանալ քաս-  
կին բերանը : Ողորմած Աստուած , աս ի՞նչ անիրես ողք է  
հայ ազգը : Դեռ ամիս մը չկայ որ ոսկի մը խրկեց Հայու-  
նեաց Ընկերութեան , որպէս զի իր անունը տպուի լրագիրնե-  
րուն մէջ , և դեռ չէ տպուեր , ու դարձեալ կը պահանջեն  
ահա : Ոչ , երբէք , չի կրնար ապ :

Բայց ի՞նչպէս մերժել , քանի որ խնդրողը քահանայ է :  
Զէ՞ որ պատարագ ըրած ատոն կընայ անիծել զինքը :

Պ. Պաղտասարը մտածեց , մտածեց և գտաւ ելքը .  
— Տէ՛ր հայր , այդ ուսանողը ծեր ազգականն է :  
— Քրոջս որդին է :



**Ֆիրվանգատէ ,**  
Կովկասահայ աւաշնա-  
կարգ թատերագիր ու  
վիպատան : Իր թատե-  
րական գրուածքներէն  
նշանաւորներն են Պատ-  
րիկ համարը , Եղիշեն ,  
Աւերակներու վրայն , Եւն .  
Իր վէպերէն նշանա-  
ւորներն են՝ Նանեւսը ,  
Արշաւը , Քառը , Եւն .:

— Տէ՛ր հայր, կը ցաւիմ որ ձեր քրօջ որդին է:  
— Ինչու:  
— Որովհետեւ, ես ակզբունքով ուսանողներուն չեմ  
օգներ:

— Այդ ի՞նչ ակզբունք է:

— Երախտամոռները պատժելու ակզբունք: Գիտէ՞ք,  
տէ՛ր հայր, ես երախտամոռութիւնը կը համարեմ մեծ անազ-  
նուութիւն: Իսկ, հայ ուսանողները երախտամոռ են: Անոնք  
անմիջապէս որ աւարտեն իրենց ուսումը, իսկոյն կը մոռնան  
իրենց բարերարները:

— Բայց, Պ. Պա՛ղտասար...

— Ո՞չ, ո՞չ, մի վիճիք, տէ՛ր հայր, ես իմ ակզբունքս  
չեմ կրնար խախտել: Հսածս ըսած է: Խնդրեցէք ո՞րու համար  
և ի՞նչ բանի համար կ'ուզէք, բայց ո՞չ ուսանողներու:

— Ներողութիւն, Պ. Պաղտա՛սար, ես ձեր ակզբունքը  
չէի գիտեր: Մնացէ՞ք բարով:

Հոգեւոր հայրը երթալէ յետոյ, Պ. Պաղտասարը ուրա-  
խացաւ որ քսակին բերանը չբացաւ: Բայց յետոյ, մտածեց  
որ չափազանցութիւն ըրաւ բոլոր ուսանողները երախտամոռ  
համարելով: Եւ իսկոյն յիշեց իր երախտագիտութեան պարա-  
քը՝ իր բարերարին նկատմամբ: Այդ բարերարը իր հօրեղբայրն  
էր, որուն պատանքը վաղուց փատեր էր: Հանգուցեալը ինա-  
մեր էր զինք, մեծուցեր, յետոյ ընկերակցուցեր իր գործին:

— Իսկ ես, ի՞նչ ըրի անոր զաւակներուն: Զրկեցի զա-  
նոնք իրենց բաժինքն:

Եւ Պ. Պաղտասար իր անցեալին վրայ նորէն վարագոյր  
ձգեց:

Շաբաթ մը անցած, եկաւ ուրիշ այցելու մը: Այս ան-  
գամ աշխարհական:

— Պ. Պա՛ղտասար, դուք շատ լաւ գիտեք թէ ի՞նչ  
ըսել է մամուլ: Դուք մեր վաղեմի բաժանորդն էք և մեր  
գաղափարակիցը: Մեր քսանընդամեայ լրագիրը, որ այն-

քան ծառայութիւններ է մասուցեր ազգին, այսօր տպարա-  
նին վճարել չի կրնար: Տուէ՞ք գոնէ 100 սոկի և փրկիցէ՞ք  
ձեր սիրած լրագիրը փակուելու վտանգէն:

Պ. Պաղտասարը նստած էր իր փառահեղ սալոնին մէջ,  
որուն սակեզօծ կահ-կարասին յատկապէս ինքն էր ապսպիրեր  
Փարիցին: Դարձեալ նեղը ձգեցին զինք: Դարձեալ եկեր կը  
պահանջեն որ քաշակը բանայ: Ի՞նչպէս մերժել:

Մտածեց, մտածեց և գտաւ ելքը:

— Ներեցէ՞ք, ես վճուեր եմ ակզբունքով հայ լրագիրնե-  
րուն չօգնել:

— Ինչո՞ւ:

— Որովհետեւ, անոնք իրարու միս կ'ուտեն: Երբեք  
հաշտ չեն իրարու հետ: Ազգը կը վասուի ասկէ:

— Բայց, այդ վէճը ուղղութեան տարրերութիւն է:

— Ո՞չ, ես ուղղութեան հետ գործ չունեմ: Ազգին  
շահերը երկուքին համար ալ նոյնն են: Առաջ հաշտուեցէ՞ք,  
յետոյ կը մտածենք օգնելու մասին:

— Բայց մենք հաշտուիլ չենք կրնար, անկարելի բան է ատ:

— Ե՞ս, որ անկարելի է, ինձի համար ալ անկարելի է  
իմ սկզբաններին հակառակ բարերարութիւն ընել: Մի՛ նեղա-  
նաք, ես ձեզ կը յարգեմ. ինդրեցէ՞ք ի՞նչ բանի և ո՞րու  
համար որ կ'ուզէք՝ կուտամ, բայց ո՞չ լրագրի:

— Ինձի համար առ այժմ իմ լրագիրս կը բռնէ առա-  
ջն տեղը:

— Էնդունեցէ՞ք որ չեմ կրնար: Դո՛ւք էք ամէն օր  
քարոզողը որ օրինաւոր մարդը պէտք չէ չեղի իր սկզբունք-  
ներէն:

— Ճիշտ է, կը քարոզեմ:

— Ե՛ս, ես ալ ձեր քարոզին կը հետեւիմ:

— Մնացէ՞ք բարով:

— Դաղբեցէ՞ք իրարու միս ուտելէ, հաշտուեցէ՞ք:  
Դուք շակէ շխակ կը հայնոյէք մէկ մէկու: Ես ծննդենէս  
թշնամի եմ հայնոյանքներու և նախատինքի:

— Մնացէ՞ք բարով :

Հիւրը գնաց և Պ. Պաղտասարն այս անդամ երկու ուշ բախութիւն զգաց : Նախ՝ որ նորէն իր քսակն աղատեց, երկրորդ՝ որ խմբագրին լաւ դաս մը տուաւ, պարսաւելով փոխադարձ հայհոյանքները . բայց խակոյն յիշեց թէ ինչ օր չանցնիր որ ասոր անոր չնայնոյէ, մանաւանդ կոնջը : Եւ այնպիսի՛ հայհոյանքներով, որոնց նմանը երբեք չէր կարդացեր լրագիրներուն մէջ :

Դարձեալ շաբաթ մը անցած, եկաւ երրորդ հիւր մը : Այս անդամ Պ. Պաղտասարի վաղեմի բարեկամներէն մէկը :

— Գիտե՛ս, բարեկամ, քեզի երկար ու բարակ բացատրելու պէտք չունիմ թատրոնին նշանակութիւնը . Փա՛ռք Աստուծու, դուն երկար տարիններ ապրած ես Մօսկուա, Փեթերապուրի և Փարիզ : Տեսեր ես Եւրոպայի բոլոր թատրոնները : Տեսեր ես թէ լուսաւորուած ազգերը ո՛րքան կը սիրեն իրենց ազգային թատրոնները : Ուրեմն, ներէ՛ որ ուղղակի գիմնամ գործին : Խումբ մը մարդկիկ որոշեր ենք մեր մարդենի բեմը, որ այժմ ողորմելի դրաւթեան մէջ է, ապահովել նիւթապէս՝ գոնէ մէկ քանի տարուան համար : Եկուր դո՛ւն ալ գումար մը զոհէ՛ :

Պ. Պաղտասար Փարիզն գնած չինական իր լնակիր գաւաթէն սուրճ կը խմէր սեղանասունը և հրճուանքով կը նայէր հնդկական սեւ փայտէ շինուած իր ալիւֆէին՝ որ Լոնսանէն գնած էր 800 ոսկիի :

Պ. Պաղտասարը, զաւաթը բերնէն չհեռացուցած, փրոթկաց և սուրճը թափեց : Երկար զսպեր էր իր ծիծաղը : Ապա դարձաւ իր ազնուաշուք տիկնոջ և ըսաւ .

— Լսեցի՞ր, Մա՛րօ, մեր բարեկամը փարակուեցէ հայ թատրոնի համար : Դէ՛հ, դո՛ւն պատասխանէ իմ կողմէն :

Կարմիր ու կուշտ գէմքավ Մարօն, որ լաւ պահուած հնդկահաւելի կը նմանէր, չէր գիտեր թէ ի՞նչ պատասխանէ : Էսել որ թատրոնին օգնել պէտք չէ, կը նշանակէր հիւրին

աչքին երեւնալ ագէտ, անկիրթ : Էսել որ պէ՛տք է օդնել, կը նշանակէր զայրացնել էրիկը : Ուստի, աւելի լաւ սեպեց երեսին մէկ կողմովը ժաման հիւրին, մէւսովը նշան ընել ամուսնին թէ ամբողջովին համամիտ է իրեն՝ ինչ որ ալ ըսէ :

Պ. Պաղտասարը ըսաւ :

— Գիտե՞ս, բարեկամս, ես ծիծաղեցայ, որովհետեւ առաջարկութիւնդ ծիծաղելի է ինծի համար : Ես Հայոց թատրոնին սեւ մէթալիկ մը անդամ չեմ տար :

— Ինչո՞ւ :

— Որովհետեւ, ես զիս ճաշակէ զուրկ մարդ չեմ համարեր : Իմ սկզբունքս է երբեք չօգնել այն գործին, որ լաւ առաջ չտարուիր : Զեր թատրոնը թատրոն չէ, այլ գարսկեօզ :

— Բայց . . .

— Այո՛, գարսկեօզ է : Դերասանները անկիրթ, կոպիտ, կը հագումին ծառայի պէս, իսկ գերասանուանիները՝ աղախիններու պէս : Այնպէս չէ, Մա՛րօ :

— Ճշմարիտ է :

— Ո՛չ, բա՛րեկամս, խնդրէ՛ ո՛րու համար և ի՞նչ բանի համար որ կ'ուզես, բայց մի՛ ստիպեր զիս սկզբունքի դէմ բան ընել : Ես բարերարութիւն կ'ընեմ գիտակցաբար . . .

Հիւրը երթալէ յետոյ, Պ. Պաղտասարը յիշեց որ իր այժմեան այնքան չքեղ ու ճաշակով հագուած կինը նոյնպէս աղախինն նման կը հագուէր՝ այն ժամանակ ; Երբ ինքը դրամ չունէր :

Եկան խնդրեցին էջմիածնի վերանորոգութեանն համար . Պ. Պաղտասարն ըսաւ թէ սկզբունքով գէմ է հսութիւնները պահպանելուն : Էսաւ թէ ազգին անցեալը զինք չի հետաքրքրեր . թող իննդրեն նո՛ր, ժամանակակից բաներու համար, և ինք պատրաստ է օգնելու :

Եկան խնդրեցին գիւղական դպրոցներու համար . Պ. Պաղտասարն ըսաւ . թէ առաջ պէտք է կրթել աղքատ քաղաքացի մանուկները, յետոյ գիւղն երթալ :

Եկան ինդրեցին գրականութեան համար. Պ. Պաղտասարն ըստ թէ բոլոր ազգերու գրականութիւնները կը պահուին առանց կողմնակի եկամուտներու. թող հայ գրականութիւնն աղ ինք իր աշխատանքով ապրի:

Եկան ինդրեցին ուրիշ շատ ու շատ բաներու, հիւանդանոցի, որբանոցի, թաղային գանձանակներու, և ն.ի համար, և բոլորին դէմ ցցուեցաւ. Պ. Պաղտասարին սկզբունքը:

Մինչեւ հիմա աղ մէկը չկայ դեռ որ ճանչնայ Պ. Պաղտասարի սկզբունքը և այսպէս ինդրէ անոր օգնութիւնը:

Այն ինչ՝ անիկա միշտ պատրաստ է իր ազգին օգնելու: ԵՐԿՎԱՆՉԱՏ:



## ՀԱՅՐԵՆԻ ԼԵՇՆԵՐՈՒԽ ՄԷԶ

Լեռներ, սէ գ լեռներ, ես կը սիրեմ ծեզ,  
Կը սիրեմ բուռըն ու անզուսպ սիրով.  
Հպարտ գագաթնիդ՝ հսկաներ կարծես՝  
Ուժ կը ներջնչեն, թա՛րմութիւն, կո՛րով:  
Հոդ ամէն մի բան սրտիս կը ժպտի,  
Թախիծն ու երկիւղ կը վանէ մէկդի.  
Հոդ զովիկ հով մը դէմս կը փութայ,  
Եւ կուրծքս ազատ շունչ կ'առնէ-կուտայ,  
Իսկ անդախտոր ծորի յատակին՝  
Երբ իր պատերը պատռել տքնելով՝  
Կ'ուռի, կ'ուռի զուրը գետակին,  
Սիրտս ալ, գետին պէս, կը կայտոէ վէտ վէտ.  
Եռալ, փրփրի կ'ուզեմ իրեն հետ:

Խոր, ժայռուտ ծորի պատռտած կողէն  
Պարզուկ գմբէթ մը երկինք կը միտի,  
Սուր-սուր սըլաք մը լարուած աղեղէն,

Որ ըսես, հիմա վեր թոչի պիտի:  
Վարը՝ Ազատը ծեր ժայռի գրկին՝  
Դէմ կուտայ անոր մոլեգնոտ կը թէքին,  
Եւ օծի մը պէս, որ կ'ելլէ բոյնէն,  
Շուտ գուրս կը սողայ Գեղամ սարերէն.  
Բայց այդ խօլ, հապնեալ փախուստի ատեն  
Երբ կը հանդիպի այն սուրբ գմբէթին՝  
Պատկառած, զգուշ, կը քաշուի մէկդին,  
Որ Գեղարդ վանքին տեղ տայ իր դաշտէն.  
Բայց ինչ... տեսա՞ծ էք բնութեան ծոցին  
Պապերուդ փառքը լոիկ առանձին...:

ԼԵԿՈՆ ՍԵՂԲՈՍԵԱՆ



## ՍՈՒԱԿԻՆ ԵՐԳԸ

Կ'երջարյս է: Պայծառ երկնքին մէջ առաջին ցոլքերը կը պլապան, մանրիկ ու տկար քթթումով մը: Բայց, արդէն, երկրի վրայ, ամէն բան կը ստուերտի. ծաղիկները միայն; սեւ կանաչութեան մէջ, կենդանի փայլ մը, որոշ գծագրութիւն մը ունին. իրենց բուրումն ալ կը սաստկանայ: Իրկուան մեղմ հովը կ'առնէ կը տանի վարդերուն շունչը: Մասուղիին երկայնքը, ճերմակ միխակներու ածուները խնկաւէտ ձիւն կը նմանին: Պահը անուշ ու գողտը է: Օդին մէջ խորին խաղաղութիւն մը կը ծածանի:

Իրարու եահեւէ, թռչունները կը լուսն: Մեծ եղեւնիի մը ծայրէն, ասարակը անգամ մըն ալ կը մնչէ: Կեռնեկի մը արի սուլումը, ասրեկի մը ուրախ ողուրիւնը յանկարծ կը մարին և նոյն իսկ իրենց գուարթ խաղերուն մէջ հրաժեշտի մը տրտմութիւնը կայ: Մայսառի մը տակ, շիկահաւի մը շաղփաղփանքը կը քնացած է: Օդը կը զովանայ: Աւելի մութ

երկնակապցախն մէջ, սստղերը աղամանդի հուրք կ'արձակեն: Ի՞նչ անդորրութիւն: Այն ասեն, դիւթական լուռթեան մէջ, գիշերին մէջ որ վերջապէս եկած է, զովութեան և բոյրերու մէջ, — միս մինակ, սոխակը կը նախերգէ:

Երկարօրէն արձակուած խաղեր են առոնք, գողարիկ ու թաղծալից միանգամայն, հեծեանքի մը անձկապիր դանդաղութեամբ և հաւացի մը կրակս խորութեամբ: Իրարու կը յաջորդեն, իրարու կը միանան առանց իրար խաւանուելու, ինչպէս շատ հանդարա օդով մը կոհակներուն վաւգաչափ դաշնակութիւնը: Յեսայ, յանկարծ, կոկորդապիր, զինովութենէ և հանճարէ բանուած, կ'երգէ, թող կուտաց իր հոգին զեզուու խոր գաշնակութեանց մէջ, վայրի անսասախն երգի՛չը, գարնան գիշերներու վահեմ երգիչը...

Գիտէ՞ք զերմանական այն սիրուն հէքեամբը որ կը պատմէ թէ վանական մը հարիւր սարի կազնիի մը տակ նստած մնաց սոխակի մը ժողիկ ընկլսի: Մնցեալ իրիկուն առասպելի վանականին զգացութիւնները կրեցի: Շնորհակա՛լ եմ, թոջնա՛կ, որուն կը պարտիմ յափշտակութեան վայրիկան մը:

ՖՐԱՍՈՒԱ ՔՕՓԷ



## ԱՄԷՆ ԻՆՉ ԿԸ ՓՈԽՈՒԻ

~~~~~

Երկիրը դանդաղօրէն բայց անդադար կը կերպարանաւ փոխուի: Հսու ժողուն ալիքները հողին չերաերը կը փշրեն և ծովուն մէջ կը կրէն, հսն գեաերը լիւններու, ձորերու հողերը ծովը կը քշեն և տելքաներ կը կազմեն: Անձրենիրն ու հովերը կը մանրեն լիւնները, հաղայն ներքին ուժերը հրարիսցին հողեր կը ցցեն կամ լիւններ կը չնջեն: Մովուն և մինուրախն հսանգները կիման կը զանազանն: Եղանակները սարբերաբար կը փոխուին: Բոյսերը մշակին ինամքներուն կամ լոկ միշալապին համեմատ կը կերպարանափոխուին: Մարդկային գիւ-

գեր, քաղաքներ կը հիմնուին և կը չնջուին: Իրիկուան քաղցր ժամներուն, երբ հեռո՛ւ մարդկային ժիւրին, բուրի մը վրայ առանձնացած՝ կը դիտենք բնութեան հրաշալի տեսարանները, երբ արեւը մարը մտած պահուն, կապոյտ երկինքին վրայ կը փայլին հազարաւոր, անթիւ ասաղեր, — մեզի՛ այնպէս կը թուի թէ ամբողջ ափեկերը խոր քունի մը մէջ է թաղուած: Այդ տեսարանը խարէական է. բնութեան մէջ զադար երբեք չկայ. ամէն ինչ կը շարժի, կը կերպարանափոխուի անդադար, անընդհատ և յաւիտեան:

Այնոչս կը թուի մեզի թէ երկիրն ալ անշարժ է. բայց երկիրը կը շարժի և մէկ ժամուան մէջ կը յառաջանայ 26,500 մղոն. լուսինն ալ մնողի կը հետեւի և երկրիս շուրջը կը դառնայ մէկ երկվայրկեացի մէջ 10,000 մէթր արագութեամբ:

Աստղերն անշարժ կը թուին. բայց անոնք ամէնքն ալ անհաւատալի, անլըմբունիլի, խելակարոյս արագութեամբ կը շարժին, կը յառաջանան միջոցին մէջ:

Իրիկուան կը կարծենք որ արեւը կը մարի. բայց արեւգակը միշտ կը վառի, միշտ կը լուսաւորէ և երբեք գիշերը չէ ճանչցած: Բլուրին ոտքին տակ գտնուուղ գետը խաղալ և հանդարա է հայելիի մը պէս. բայց անդադար կը վաղէ և դէպի ծով կը տանի անձրեւին ջուրիրը՝ որոնք ամպերէն կ'իջնան և ամպերն ալ միշտ կը կտզմուին անընդհատ շոգիացող ջուրերէն: Մեր ոտքերուն տակ գտնուած խոտերը անշարժ կը թուին. բայց անոնք ամէն վայրկեան, ամէն ժամ, կ'աճին կը միջնան, առանց դադար առնելու: Մնտառին մէջ թւշունը չերգեր. բայց իր հաւելիթներուն վրայ թիսած է և քիչ տանին ճագուկներ պիտի ծնին: Եւ մնոնք որ բնութեան այս հրաշալի տեսարանները կը դիտենք, կը կարծենք թէ քուն եղած ատեննին՝ բնութիւնը մեր մէջ կը ննջէ. սիսալ, մեծ սիսալ: մեր սիրաը առանց վայրկեան մը դադար առնելու՝ կը բարախէ և արիւնին մանիկները մարմնին ամէն մէկ կողը կը տարածէ մնուցանելու համար. մեր թոքերը՝ արեան անմաքրութիւնը կը զան և մեր արգասաւորման ժամէն մինչւ

մահուան վայրկեանը , գիշեր և ցերեկ , մարմնին իւրաքանչիւր հիւշները կը շարժին , կը նարոգուին , կ'ածին , մինչեւ որ մահուանէ վերջ մեր մարմննը կազմող տարրերը հիւշանան , մայր բնութեան ծոցը դառնան՝ մնուցանելու համար տունկեր , բոյսեր , որոնք իբենայ կարգին պիտի մնուցանեն մեզի յաջորդող մարդկութիւնը :

Բնութեան մէջ ոչնչ կը կորսուի , ոչնչ կը սաեղծուի . մեր մարմնը կազմուած է մեր նախանայրերուն ածիւնէն և մեր թոռներու մարմննը պիտի կազմուի մեր մարմնին փոշիներէն : Ամէն ինչ կը փոխուի , ամէն բան կը կերպարանափոխուի : Ամէն օր կը սաեղծուի մեռնելու համար և կը մեռնի սաեղծուելու համար :

Այժմ նոր աշխարհներ կը կազմուին երկնքի մէջ , ուրիշներ կը մարին հին արեգակներու շուրջը և մարած մոլորակներու գերեզմաններ չասազազարդ գիշերներու խորութեանց մէջ իրենց ուրուականները կը պատցին : Ամէն մոլորակ ունի իր ծնունդը , մանկութիւնը , երիտասարդութիւնը , ծերութիւնը և մահը : Պիտի գայ ժամանակ մը , երբ մարդկութիւնը՝ մոլորակն կինոսական ուժին սպասման հետ , պիտի մարի և անբնակելի երկրիս վրայ իր վերջին քունով պիտի քնանայ . թռչունը այլեւս չպիտի երգէ , ծաղկիլը չպիտի ծաղկի , գետեր չպիտի վազն , հովլ չպիտի փչէ . միմիան պիտի գանուին , բեւեռէն մինչեւ հասարակաց , սառի կրյտեր :

Պիտի հասնի օր մըն ալ , երբ մեր մեծ , զօրաւոր , գեղեցիկ և բարի արեգակը պիտի մարի և սառի :

Ոչ մէկ գերեզման , ոչ մէկ տապանաքար պիտի չգլունուին ցուցնելու համար այն տեղը՝ ուր մարդկութիւն մը ապրած է իր յաղթութիւններով , աշխատութիւնով , երջանկութեամբ կամ դժբաղդութեամբ . . . Եւ այդ տեղը անծանօթ է , որովհետեւ երկրիս սաեղծումէն ի վեր հազարաւոր տարիներ մեր մոլորակը անդադար , յաւիտեան կը յառաջանայ միջոցին մէջ և իր անցած սաեղէն մէյ մըն ալ չէ անցած :

Բժ. Մ. ՄԱԼԱՔԵԱՆ

Ա Ն Դ Ա Ս Ա Ն

Արեւելեան կողմն Աշխարհի
Խաղաղութիւն թող ըլլայ...
Ոչ արիւններ , քըրտինք հոսին
Լայն երակին մէջ ակօսին.
Ու երբ հընչէ կոյնակն ամէն գիւղակի՝
Օրիններգութիւն թող ըլլայ :

Արեւմըտեան կողմն Աշխարհի
Բերրիութիւն թող ըլլայ...
Ամէն ասաղէ ցող կայլակի
Ու ամէն հասկ ծուլէ ոսկի :
Եւ ոչխարներն երբ սարին վրայ արածին՝
Ծիլ ու ծաղին թող ըլլայ :

Հիւսիսային կողմն Աշխարհի
Առատութիւն թող ըլլայ...
Ոսկի ծովուն մէջ ցորեանին
Յաւէտ լողայ թող գերանդին .
Ու լայն ամբարն աշուններուն երբ բացուի՝
Բերկըրութիւն թող ըլլայ :

Հարաւային կողմն Աշխարհի
Պըտղաբերում թող ըլլայ...
Ցաղկի՛ մեղրը փեթակներուն .
Ցորդի՛ գինին բաժակներուն .
Ու երբ թըխնն հարսերը հացը բարի՛
Սիրերգութիւն թող ըլլայ :

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ



ՅԱՐԳԱՆՔ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ

Յարգանք քեզ, նահատակ ժողովուրդ:

Ո՞վ չափեց երբ և իցէ քու տառապանքիու անդունդները. ո՞ր սգաւոր կարապը եկաւ օր մը յուղերու հոգուող խորունկ ցաւի խորունկ լիճերը, ուր կ'եռան պղասը ալիքները անէքի մրմունջով: Խնքդ միայն գիտես անօրինակ ցաւիդ մեծութիւնը. ինքդ միայն կը վարես քու անդեկ ու ալեծուփ նաւդ դէպի ի անձանօթ հորիզոններ, ո՞վ գուն ծովերու մոլար, տանջուած ճամբորդ, մրդիկներու յաւիտենական ուղեկից. յարգանք քեզ:

Հազար տարիներու արիւնի մառախուղին մէջէն դուն կը փայլիս անցողդողդ, յամառ ու վսիմ, դէպի վեհագոյն, սքանչելի նպատակ մը, գրաւիչ՝ որպէս փարոս, դիւթական՝ որպէս ժափոր կոյսին. կը քալես հեւ ի հեւ, վիրաւոր, խոշտանգուած, քու հակայ թիկունքիու վրայ կրելով բեռ մը, որուն ծանրութեան տակ այնքան աղգեր լացով խորտակուեր են ու կորսուեր, որպէս մրդկավար փաշիի ամպեր. յարգանք քեզ:

Հազար տարի բարձրէն ինկող կաթիխները կամայ կամաց կը կրծեն հակայ ժայոր և յորձանքներուն կը յանձնեն. լուսներ փուլ կու գան դարձերու բոցոս երկունքէն, իսկ գուն, մարտիրոս ժողովուրդ, զիլուող տեղացող անթիւ հարուածներուն տակ դեռ կը քանես պղնձուած, անողորմ անսպատներու մէջէն, ուր օձերը իրենց թունաւոր հեւքով կը լցեն արիւնոտ գարշապարդ, ուր փշերը կը յօշտաեն ներբանդ. կը քալես դէպի այնահեղ, ուր կը մղէ քեզ քու անօրինակ ճակատագիու, ո՞վ գիտէ, ո՞ր պահի փառքի, կամ ո՞րպիսի նոր պայքարներու համար. յարգանք քեզ:

Այնքան դարեր վառող խրձիթներուող բարկ ու գորշ ծուխը՝ մսրթուող վաւակներուող արիւնով ու մայրենի անէծքով բեռնաւորուած՝ կ'երթաց սեւով խարանելու երկնքի ճակատը. արեւը յոգնեցաւ շրջանընելով քու արիւնոտ հորիզոնէն,

Ըսէ՛, կենդա՞նի մարտիրոս, ո՞վ դրաւ քու հոգուող մէջ այդ զարմանալի բոցը, որ քու խանդիդ աղբիւրն է՝ ցաւի ու սեւ օրերուն. ո՞վ սնկեց քու կրծքիու տակ խորանկ հաւատքի այդ հակայ ծառը, որուն վրայ այնքան սգաւոր թռչուններ են թառեր: Թէ բոցի Աստուած մըն էր ան, ինչո՞ւ քու սրունքներուող կասկեց ոռնացող ցեղերը, կիզիչ անսպատներու խաւժանք, որ անկարող է ըմբռնել քու միծ երազներդ գեղեցկին ու բարիին, քու ծանր տենչերդ, որոնք կը հրդեհն հոգիու ուժգնօրին:

Քու տառապանքիու ու կոկիծիու մեծութիւնէն՝ մայր երկիրը քրբուած ուաքերուող տակ կը զառանցէ յաւագինօրէն: Լսէ՛ զայն, տանջուո՞զ, մարտիրո՞ս ազգ. սնոր մրմունչներուն, անոր լացին մէջ բոլորի դառն շեշտ կայ. այնքան դարեր դուն հերկեցիր զայն, բեղուն դարձնելու համար անոր կուրծքը, բայց ոճագործները պղծեցին զայն: Այժմ ականջ դիր. իւրաքանչիւր փշուած հասկ և տրօրուած ծաղիկ՝ կը բողոքէ քեզի դէմ, քու խազազ, անձնուրաց, արիւնաքամ առաքինութեանդ դէմ, զոր քու շուրջ ոչ ոք չի հասկնար, ոչ ոք չի հասկցաւ երբեք: Ահա այդ առաքինութիւնը, որքամ ալ վսեմ լլայ ան, թո՞ղ այն տատուածներուն, ո՞տք ելիր, և զա՞րկ, զա՞րկ թափով, — կը զարնէ ամբողջ աշխարհը. վայ անոր, որուն առաքինութիւնը մարտական չէ: որուն բառնցքը չբարձրանար՝ հարուածելու արիւնածալաւ, անողորմ թրշնամին:

Դարձեալ՝ յարգանք քեզ, յարգանք քու արիւնիու, քու ցաւիու, քու լացիու ու արցունքիու. յարգանք նոյն իսկ քու հակայ համբերութիւնդ, որ զրահդ եղաւ սկ օրերուն. յարգանք քու միծ հաւատքիու դէպի բարիին յաղթանակը:

Բայց, բաւական է: Դարերու հարկը թոզ դարերը տանին: Թշնամին չափազանց անողորմ է, բիրտ ու ոճագործ, որպէս զի համբերութիւնը շարունակէ առաքինութիւն մնալ:

Վե՛ր կանգնէ ու զա՞րկ, զա՞րկ ուժգին և թող հազար տարիներու մեռելներուն ոսկորները դողան հարուածներուող

շոխնդէն։ Զա՛րկ, երբ կը հալածեն քեզ, զա՛րկ, երբ կը փա-
կեն քու փառաւոր ընթացքդ։ զա՛րկ, երբ կը մերժեն ու կը
հսկնին քու պարզած ձեռքդ։ զա՛րկ շարունակ, մինչեւ կար-
միր ոճիրին նողկալի քրքիջը խեղդուի, մինչեւ արդարու-
թեան ու ծամարաւոթեան վսկէ գործը յաղթանակէ։

Եւ այն ժամանակ, հաւատա, նահաւակ ժողովուրդ,
արինարբութինամիտ անգամ ծունկ կը չոքի ու կը գոչ՝
«Յա՛րգանք քեզ» . . . :

Ա. ԱՀԱՐՈՒՆՅԱՆ



Դ Ա Ր Բ Ի Ն Ը



Դարրինը կը կուանէր երկաթէ խոշոր ձող մը . և մինչ
հարիւրաւոր սոկեգոյն կայծեր, շահկով իր շուրջը, արեգակ

մը կը ձեւացնէին, կուանելով եր-
կաթը իր մերկ բազուիներով՝ պատ-
ուական մարդը կը մտածէր այն ան-
ձանօթ եղբայրներուն վրայ, որոնց
օր մը օգտակար պիտի ըլլար իր
բարի աշխատանքը,

**Ժամանակակից բանաս-
տեղծ, անդամ Ակադե-
միայի:**

Եւ այսպէս, կուանելով երկաթէ ատրաշէկ ձողը, կ'երգէր
երգը աշխատանքին՝ որ կը կարծրացնէ ձեռքը, բայց բոլոր
մարդոց կը պարզեւէ միանկ սիրա մը:

Յանկարծ կանգ կ'առնէ դարրինին երգը. «Ահ, կ'ըսէ
ախրութեամբ, երերցնելով գուխը. պարանը զացած է աշ-
խատանքս. գէշ երկաթէ եղեր առ, մէջը մթար կայ. նորէն
սկսինք. մնան չունին։»

Վասն զի, աղմիւ բանուորը բարեխիղն է և արդարա-
միս. չի մեղքնար այն ճիգը՝ որ գործ կը զնէ իր կարչնեղ
մարմինը. զիսէ թէ իր պարտականութիւնն է ձեռքին բա-
գործ դուրս հանել. զիսէ թէ փոքր պատճառ մը շատ ան-

գամ մեծ հետեւանք կ'ունենայ, չարիքը չարիքէն կը ծնի և
բարիքը բարիքէն. զիսէ վերջապէս թէ՝ լաւ չշնուրած գործ
մը կրնայ մարդոց մահուան պատճառ գառնալ։

Ուկեգոյն կայծերը արեգակ մը կը ձեւացնէին, ու այս
քաջարի սրտէն, նման հոսցին, կը պամային սիրոյ կայծերը
ամէն ուղղութեամբ, և կը ցայտէին արութիւնն ու բարի
մտածումները։

Այն երկաթէ ձողը՝ զոր գլուխ հանեց բանուորը, օր
մը դարձաւ կամուրջի մը գերանը. և յանդուգն կամուրջին
վրայէն՝ որ կը կորանայ ու կը դողդզայ, ահա զօրագունդ մը
կ'անցնի— վեց հարիւր հոգի մէկանց, — առջեւնին նուա-
գախումբը. և գեղեցիկ զօրագունդը կը զգայ թէ իր ոսքե-
րուն տակ կը կըի կամուրջը ահաւո՞ր կերպով . . .

Կամուրջը կը կըի, պիտի խորտակի . . . և վեց հարիւր
մտածումներ կ'երթան հեռուն թողուած կիսերու, քոյթերու,
գեղեցիկ նշանածներու . . . : Եւ սրտին մէջ այն մարդոց՝ որ
ափունքէն կը տեմնեն այդ բանը, հայրենիքը կուլայ արդէն
վեց հարիւր մեռելներ։

Երգէ՛, երգէ՛ սկսած այն ժամէն՝ ուր կը բոցավառի
հոնցդ։ Զա՛րկ զուարթօրէն, բա՛րի բանուոր, սալիդ վրայ.
կամուրջը պիտի չխորտակի, կամուրջը չխորտակեցաւ. որպէ-
հեռու, բարի բանուորը ըրաւ ինչ որ կրնար. սրտիւնեւու
երկաթէ ձողը ամուր է և անմթա՛ր . . . :

Երգէ՛, բա՛րի բանուոր, երգէ՛ երազելով. աշխատի՛ր.
սիրոյ երգերդ յարմարցնւոր սալին գեղեցիկ ձայնին։

Քու սիրադ կը բարախէ սալին վրայ, կը բարախէ եր-
գիդ մէջ։

... Այն սոկեգոյն կայծերը որ կը թուին այս ու այն
կողմ, կրակն են քու սրտիդ և բարի մտածումները քու
մտքի՛դ։

Մարդ գիտած չէ և մարդ պիտի չգիտնայ երբեք թէ
ինչքան հոգիներ պաշտպանած է դարրինը իր բազուիներով
մեծ գետին վրայ և ստոյդ մահուընէ։ Զալիսի գիտնայ ոչ մէկ

զինուոր և ոչ մէկ հարիւրապետ, թէ անո՞ր պարտական է իր կեանքը և անո՞ր պարտական է դարձնի իր հայրենի գիւղը, ուր իրեն կը սպասեն իր սիրելիները. և մէկը պիտի լրտէ «Շնորհակալ ենք, ա՛զնիւ մարդ»,» այն խոճամիս մարդուն՝ որ իր կաշմբուռն բազուկներով ամուր գործ մը դուխ հանեց . . . :

Բայց, թերեւս օր մը, երբ իր զաւակները լան՝ անկողնին վերմակը իր երեսին վրայ քաշելով. երբ մահն իր գաղտնիքը փափսայ անոր ականջն ի վար, թերեւս պիտի լոէ անիկա յանկարծ . . . ո՛վ հրաշք . . . պատմութիւնը իր երկաթէ ձողին՝ զոր իրեն պիտի պատմեն անտեսանելի ոգիներ. եւ երբ իր հէք ստուած ձեռքերը խաչածե գնեն կուրծքին վրայ, ինքը ապրելով ամսմահ՝ իր խորհուրդներան մէջ, թողելով իր կեանքը տմէնուն իրեւն օրինակ և իրրեւ խրատ, պիտի զգայ թէ՝ իր սիրով կը ճառագայթէ արեգակի մը պէս:

ԺԱՆ ԷՔԱՐ



Թ Է Ե Ս Շ Ր Զ Ի Մ

~~~~~

Պուտեկին (1799—1837),  
ուստի մեծահռչակ բա-  
նաստեղծ, որ թողած է  
քննորսական եւ վիպական  
գործեր: Նշանաւոր են իր  
երկար քերթուածներէն  
«Կովկասի բանտակեալը»,  
«Պայչենեալը աղբիւրը» եւ  
«Օլիկին»:

Եւ ամէնքս, որ կանք այստեղ խմբովին,  
Պիտի ննջենք երկրի խորը յաւիտեան,  
Եւ զուցէ, մէկն արդէն մօտ է իր մահուան:

Թէ կը նայիմ մենաւոր, լուռ կաղնիին,  
Ես կը խորհիմ,—այդ նահապետն անտառի,  
Որ վրկայ է իմ պապերուս մեռնելուն,  
Երբ զիս թողու՝ դարձեալ կ'ապրի շատ տարի:

Թէ սիրատն իմ մանուկս վայիշայիմ,  
Մըտքէս արդէն կ'ըսեմ անոր՝ մնաս բարեւ,  
Քեզի կուտամ տեղս աշխարհին ես այս մէջ,  
Ինձ՝ մահ, իսկ քեզ՝ դեռ կը ժպտի նոր արեւ:

Եւ այսպէս միշտ—բոլոր օրերն ու տարին  
Սորված եմ ես մտածմանս հետ կապել  
Եւ անոնց մէջ ըսպասելով օրհասին,  
Աշխատեր եմ զալիք մահըս զուշակել:

Եւ ո՛վ զիտէ, ո՞ր տեղ մահ է պատրաստած  
Ինձ օրհասը—ծովո՞ւ, ճամբո՞ւ թէ մարտին  
Եւ կամ զուցէ նոյն այս մօտիկ հովտին մէջ  
Կ'ընդունի ան իմ ցրտացած, անշունչ դին:

Թէպէտ մէկ է ուր ալ հանգիմ յաւիտեան,  
Ուր ալ վիտի սառն, անզգայ իմ դիակ,  
Բայց, ախ, քաղցր էր՝ թէ զըտնէի գերեզման  
Սիրած երկրիս,— հայրենիքիս հողին տակ:

Եւ թող կեանքը, մատաղ կեանքը սիրաւէտ՝  
Շիրմիս սիրը զուարճանայ ու խաղայ,  
Եւ անտարբեր բընութիւնը իր յաւէտ  
Գեղեցկութեամբ շուրչս փայլի ու շողայ:

Թարգ Ա. ԾԱՏՈՒՐԵԱՆ

ՊՈՒՇԿԻՆ



## ՎԵՆԵՏԻԿԻ ՎԱՆՔԸ ԵՒ ԱԼԻՇԱՆ



**Գրիգոր Սահմանին** (1845—1892), հիմնադերը Մշակ թերթին, որուն զոհցեց իր մեծագույնար հարստութելունը: Գրիգոր Արծունին՝ իբրև ազատական տաղանդաւոր հրապարակադիր՝ յայտնի գործադրություն մը բացած է Կովկասի Հայութեան մտաւոր գործունէութեան մէջ, պայքարելով յետադիրական գաղափարներու եւ ըմբռնումներու դէմ, մամուլը մօտեցնելով եւ սիրելի ու յարգելի գարձնելով ժողովաւորդին, նոյնպէս ծառայելով Հայութեան վերածնունդին՝ թէ՛ Կովկասի մէջ, թէ՛ Կովկասէն ասդին, որքան խօսքով, նոյնքան գործով:

Արեգաները սիրով ընդունեցին զիս . . . : Ես յայտնեցի առը Հայրերուն՝ իմ նպատակս: Անոնք խոր Հայր Ղեւոնդ Ալիշանին, որ այն ժամանակ Ռաֆայէլեան վարժարանի տեսուն էր և կը կենար քաղաքին դպրոցականչէնքին մէջ:

Վիեննան թողելով, տեղափոխուեցայ Վենետիկ:

Վենետիկը կը ճանչնայի ևս արդէն երկու երեք տարի առաջ՝ այցելած էի այդ քաղաքը, մնալով այնտեղ երկու ամիս մը:

Մնցեր էր մէկ քանի օր Վենետիկ հասնելէս ի վեր. սենեակ մը վարձած էի Սան-Մարկօ հրապարակէն ոչ հեռու, և բուն Վիեննետիկցիի մը պէս օրուան մեծ մասը կ'անցընէի բաց օդի մէջ, նոյն Սան-Մարկօ հրապարակին նատարաններէն մէկուն առջեւ նստած՝ լրագիր կարգալով և ագահութեամբ ներշնչելով ծովային մեզմ ու առողջարար օդը:

Վերջապէս ժամանակը կ'անցնէր, պէտք է սկսէի աշխատութիւններուս: Եւ ահա գեղեցիկ առաւոտ մը, կը վարձեմ ծովին ալիքներուն վրայ ծօճուող նաւակներէն մէկը և ճամբայ կ'ինամ դէպի Ս. Ղազար կղզին, Միխիթարեաններու միաբանութեան վանքը:

Արեգաները սիրով ընդունեցին զիս . . . : Ես յայտնեցի առը Հայրերուն՝ իմ նպատակս: Անոնք խոր Հայր Ղեւոնդ Ալիշանին, որ այն ժամանակ Ռաֆայէլեան վարժարանի տեսուն էր և կը կենար քաղաքին դպրոցականչէնքին մէջ:

Քանի մը օր յետոյ, Սան-Մարկօ հրապարակին վրայ կը վարձէի խտալացի ուղեցոյց մը, որ ստքով տարաւ զիս նեղ, ոլոր-մոլոր փողոցներով ու փոքրիկ կամուրջներէ դէպի Ռաֆայէլեան վարժարանը:

Դպրոցը զետեղուած է լայն ջրանցքի մը վրայ գտնուող չքեղ, հոյակապ պալատի մը մէջ: Հայր տեսչին հետ տեսակցութեան արտօնութիւնն ստացած ըլլալով, բարձրացայ մէկ քանի ընդարձակ, գեղեցիկ նրբանցքներ և շուտով կը բաղիւէի արդէն հայր Ղեւոնդի առանձնահետակին դուռը:

— Բա՛ց . . . լսուեցաւ սենեակէն թոյլ եւ խուլ ձախ մը:

Բացի դուռը և աչքերուս ներկայացաւ հետեւեալ տեսարանը: Ահագին, լուսաւոր սենեակ, լի գրադարաններով, մէջտեղը դրուած մեծ գրասեղանով մը, որ բեռնաւորուած էր բազմաթիւ գրքերով . մէկ քանի գեղեցիկ, թէեւ հասարակ բազկաթոռներ, բազմոց մը, և լայն ու բարձր պատուհաններու վրայ մութ գոյնի վարագոյրներ,— ահա Ալիշանի սենեակը:

Առաջն րոպէին՝ մարդ չէի տեսներ սենեակին մէջ . . . վայրիեան մը անշարժ կանգնեցայ սենեակի սեմին վրայ . . . : Երբ ուղղեցի նայուածքս դէպի ահագին գրասեղանը, այն ատեն միայն նշաբեցի շատ նիհար դէմքով մարդկային գլուխ մը՝ գրքերու և թղթերու ահագին կոյտի մը մէջտեղ:

Ինչպէս կ'երեւի, հայր Ղեւոնդ խորասուզուած էր ընթերցանութեան մէջ, երբ ես ներս մտայ:

Անմիջապէս տեղէն բարձրացաւ, մօտեցաւ, երկնցուց իր ձեռքը և ձեռքէս բռնած՝ տարաւ զիս իր գրասեղանին մօտ, ինդրելով նստիլ:

Յայտնեցի իմ ով ըլլալս:

Ալիշան միջահասակ, շատ նիհար, հիւանդու դէմքով, թոյլ կազմուածքով, մօտ 50 տարեկան մարդ էր: Ակսաւ խօսիլ, ձախը թոյլ էր և խուլ խօսակցութիւնը անդադար կ'ընդմիջուէր չոր, անախորժ հազով: Խօսելու և պատսախան ըն-

դունելու ժամանակ՝ անդադար կը կարմրէր անիկա, օրիորդի  
մը կամ գերմանացի համեստ փրօփէ սօրի մը պէս . . . :

Եայսնեցի որ կ'ուզէի իրմէ հայերէնի դասեր առնել:

— Իր ներէք, չե՞մ կրնար, կուրծքս թող է, բժիշկները  
արգիլած են ինձի շատ խօսիլ և բարձր խօսիլ. բայց, կը  
յանձնեմ ձեզ մեր դպրոցի օգնականին, հայր ինգնա-  
տիոսին . . .

Ծնորհակալութիւն յայտնեցի: Անիկա նորէն կարմրեցաւ:

— Հրամանքդ ժամանակ առ ժամանակ կը գրէք Թիֆ-  
լիզի լրագիրներուն մէջ, — շարունակեց ան:

Խօսակցութիւնն անցու մեր մամուլին, մեր գրականու-  
թեան վրայ, ապա Կովկասեան Հայերու վրայ . . .

Էսի որ ձմեռ մը աշխատած եմ Վիեննացի Հայրերուն  
քով, և աւելցուցի թէ կ'ուզէի վճարել դասերուս համար:

— Հարկ չի կայ, մենք դրամ չենք առներ ձեզմէ . . . :

— Բայց, հայր սուրբ, ես կ'ուզեմ վճարել, և կարող  
եմ վճարել . . . :

— Հարկ չի կայ, կրկնեց ան:

Ստիպուած էի համակերպիլ և նորէն չնորհակալութիւնս  
արտայայտել . . . :

Սկսայ շաբաթը չորս անգամ դասեր առնել տեսչի օգ-  
նական Հայր իգնատիոս Կիւրեղեանէն (ապա Աբբահայր): Հայր  
սուրբին խուցին մէջ նստած, Եղիշէ, Խորինացի կամ Հայոց  
այլ դասական մէկ գիրքը կարդալով իւրաքանչիւր մէկ ժամ-  
ուայ դասիս տեղ, շատ անգամ կ'անցընէլնք երկու, երեք  
ժամ: Գիրքը թողած՝ յաճախ կը սկսէլնք վիճիկ երիտասարդ  
վարժապետս հետ:

Վէճը մեծ մասամբ եկեղեցիի, կրօնի մասին էր. — լու-  
սաւորչական, կամօլիկ ե բողոքական եկեղեցիի մասին . . . :

— Հրամանքդ բողոքական երկրի մէջ ուստումդ ստացած  
ըլլալով, կը նկատեմ որ աւելի համակեր էք բողոքականու-  
թեան, — կըսէր ինձի իր մեղմ և ներդաշնակ ձայնով հա-  
մակրելի վարժապետս . . . :

— Ոչ, Հայր սուրբ, ինձի համար միեւնոյնն է ինչ  
կրօնի ալ պատկանի Հայր. ես ծնած եմ լուսաւորչական ծնող-  
ներէ և անոնցմէ ստացած եմ առաջին բարոյական գաղափար-  
ներս. բարձրագոյն ուսումն և համոզումներս՝ բողոքական  
Գնրմանիայէն առած եմ. իսկ Հայոց, մայրենի լեզուի հմտու-  
թիւններս պարտական կ'ըլլամ ձեզի, կաթոլիկ Հայերուն . . .  
Գուցէ այս պատճառով է որ ես միակերպ կը վերաբերուիմ  
գէտի բոլոր դաւանութիւնները, առանց ո՛ և է մոլեռանդ  
զգացումի . . .

Վարժապետս կը ժպտէր իր մեղմ ժպիտով, ապա յան-  
կարծ կը կտրէր մեր վիճաբանութիւնը.

— Սակայն ժամանակը կ'անցնի, դառնանք մեր Խորե-  
նացիին:

Ամբողջ վեց ամիս, շաբաթը չօրս անգամ, դասերս առ-  
նելով հայր իգնատիոսէն, դասերէս յետոյ կամ կը պտտէի  
դպրոցը, կամ կը մանէի հայր Ալիշանի սենեակը:

Դպրոցը կը հետաքրքրէր զիս: Անոր ամբողջ կազմա-  
կերպութեան և ուղղութեան վրայ կը տիրէր հայր-տեսչն,  
Ալիշանի ողին: Դպրոցն ուսումնամիրած ըլլալով, կարելի էր  
գաղափար կազմել և անոր զեկավարին ուղղութեան, բնա-  
ւորութեան ու համամարդկային լայն գաղափարներուն վրայ:  
Ալիշանի անխարդախ, համակրելի, անկենդ բնաւորութիւնը,  
անոր լայն մարդասիրական և հայրենասիրական անձնուէր  
համարը՝ կը կերպարանաւորուէր դպրոցին թէ՝ ամբողջու-  
թեան, և թէ անոր իւրաքանչիւր մանրամասնութեան մէջ:

Ռափայէլեան վարժարանը անոր ձեռքին տակ ա՛յսպիսի  
բարձրութեան էր հասեր, որ կը համարուէր ամբողջ Վենե-  
տիկի մէջ ամէնալաւ միջնակարգ վանժարանը:

Երբ կը մանէի դպրոցին այն մեծ գահինը, ուր աշա-  
կերտները կը զբաղէին նկարչութեամբ, ապշած կը մնայի:  
Հայր տեսուչը պատուիրած էր նկարչութեան ուսուցչն, որ  
աշակերտները մեծ մասամբ նկարէին Հայոց պատմութեան  
հետ միշտ կապ ունեցող և մանուկներուն երեւակայութեանը

գլխաւորապէս Հայրենիքն յիշեցնող դէմքեր ու տէսարաններ...: Տեղ մը կը տեսնէի Վարդան Մամիկոնիանի ընդօրինակուած կենդանագիրը, ուրիշ տեղ մը՝ Անիի աւերակներուն տէսարանը, և այն, և այն...:

Վեց ամիս շարունակ հայր Իգնատիոսէն դասեր առնելէ յետոյ, երբ հասաւ Վենետիկը թողելու օրը, նորէն դիմեցի հայր Ղեւոնդ Ալիշանին, ինդրելով որ ընդունի դասերուս վարձքը՝ գոնէ դպրոցի օգտին: Բայց, բոլոր թախանձանքներս զուր էին, — Հայր Ղեւոնդ ոչ մէկ կերպով չէր ուզեր ինձմէ դրամ առնել:

Ճարահատ, քաղաքէն մէկնելէս քանի մը որ առաջ, գրավաճառամնոցէ մը գնեցի Թրանսայի դասական հեղինակներուն ժողովածուն և ընծայեցի Ռափայէլեան վարժարանի գրադարանին, որպէս զի դոնէ բանով մը արտայայտած ըլլամ երախոռագիտութիւնս Միաբանութեան Հայրերուն:

ԳՐԻԳՈՐ ԱՐՄԵՆԻԱՆԻ



## ԱՆԱՊԱՏԻ ԶԱՒԱԿԸ

Մանուկ էի տակաւին, առաւօտ մը հայրս ներս մտաւ վրանէն՝ հրարորդ աչքերով, չնշասպառ, և վար նետելով իր աղեղն ու նետերը, ըստ ինձի.

— Ես' գուապ, վկայ Մուհամմէտը որ անիծուած է մէր բնակած այս տեղը. ամէն գիշեր նախիրէս ոչխար մը կը պակսի: Առիւծը նորէն մտեր է փարախը. աւազին վրայ նշմարեցի իր խոր հետքերը. առակոյս չկայ որ մօտակայ քարայրներէն մէկուն մէջ կորիւններ ունի...:

բակոյս չկայ որ մօտակայ քարայրներէն մէկուն մէջ կորիւններ ունի...:

Բան չպատասխանեցի. բայց երբ հայրս դուրս ելաւ վրանէն, ասի աղեղն ու նետերը, և, հետազօտելով հետքերը՝ հետեւեցաց առիւծին: Անցած էր ամիկա նեղոսի միւս ափը մանցայ միեւնոյն տեղէն ես ալ. կարծած էր որ անապատին մէջ պիտի կրնայ կորմնիկ իր հետքը:

Մտայ անապատը և սկսայ հետապնդել զայն. արեւին սաստկութենէն՝ որ զենիթին վրայ էր, ամիկա ստուեր գնառուած էր մեծ սփինքսին, վաղնջական անապատի այդ վաղնջական պահակին ոտքերուն տակ. ինչպէս որ ինք յոգնած էր, այնպէս ալ ես պատկեցայ հոն՝ իրեն նման...:

Երբ ոտքի ելաւ և սկսաւ քալել, ես ալ սկսայ քալել և մինչեւ իրիկուն վազեցի ետեւէն: Յետոյ, մութը կոխեց և աչքերս ալ բան չէին տեսներ. կեցած էի անշարժ, օգնութեան կանչելով իմանալի միակ շշուկ մը, որ հասաւ վերջապէս ականջիս... ծփալով աւազէ այս ծովուն վրայէն:

Ականջ դրի՝ բռներով շոնչ...: Ատեն ատեն հեռուէն կը յսուէին խոռ մանչեններ. սկսայ սողալ, օծի մը պէս, գէպի անոնց կողմը մութին մէջէն:

Ճամբուս վրայ, քարանձաւ մը կը բանար իր մթին երախը, որուն խորութեանցը մէջ առանց զարհուրանքի նըշմարեցի, երկու փայլակնայցայտ աչքեր՝ որ կը սկւեռէին վրաս: Այլեւս պէտք չունէի ո՛չ շշուկի, ոչ ալ հետքի, որովհետեւ մատակ առիւծն ու ես կեցած էինք դէմ զիմաց:

Ահ, յանդուգն, ահարկու կոիւ մը եղաւ այս, ուր կը կը մոնչէին մարդն ու առիւծը, երկո՞ւքն ալ:

Բայց, հետպիետէ նուալեցան անոնցմէ մէկուն մոնչիւնները... յետոյ, կարմիր ներկուեցան աւազները անոնցմէ մէկուն արիւնովը. և երբ ցաթեց առաւօտը, տէսնուեցաւ մանուկ մը՝ որ կը քնանար մէռած առիւծի մը քով...:

## ՊԱՏՄԱՆԱՐ ԾԱԽՈԹՈՒԹԻՒՆ

Սփինխը տէսակ մը առասպելական հրէշ է, առիւծի մարմնով եւ մարդու գլխով, որուն շատ մը արձանները շինած են հին նգիպացինները: Ասոնցմը՝ ամէնէն խոշոր կիզէի սփինքսն է, որ շինուած է հոկայական միակտուր քարով մը:

## ՈՂԿՈՅԶ ՄԸ ԽԱՂՈՂ

Ես բախտաւոր էի, շատ բախտաւոր: Բայց և այնպէս կր նախանձէի ուրիշ տղու մր: Անոր անունն էր Ալֆոնս: Զեի զիտուր թէ մականուն ալ ո՞ւնի. շատ հաւանական է որ մինսակ ա՛տ էր անունը: Իր մայրը լուացարարուհի էր և քաղաքը բաներու կ'երթար:

Ալֆոնս առարւնէ մինչեւ իրկուն կը թափառէր հոս ու հոն կամ քարափին վրայ. պատուհանէս կը տեսնէի անոր մրոս երեսը, գեղին կեղաստ մաղերը, տակը պատուած անդրավարտիկը և հին ու մաշ մուճակները՝ որ կը քաշկրտէր առուներուն մէջ: Ի՞նչքան կ'ուգէի որ ես ալ այդպէս աղաս, անլախ պտուէի առուներուն մէջ:

Ալֆոնս խոհարարուհիներուն հետ կ'իյնար և երեսին ապտակ կամ գլխուն օթեկ հացի չոր կեղեւներ կ'ուտէր: Երբեմն ձիապանները կը խրկէին զինք որ երթայ ջրհորէն դոյլ մը ջուր քաշէ. կ'երթար կը բերէր մեծ հապարտութեամբ՝ երեսը կափ-կարմիր կտրած և լսղուն բերնչն դուրս ձգած: Եւ ես կը նախանձէի իրեն: Անիկա ինծի պէս ոտանաւորներ չանչը սորվելիք. չէր վախնար որ բարկութիւն պիտի առնէ՝ բաճկնակին վրայ բիծ մը բրած րլապուն համար: Հարկադրուած չէր «Բա՛րի լոյս, պարո՞ն», «Բա՛րի իրիկուն, տիկին» ըսկու այնպիսի մարդոց, որոնց մէջ լոյսին, ոչ ալ իրիկուան բարի կամ չար ըլլալը հետաքրքրական էր իրեն համար. և եթէ ինծի պէս նոյան տապան մը կամ զսպանակաւոր ծի մը չունէր, կրնար ինք ալ քեֆն ուղած ատենը խաղալ ձնձուկներուն հետ՝ որոնք կը բանէր, չուներուն հետ որ թափառական էին իրեն պէս, ու նոյն խի ախոռի ձիերուն հետ, մինչեւ որ կառապանը աւելին ծայրովը դուրս նետէր զինք:

Ազատ էր ու յանդուգն: Բակէն, որ իր թագաւորութիւնն էր, կը նայէր պատուհանիս իրդիք, ինչպէս որ կը նային վանդակի մը մէջ գտնուող թոշունին:

Ուրախ-զուարթ բակ Ֆին էր այդ, որովհետեւ հոն կային ամէն տեսակ անսասուններ և ուր կը մտնէին կ'ելէին զործի մարդիկ: Պատահեցաւ օր մը որ այդ այնքան շէնչող բակին, ուր տանտիկինները կուգային առառուն ջուր լեցնելու իրենց կուժերը և ուր ժամը վեցին առևնները խոհարարուհինները կը բերէին իրենց աղյանին ջուրը քամելու արայրէ կողավի մը մէջ՝ վիչ մը կալածիի բանուելով ձիապաններուն հետ, պատահեցաւ որ այդ բակին սալերը կը քակէին անո՛ր համար՝ որ նորէն սալարիկին. բայց, որովհետեւ այդ միշոցին սաստիկ անձրեւ եկած էր, բակն ամբողջ ցեխի մէջ էր. և Ալֆոնս՝ որ հոն կ'ապրէր՝ ինչպէս Սատիրը անսառին մէջ, ոտքէն մինչեւ գլուխը հողի գոյն էր առեր: Սալերը հողէն կը հանէր ցնծագին եռանդով մը: Յետոյ, լուալով երեսը և տեսնելով զիս վերը՝ որմափակուած, նշան ըրաւ որ վար իջնեմ: Մեծ փափաք կը գտայի որ երթամ իսպամ հետօք, ես ալ սալերը հանկով: Իմ սենեակիս մէջ սալեր չի կային որ հանէի: Պատահեցաւ որ ափարմանին գուռը բաց րլայ: Իջայ բակը:

— Ահա եկայ, կ'ըսեմ Ալֆոնսին:

— Վերցուր այս սալը, կ'ըսէ ինծի:

Դէմքը վայրի էր և ձայնը հասաւ. կը հսապանդիմ: Յանկարծ, սալը ձեռքէս լալուեցաւ և տեսայ որ ոտքերս գեանէն կը կարին, Մեր սպասուհին էր որ վրդովուած՝ գրկէր, կը սամնէր զիս: Օճառով լուաց՝ ձեռքէրս և այսպանեց զիս որ գացէր կը խաղայի փողոցի տղու մը, թափառաշրջիկի մը, սուահակի մը հետ:

— «Ալֆոնսը, աւելցուց մայրս, Ալֆոնսը անկիրթ տղայ մըն է. յանցանքը իրենը չէ, յանցանքը աղքատութեանն է. բայց, բարեկիրթ տղաքը պէտք չէ որ տեսնուին կրթութենէ գուրկ տղոց հետ:»

Փոքր մանուկ մըն էի ես՝ շատ մտացի և շատ խոհուն: Բոնեցի մօրս խօսքերը եւ այդ խօսքերը, չեմ գիտեր ի՞նչպէս, զուգորդուեցան այն մտքերուն՝ որոնք սորված էի անտիբական տղոց մասին, Ասառածաշունչս կար-

դարով։ Ազգոնսի նկատմամբ զգացումներս փոխուեցան բոլորովին։ Ա՛լ չէի նախանձեր իրեն։ ո՞չ։ Հիմա տեսակ մը սարսափ և գթութիւն կը ներշնչէր անիկա ինծի։ «Յանցանքը իրենը չէ. յանցանքը աղքասութեանն է»։ Մօր այս խօսքը, կը խռովէր սիրոս։ Շա՞տ լաւ ըրիր, մայրիկ, այդպէս խօսելով ինծի. շա՞տ լաւ ըրիր յայնութով ինծի, մասաղ հասակէս, թշուառներուն անմեղութիւնը։ Խօսքդ բարի էր, ինծի կ'ինսար յիշողութեանս մէջ արթուն պահէլ զայն՝ կեանքիս գալիք օրերուն մէջ։

Այս անգամին գմնէ այդ խօսքն ունեցաւ իր ազգեցութիւնը և ես գորովեցայ անտիրական աղուն բախտին վրայ։ Օր մը, երբ Ազգոնս կը չարչարէր մեր պառաւ դրացին թութեակը, վերէն կը դիտէի բարի պզտիկ Աբէկի մը բոլոր սորջանքովը՝ այդ մոայլ ու զօրաւոր Կայէնը։ Բախտաւորութիւնն է, աւա՞զ, որ Աբէկներ կը ստեղծէ։ Մաքիս բոլոր ճարտարութիւնը կը գործածէի հաւասարիք մը տալու Ազգոնսին՝ թէ կը գթայի իր վրայ։

Խորհեցայ համբոյր մը ուղղել իրեն։ բայց իր վայրոգ դէմքը քիչ յարմար երեւցաւ ինծի՝ ընդունելու համբոյրս, և սիրոտ հակառակեցաւ այդ նուէրին։ Երկար ատենէ ի վեր կը վնասուէի թէ ինչ բան կրնամ տալ. վարանումս մոծ էր։ Աղֆոնին տալ զսպանակաւոր ձիս, որուն թէ պոչը և թէ բաշը փրթած էր, յարմար չերեւցաւ ինծի։ Ու յետոյ, ձի մը նուէր տար՞վ է որ մարտ իր կարեկցութեան հաւասարիքը պիտի յայտնէ։ Պատշաճ ընծայ մը պէտք է աղքատ տղու մը։ Ի՞նչպէս կ'ըլլար՝ եթէ ծաղկիկ մը տայի. մեր հիւրասենեակին մէջ ունէինք ծաղկեփունջներ։ Բայց ծաղկին ալ նման էր համբոյրին։ կը կասկածէի որ Ազգոնս ծաղիկ սիրէր։ Մեծ վարժնման մը մէջ, շրջանն ըրի ճաշասենեակին։ Յանկարծ, ուրախութեամբ ձեռքս ձեռքիս գարկի. գտած էի։

Հացի գարանին վրայ, բաժակի մը մէջ, պատուական խաղողներ կային։ Ելայ աթոռի մը վրայ և առի երկան, ծանր ողկոյզ մը՝ որ կը լեցնէր բաժակին երեք քառորդը։

Բաց կանաչ և մէկ կողմէն արդէն սոկեզօծուած հատիկները կ'ըսես հեշտորէն պիտի հալէին բերնի մէջ. բայց, հասամ մը անգամ չի կերայ։ Վաղեցի գացի, մօրս կարի սեղանին վրայէն առի թելին կծիկը։ Ինծի արգիլուած էր անկէ բան առնել. բայց պէտք է անհապանդ ըլլալ ալ գիտնալ։ Կապեցի ողկոյզը թելի ծաղրին, և ծուկով պատուանին պարզունակին՝ ձայն առի Աղֆոնին ու կամաց կամաց ողկոյզը իջեցուցի բակը։

Աղէկ մը աեսնելու համար թէ ի՞նչ էր եղածը, անտիրական տղան աչքերուն վրայէն մէկ կողմ ըրաւ իր գեղին մաղերուն փունջերը, և երբ ողկոյզը հասաւ անոր թելին բարձրութեան, խրին խղեց թելը. յետոյ գլուխը վեր վերցնելով, լեզու ցոյց տաւաւ ինծի, անկիրթ ձեւ մը ըրաւ և խաղողն առնելով փախաւ։

Իմ պղտիկ ընկերներէս երբեք այդպիսի վարմունք տեսած չէի։ Առաջ չափաղանց զայրացայ. բայց, մտածութիւն մը հանդարասեցուց բարկութիւնս. «Շատ աղէկ ըրի որ, խորհեցայ, ո՞չ ծաղիկ, ոչ ալ համբոյր մը իսրկեցի իրեն։»

Քինախնդրութիւնս անհետացաւ այս մասծումով, այնքան ձմբարիս է որ երբ մարգուս արժանապատութիւնը գոհացում կ'ունենայ, մնացածը բան մը չարժեր այլէւս։

Բայց և այնպէս, երբ կը խորհնէի թէ գլխուս այս եկածը պէտք է խոստովանիմ մօրս, մոծ սրտաբեկում կը զգայի։ Սիսպած եմ եղեր. իրա՛ւ, մայրս կշամամեց զիս, բայց բարկացած չէր, հասկցայ իր աշքերէն՝ որ կը ինչպային։

— «Ճարտ է, բայց իր անկցածը տալու. է, ո՞չ թէ ուրիշներունք, — բաւառանիւն գաղտնիքը ասո՛ր մէջ է և քիչերը գիտն այդ բանը, — յարեց հայրս։

Եւ հայրս, ի՞նք, գիտէր այդ գաղտնիքը ԱՆԱԹՈԼ ՖՐԱՆ

#### ՊԱՏՄԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆ

Սատիրները, յունական գեցաբանութեան մէջ, կիսաստուածներ էին՝ որ նորագի սրունքներ ու ոտքեր ունէին եւ կը բնակէին անտառները։

# ՏՈՒԱՐԾԻԿԸ

Անանուխով, ճիլով հագուեր՝  
 Կ'երգէ ջաղացքն ու կը դառնայ  
     Զուրին վըրայ:  
 Երուացարար կանանց թակեր  
 Քարուտ փուլին վըրայ մէկէն  
     Կ'արծագանգեն:  
 Տըւարծիկը՝ աշխուժ թըւչուն,  
 Հոն կը դիտէ իր լանջքը կոյս  
     Զուրին մէջ լոյս:  
 Վերէն վարէն միշտ անկայուն՝  
 Կը շարժէ թեւն իր դիւրաթեք  
     Օդին մէջ սէգ:  
 Եւ նըման է թոչնիկն աղուոր՝  
 Դպրապետին հագուած համակ  
     Սեւ ու ճերմակ,  
 Որ չափ կուտայ շարժման բոլոր  
 Ժիր ջաղացքին եւ պարին դիւր  
     Թակերուն բիւր  
 Յոց շընորհքներն իր գեղանի  
 Ըզմեզ սիրով կը քաշըշեն  
     Իր ետեւէն:  
 Ծովեզերքէն դաշտ կը տանի  
 Քմշոտ թոչնիկն ըզմեզ ահա՛  
     Եւ խոյս կուտայ:  
 Աւազին մէջ կը վազվրզէ  
 Ու կը թոչի նըման անզին  
     Մեր ըղձանքին,  
 Որ միշտ առաջ կ'երթայ մեզմէ՛,  
 Եւ երբ կարծենք թէ բոնեցինք.  
     Խոյս կուտայ ինք :



## ՍՈՒՍԵՐԱՄԱՐՏԻԿԻ ՄԸ ԿՌԻՒԸ ՎԱԳՐԻՆ ՀԵՏ

Սովորութեան համաձայն, ամփիթատրոնին աստիճաններուն վրայ տնկած էին ցիցեր, ծայրերը սպիտակ տէգերով, և անոնց կապած էին, մետաքսէ ու սոկիչ հանգոյցներով, ծիրանիչ ծածկով: Այս ապրածուած ծածկոյթները հանդիսատեաներուն զլիսուն վերեւ ընդարձակ բողորչի վրան մը կը ձեւացնէին, որուն պայծառագեղ ցողքերը այդ բոլոր դէմքերուն կուապին վառ գոյն մը՝ ներդաշնակուելով ամսոնց բաւուն ու խանդավառ արտայայտութեան հետ: Մրցարանին վերեւ երկինքը բաց էր ու ալատ, ուրկէ վար կը հեղեղէր լոյսը:

Վաթսուն հազար հանդիսատեսներ տեղ գտած էին, բայց վաթսուն հազար մըն ալ կը թափառէր շրջապատին ետեւը, մէկզէկու խրկելով այն խուլ ժխորը՝ որուն ո՛չ բարկութիւնը կարելի է զանազանել, ոչ ալ ուրախութիւնը: Ամփիթատրոնը կը նմանէր նաւու մը՝ որ ջուր է առեր և այդ ջուրը բարձրացած է մինչեւ կամրջակը, մինչ ուրիշ ալիքներ կու գանդրաէն բազմելու անոր, փշուելով անեղագոչ:

Ահարիւ մոռւնչ մը, որուն պատասխան տուին ձիչեր ամբոխէն, ծանոց վագրին գալուստը, որավիեսեւ բացեր էին անոր գաւագեղին գուռը:

Մրցարանին մէկ ծայրը մարդ մը պառկած էր աւազին վրայ, մերկ և կարծես քնացած, այնքան անտարբեր կ'երեւնար այն բանին՝ որ այդչափ սասակօրէն կը յուղէր բազմութիւնը. և մինչ վագրը ամէն կողմէ կը խոյանար գասարկ մրցարանին մէջ՝ որսը փնտուելով անհամբերութեամբ, մարդը կրթնած իր արմուեկին, կարծես կը գոցէր իր ծանրացող աշխերը՝ հաճւորի մը պէս, որ ամբողջ ամառ օր մը յոգնած բլատով, կը պառկի և կը սպասէ քունին:

Սակայն բազմաթիւ ձաներ անտարձաններուն վրայէն կը

Ալեքսանդր Կիրօ (1788-1847) ֆրանսացի գրող, հեղինակ մէկ քանի պատմական վեպերոււ:

պահանջին ներկայացման վարիչն որ առաջ մղէ զոհը . որովհետ կամ այն է որ վագրը նշմարած չէ զայն , կամ այն է որ կ'արհամարէ՝ տևանելով թէ այնքան հեղ է ան :

Մրցարանին վերակացուները , ձեռքերնին երկար նիզակներ բանած , կը հնազանդին ժողովուրդին կամքին և իրենց նիզակներուն սուր պաշներովը կը խթեն սուսերամարտիկը :

Բայց , սուսերամարտիկը նիզակներուն հարուածները կը զգայ թէ չէ , սուքի կ'ելէ ահարկու ճիչ մը արձակելով , որուն՝ զարուրանքի մոնշիւններով պատասխան կու տան ամփիթատրոնին նկուզներուն մէջ փակուտծ բոլոր զավանները : Խակոյն խելով մէկը այն նիզակներէն՝ որ արիւնոտած էին իր մարմինը , և խելով մէկ ակնիւարթի մէջ այն մարդուն ձեռքէն՝ որ բբռնած էր զայն , երկու կտոր կ'ընէ , մէկ կտորը կը նեաէ վարիչն գլխուն , գետին տառպակելով զայն , խել միւսովը՝ որ պաքոնի ծայրը , կ'երթայ ինքն խել , ա՛յէ զէնքովը , իր վայրի թշնամիին կատաղութիւն :

Արդէն սուքի ելած էր թէ չէ , և երբ հանդիսատեսներուն սայուածքը կրցած էր աւագին վրայ չափել անոր հակայական հաստիկն ինկած շուքը , զարմայման մրմունջ մը շրջան ըրաւ սաբուղջ ներկաներուն մէջ : Ժողովուրդը գոհ էր . վագրն ու սուսերամարտիկը մէկու արժանի հակառակորդներ կ'երեւնացին : Այս միջոցին , սուսերամարտիկը յամբարար կը յառաջանար մրցարանին մէջ , ատեն ատեն դառնալով կայսերական օթևակին կողմը , թեւերը վար կախելով տեսակ մը սրասրել թեւեամբ , կամ իր նիզակին ծայրավը փորփորկով գետինը՝ որ քիչ մը եաքը արիւնաների պիտի դառնար :

Եւ որովհետեւ սովորութիւն էր որ եղեւանագործները անզէն պիտի ըլլան , քանի մը ձայներ պուսացին . «Զէնք ունենալու չէ զավանամարտիկը . զավանամարտիկը զէնք պիտի չկը» , Յայց ան , ճօմելով նիզակին կէս կտորը և ցոյց տալով զայն բազմութեան , «Եկէք առէք , եթէ կընաք» կ'ըսէք բերանը կծկուած , շրթունքները դեփ-դեղին և խոպու ձայնով մը , որ գրեթէ կը խնդդուէր բարկութենէն :

Աղաղակները կրկնուեցան , սակայն անիկա վեր բարձրացնելով գլուխը , նայուածքով շրջանն ըրաւ ներկաներուն , խնդաց անոնց՝ արհամարհական կերպով , և իր ձեռքերուն մէջ նորէն կոտրելով այն զէնքը՝ որ տուած էին իրեն , անոնց բեկորները նետեց վագրին գլխուն , որ այդ միջոցին իր ականերն ու իր ճիրանները կը սրէր սիւնի մը պատուածքանին դէմ :

Կոռուի սապարէզ կը կարդար ասով :

Կենդանին , զգալով հարուածը , գլուխը գարձուց ևւ , տեսնելով իր հակառակորդը կանգնած մրցարանին մէջուեղը , մէկ սատիւնով խոյացաւ անոր վրայ . բայց , սուսերամարտիկը ծոկով մինչեւ գետինը , խոյս տուաւ հարուածէն , և վագրը կնաց ինկաւ մոնչելով քանի մը վայլ անդին : Սուսերամարտիկը սուքի եկաւ , ու երեք անգամ , ճիշտ նոյն կերպավ , պարապը հանեց իր վայրի թշնամիին կատաղութիւնը :

Վերջապէս , վագրը եկաւ անոր վրայ՝ քայլերը հաշուած , աչքերը կ'յցակնացայտ , պոչը անկած , լեզուն արդէն արիւնաշաղախ , ցոյց ատամները և երկարելով դունըր . բայց , այս անգամ սուսերամարտիկը ի՞նք ցատկեց անոր վրայէն՝ ճիշտ այն բոպէին ուր վագրը պիտի բւնէր զինք , մինչ ամբոխը կը ծափահարէր բոււն կերպով , ամբողջովին նուածուած այս մարտնչման յուզումէն :

Վերջը վերջը , երկար յոգնեցնելի եաք իր կատաղի թըշնամին և աւելի տաղտկացած այն խրախուսանքներէն՝ զորս ամբոխը կը թուէր ուղղել իրեն , քան դանդաղութենէն այն կուիժն՝ ուր սկիզբէն այնչափ անհաւասար երեւցած էր , սուսերամարտիկը ամուր սուքերով սպասեց վագրին , և վագրը , ամբողջովին չնապատառ , վազեց անոր վրայ ուրախութեան մոխնջով մը :

Սոսկումք , ու թերեւս նաեւ . սւրախութեան ճիչ մը բարձրացաւ , մրաժամանակ բոլոր նստարաններէն , երբ կենդանին՝ ուղիղ կանգնելով իր թաթերուն վրայ , դրաւ իր ճիրանները սուսերամարտիկին մերկ սւակուն վրայ և երկնցուց

գլուխը՝ գիշատելու համար զայն։ Բայց սուսերամարտիկը ետևու նետեց իր գլուխը, և իր երկու պիրկ բազուկներովը բռնկով գազանին մետաքսամազ վիզը, այնպիսի ուժով մը սեղմաց զայն՝ առանց ձգելու, որ վագրը վեր ցցեց իր դունչը, վեր զայն՝ առանց ձգելու, որ վագրը վեր ցցեց իր թունչը, վեր ցցեց սաստկաւթեամբ՝ որպէս զի քիչ մը օդ երթայ իր թուքերը, սակայն սուսերամարտիկին թեւերը կը սեղմէին օդի այդ անցքը՝ գարբինի երկու աքացաններու պէս։

Սուսերամարտիկը բայց և այնպէս զգալով թէ իր ուժերը կը ակարանան ու կը հասնին, իր արիւնին հետ՝ որ կը հասէր գազանին կառչած մագիներուն տակէն, կը կրկնապատճեր իր ճիգը՝ որպէս զի կարելի եղածին չափ չուտ վերջայնէ գործը, վասն զի պայքարը երկարելով կրնար իրեն հակառակ գործը, վասն զի պայքարը երկարելով կրնար իրեն հակառակ գործը։ Իր երկու ոտքերուն վրայ բարձրանալով ուրեմն, և ամբողջ ծանրութեամբ իյնալով իր թշնամին վրայ՝ որուն սրունքները պարզուեցան այդ ծանրութեամն տակ, ջախջախեց անոր կողերը և թոյլ տուաւ անոր բգքառւած կուրծքին՝ հանկու ձայն մը, որ դուրս եղաւ երկար ատենէ ի վեր սեղմուած կոկորդէն, արեան և փրփուրի ուղիսի մը հետ։

Յանկարծ էս մը ոտքի կանգնելով և ազատելով իր ուսերը՝ որոնցին պատառ մը փակած մնաց արիւնու ճիրաններէն մէկուն, գրաւ իր ծունգը գազանին հեւացող կողին վրայ. և սեղմելով զայն ուժով մը՝ զոր կրկնապատճած էր իր յաղթութիւնը, զգաց թէ իր տակ վայրկեան մը թալթիցաւ անիկա, և միշտ ճնշելով զայն, տեսաւ որ կը սղկուին անոր գնդերները, ու անոր գլուխը՝ որ վայրկեան մը վեր բարձրացաց, նորէն վար ինկաւ աւազին վրայ, երախը կիսաբաց ու փրփրալց, ակուան ակուայն կպած ու աչքերը մարած։

Իսկայն հիացման ընդհանուր բացագանչութիւն մը բարձրացաւ, և սուսերամարտիկը՝ որուն յաղթանակը արծարծած էր ուժերը, կանգնեցաւ ոտքերուն վրայ, և, վերցնելով վիթխարի դիակը, նետեց հետուն, որպէս յարգանքի նուէր, կայսերական օթեակին տակ։

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԿԻՐՈ

## ՀՈՇՄԻ ԱՒԵՐԱԿՆԵՐԸ

Երթանք դէպի մեծ աւերակը, — Կոլոսէումը։ Տեսնենք նախ և առաջ ամէնամեծ ամէփիթատրոնը, որուն նմանը չէ աւսեր աշխարհ։



Իրօք հսկայ մընէ ան, արտան մը, քարաչէն լեռ մը, ինկած Հոսմի մէջ, սափարակ տեղ մը, ծայրէ ծայր տաշուած, քանդակուած, փորփորուած մարդկային ձեռքով. . . . Բայց լիռ մը, որուն երկու երրորդը չքացեր է արդէն ժամանակի կործանիչ ալիքներուն տակ։ Մէկ երրորդ մասն է մնացեր, և մնացորդը գարձեալ լեռ է։

Նայեցէք այդ երկնամբարձ պարիսպներուն և պահեցէք ձեր գիմարկը, որ վար չինայ։ Դեռ ո՞ր քանի բարձր են երեւ անոնք իրենց բախտաւոր գոյութեան օրերուն. . . . Գիշերային խաւարի մէջ այդ հսկայ զանգուածը սարսուռ կ'ազդէ նորեկին վրայ. . . .

Կոլոսէումը բնորոշ, տիպիկ արդիւնքն է զուա հոօմէական ճարտարապետութեան։ Շատ ալ գեղեցիկ չէ, ներգաշնակի չէ (այդ յատկութիւնները կը պատկանին հեղինական արուեստի ստեղծագործութիւններուն), բայց փառահեղ է, վեմ ու ահարկու։ Եւ իբրև այդպիսին՝ ծշմարտապէս համապատասխան է Հոսմի աշխարհակալ, համանուած ոգիին։ Հսկայ ու անսովոր ցեղ մըն է՝ այս հսկայ ու անօրինակ չէնքերը կառուցանողը։

Նայեցէք այս ահազին, պատուած կրկէսին, ուր եր-

բեմն ճակատամարտեր են փիղեր, վագրեր, առիւծներ, մարդիկ: Տեսէ՛ք այդ կրանիթեայ ու մարմարեայ սիւները, մեծ մասամբ խորտակուած՝ դարերու ծանրութեան տակ: Քսան դա՛ր է սահեր անոնց վրայէն՝ սարսափելի աղէսներով ու աւերակներով, և սակայն, դեռ կանգուն է մէկ պատկառելի հասուածը այդ բարձրաբերձ պարիսպներուն:

Եւ տանիւեակ դարերու դիմացող այդ հական՝ կառուցուեր է ընդամէնը երեք տարիէն, այսպէ՛ս կը վկայէ պատմութիւնը . . . : Միջիննաւոր ստրուկներու աշխատանքն էր, անտարակոյս, գրասատի հրու, արգասաւոր աշխատանքը, որ կ'արտադրէր կարծ միջոցի մէջ այդպիսի հրաշքներ: Ստրուկները այն ժամանակ ածմանպին սարանք մըն էին, որ անկրնդհատ պատերազմներու և նուաճումներու հետ կը լեցնէին յաւիտենական քաղաքը: Հուօմին իր ամէնածաղկուն, ամէնակինդանի շրջանին՝ ունեցեր է երկուք ու կէս միին ազգաբնակութիւն (այսօր ընդամէնը՝ կէս միլիոն):

Կօլոսէումի ամփիթատրոնը կը պարունակէր 100,000 մարդ: Անիկա կը համարուեր կայսրութեան փառքն ու պարծմանքը, համաշխարհապին տիրապետութեան խորհրդանշանը: «Քանի գեւ կայ Կօլոսէումը, Հուօմը կանգուն է, — կ'ըսէին այն ժամանակները. երբ կը խորտակուի Կօլոսէումը, Հուօմն ալ կը չնջուի, և անոր հետ կը չնջուի ամբողջ աշխարհը» . . . :

Հարիւր օր շարունակ կատարուեցան աներեւակայելի խրախճանքներ՝ Կօլոսէումի բացման առթիւ. կրկէս նետուեցան ամէնատեսակ գիշատիչ զազաններ՝ սուսերամարտիկներու, մարդ-լմբիչներու հետ. . . : Տեղի ունեցան հսկայական, չտեսնուած ճակատամարաններ, և 9,000 գազաններ անշարժ պառկեցան կրկէսին մէջ: Պատմութիւնը չի միշտակուեր մասսած մարտոց քանակը, մարդիկ, այն ժամանակ, կեսարմներու աչքին թերեւս շատաւեկի նուազ արժէք ունէին՝ քան գազանները: Ի՞նչ անուկի շրջան էր ան: Թագաւորները—ներոն, Կալիգուլա, Տիբերիանոս, Տիտոս, և ին. — միահեծան տէր՝ հսկայածաւալ կայսրութեան, գուսով ու քահած, անսահման,

անյագ վառասիրութեամբ, կը ձգաէին ամէն գնով յաւերժացնել իրենց անունները, նոյնիսկ ամէնահրէշտառը գինարբուքներով. կը ձգաէին կարելի եղածին չափ չատ վայելել և ներուժ վայելել կեանքը: Իրենք ափեղերքի կողրաններն էին, և ամբողջ բնութիւնն ու մարդկութիւնը կոչուած՝ իրենց ծառայելու, զիրինք շոյելու և փաղաքչելու, նոյնիսկ արեան չարչարանքի, գժոխային մարտիրոսութեան գնով:

Ճիւաղ սերունդ մը . . . :

Բայց, պատմութիւնը կը վկայէ նաև որ այդ գաղանակերպ հերոսները վերջը վերջը կը զղային, որ այդ վագերային սրտերը ընդունակ էին նաև զգածուելու, յուզուելու և տանջուելու. . . : Պատմութիւնը կը ներկայացնէ ներսն՝ խղճի խայթէն յաճախ տանջանահար: Լուծեցէք ա'յս զարհուրիի, ողբերգական հակասութիւնը:

Տիտոն եւս, կ'ըսեն, երբ իրագործեց իր սրտին բոյոր սաղձանքները, երբ լիովին գոնացում տուաւ մարդկային նսի բոլոր վայրենի, ստորնագոյն ախորժակներուն, — սիրոք վրշուեցաւ, անսահման տիրութիւն մը իջաւ վրան. . . : Անցեալը կը տանջէր զինք, ապագամ՝ կ'ահարեկէր. և որ մը, թափառելով Հուօմի շրջակայքը, վնտուելով անկիւն մը՝ ուր կարողանար հանգտացնել իր տառապող սիրտը, աւանդեց հոգին, աչքերը լի արտառուքով, յառած երկինքին. . . :

\* \*

Հանդիսականներու ծով մըն էր Կօլոսէումը: Ամէնէն վարը կը շարուէին ծերակուտականները. անոնցմէ քիչ վեր ազնուականները. աւելի բարձրը՝ պատուաւոր ընտանիքի հայրերը. իսկ ամէնէն վերջը՝ կը նատէր պլէքը, արհամարհուած ամբոխը: Հազարներ, տասննեակ հազարներ, հարիւր հազար մարդ. . . :

Կեսարին մուտքը՝ ազդանշանը կ'ըլլար. կ'որոտային ծափահարութիւնները, և կը սկսէր կարմիր հանդէսը:

Կրկէս կը բերէին գազանները: Մէկ դռնէն ներս կը խուժէին մարտնչողները, միւս դռնէն դուրս կը տարուէին դիակները: Կը հնչէր երաժշտութիւնը, երգեցիկ խումբերը

կ'երգէին, թմբուկները կը թմբկահարուէին, սազմափողերը սուր գոռոցով կը խղացնէին միմողորար, — կոխւը կը մղուէր անսակի կատաղութեամբ, արիւնը կը հոսէր, զոհերուն անթիւ դիակներոց կը ծածկէին կրկէսք, կը հեռացնէին զանոնք և կը բերէին նորերը :

Կը փոխուէր անուարանը: Բեմ կուգային սուսերամարտիկները: Կը մտնէին անոնք, այդ թշուառ, վատաբախտ արարածները, դատապարտուած անխուսափելի մահուան...: Բայց, անտնք մահուան կ'երթային՝ ստոյիկեան պաղարիւնութեամբ. վագրի, ասիւծի սարսուեցուցիչ հռնդիւնին հանդէպ՝ անոնք կը քայէին խրոխտ, անխուով ու անվեհեր, և նոյն ոգին կը պահպանէին հոգեւարքի գալարումներուն մէջ:

Կը կեցնէին սուսերամարտիկները զատ զատ շարքերով, — բոլորն ալ ընտիր, բարեկազմ, բոլորն ալ ուժեղ ու յաղթանդամ...: Սարսուկներ էին՝ բերուած հեռու երկիխներէ, ուր մնիր, մեծցեր էին ազատութեան մէջ՝ որպէս զի ի վերջոյ մասնդ դառնան Կօլոսէումի գիշատիչներուն, ի փասս արիւնսուշտ վոհմակներուն...:

Սնոնց հետ միասին կրկէս կը նետուէին առիւծներն ու վագրերը, — բոլորն ալ սովալլուկ և ատամներնին կրծտացնելով: Կը մտնէին և բորենիները՝ մարդկային արիւնը լակերու համար: Եւ կը շարունակուէր անեղ, անգութ ճակատամարտը՝ այս անգամ արդէն երկու անհաւատար ուժերու միջեւ. և թաւալգոր կ'ինային մարդկային զոհերը, մարմնի բոլոր անդամները փշրուած և արիւնը ծորալով ամէն կողմէ...:

Ու «ժողավորդը» կ'ունար ու կը ծափահարէ՛ բերկրանքի արբեցութեան մէջ. և Կօլոսէումը կը դդրդար «կեցցէ կհսար» ազադակներով...:

Ահա այն անսանուն, այն դիւային, արիւնազանք հանդէմները, որ կը կասարէր հին Հոօմը, փառքի ու միծութեան իր գագաթնակէտին:

Եւ բարբարոսութեան այդ զարհուրանքէն առաջ է հիրած ժամանակից քաղաքակրթութիւնը.... ՄԻՔԱՅԼ ՅՈՎԶԱՆՆԽԵՍԵԱՆ

## ՀՈՂՄԱՂԱՑՆ ՈՒ ԱԲԵՂԱՆ

Քաղքէն հեռու, բլուրի մը կողն ի վեր,  
Հողմաղաց մը կը ցըցուէր,  
Որ արեւին տակ թեւաբաց շարունակ՝  
Իր կազմուածքով պարզունակ՝  
Մըդուած հըզօր չորս հովերուն  
շունչն յար  
Կը դառնա՞ր ու կը դառնա՞ր:  
Այր ու կիներ գիւղէն, դաշտէն ու  
ձորէն

Կը բերէին հոն ցորեն.  
Եւ կ'արտադրէր պարկերու մէջ շար  
իշար՝  
Հացալիւրի ճոխ պաշար:  
Շաբաթ օր մ'որ իր դարձդարձիկ  
թեւերուն  
ձըռին երթար շատ հեռուն,  
(Քանզի այն օրն ունէր շատ բան  
աղալու)

Յանկարծ-անկո՞չ այցելու—  
Վանքին մէջէն աբեղայ մը նորընծայ,  
Սեւազգեստ, դեռ տըղայ,  
Մօտն երեւաց... Ձեռքն հաստ գիրք մը թուղթ, գըրիչ  
Շուքի մը տակ կազդուրիչ  
Նստեցաւ ու աչքերն ուղղած ամպն ի վեր:  
Բան մը վնասուել կը թրուէր,  
Բան մ'որ անզայտ անհունին մէջ կը ծըփար:  
Մինչ անդադար, թեւապատար  
Հողմաղացը ժիր կը դառնար իրեն քով,  
Խըլացուցիչ հըռինքով՝



Աղեքոսանդր Փանոսին թրքահայ տաղածափ, սր գիտէ մեծ արսուեստով կազմիւլ սուանաւորները: Գրած եւ թարգմանած է բազմաթիւ բանաստեղծութիւններ, սրանցիւ մաս մը հրատարակուած է առանձին հատորներով:

— Ահ, սա՛ անվերջ, անտանելի աղմուկէդ  
Ազատէի պահ մը գէթ, —  
Գոչեց կղերը, դադրէ՛, քիչ մը լո՛ւռ կեցիր  
Որ ըլլամ ես մըտացիր,  
Ու գտնեմ պերճ վերջաբանը — տանջո՛ղ զիս —  
Վաղուան տալիք քարոզիս...:

Հողմաղացը պատախանեց. — «Վա՛րդապետ,  
«Բարողն ալ պէտք մէ թէպէտ,  
«Բայց քարոզը մըտիկ չըներ մարդ, երբոր  
«Անօթի է իրեն փոր:  
«Ես քեզ նըման քարոզ չեմ տար, կը դառնամ.  
«Եւ ալիւրէն քաղցրահամ՝  
«Զոր կ'արտադրեմ՝ ժողովուրդ մը բովանդակ  
«Կը շինէ հաց, կարկանդակ:» ԱՂԵՔՍԱՆԴՐ ՓԱՆՈՍԵԱՆ



## ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ԱՂԱ

Ամէն անգամ որ մանկութեան կամ պատանեկութեան վերջիւմներ կ'ունենամ, անխուսափելի կերպով դէմս կը կանգնի Համբարձում աղան. շիտակ, չոր, երկայնահասակ մարդ մը, 50էն 55 տարեկան, պեխերուն ծայրը կտրած և դէպի բերանը իջած, երեսը միշտ նոր ածիկուած, գլուխը խոշոր ֆէս մը՝ մինչեւ ականջներուն կէսը իջած, ձեռքը երկար բեզպիհի մը, որուն հատիկները երկուք առ երկուք կը քաշէ անդադար:

Իր հագուստը միօրինակ էր ամէն ժամանակ. սեւ թըրքական սէրբի մը՝ միշտ կոճկած, կանանչագոյն բանքալօն մը՝ որ հազիւ կօշիկներուն կէսը կը հանէր, և հաստ չուխայէ բաց գոյն բաճկոն մը՝ զոր հազիւ տարին անգամ մը պատեհութիւն կ'ունենայինք տեսնելու, — սրավհետեւ, ինչպէս ըսի, սէթին միշտ կոճկած էր:

Մասնաւոր տշաղրութիւնս գրաւած էր ժամացոյցը. սկիէ մեծ, հնօրեայ ժամացոյց մը՝ որ քիչ անգամ դուր կ'եղէր բաճկոնին գրապանէն: Այդ ժամացոյցը պահուած էր չուխայէ պատիկ պարկի մը մէջ, որսէս զի սկին չկորոնցնէր իր փայլը: Կը յիշեմ թէ Համբարձում աղա ժամացոյցը մէջանդ կը հանէր մասնաւոր բայցս երբ ո՛ւ և է մէկու մը ժամացոյցը կեցած ըլլար ու հարկ տեսնուեր զայն լարել և ուղել: Երբ իմն ալ, երբ քանի մը անձերու ժամացոյցներուն մէջ անհամածայնութիւն ըլլար, Համբարձում աղա կը հանէր իր համբաւաւոր ժամացոյցը և ուղել ժամը կ'ըսէր. ամէնքը կը խոնարհէն Համբարձում աղայի ժամացոյցին առջեւ:

Համբարձում աղան մեզի խընամի էր. հօրաքրո՞ջ թէ մօրաքրո՞ջ ամուսին կամ ասմաց մօտ բան մը, լաւ չիմ գիտեր. միայն թէ գիտեմ որ յածախ մեր տունը կը գտնուէր, ուր մասնաւոր յարգանքով մը կը վարուէին հետը:

Մենք չէնք միայն այդ յարգանքն իրեն ընծայող. իր բոլոր բարեկամներն ու ծանօթները նոյն յարգանքով ու ակնածանքով կը վերաբերուէին Համբարձում աղային հետ: Լուրջ, կարեւոր, պատկառելի անձնաւորութիւնն մը համարուած էր: Իր մուտքը սրանէ մը ներս՝ միշտ յուղում մը առաջ կը բերէր. երախաններն ու աղջիկները դուրս կ'եղէին, կիները իրենց սիկառէթը կը մարէին, ամէն մարդ ուսքի կը կենար...

— Վէ՛ր հրամմեցէք, Համբա՛րձում աղա:



ՅՐՈՒԱՅԻ ՕՏԵԱՅԻ, ԹԸՐՔԱՆԱՅ ԵՐԳԻԺԱԲԱՆ, ՈՐ ԱՅԽԱՍՏՈՒԿՑՈՒԾ Է ԲԱՎՐԱԹԻՒ ՀԱՅ ՕՐԱԳԻՒՐՆԵՐՈՒ ՈՒ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆԵՐՈՒ: ԿԸ ՀՐԱՏԱՐԱԿԵՑ ՄԱՅԱՅԱՅ ՀԱՐԱՄԱՑԵՐԸՐԸ: ԴԻՔԱԽՄԱՔԱԲԱՐ ԳՐ.ՔԻ Մէջ ամփոփած չէ իր գրուածքները, որոնք ցրուած են թէրթերուն մէջ եւ կը կազմեն երգիշական գրակականութեան ընտիր էջեր:

- Համբարձում աղա , սա՞նկ , անկի՛ւնը նատեցէք :
- Համբարձում աղա , այս ի՞նչ պատիւ է մեղի ըրիք :
- Համբարձում աղա , Աստուծով առաջ ու հանգիստ էք . . .

Եւ Համբարձում աղա , բարի գալստեան այդ ողջոյններուն մէջէն , հինաւուրց քրմապեափ մը հանդիսաւորութեամբ , շխակ , չոր , երկայնահասակ ու կոճկուած , կամաց կամաց կը յառաջանար իրեն ցոյց արուած տեղը , աջ ու ձափ բարեւներ բաշխելով , ու կը նստէր բազմացին անկիւնը , ծալապատիկ , հնդկական կուռքի մը պէս :

Համբարձում աղա շատ չէր խօսիր , ի՞նչ կ'ըսեմ , շատ քիչ կը խօսէր : Գիտու իմաստափուց ասատանումներ , ձեռքի նշանակալից շարժումներ , վերջապէս միմիկ խօսակցութիւն մը իր նախընտրած ձեւն . Եր յարաբերութեան մտնելու համար ուրիշներու հետ :

Երբեք չէինք տեսած իր խնդալը , ոչ ալ կատակարանութիւն մը լսուած էր բերնէն : Ոչ միայն ի՞նք չէր խնդար , այլ նոյն իսկ իր ներկայութիւնը ուրիշներու ծիծաղն ալ կը սառեցնէր շրմնելու վրայ . . . :

Շատ անգամ մեկի կ'ըսէին .

- Մի՛ խնդաք , Համբարձում աղան քովի սենեակն է . . . :
- Ու չէինք խնդար :

Ինչպէս ըսի , Համբարձում աղա ամէնակարեւոր , պատկառեկի հեղինակութիւն մը համարուած էր մեր շրջանակին մէջ , — մարդ մը՝ որուն խօսքերը մեծ կիսու ունէին և դատաստանները վերաքննիլի չէին . վերջապէս առանին Սողամն մը , քիչ մը աւելի խոժոս , քիչ մը աւելի անսամնելի քան «երգ երգոց»ի հնժաղթեալ հեղինակը :

Զար ո՛ւ և է հարց մը , անդուծելի խնդիր , դժուարութիւն մը , ամուսնական ծրագիր մը , էրիկ կնկան կոխ , ընտանիկան գժառութիւն , դժբախտ արկած մը կամ ուրախալի դէպք մը որ՝ վիճականուէր կամ լուծուէր , առանց Համբարձում աղայի միջամտութեան :

- Համբարձում աղային ըսուեցա՞ւ :
- Համբարձում աղային կարծիքը ի՞նչ է :
- Անգամ մը Համբարձում աղային հարցնենք , նայինք ի՞նչ խորհուրդ կուտայ :

Կը հարցնէին և խորհուրդը կուտար : Ամէնահասարակ , սպարզ , բնական , ովսրմելի խորհուրդ մը՝ զոր փողոցէն անցնող առաջին մարդը պիտի տար անմիջապէս , առանց ճիգ մը ընկերու առանց ուղեկցը չարչարելու : Սակայն Համբարձում աղային բերնէն ելլելավ՝ այդ խորհուրդը տեսակ մը վեհափառութիւն կը ստանար , նուիրագործում մը կը զգենաւր , վիրտ մը կ'ըլլար անիկա , Ֆօրմիւլ մը կամ դեղագիր մը՝ որ նմանօրինակ պարագաներուն կը գործածուէր և զոր ամէնքը ուշի ուշով կը պահէին իրենց յիշողութեան մէկ խորշը :

Օրինակի համար , երբ էրիկ կնկան կոխւի մը առթիւ խորհուրդ հարցուէր իրեն , Համբարձում աղա հանդիսաւորապէս կը պատգամէր .

- Նայեցէք որ ժամ առաջ հաշտեցնէք , ամօթ բաներ են ասոնք , ամօթ . . .

Եթէ հայր ու տղու մէջ գժառութիւն կար , նոյն հանդիսաւորութեամբ խորհուրդ կուտար .

- Ժամ առաջ տղան տարեկ'ք թող հօրը ձեռքը համբուրէ , հայրն ալ թող տղուն ճակատը համբուրէ . ամօթ բաներ են ասոնք , ամօթ . . .

Ու ամէն մարդ , հիացած , իրաւունք կուտար իրեն ու ամէն մարդ . կը հնագանդէր իր խորհուրդին :

Ի՞նչո՞ւ սակայն միեւնոյն խորհուրդները , ուրիշներու կողմէ տրուած , անազդեցիկ կը մնային , մինչդեռ Համբարձում աղային բերնէն իրանով՝ կ'աղդէին ամէնուն վրայ : Հոս էր գաղտնիքը և միանգաման Համբարձում աղայի արժէքը :

Հստ իս , Համբարձում աղային գաղտնիքը իր արտաքին կերպարանքին մէջն էր , — իր հագուստին , քաղուածքին , ձեւեկուն , նատուածքին մէջ , Այսպէս , օրինակի համար , միշտ կոճկուած ըլլալը կարեւոր աղդակ մըն էր իր ներհնչած ակնա-

ծանգին։ Վերաբրկուն կոճկուած մարդ մը աւելի պատկառելի է քան չկոճկուածը։ Անսրոշ յարգանք մը կը զգանք զինուուրականներուն, ոստիկաններուն, բարապաններուն, թրամուէլի ստմահակավաճառներուն, երկաթուղիի պաշտօննեաններուն, թրղթաբերի ցրուինձերուն հանդէպ։ Խաղու։— Որովհետեւ ամէնքն ալ կոճկուած են։ Երեւակայեցէ՛ք այս մարդիլը իրենց կոճակները քակած, և պիտի զգաք որ մեր յարգանքը արհամարհանքի պիտի փոխուի։

Քալուածքը նմանապէս մեծ դեր կը խաղայ։ Կամաց, համաշափ քալուածք մը անհունապէս աւելի ազգու և տպառորիչ է՝ քան թեթիւ, ոստառառն քալուածք մը։

Քիչ խօսին ալ մեծ դեր կը խաղայ մարդու մը կարեւութիւնը բաղմապատկելու։ Նախ, քիչ խօսողը կը խուսափի ամէն վայրկեան տիմաբարանութիւններ ըսկու վահանգէն։ Յետոյ, իր խօսքերը աւելի արժէ՛ք կը ստանան՝ իրենց ստկառութեանը համար։ Ժողովներու և ընկերութեանց մէջ շատ խօսսողներուն այնչափ ուշադրութիւն չենք դարձներ՝ որչափ անոնց որ հազիւ երբեմն կը խօսին։ Իսկ շարժ ու ձեռով իր միաքը բացատրելու կերպը՝ հիմնալի միջոց մըն է յաջողութեան։

Վիճաբանութիւն մը կայ ակումբի մը մէջ և ձեր կարծիքը կը հարձնեն վէճի նիւթ եղող հարցին վրայ։ Իրրեւ պատասխան՝ ձեռքով շարժում մը ըրէ՛ք, օրինակի համար, սա՞նկ օդին մէջ կէս շրջանակ մը գծեցէ՛ք, և պիտի տեսնէ՛ք որ ամէն մարդ գոհ պիտի մնայ, որովհետեւ այդ կէս շրջանակը ամէն մարդ իր ուղած կերպովը պիտի մնինէ, վկայութիւն մը պիտի համարի իր բաածին և ջախջախիջ փաստ մը դիմացին առարկութեանց։

Զինդագի... ահաւասիկ նաեւ հեղինակաւոր, պատկառելի մարդ մը ըլլալու գլխաւոր պայմաններէն մէկը։ «Կը խնդաք, ուրեմն զինաթափ եղաք», կըսկն ֆրանսացիք և իրաւանք ունին։ Խնդացող մարդու մը խօսքերուն երբեք կարեւորութիւն չկընար արուիլ՝ որչափ ալ բանաւոր, որչափ ալ խմա-

տալից ըլլան անոնք, Հին Յունաց աստուածները կը ինալային և ասոր համար իրենց վարկը կործացուցին ու կործանեցան ամէնքն ալ, — մինչդեռ Եռովլա երբեք չի ծիծադիր և ասոր համար մինչեւ այսօր կը պատկառինք ու կը վախնանք իրմէ։ Համար մինչեւ այսօր կը պատկառինք ու կը վախնանք իրմէ։

Այսպէս աւրեմն ամփոփելով կարծիքս, սա՛ եղակացութեան կը համայնք թէ, Համբարձում աղա եթէ, հակառակ իր բացարձակ ոչչութիւն մը ըլլալուն, կրցած էր մեծ ազգեցութիւն մը ձեռք ձգել իր շրջանակին մէջ, պատճառը՝ իր միշտ կոճկուած ըլլալը, կամաց քաղելլ, քիչ խօսիլը ու մնաւ շինդանն էր։

Արդ, ինչպէս կը տեսնուի, շատ խարիստու, շատ խարուսիկ հիմերու վրայ կառուցուած էր Համբարձում աղայի բնակալութիւնը և բնականաբար հիմնայատակ պիտի կործանէլ օր մը։

Այդպէս ալ եղաւ։

ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆ



## ՎԱՅՐԻ ՍԱԳԵՐԸ

1

Լուռ է բնութիւն բովանդակ։  
Թրուչուններուն ծայնն է դադրած։  
Գորշ երկնիքին տակ ամպամած։  
Տըմոյն զաշտերն են ըսպիտակ։  
Լոկ ազուանե՛ր տփալըլուկ։  
Որ որս վրնառեն իրենց համար,  
Պեղելով ծիւնը կրտցահար։  
Կ'աղարտն զոյնն անոր գալուկ։

Հորիզոնին ծայրէն հեռու,  
Կը բարձրանայ կառանչ մը խուլ,  
Որ դէպ ի մեզ կուզայ անդուլ։  
Վաղի ցեղ մ'է ան սազերու։

Զերդ արծակուած սլաքներ ուժգին,  
Ամէնքն ունին վիզեր ձըգոտուն.  
Միշտ կը սուրան արագագոյն՝  
Յիմար թափովս իրենց թռիչքին:  
Կը մըտրակեն հովս ու կ'անցնին  
Իրենց շըզող թեւերովս յար.  
Խսկ առաջնորդը անմոլար  
Այս օդաչու կարաւանին ,—  
Զոր ծովերէ, անտառներէ,  
Ամայքներէ կ'տանի անդին .—  
Որպէս զի յամր անոնց գնացքին  
Քիչ մը շարժումն աճապարէ,  
Զայնով մ'ազդու երկարածիգ  
Կ'արձակէ ճիչ սուր մերթ ընդ մերթ.  
Զերդ ժապաւէն մը կրկնավերու՝  
Կը ծըփի տարմն օդասլացիկ:  
Ու՝ երկնի երեսը կը պատէ  
Շառաչինով մը անսովոր  
Այդ եռանկիւնը թեւաւոր՝  
Որ կ'ընդլայնի հետզհետէ :

## 2

Բայց վարն անոնց եղբայրներուն  
Ցուրտէն թըմրած խումբը գերի.  
Դանդաղաքայլ կը դեզերի  
Դաշտագետնի մը վրայ անհուն:  
Քուրձեր հագած մի պատանի  
Կը պտըտըզնէ զայն սուլելով,  
Նաւու մը պէս յամր՝ անխռով,  
Որ յամրօրէն կը տատանի:

Լըսելով ճիչն երկնահընչուն  
Անցորդներու այդ երամին,  
Վեր կը տնկեն անոնք զլուխնին  
Ու, արագընթաց տեսնելով չուն ,

Ճամբորդներուն այդ բարեբաստ՝  
Անզրպետին մէջէն տրժգոյն՝  
Վարիններն ոտք կ'ելլեն խսկոյն,  
Թեւածելու կազմ ու պատրաստ:

Թոյլ թեւերնին կը շարժեն զուր,  
Սաւառնելու յոյսով պատիր,  
Կուրծքերնին վեր՝ կանգնած յալթիու  
Այդ թափառկոտ կոչին ի լուր

Կըզգան շրփոթ զարթումն ուժգին  
Մէջ սիրտերնուն խոց վիրաւոր՝  
Լուռ քընացող ընազդներու խոր,  
Երանութեան իրենց նախկին ,

Գաղց միջոցին, ափերուն գէջ,  
Ու՝ մոյեգնած կը վազվուտեն  
Յիմարներու պէս դէս ու դէն,  
Զիւնախաղաղ դաշտերուն մէջ:

Եւ ընդերկար երկինքն՝ հեռուն՝  
Վերուզզելով ճիչ տրտմագին,  
Պատասխանել կը փափաքին  
Իրենց վայրի եղբայրներուն:

Թարգմ. Թիրդում Վ.Ր.

ԿԻ ՏԸ ՄՈՒԱՍԱՆ



## ՊԱՏՄԱԿԱՆ ՇՐՋԱՆ ՄԸ

Առաջադէմ ազգերու կեանքը շատ անգամ կը ներկաւացնէ պատկեր մը, զոր մենք կարող ենք նմանցնել ծովուն մակրնթացութեան և տեղատութեան :



**Հեօ** (Առաքել Բաբանանեան) կովկասահայ հըրսապարակափեր, քննադատ և մատենագիր: Եղած է գլխաւոր Խմբագիրներէն մէկը Արծունիք հիմնած Մշակին. Հեղինակած է «Անդիքի Աղջիկը» պատմական վէպը, «Հայկական Տպագրութիւն» երկու հատոր ուսումնամիջութիւնները, «Գրիգոր Արծունիքի» կենսագրութիւնը՝ երկու հատոր, «Ռուսահայոց Գրականութիւնը», եւն. եւն.:

Եւ կը շարունակուի այդ շարժումը, մինչև որ կու գայ անգամ ութիւնը, և ուսած գաղափարականութիւնը կ'իջնէ, կ'ինայ, որպէս զի դարձեալ առօրեայ, սովորական կարգը գայ ափերու: Մէնք ալ, Ռուսահայերս, մեր կեանքին մէջ, ճաշակած ենք այդպիսի երկու շրջաններու նուիրական ազգեցութիւնը: Ճաշակեր ենք, կ'ըսեմ, որովհետեւ մենք, իբրեւ փոքր ազգ մը որ ենթարկուած է մէծ ազգերու մտաւոր և քաղաքակրթական ազգեցութեան, չէնք կրնար ինքնուրոյն, անկախ, ինքնազլուի շարժումներ սկսիլ:

Մէնք միշտ կ'իւրացնէինք, միշտ ենթարկուած էինք. մեր գասատուն, մեզ ոգեւորողը՝ մեր վրայ տիրող մեծ ազգին կեանքն էր: Տամըիններորդ դարուն մէջ, Ռուսասատան երկու անգամ գաղափարական մեծ շարժումներ է սկսեր և այդ երկու շարժումներն ալ արձագանգ են գտեր մեր կեանքն մէջ:

Վաթունական թուականներու մէծ շարժումը յայտնի է: Ներքին բարեկարգութեան, ինքնաճանաչութեան, ժողովրդական դատի այդ գեղեցիկ շարժումը քնացած հասարակութեան մէջ յարոյց գաղափարական գործիչներ, առաջդիմութեան առաջեալներ. Նազարեանց, Նալբանդեանց, Գամառիթիկա, Շահազիկ այդ ժամանակներու ծնունդներ են. Դրիգոր Արծունի վաթունական թուականներ իսէայներուն վրայ ստացաւ իր առաջին գաստիարակութիւնը: Բայց վաթունական թուականներուն մենք գեռ նոր էինք սկսեր զգալ, ապրիլ, ուստի շարժումն ալ մասնակի ազգեցութիւն բրաւ մեր վրայ: Այդպէս չէր երկրորդ մէծ շարժումը, որ Ռուսասատանի մէջ սկսաւ 18<sup>5</sup>-1876 թուականներուն:

Վաթունական թուականներու շարժումը ազատեց միլիոնաւոր ճորտերը Ռուսասատանի խորքերուն մէջ. իսկ եօթանամական թուականներուն նոյն այդ ազատագրուած Ռուսաստանը ցոյց կուտայ համաշխարհայինն նոր պատմութեան մէջ շատ հազուադէս մէծագործութիւն մը. -- անգին շարժում մը՝ որ կը սկսի թուրքիոյ լուծին առկ ճնշուած ազգերն ազատելու համար: Այդ խոչոր շարժումը առելի մէծ արձագանգ կը գտնէ մեր կեանքին մէջ, ուր առաջ կուգայ շատ նշանաւոր, շատ փայլուն շրջան մը, զոր մենք կարող ենք անուանել 1876-1883 թուականներու շրջան:

Ո՞չ միայն տասնըիններորդ դարու, այլ և անկէ ալ առաջ, դարերու երկար շարքի մը մէջ՝ մենք չենք կրնար գտնել մեր ազգային կեանքի տարեգրութեանց մէջ այդքան փայլուն եօթանակ մը: Այդ ժամանակը անկիւնաքար մը կը կազմէ մեր պատմութեան մէջ. մեր ժողովրդական կեանքը կը ստանայ նոր ուղղութիւն մը՝ ասպարէզ հանելով մեր բոլոր մտաւոր կարո-

դութիւնները : Գրականութեան, մամուլի, գպրոցական գործի, թատրոնի, հասարակական հիմնարկութեանց համար՝ զարգացման, բարգաւաճման ոսկէ շրջան մըն է ան :

Հրապարակագրութիւնը աւելի եւս կրակուտ թափ կը ստանայ . գեղարուեստական գրականութիւնը մէծ թռիչք կ'ընէ . Գամառ-Քաթիպան իր նոր երգերը կը գրէ, Բաֆին մեր նոր վիպագրութիւնը կը սկսի՝ իր «Զալաբէդղին»ով, «Խենթ»ով, «Դաւիթ-Շէկ»ով և «Կայծեր»ով : Կը հիմնուի ամենօրեայ լրագրութիւն . կը ծնին մամուլի նոր օրգաններ : Հայոց թատրոնը Աղամեանի փառաւոր շրջանին մէջ կը մտնէ : Կը հիմնուին Բարեգործական և Հրատարակական Ընկերութիւններ, կը բազմանան գպրոցները, վէճի նիւթ կը դառնան մանկավարժական խնդիրները, ուղղութիւններ կը ստեղծուին, ուսուցչական ժողովներ կը գումարուին : Կ'ոչնչանայ անջրպեսը Խուսահայերու և Թըրքահայերու միջեւ և Հայաստանի գաւառներուն կրթական գործը կը դառնայ արեւելեան ու արեւմտեան միացած Հայոթեան ընդհանուր սուրբ գործը :

Ո՞րքան եռամդ ժողովուրի զարկերակին մէջ, ո՞րքան հիւթ անոր կեանքին մէջ, գաղափարներ, ձգտութիւններ, ապագայի վարդագոյն յոյսեր .— այս եռուն նիւթերէն կը խմորուեր ահա շարժումը :

ԼՅ

## ԲԱՐԻԶ ԵՒ ԼՈՆՏՈՆ

Մանչն անցնկը՝ վտանգ մը անցընել է . և Լոնտոն երթալը՝ ուրիշ աշխարհ երթալ է : Խնծի մանաւանդ ո՞չչափ անախորժ է ովկիանոսը . ոչ իր գորչագոյն թլփայորդ ալիքները կը սիրեմ, ոչ իր կատաղութիւնը : Բայց, ովկիանոսին ալիքներէն ալ կ'աղատի մարդ, և ահա գացի Լոնտոն ու գարձայ, — Լոնտոն, որ ինք միայն աէրութեան մը չափ մէծ է և բազմամարդ, Բարիզ երկու միջին բնակիչ ունի, Լոնտոն՝ չորս միջին :

Եւ ո՞չչափ տարբեր են երկու քաղաքները : Բարիզ

աշխարհի քաղաքն է, Լոնտոն աշխարհի ոստանն է . Բարիզ սիրելի, Լոնտոն պատկառելի . Բարիզի յատկանիչն է վայել-չութիւն, Լոնտոն մեծ վայելչութիւնն է . Բարիզ ցնծուն և արթուն, Լոնտոն գործոն և խոնան . Բարիզ ամէն բանի ծաղրածու, Լոնտոն ամէն բանի ակնածու . Բարիզ շաս յաճախ թեթև է ու անզգաստ, Լոնտոն՝ միշտ ծանր ու զգաստ . Բարիզ այսօր ձեռներէց, վաղը ձեռնթափ, Լոնտոն անյողոսդ ձեռնարկու . Բարիզ հաւասարութեան քաղաք, Լոնտոն ազատութեան քաղաք . Բարիզ միշտ կը խլրտի, Լոնտոն երեմն կը շարժի :

Բարիզի մէջ՝ փողոցները կ'ապրին մարդիկ, Լոնտոնի մէջ՝ տունները կ'ապրին մարդիկ . Բարիզ եւկեղեցի երթալն ամօթ կը համարուի, Լոնտոն՝ եւկեղեցի չերթալը ամօթ կը համարուի :

Աշխարհի մէջ կէտ մըն է այս կզզին, բայց ատեններ կայ որ այդ կէտը աշխարհի կը համայի :

Անզիւացին կը զգայ ինքզինքը, բայց ամբարտաւան չէ . ինչ որ ամբարտաւանութիւնն կը թուի իր վրայ, շատ անգամ ամէկոսութիւնն է : Կարծես թէ դեռ խոպան բան մը ունին այս մարդիկ, որ կը խօնին : Բարեկամիս մէկը կ'ըսէր թէ քաղաքակրթեալ վայրենիներ են մասնք և այս ալ թերեւս իրենց մեծութեան գաղանիքներէն մէկն է : Բայց, մէկդի առնելով այս մասնաւորութիւնը իրենց ընդհանուր բնաւորութեանը մէջ, կ'ըսէն թէ ոչ ոք անզիւացի լորտի մը չափ գիտէ մէծարել դիմացինը, քաղցր ու քաղաքավար ըլլալ :



Մարդ մը երբ այս երկիրը կը տեսնայ ու իր բնակիչները կը ճանչնայ, մեկէն կ'ըսէ ինքնիրեն. «Ուր էր թէ մասին միշտ ասանկ»։ Առաջին անգամ Լոնտոն գալուս՝ այս եղաւ իմ տպաւորութիւնս. անկէ ի վեր տասն անգամ նորէն եկայ, միշտ տպաւորութիւնս նոյն մնաց։

Բայց եթէ Անգլիացիներն ու իրենց բարոյականը կը սիրեմ, չիմ սիրեր սակայն իրենց ճայրու երկինքն ու բարուտ, թօնուտ մօնուղորաւ: Հազիւ հազ այս մէկ քանի ամսուան մէջ երբեմն կը ցրուին մառավուղները և թոյլ կուտան արեգական նշոյներուն՝ փայլերու. Լոնտոնի մշտականսաչ մարմանդներուն վրայ, որոնք այդ հաղուադէպ ժամերուն կարծես թէ կը խարտան, խարտիչագեղ, սպիտակափայլ Անգլուհիներու խոչոր քայլերուն ներքեւ։

Սյդ մէկ քանի ամիսը դղեակները կը պարպուին և Լոնտոն կը լցուին։ Հեռուէն ու մօտէն ով որ կրնայ՝ Լոնտոն կրւ գայ, ուր ընկերային կեանքը կը սկսի արտաքոյ կարգի փայլով մը փայլիլ։ Հայկերոյթներ ու երեկոյթներ իրարու կը յաջորդեն. ցորեկներն ալ պարտէցներու մէջ կը շարունակին տօն ու համդէմներ։ Բաց է Խորհրդարանը, բաց են բոլոր թատրոնները։

Թատրոն մտնինք, ուր ահա պիտի երգէ Փաթթին, քաջոր երգիչը։

Ո՞վ միծ ազգ, շոա՛յ ծափահարութեանց մէջ, շոա՛յ վարձատրութեան մէջ, երբ տալ ուղէ՝ քիչ տալ չի գիտեր, մարտուն կուտայ ու կարծես թէ չի յագենար տալով։ Հն պէտք եր ըլլալ և լսել ու տեսնել։ Քառորդ մը անընդհատ տեղացին՝ փունջեր, խուրձեր, կողովներ, պսակներ, դափնիներ, տաւիդ ու քնար, թագ ու ապարօշ, և փողոշուկներ, և քայու, և մանեակ, և ուրիշ չեմ գիտեր քանի՛ տեսակ բան, դրասանգ, ծաղիկ, պտուզ, և արկդեր ու գղոցներ. և դեռ ո՞վ գիտէ ի՞նչ, — ու դա՛րձեալ ծաղիկ, դարձեալ դափնիներ, ու նոր փունջեր, նոր պսակներ, և վերջը չեկաւ։ Կարծես այս մարդիկ և այս լեյտիները՝ որ սրտերնին

իրենց ձեռքին մէջ և ձեռքերնին իրենց քսակին մէջ բռնած են, կ'ըսէին աննման երգողին։

«Երկու ամիսէ ի վեր զմայլեցուցիր մեզ, վերացուցիր, յափշտակեցիր, հոգիիդ բոլոր յուզումն ու սրտիդ վայնասունը թափկեցիր, մրմունջ կամ աղաղակ, երկնանուագ դաշնակցութեանց հոսանքի մէջ, թրթռացնելով մեր սրտերը, և մեր զգայութիւնները ողողելով հիանալի ձայնիդ վլտ վլտ ալիքներովը, սրուն փոխ տուած էն թռչուններն իրենց դայլացիկը, առաւաօտն իր պայծառութիւնը, իրիկունն իր նուազումները, և երբեմն ովկիանոսը՝ իր մանչիւնը, երկինք, իր սահանքներուն ձայնը, և ամսղոպներն՝ իրենց շամթը. — ա՛ո փոխարէնը որքան որ կրնաս . . . .»

Ու եթէ չամչային, ա՛ւելի պիտի տային։

ԳՐԻԳՈՐ ՕՏԵԱՆ



## “ՈՒՐ Է ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԸ”

Աշխարհքի այն առաջին օրերուն՝ ուր ամէն բան ամէնունն էր, ձեզի պէս երկու աղբրտիք երկու արտունէին՝ մէկ արտի պէս. և որովհետեւ մէկը շատ կ'առնէր, միւսը քիչ, առտու մը եկան որ սահմաններն որուն շեն իրենց ժառանգութեանց։

Արտին գլուխիր մէկ հատիկ ծառ մը կար, որ կը կանգնէր ակօններուն վերեւ, արեւմտեան կողմէն. մէկ եղբայրն ըստ միւսին։

— «Ո՞ւր որ վերջանայ ծառին շուքը, այն տեղ մեր հաւասար ակօնները երկու հաւասար մասի կը բաժնաւին. այդ շուքը թող մեր արտերուն սահմանն ըլլայ։»

Սյդպէս ալ որոշեցին։

Արդ, նրա իրկուն եղաւ, ծառին շուքն է երկարեցաւ, սողալով հասաւ մինչեւ արտին միւս ծայրը և տրան ամբողջ

դարձուց մէկ եղբօր ստացուածք։ Այդ եղբայրը վագեց, գնաց կանչեց դատաւորները ու ըստ անսնց.

—Տեսէ՞ք, շուքին տակ մնացած այս ամբողջ տեղը ի՞մսէ։



Կամարին (1790 — 1869), ֆրանսացի մեծ բանաստեղծ, որ թողած է բազմաթիւ գործեր, — քերթուած, պատմական կամ գրական նկարագրութիւն, վիպակ եւ ճար-բորդական նկարագրութիւններ։ Բայց իբրև բանաստեղծ է որ նշանաւոր կը մնայ, եթ քերթուածներուն ներդաշնակութեամբն ու զմայւելի ուսուվ։

Եւ մարդկային դատաւորները դատեցին մարդկօրէն, ու ամբողջ արտը մէկ եղբօր իրաւունք վընեցին։

Միւս եղբայրը որ իր ստացուածքին զրկուած էր երկինքին երեսէն, ամբաւուանեց արեգակը և մնաց մօրէ մերկիկ։

Եկամ ձմեռ։ շղթայազերծ մըր-րիկը գիշեր մը փշեռվ կաղնիին ճիւղերուն մէջէն և ոգորեռվ անոր հետ՝ որ մնացեր էր միայնակ, առանց եղբօր ու նկցուկի, աւելից, սրբեց գետնէն ու իր շուքն ալ հետը։

Իրաւազրկուած եղբայրը՝ տեսնելով որ կորսուած է եղբօրը սեփականութեան վաւերանշանը, եղաւ գնաց դատաւորը կանչեց, ու ըստ անոր։

— «Տե՛ս... ա՛լ շուք չի կայ հիմա, ուրեմն ամբողջ արտը ի՞մսէ։»

Եւ դատաւորը, օրէնքի ծառին կրթնած՝ դատեց հովին պէս, ու արեւին պէս, ու շուքին պէս։ և առւանց արտին ակօները երկու հաւասար մասի բաժնելու, արան ամբողջ հողով թումբով՝ անոր ժառանգ հռչակեց։

Եւ ահա, փոխն ի փոխ, իւրաքանչիւր եղբայր անգամ մը շատ ունեցաւ, անգամ մը երբեք։

Եւ երբ անոնք տուն կը վերադառնային այն արտէն

որուն սահմանը այսպէս փոփոխական էր, կ'ըսէին իրենց մըտքէն։ «Ո՞ւր է արդարութիւնը հապա՞»

Արդ, օրին մէկը իմաստուն մը անցաւ անկէ և լսեց անոնց գանգասոր։ մտիկ ըրտւ անոնց պատճառաբանութիւններուն, ժպանցաւ ու ըստ։

— «Անարդար են տեսեր ձեր դատը դո՞ւք կորէք. ձեր արտին անկայուն սահմանը՝ խորհրդանշանն է ձեր օրէնքներուն. մահկանացուներուն սահմանը երբեք արդար չափ չունի, չափեցէք ձեր արտը Աստծոյ չափսով. այդ չափը, բարեկամներս, ո՛չ ծառին մէջ է, ո՛չ ցանկապատին, ո՛չ չուքին՝ որ օրուան ժամերուն համաձայն կ'իրինայ կամ կը կարենայ, ո՛չ անկուած քարին՝ որ կինայ իշնալ արօրին. խոփէն կամ քշուիլ հեղեղներէն, ո՛չ վկաներու աչքերուն մէջ, ո՛չ արձանագրութեան տեսրին, ո՛չ ալ դատաւորին վեր բարձրացուցած մասին մէջ՝ որով սահմանները կը ճշտէ. արդարութիւնը ձեր մէջն է, ի՞նչ կը վնասուէք ուրիշ տեղ։ Ձեր արտերուն սահմանները կ'ուղեք ճշտել, — գծեցէք զանոնք ձեր սրտերուն մէջ և բան մը պիտի չկնայ խախտել ո՛չ քուկինդ, ո՛չ անսրը. դուք իրարու աչքին մէջ պիտի տեսնեք մէկիմէկու բաժինը։»

Երկու եղբայրները, լսեռվ իմաստանին խորհուրդը, ալեւս իրենց արտերուն սահմանը չի բաժնեցին շուքով կամ արեգակով. իրենց վատահութիւնը հիմնեցին իրենց արդարամիրութեան վրայ. բաժնեցին արտերնին իրենց խղճման քովը, և անտեսանելի ու հաւատարիմ վկային առջեւ. երկուքէն ո՛չ մէկուն ակօր ոչ շատ մօտ եղաւ, ոչ շատ հեռու։

ՀԱՄԱՐԹԻՆ



## ԱՐԱՆ ՄԸ ԿԱՐԱԳԻ ԱՌԻԹՈՎ

ԿՈՄՄ ՏԸ ԼԱՍԹԵՔԻ

20 Դեկտ. 1754, Բարիզ

ՏԵՇ,

Թէեւ ձեր ծանօթութիւնը վայելերու պատիւը չունիմ, բայց կը յուսամ թէ նամակս գէշ ընդունելութիւն չի գտնիր, քանի որ չքմեղանք ու դրամ ունիմ ձեղի մատուցանելիք :

**Փան - Փագ Ռուայ**  
(1712—1778), ժի. գարու մեծագոյն վարպետը, որ ընկերութիւնը վերանորոգել ուղեց՝ մարդիկ հրաւիրելով դէպի բնութիւնը, եւ իր «Հմիւլ» անուն գործովը յայտնեց այնպիսի մանկավարժական մտքեր, որ մինչեւ այսօր ալ տակաւին առաջնորդ կը հանդիսանատն հոգեբաններու եւ մանկավարժներու: Իր գլխաւոր գործերն են «Նոր Հերիգա վէպ», «Ընկերային Դաշիճ» փիլիսոփական ու քաղաքական հեղինակութիւնը, եւնու:

Կամ իր կարագը, կամ անոր գինը. թէ վերջապէս՝ ձեր սովորութեան համաձայն, դուք և ձեր տիկին ամուսինը անոր վրայ ինդալէ ետք, իրը միակ պատասխան՝ հրաման ըրեր էք ձեր ծառաներուն՝ որ վնատին այդ աղջիկը:

Զանացի միսիթարել վշտահար պառաւել՝ իրեն բացատրելով բարձր գասակարգի մարդոց և բարձր գաստիարակութեան կանաները. իրեն ապացուցի թէ չէր արժեր ծառաներ պահել՝ եթէ անոնց պաշտօնը չըլար աղքատը վանաել՝ իրը գայ իր իրաւունքը պահանջելու. և իրեն հասկցնելով թէ

արդարութիւն ու մարդկութիւն ո՞րքան գեղջուկ բառեր են, կրցի վերջապէս զինքը համոզել թէ իրեն համար մեծ պատիւ մըն է որ կոմսի պէս մէկը իր կարագը կերեր է: Ուստի այդ կինը կը յանձնարարէ ինժի, Տէ՛ր, ձեղի մատուցանելու իր երախտագիտութիւնը այն պատուին համար՝ որ ըրեր էք իրեն, և իր ցաւը այն ձանձրոյթին համար՝ զոր պատճառած է ձեզի, միանգամայն իր փափաքը՝ որ անուշ գար կարագը ձեզի: Խսկ եթէ, պատահաբար, բերողէք մըն ալ վճարած էք իրեն ուղղուած նամակին համար, սիրով յանձն կ'առնէ այդ դրամը վճարել ձեզի, ինչպէս արդարացի է:

Այս մասին ձեր հրամաններուն կը սպասեմ՝ անոր դիտաւորութիւնները գործ դնելու համար, և կ'աղաչեմ ընդունիլ այն զգացումները՝ որսնցմով պատիւ ունիմ ըլլալու.

Ձեր ամենախոնարհ ծառան ԺԱՆ ԺԱԿ ՌՈՒՍՈՅ



## ԿԱԶԲԷԿԻՆ

Հեռաւոր երկրէ ջերմ, մշտագարուն, Հայրենի հիւսիս ուղղած իմ ճամբան՝ ես, քեզ եմ, կազմէ կ, բերեր իմ ողջոյն,

Քեզ, Արեւելքի կարող պահապան: Դարերէ ի վեր ճերմակ չալմայով Պատած, ով հըսկայ, քու կընճուտ ճակատ,

Զեն յուզեր բընաւ հանգիստ անվրդով վրդով Մարդկային գուռոց տրոտունջն ու գանգատ:

Բայց սրտիս աղերմն հեղիկ, կաթողին Թող տանին, հասցնեն քու հսկայ ժայռեր

**Լերմօնտով** (1814-1841), ռուս յայտնի բանաստեղծ, որ իր ազատական զալափարներուն համար դիտմար դրկուեցաւ Կովկաս, երեւ զօրական՝ զավելու համար Զէրքէներունը: Լերմօնտովը ցորեկը կը կռուէր արելեռնականներուն դէմ, իսկ գեշերը կ'երգէր անոնց քաջութիւնը:

Մշտընջենական Ալլահի գահին,  
Վերը աստղերէն, քու տիրած եթեր:

Թող, կ'աղերսեմ քեզ, զովութիւնն օրուայ  
Պատէ տապ հովիտն ու փոշոտ ուղին,  
Որ հանգիստ առնեմ ես քարի վրայ  
Ամայի տեղ մը, կէսօրուայ ժամին:  
Թող, կ'աղերսեմ քեզ, զինուած, սպառնալի  
Քու գոռ փոթորկին ես չը հանդիպիմ,  
Երբ խորոնկ կիրճէն մըռայլ Դարեալի  
Յոզնած իմ ծիովս անցնելու ըլլամ:

Բայց դարձեալ մէկ իղծ ունիմ սրտիս մէջ...  
Կը կապուի լեզուս... կը դողամ ահէս...  
Մի՛ գուցէ... արդէն երկիրս հայրենի  
Մոռացեր են զիս արսորման օրէս:

Արդեօք կը զբոնե՞մ ես այնտեղ նախկին  
Եւ սիրոյ զբրգանք, եւ զերմ համբոյրներ.  
Կը ճանճա՞ն լրքուած պանդուխոր կըրկին  
Այսքա՞ն տարուէ ետք՝ եղբայր ու ընկեր.

Թէ՞ լուր շարքին մէջ ցուրտ շիրիմներուն,  
Ինծի կըսպասեն անիւններն նիրհած  
Բարի, բուռնեռանդ այն էակներուն,  
Որոնց հետ մատաղ կեանք եմ անցուցած:  
Ո՞հ, թէ այդպէս է... փութա՛, ո՞վ Կազբէկ,  
Փըչէ փուք-պորան, տակն ա՛ռ զիս ահա,  
Եւ իմ անիւնս ալ անտէր, անուրեք,  
Կիրճին լորս բոլոր սրփուէ՛ անխընայ....:

### ԱՍՏՄԱԿԱՆ ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆ

Կազբէկ Հեւսիսային Կովկասի ամէնաբարձր լեռն է, որ եղած  
է բանաստեղծական ներշնչման մեծ աղբեր, երգուելով անդադար՝  
բանաստեղծներու կողմէ:

ԼԵԼՄՈՆՏՈՎ

### ՄՈՐ ՄԸ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ

Կին մը նստեր էր իր պղափկ տղուն անկողնին գլուխը,  
ու վախէն որ զաւակը չելլայ մեռնի՝ սիրաը կը պատուառէր:  
Դեմի գեղին կորեր էր մանկիկը, և  
աչուկները գոցուեր էին: Դեռ կը  
չնչէր, և մայրը անձկութեամբ պրդ-  
տիկ խեղճ արարածին կը նայէր:

Դուռը կը զարհեն ու կը բաց-  
ուի. ողորմելի կերպարանքով ծե-  
րունի մը սենեակէն ներս կը մանէ,  
ծիու միծ ծածկոյթով մը փաթ-  
թուած. ծածկոյթը տաքուկ էր, և  
ծերունին պէտք անէր անոր, ինչու  
որ ձմեռը սաստիկ ցուրտ էր:

Երբ մայրը տեսաւ որ ծերունին ցուրտէն կը սարսուար  
և տղան ալ քնացեր էր, ոտքի ելաւ և գարեջուրով լեցուն  
աման մը կրակը դրաւ որ խմէ ու տաքնայ: Ծերունին նստաւ,  
օրօր մը ըսաւ տղուն, և մայրը աթոռ մը տուաւ, անոր քով  
գնաց՝ իր տղուն նայելով, որ կը հանտար, և անոր թաթիկները  
ձեռքերուն մէջ սեղմելով.

— Ախ, արդեօք զաւակս ինծի պիտի մնա՞յ, հարցուց:  
Աստուած պիտի աննէ՞ զայն ձեռքէս:

Ծերունին — որ մահը ինքն էր — այնպիսի տարօրինակ  
գիլու շարժում մը լրաւ, որ թէ այն և թէ ո՛չ ըսել կուզէր:  
Եւ մայրը աչքերը վար դարձուց, մինչդեռ երեսն ի վար ար-  
ցունքներ կը վազէին:

Գլուխը շատ ծանր էր. երեք օր, երեք զիշեր էր որ  
քուն չէր քնացեր. ատեն ատեն վայրկեան մը քունը կը տա-  
նէր, յետոյ յանկարծ ցատկելով կ'արթնար սարսափած, ու  
վախէն դղղալով:

— Տէ՛ր Աստուած, պառաց ետեւը դաւնալով....  
Ծերունին անհետացեր էր և տղան ալ հետը:

Մայրը տունէն դուրս նետուեցաւ, զաւակը կանչերով։  
Զիմին մէջ կին մը նստեր էր երկայն սեւ հագուստներով, որ  
իրեն ըստ։

— Մայր տունդ մտաւ, ու տեսայ որ զաւակդ առեր կը  
տանէր, հովէն աղշուտ երթալով։ Անոր առածը ալ ետ չի գար։

— Էսէ, ի՞նչ ճամբայ բոնեց, — հարցուց մայրը պաղա-  
տելով, մինակ ճամբան ցուցուր, ու ես կը գտնեմ։

— Շատ աղէկ, ըստ սեւ կինը, բայց պէտք է որ նախ  
երգես ինձի բոլոր այն երգերը, զորս տղուդ կ'երգէիր. ես առ  
երգերը կը սիրեմ, ես անոնք շատ եմ լսեր. Գիշերն եմ ես,  
և երգած առնդ արցունք թափեղդ տեսեր եմ։

— Անոնց ամէնքը, ամէնքը երգեմ քեզի, պատասխա-  
նեց մայրը, բայց թո՛ղ որ երթամ, ժերունիին ետեւէն համիմ  
ու զաւակս գտնեմ։ Բայց գիշերը լուռ և անկարեկիր մնաց.  
այն ատեն մայրը ճեռքերը իրարու միացուց, աղաշելով երգեց  
ու լայտ։ Վերջապէս գիշերը ըստ։

— Կը տեմնե՞ս սա մութ եղեւիններու անտառը, աչ  
կողմը բոնէ, մահը հոն մտաւ զաւկիդ հետ մէկտեղ։

Անտառին մէջաեղը ճամբան երկուքի կը բաժնուէր  
և չէր գիտեր թէ ո՛ր կողմէն երթար։ Հոն փշոտ մացառ մը  
կար՝ առանց ծաղկի ու տերեւի. ձմեռուան էն ցուրտ օրերն  
էին, և ատերէն սատոյցի կտորներ կը կախուէին։

— Մահուան ասկից անցնիը տեսա՞ր զաւկիս հետ։

— Այո՛, պատասխանեց տատասկը, բայց քեզի պիտի  
չըսեմ անոր բոնած ճամբան, մինչեւ որ սրտիդ վրայ զիս չտաք-  
ցընես. սառեր, քար կարեր եմ։

Մայրը տատասկին առաւ կուրծքին վրայ սեղմեց, այն-  
չափ ուժով, որ տաքցաւ անիկա. Փուշերը մսին մէջ կը մրտ-  
նէին և արիւնը խոչոր կաթինսերով կը վազէր, բայց տատաս-  
կը նոր նոր, կանանչ տերեւներով կը հագուէր, եւ ձմեռուան  
սառուցիկ գիշերին մէջ կը ծաղկէր, — այնչափ տաք է ցաւ ու-  
նեցող մօր սիրտը։

Այն ատեն տատասկը ճամբան ցուցուց անոր։

Հասաւ մեծ ամայի յին մը՝ որուն մէջ ո՛չ նաւ կար, ո՛չ  
իսկ միակ նաւակ մը։ Սառով ծածկուած էր, բայց սառը  
այնչափ ուժով չէր որ վրան կոխելով անցնէր, և ջուրն ալ  
ծանծաղ տեղեր չունէր, որ սառով անցնէր։ Սական պէտք  
էր որ միւս եղերքը եղէր իր զաւակը գտնելու համար։ Գե-  
տինը նետուեցաւ լճին ամբողջ ջուրը խմելու համար, թէ եւ  
ատիկա սնկարելի բան մնն էր մարդկացին արարածին համար.  
բայց խեղճ ցաւագին մայրը իր յուսահատութեան մէջ կը կար-  
ծէր թէ հրաշք մը պիտի գործէր։

— Ստիկա քու կարողութենէդ վեր է, ըստ լիճը,  
աւելի աղէկ է որ գործը մէջերնիս կարգադրենք։ Ես մար-  
գրաի հաւաքածոյ մը կազմելու ետեւէ եմ. քու աչքերդ էն  
վճիաններն ին բալոր տեսածներուս, լաց զանոնք իմ ծոցս, ու  
քեզ այն մեծ ջերմոցը տանիմ ուր մահը կը բնակի և ուր կը  
պահէ իր ծաղիկներն ու թուփերը, որոնք մարդկացին էակ-  
ներ են։

— Ի՞նչ կըլլայ, կուտամ զաւկիս քովն երթալու համար,  
գոչեց մայրը. և լացաւ մինչեւ որ աչքերը լճին խորն ինկան  
և երկու թանկագին մարգրիտներ եղան։

Լիճը վեր վերցուց մայրը որպէս թէ նաւակի մը մէջ  
նստած ըլլար, և մէկ նետուածքով անիկա ինքնինքը միւս  
եղերքը գտաւ, ուր բազմաթիւ փարսակներու տարածու-  
թեամբ հիանալի բնակարան մը կը կանգնէր։

Կարելի չէր ճշտօրէն ըսեկ՝ անտառներով պասկուած լեռ-  
մըն էր թէ փայտէ շինութիւն մը։

— Ո՞ւր կրնամ զանել մահը, որ զաւակս առաւ  
փախաւ, հարցուց։

— Դեռ չդարձաւ, ըստ դիաթաղին պառաւ կնիկը, որ  
մահուան մեծ ջերմոցին հսկողն էր. բայց ո՞վ քեզի մինչեւ  
հոս ճամբան ցուցուց և օգնեց որ գաս։

—Աստուա՛ծ, —պատասխանեց մայրը. անիկա գթած ու ներողամիան է, դուն ալ անոր պէս եղիր և բաէ ինձի թէ ուր կրնամ գանել զաւակս:

— Է՞ն, չեմ ճանչնար քու զաւակդ, դուն ալ կոյր ես արդէն. այս գիշեր շատ մը թոռմած ծաղիկներ ու տունկեր ունեցանք. քիչ ատենէն մանը պիտի գայ զանոնք ուրիշ տեղ անկելու. իւրաքանչիւր մարդ իր ծառը կամ ծաղիկն ունի հոս, իր վիճակին համեմատ. բոլոր այս տունկերը սավորական առնամիու կը նմանին, սա տարբերութեամբ որ ասոնք սիրտ մը ունին որ կը բարախէ և տղոց սրտերն ալ կը բարախեն: Այդ միջոցով թերեւս պիտի կրնաս զաւակդ ճանչնալ. բայց ի՞նչ կուտաս ինձի՝ եթէ քեզի ըսեմ ինչ որ հիմա պէտք է ընկա: — Բան մը չունիմ որ տամ, ըսաւ մայրը յուսահատած, բայց քեզի համար մինչեւ աշխարհին ծայրը կ'երթամ:

— Ասիկա ինձի օգուտ չունի, պատասխանեց կինը. բայց կրնաս ինձի նուիրել քու երկայն սեւ մազերդ. դուն գիտես որ անոնք աղուոր են, իս կը սիրեմ զանոնք. անոնց փոխարէն իմ ճերմակ մազերս կուտամ քեզի՝ բան մըն է նորէն:

— Ա՞տ է ուզածդ, սիրով կուտամ քեզի:

Եւ տուաւ անոր իր աղուոր սեւ մազերը և փոխարէն ընդունեցաւ պառաւին ձիւնէ մազերը:

Այն ատեն մահուան միծ ջերմոյց մտաւ: Մաղիկները և ծառերը հնմ հրաշալի կերպով իրարու խառնուած կ'ածէլն. ջրային տունկերուն մէջ կար պղտիկ մաս մը որ գեռ բոլորովին թարմ էր, ուրիշներ՝ ճզզած ու հիւանդու. ամէն մէկ ծառ և ամէն ծաղիկ իր անունն ունէր, իւրաքանչիւրը մարդու մը կեանքը կը ներկայացնէր, և այդ մարդիկը գեռ ողջ էին...: Խեղճ մայրը ամէնէն պղտիկ տունկերուն ծոեցաւ և լսեց որ անոնցմէ իւրաքանչիւրին մէջ մարդկային սիրտ մը կը բարախէր ու միլիոններու մէջէն իր զաւկին սիրտը ճանչցաւ:

— Գտա՛յ, պոռաց, ու ցուցուց կապոյտ քրքումի պըզտիկ տունկ մը որ թուլցած մէկ քովին կը հակէր:

— Մի՛ գպչիր ծաղիկները, ըսաւ պառաւինեց լահը:

Կրտոր մահը գայ— և հիմա՛ կուգայ— թող մի՛ տար որ տունկը փրցնէ, սպառնալով որ եթէ աս ընէ, բոլոր առանկերը պիտի տրշարկեն. այն ատեն պիտի վախնայ, որովհետեւ Աստուծոյ առջև պատասխանառու է, և Աստուծոյ հրամանով միայն կրնայ տունկ մը տեղէն վերցնել:

Յանկարծ, պաղ մը մտաւ ջերմոյցին մէջ, և կոյր մայրն զգաց որ մահն էր մօակցողը:

— Ի՞նչպէս մինչիւ հոս գալու ճամբան գտար, —հարցուց, և ի՞նչպէս կ'ըլլայ որ դուն ինձմէ աւաշ հասիր ես:

— Ես մայր մըն եմ, պատասխանեց կինը:

Այն ատեն Մահը ուղեց բունկ ախեղծ ծաղիկը, բայց մայրը ձեռքերովը անոր փաթթուեցաւ և այդպէս անոր պահպանակ եղաւ, գորսվագութ հոգածութեամբ մը, առանց մէկ տերեւին գոչելու. Մահը իր շունչը անոր ձեռքերուն վրայ փշեց, և մայրը զգաց որ այդ շունչը սառ հովէն աւելի պազէր, և թեւերը ուժաթափ վար ինկան:

— Զաւա՛կս տար ինձի, պոռաց մայրը՝ լալով ու պազատելով. յեաց յանկարծ երկու սիրտն ծաղիկներ բոնելով՝ մահուան երեսն ի վեր գոչեց.

— Բոլոր ծաղիկները պիտի փրցնեմ, որովհետեւ ա՛ւաշք դարձաւ:

— Մի՛ գպչիր, պատասխանեց Մահը. կ'ըսես որ գուն դժբախտ ես, եւ կ'ուզես ուրիշ մայր մըն ալ քեզի չափ դժբախտ յնել:

— Ուրիշ մայր մը, հեծկլտաց խեղճ մայրը և ձեռքը քաշեց:

— Առ սա աչքերդ, բասու Մահը, լին խորէն հանեցի զանոնք, չի գիտեր որ քանիդ են: Առ եւ եկոււր սա տուակին մէջ նայէ. քեզի անունները պիտի տամ այն տունկերուն, զորս ուղեցիր հողէն փրցնել. պիտի տեմնես անոնց ապագային մէջ՝ ամրդող այն մարդկային կեանքը որ ուղեցիր աւրել և քանդել:

— Ու մայրը առուակին մէջ նայեցաւ. հաճոյք մըն էր

տեսնել թէ ի՞նչպէս անոնցմէ մէկը օրհնութիւն կը բերէր աշխարհի, մինչդեռ մէւսին կեանքը՝ դառն զրկում ու հոգեր միայն :

— Երկուքն ալ Աստուծոյ կամքովն են, ըստ Մահը :

— Անոնցմէ ո՞րն է դժբաղդութեան ծաղիկը և ո՞րն՝ երջանկութեանը :

— Զպիտի ըսեմ, պատասխանեց Մահը, բայց գիտոցիր որ մէկը քու զաւկինդ էր, անոր կեանքինը, անոր ապագայինը :

Մայրը այն ատեն սրտաճմիկ ճիչ մը հանեց :

— Երկուքէն ո՞րն է իմ զաւակս : Բայց՝ խնայէ՛ անմեղ զաւկիս : Ազատէ՛ զայն թշուտառութենէ : Աւելի աղէկ է որ Աստուծոյ արքայութիւնը երթայ : Մոռցիր արցունքներս, մոռցիր աղօթքներս, մոռցիր բոլոր ըսածներս ու ըրածներս :

— Ի՞նչ կ'ուզես ըսել, հարցուց Մահը . կ'ուզես որ զաւակդ քեզի՞ դարձնեմ թէ առնեմ տանիմ զայն հեռաւոր աշխարհը զոր դան չես ճանչնար :

Մայրը ձեռքերը միացուց, ծունփի եկաւ, և Աստուծոյ այսպէս պազատեցաւ :

— Մի՛ մարիկ լներ ինծի, եթէ աղօթքս քու կամքիդ հակառակ է, ինչ որ դուն կ'ընես, աղէկ կ'ընես . մի՛ մարիկ ըներ ինծի :

Ու գլուխը կուրծքին վրայ ինկաւ :

Եւ Մահը տղան առաւ՝ անձմնօթ աշխարհը տարաւ :

ԱՆՏԵՐՍԵՆ



## ՐԱՖՖԻԻ ԿԵԱՆՔԻՆ

Չեմ յիշեր ի՞նչ օր էր, բայց գիտեմ որ 1883ի Օգոստոս ամսու կէսին էր, երբ առաջին անգամ տեսայ Թափիխն : Ես նոր էի Թիֆլիս եկեր և առաջին ջերմ փափաքս էր տեսնել այն մարդը, որ, իմ կարծիքով, հայ աղդի վշաերուն ու դառնութիւններուն ամէնաեռանդուն թարգմանը և անոր նուիրուկան զաղափարներուն ամէնատաղանդաւոր արտայացին էր :

Անոր ոգեւորիչ գրիչը վրաս խոր տպաւորութիւն էր գործեր : Սյդ ժամանակ վիպասաննը կը բնակէր Սօլօլակի թագը, փոքրիկ հայ պուրժուափի մը տունը :

Անյնելով բաւական ընդարձակ բակ մը, մինք փայտեայ սանդուղին բարձրացանք բակին խորը գանուող տան վերի յարկը : Առաջին բանը որ այստեղ աչքի ինկաւ, հասարակածային երկիրներու ծառերը, ծաղիկները և բոյսերն էին՝ որ փոքրիկ անտառ մը կը կազմէին պատշգամին մէկ ծայրէն միւսը : Ուաք դնելավ հոն՝ զգացինք վերին աստիճանի ախորժեկի բուրում մը, որ տարածած էր բազմատեսակ ծաղիկներուն անուշ խառնուրդը :

Բուսականութեամբ հարսւաս Արեւելքի մէջ ծնած բանասանզծը՝ իր անջուղ բնակարանը շրջապատած էր բնութեան գեղեցիկ և գոյնզգոյն ժապաւէնսովը, ինչ որ առանձին հրապար մը կուտար անոր արտաքուսաւ :

Բնակարանը բաղկացած էր երկու ոչ այնքան մեծ սենեակներէ, որոնք իրարմէ բաժնուած էին փոքրիկ նախասենեակովք : Քանի մը սեագոյն աթոռներ, ասիական թախտ մը պարսկական գորգերով ծածկուած և բարձերով զարդարուած, պատին առջեւ դրուած պահարան մը գրքերով լի, — այս էր Թափիխի աշխատութեան սենեակին ամրող կահ-կարասին : Սյնուհետեւ, լուսամուտներու յատակներուն վրայ, անկիւնները, գուրաը և ներսը, ամէն տեղ ծաղկամաններ :

Սենեակին մէջ կը տիրէր կիսախաւար : Գրասեղաններուն

Վարյ վառող կանաչագոյն լուսամփոփով ծածկուած զոյդ մը մոմերու լոյսը տարածուած էր հաստակազմ զրբկուն վրայ , որոնց մէջ աչքի կ'իշխային Հայկազեան բառարանի ահապին հատուրները :

Այդ սեղանին քով նստած էր մարդ մը , բաւական մեծ զիսով , լայն , բարձր , կնճռոտ և քունքերուն մօս դուրս ցցուած ճակատով , թանձր ու սեւ յօնքերով , խիտ պեխերով ու կարծ մօրուքով , ուր հազիւ կը նշմարուէին քանի մը աղիակ թեկեր : Սնոր դէմքին գոյնը թուխ էր , արաւայտութիւնը՝ առաջին անգամ ահենողին համար անհիւրընկալ , ցրթունքները սեղմուած , աչքերը հիւանդոս :

Այն մարդն էր ասո , որուն «Կայծեր»ը քանի մը ամիս կար արդէն բոցավառեր էր հայ երիտասարդութեան սրաերը , ամէն տեղ յուզում բարձրացներով և սկզիւ զգացումներ շորժելով :

Տեսնելով Բաֆֆին նստած վիճակի մէջ , ինծի ա՛յնովէս թուեցաւ թէ բարձրահաստակ ու յաղթանդամ է ան : Բայց երբ սաքի կանգնեցաւ՝ մեզ լնդունելու , երեւցաւ միջին հասակէն ալ քիչ մը ցած , կարելի է ըսել փոքրահաստակ մարդ մը :

Վրաս տիրեց տարօրինակ զգացում մը , նման բարեպաշտ երկիւղածութեան , երբ առաջին անգամ ոտք դրի այդ մարդուն սենեակը :

Բաֆֆին կը գրէր , ուստի մեր այցելութիւնը շատ ալ յարմար առենին չէր և պէտք է անախորժ եկած րլար անոր :

Բայց հաճելի ժպիտ մը լուսաւորեց այդ ըստ երեւոյթին մռայլ մարդու թախծալի դէմքը , երբ ան մեզ տեսաւ : Իր ցաւստ աչքերը շիելով , սերմեց մեր ձեռքը , հրաւիրեց նստիլ և իսկոյն ծառացին հրամայեց մեզի թէյ բերել :

Մեր խօսակցութիւնը սկիզբէն գանդազ , յիսոյ դարձաւ ամփոփ , կինդանի և տեւեց մինչեւ ուշ երեկոյ :

Ես դուրս եկայ Բաֆֆիի բնակարանէն՝ ամէնալաւ տապառութեան տակ : Ինծի կը թուէր որ այդ մարդուն եռանդը ,

տոկունութիւնը , հաւատքը և ինքնավատահութիւնը կարող են ամէնաթերահաւատ մարդուն անգամ ոգեւորութիւն ներշնչել : Այդ օրէն մեր մէջ սկսու ծանօթութիւն մը , որ քիչ յետոյ փոխուեցաւ բարեկամութեան : Շարաթը մէկ երկու անգամ կ'այցելէի Բաֆֆիին , մեծ մասով կիւրակի օրերը՝ երբ զրադ չէր րլար , իսկ յաճախ իրարու կը հանդիպէինք դուրսը :

Սխալած չիմ ըլլար , եթէ լսեմ որ Բաֆֆին օրական կը զրադէր առնուազն տանըչոր ժամ , և երբեմն ա՛ւելի ալ : Անիկա կարող չը վեց , և օթը , ութը ժամ շարունակ նստիլ ս՛ողանին առջիւ :

— Այս գիշեր լուսաբային եմ քնացեր , — կ'ըսէր յաճախ զուարթ եղանակով . ժամը ինչին նստեր եմ սեղանիս առջեւ և յամը հինգին ելեր :

— Դուք այդպէսով կը քայքայէք ձեր առողջութիւնը :

— Է՞ն , ի՞նչ ընես , գործ շատ ունիմ , պէտք է շատակի : Վճուեր եմ բոլոր կիսատ վէպիրս աւարտել և յիսոյ թեթեւ ճամբորդութիւն մը կատարել :

— Դէպի ո՞ւր :

— Կ'ամ Պարսկաստան , կ'ամ Տաճկաստան , դեռ չիմ որոշեր : Կ'ուղեմ անգամ մը Պալիսը տեսնել , բայց այնովէս որ՝ մարդ չիմանայ իմ հնա երթալս : Փա՛ռք Աստծու , «Կայծեր»էն աղատեցայ . հիմա պէտք է վերջացնել «Դաւիթ-բէկ»ը , «Հարէմ»ը , «Սամուէլ»ը , յիսոյ «Սալբին» ուղել և , վերջապէս , տպագրութեան առաջ : Դիմա՞ք , կը շտապեմ իմ թերի գործերս աւարտել , ո՞վ զիաէ , կինայ ըսն մը պատահիլ : Ի՞նչ կ'ըլլան վէպիրս , եթէ վաղը մնանիմ յանկարծ . . .

Այսպիսի յուսահաստական մտքեր շատ հազիւ կը ծագէին Բաֆֆիի գլխուն մէջ , բայց և այնպէս կը ծագէին : Իրեն համար ծանր էր տարիքն հաշրւելու և չէր սիրել ծերութեան վրայ մասձել : Կ'աշխատէր կանոնաւոր կեանք վարել՝ իր առողջութիւնը պահելու համար , գործելու և միայն գործելու նպատակով :

## ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆԸ

29 մայիս, 1898, Բարիզ

**Սիրելի բարեկամ,**

Ինձմէ կը խնդրէք ձեր անդրանիկ զաւկին՝ ժագի համար, որուն ճնշեան տամնիօթիերորդ տարեղարձը պիտի կատարէք, և ձեր երեք կրասեր զաւակներուն՝ թիէրի, ժանի և թօլի համար, նամակ մր՝ ուր ըսեմ թէ ի՞նչ բանի մէջ կը գանուի, իմ կարծիքովս, գործօն մարդուն ուրախութեան ազմիւրը, և ի՞նչ է բարոյական գեղեցկութեան մասին իմ ըմբռնում։

Կ'ուղեմ կրկնել միայն այն բանը ինչ որ յաճախ գրած եմ. ես իմ ամբողջ կեանքս յատկացուցած եմ աշխատութեան, և գոն եմ անկէ։ Աշխատութիւնն է, իմ գործիս, իմ կատարելիք պարտականութեանս մտածումն է որ զիս միշտ ոտքի վրայ պահած է։ Աշխատութեամբ է որ ճանչաց իմ բոլոր ուրախութիւններս, և կը կարծիմ որ, եթէ ես այսօր բան մը կ'արժեմ, միմիայն աշխատութեան չնորհիւ է. այդ։ Անո՞վ է որ պիտի իրագործուին ճշմարտութիւնն ու արդարութիւնը, և մարդ ամէն ինչ պարտական է անոր. — իր իմացականութիւնն ալ, իր առանձին յատկութիւններն ալ։

Կը մաղթեմ ուրեմն որ զաւակներդ միմիայն բլան աշխատաէր, վստահ թէ՝ անոնք այսպէսով պիտի զիմնն բոլոր ուրախութիւններուն և բոլոր գեղեցկութիւններուն։

Եւ կը խնդրեմ ձեզմէ, սիրելի պա՛րսն, ընդունելու զիս միշտ սրտակից ու անձուէր ձեզի՝

ԷՄԻԼ ԶՈԼԱ



## ՅԱՏՈՒԿ ԱՆՈՒՆՆԵՐ

Ո՞չ մէկ բան այնքան հաւատարիմ կերպով կը ներկայացնէ մեր պատմական կեանքին զանազան ելեւէջները, մեր կրած ազդեցութիւնը օտար ժողովութիւնը, ինչպէս և մեր ներքին ձգտումները, որչափ Յատուկ Անունները։

ՃՐԱՀԵԱՅ ԱՅԽԱՊԱԿԱՆ, ԹՐՔԱՀԱՅ բանասէր, ուր զբաղուած է հայ հին մատենագրութեան եւ հայ լեզուի բանասիրական ուռումնասիրաւթեամբը։

ՀՅԱՏՈՐԱԿԱԾ է մէկէ աւելի ուսումնասիրական երկեր եւ բաղմաթիւ բանասիրական յօդուածներ նոյն նիւթերուն վրայ, թրքահայ, կովկասահամաեան հայ թերթերու ու պարեկականներու մէջ։

Յատուկ անունները, ինչպէս գիտենք, երկու տեսակ են. տեղական և անձնական։ Տեղական յատուկ անունները աւելի յարատու, հաստատուն և տեւական բնաւորութիւնն ունին քան անձնական յատուկ անունները, Քաղաք մը կամ գիւղ մը հազարաւոր տարիներու կեանք ունի սովորաբար և հետեւաբար իրեն հետ նաեւ իր անունը. բայց անձերու կեանքը առ առաւելն մէկ գարու տեւողութիւն ունի։ Կ'անցնի սերունդը, կը փոխուին գաղափարները, կը փոխուին ազդեցութիւնները, և անուններն ալ հիներուն հետ միասին կ'անհետանան. տեղի տալով նոր նոր ձեւերու։

Անձնական յատուկ անուններու տեւականութիւնը կախուած է քանի մը հանգամանքներէ. ասոնք են՝

1. Բառին կարծութիւնը. — Զափազանց երկար անունները շուտ կը մոռցուին կամ գոնէ այնքան կը կրծատուին, որ այլ եւս անձմանաշելի կը գառնան. Աբեղնագալ, Ագաթանգեղոս իրենց երկարութեան պատճառով շուտ մոռցուած են։ Առաջնին չափ երկար է Աստուածատուր, որ թէեւ շատ սովորական անուն է, սակայն ո՞չ մէկ տեղ պահուած է իր բուն ձևով, այլ զանազան կրծատութիւններով գարձած է։ Աստուր, Աստիկ, Ասօ, Ծատուր, Ծատի։ — Առհասարակ Հա-

յերը կը սիրեն երկավանկ անուններ, աւելի վաճակ ունեցազ անունները կը կրծառառն, տարր համար է որ Մարտիրոսը կ'ըլլայ Մարտօ, Մրոս, Մարտիկ. — Մկրտիչը կ'ըլլայ Մկըր, Մկօ, Միկիտ, Միկիչ, Մուկուչ, — Հուխսիմչն կ'ըլլայ Հոռոփ, Հոռի, Հուռի են. :

2. Բառին ներդաշնակութիւնը. — Խժալուր և ագեղաձայն անունները բնական է որ շուտ կը չնշուին, իսկ ախորժելի հնչւն ունեցազները միշտ աւելի կը փնտուին:


3. Նշանակութեան գեղեցկութիւնը. — անիմաստ կամ ագեղ համարուած անուն մը աւելի շուտ կը հիննայ, քան թէ նշանակութեամբ գեղեցիկ անուն մը. Վարդուհի շատ հին անուն մըն է (որովհետեւ Յայտաւուրքի մէջ ալ կը յիշուի). բայց դեռ երկար պիտի տոպիր: Նոյնչափ ախորժելի են Մանիշակ, Միրանոյշ, Հերանոյշ, Վարսինիկ են, մինչդեռ Ագասի, Եւլլաքսիտ, Հեղինէ, Կատարինէ մոռցուած և անհետացող անուններ են այնեւս

4. Այն հանգամանքը որ պատահարար այդ անունը կրող անձերը եղած են նշանաւոր և անմոռանալի մարդիկ, այսպէս Սրգար, Վարդան, Հայկ, Ներսէս, Սահակ անմոռանալի անուններ են, որովհետեւ մեր պատմութեան մէջ ունեցած ենք այս անուններով կոչուած նշանաւոր անձնաւորութիւններ. իսկ Վասակ, Յուղայ, Մերուժան մեռած, անդպրծածելի անուններ են, որովհետեւ այս անուններով գտնուած են նշանաւոր մասնիչներ ու դաւաճաններ: Անունը ինքնին պատեղ նշանակութիւն չունի. Վասակ բառը աւելի գեղեցիկ է քան Վարդան, բայց աւրացեալ Վասակի գէջ յիշատակը մոռցնել տուած է անոր գեղեցկութիւնն ու ներդաշնակութիւնը:

5. Կրօնական կամ աղքային գտղափարները. — ասիկա ժամանակի բերմանքին համեմատ է. կար ժամանակ մը երբ կրօնական զգացմանքը մեր կեանքի գլխաւոր վարիչն էր. այն ժամանակ մեր անունները աւելի կրօնական էին. ինչպէս Աստուածատուր, Թորոս, Կիրակոս, Մարկոս, Մատթէոս, Պետրոս եւն. : Կրօնական զգացմանքը տեղի տուած և եկաւ

դուտ աղքային զրջանը. այն ժամանակ կրօնական անունները այլուս անախորժ դարձան և անոնց տեղ սկսան հայ աղքային անունները. Վարդան, Երուանդ, Զարեհ, Գուրգէն, Արտաշէս, Հրաչեայ, Զարմայր, Պարոյր եւն. :

Ոմէն յատուկ անուն բառ մըն է, նշանակութեամբ օժտուած հասարակ անուն մը: Ասիկա մեզի համար տուաջին ակնարկով տարօրինակ է. տարօրինակ է որովհետեւ մեր ամբողջ շրջապար լցուած ըլլալով անմիտ անհատմար օտար անուններով՝ որոնց խմասոր անձնանօթ է մեզ, բնականարար չունինք իրազութեան գիտակցութիւնը և կ'ենթադրենք թէ անունները առհասարակ անիմաստ ձայններ են. այսպէս օրինակ՝ Միքայէլ, Տիգրան, Երուանդ, Թագէոս, Յովսէփ եւն. անունները նշանակութիւն չունին մեզ համար, որովհետեւ հայերէն չեն. բայց նկատի առնենք Հրաչեայ, Արուսիակ, Թագուհի, Աստուածատուր, Արրանչի, Աւետիս և այլ հայերէն յատուկ անունները, և կը տեսնենք թէ աննաք իրօք բառ եր են և նշանակութիւն մը ունին: Յատուկ անունները ծագումով հասարակ անուններ են, և հետեւարար ունին իրենց տառագութիւնը, ամէն յատուկ անուն կը պատկանի ա'յն աղքին, որու լեզուալ որ կ'աստուգարանուի: Փիլիպպոս յանարէն յատուկ անուն մըն է որովհետեւ կը ծագի յանարէն Ֆիլոսիր և ի'պառս «Ճի» բառերէն և կը նշանակէ «Ճիասէր»: Արզուման պարսկերէն յատուկ անուն մըն է, որովհետեւ կը ծագի պարսկական Արզումենս «Փափաքող, ցանկացող» բառէն: Ալլահվերտի տաճկերէն յատուկ անուն մըն է, որովհետեւ կը ծագի Ալլահ «Աստուած» և վերտի «Ատուաւ» բառերէն:



## ԱՐԱՍԻԱՆԵՐՈՒԻ ՇՈՒՔԻՆ ՏԱԿ



**Միսաք Մեծարենց**  
(1885-1908) թրքահայ ե-  
պատասարդ՝ բանաստեղծ,  
որ մեռաւ ծաղիկ հասա-  
կին մէջ, ձգելով տըրո-  
մութեամբ ու վիշտով  
օծուն քերթուածներ:

Ու լոյսն անոնց, անխօս հիւրի դիւթական,  
Հըմայագեղ ու վարսերով արծաթէ,  
Շատրւանին կ'իջնէ զուռին մէջ կաթէ.

Զուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ՝  
Վընիտ ինչպէս լոյսէ արցունքը մանկան.  
Նըւազն անոր կը հեծեծէ հեշտական:

Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ ...:

ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ



Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը  
թափէ  
Կուրումներով օծուն հովիկն իրիկ-  
ուան.  
Հոգիներուն կ'իջնէ երազ մը բուր-  
եան,  
Ինչ հեշտին է մըթնշաղն այս սա-  
տափէ:

Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,  
Օրորուելով մաքուր շունչ մը կը  
հեւան,  
Մինչ կ'ընծիւղէ ծաղիկն իրենց հո-  
տեւան՝  
Զոր խօլաբար հովը զրկել կը  
շտապէ:

## ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԱՂՋԿԱՆ ՄՏԱԾՈՒՄՆԵՐԸ ԿԱԽԱՂԱՆԷՆ ԱՌԱՋ

Մուսիան երջանիկ էր՝ իր բանտային խուցին մէջ:  
Զեռքերն ետեւը կապած, իր հասակէն աւելի մէծ տա-  
ռասոկին մէջ՝ որ ատրօրինակ կեր-  
պով, էրիկ մարդու ուրիշի լավիկը բա-  
հագած պատանիի մը երեւոյթը կու-  
տար իրեն, — կը քալէր ան հաւասար  
ու անխօնն քայլերով:

Տառատոկին թեւերը երկար էին  
և ետ էր ծալլեր զանանք. իր բարակ,  
զրիթէ մանկական նիհար ձեռքերը  
դուրս կուգային թեզանիքին լայն  
բացուածքներէն, ինչպէս ծաղիկի ցո-  
զունները՝ կոպիտ, կեղասոս թազա-  
րին բերնէն: Կոչա պատառը կը  
բրդսոէր և քսուելով կը ցաւցնէր  
անոր նուրբ, սպիտակ պարանոցը. երբեմն երկու երկու  
քերու շարժումավ Մուսիան կ'ազատէր իր կոկորդը և զգու-  
շութեամիր կը չօշափէր մատով այն տեղը՝ ուր գրգռուած  
մորթը կարմրած էր և կը կոկծար:

Մուսիան կը քալէր, — և յուզուելով ու կարմրելով՝ կ'ար-  
դարացնէր ինքզինք մարդոց առջեւ: Եւ արդարացներ կ'աշ-  
խատէր ինքզինք ա'յն բանին մէջ՝ թէ ինք երիտասարդ, ան-  
նշան մէկը, որ այնքան քիչ գործ է կատարեր և երբեք հե-  
րոսունի չէ, պիտի ենթարկուի նոյնափափ պատուաւոր և գե-  
ղեցիկ մահուան՝ որով մեռեր են, իրմէ առաջ, իսկական հե-  
րոսներն ու նահատակները:

Անսասան հաւատք մը ունենալով դէպի մարդկային բա-  
րութիւնը, համակրանքը և սէրը, ան կը պատկերացնէր

իր առջեւ թէ ինչպէս այժմ մարդիկ կր յուղուէին իրեն համար, ի՞նչպէս կը տաճջուէին, ի՞նչպէս կը խղճալին.— և ասոր համար՝ կը կարմրէր ամօթէն։ Կարծես, մեւնելով կախազանին վրայ, կը կատարէր չափազանց անպատշաճ բան մը։

Իր փաստաբանին հետ վերջին տեսակցութեան պահուն արդէն ինդրած էր անկէ որ թոյն բերէ իրեն համար. բայց յանկարծ խելքի եկած էր, — հապա եթէ ան և ուրիշները մտածեն թէ ասիկա կ'ընէ սնապարծութեան կամ վախի համար. եթէ մտածեն թէ փոխանուկ համեստ ու աննկատելի մեռնելու, կուզէ աւելի մեծ աղմուկ հանել . . . : Ուստի, փութավ վրայ բերած էր.

— Աչ, լսենք պէտք ալ չէ . . . :

Եւ այժմ կ'ուզէր մէկ բան բացատրել մարդոց ու ապացուցանել անոնց, ճշառութեամբ թէ ինք երբոսուհի չէ, թէ մեւնիլը երբեք սարսափելի բան չէ և թող զինքը չմեղքնան ու չնոգան։ Բացատրել անոնց թէ՝ ինք երբեք մեղաւոր չէ որ զինքը՝ երիտասարդ, աննշան մէկը, կ'ենթարկեն այդպիսի մահուան մը և իրեն համար այդքան աղմուկ կը բարձրացնեն։

Նման մէկու մը՝ զոր իրօք կը մեղաւորեն, Մուսիա կը փնտէր արդարացութեներ, կ'աշխատէր գտնել գէթ բան մը՝ որ բարձրացնէր զոհը, տար անոր խակական արժէքը։ Կը դասէր.

— Ի հարկէ, ևս երխուասարդ եմ և կրնայի դեռ երկար ապրիլ։ Բայց . . .

Եւ ինչպէս որ կը նոււզի մոմբ՝ բարձրացող արեւի լոյսին մէջ, այնպէս ալ ազօտ ու մութ կը թուէր երիտասարդութիւնն ու կեսնքը՝ այն մեծ ու լուսաշող բանին առջեւ, որ սիրայիւսապակէր իր համեստ գլուխը։ Արդարացում չկայ։

Սակայն թերեւս այն մասնաւոր բանը՝ որ ինք կը կրէ իր սրաբն մէջ, է անսահման ոէր, անսահման պատրաստակամութիւն սիրագործութեան, անսահման արհամարհնանք դէպի ինքինքը։ Զէ՞ որ իրօք մեղաւոր չէ ինք՝ եթէ իրեն չվիճակուցառ. կատարել այն բոլորը, ինչ որ կրնար և կ'ուզէր. —

սպաննեցին զինքը տաճարի սեմին վրայ, զոհարանի ոտքին առջեւ։

Բայց եթէ այս այսպէս չէ, եթէ մարդ արժէք ունի ո՛չ միայն այն բանին համար որ կատարած է, այլ ևւ այն բանին համար՝ որ ուզեր է կատարել, — այն ժամանակ . . . ինք արժանի է նահատակի պսակին։

— Միթէ, կը մասած Մուսիան ամօթիսածութեամբ. միթէ ևս արժանի եմ, որ մարդիկ լան ինձի համար, ևս՝ որ այնքան փոքր եմ և աննշան։

Ու անսակի ուրախութիւն մը համակեց զինքը։ Զկայ ո՛չ կասկածանք, ո՛չ վարանում. ինք ընդունուած է և ամեւնայն իրաւամբ կը մտնէ այն լուսապայծառ մարդոց շարքը, որոնք գարերու լնիթացքին կ'երթան խարոյկի, ասանչանքներու և կախազաններու վրայէն դէպի բարձր երկինքը։

Պայծառ խաղաղութիւն և հանգիստ ու անսահման մեղմաժպիս երջանկութիւն։ Կարծես հեռացաւ ինք երկրէն, մօտեցաւ արդարութեան ու կեսնքի անյայտ արեգակին, և սնամարմին՝ կը ճախրէ անոր լոյսին մէջ։

— Եւ աս՝ մա՛ն է։ Ա՞ս է մահը, — կը մասած Մուսիան երանութեամբ։

Ու եթէ իր քով, խուցին մէջ, հաւաքուէին ամբողջ աշխարհէն, գիւմականներ, գիլիստիաններ ու գահիձներ, փուէին իր առջեւ գրքեր, բժշկական գործիքներ, տապարներ ու օպակներ, և սկսէին ապացուցանել թէ կայ մահ, թէ մարդ կը մեւնի ու կը սպաննուի, թէ չկայ անմահութիւն, — անոնք զարմանք պիտի պատճառէին միայն իրեն։

Ինչպէս թէ անմահութիւն չկայ, երբ այժմ արդէն անմահ է ինք։ Ա՛լ ի՞նչ անմահութիւն, ա՛լ ի՞նչ մահուան մասին խօսք կրնաց ըլլալ՝ երբ այժմ արդէն ինք մեռած է և անմահ, կենդանին է մահուան մէջ, ինչպէս կենդանի էր կեանքի մէջ։

Եւ եթէ իր քով բերէն, լեցնելով իր խուցը նեխման գարշահոսութեամբ, այն զագալը՝ որոն մէջ զրուած ըլլար իր խակ տարրապուծուղ գիւմիլ, և ըսէին։

— Նայէ՛, այս դո՛ւն ես:  
Ինք պիտի նայէր ու պատասխանէր .

— Ո՞չ: Այդ ես չեմ:

Եւ երբ աշխատէին զինքը համողել, վախցնելով քայլացման չարաշուք ձևոքով, թէ այդ ի՞նքն է, ի՞նքը, — Մուռման պիտի պատասխանէր ժողովով .

— Ո՞չ, գո՞ւք եք որ կը մտածէք թէ այդ ես եմ, բայց այդ ես չեմ: Ես ա՛ն եմ որուն հետ դուք կը խօսիք, ուրեմն ինչպէս ես այդ կրնամ ըլլալ:

— Բայց գուն կը մեռնիս, կը դառնաս այդ:

— Ո՞չ, ես չեմ մեռնիր:

— Քեզ պիտի կախեն: Սհա՛ օղակը:

— Զիս կը կախեն, բայց ես չեմ մեռնիր: Ինչպէս կը բնամ մեռնի ես, երբ այժմ արդէն անմահ եմ:

Եւ ես ես պիտի երթային գիտնականները, փիլիսոփա-ներն ու դահիճները սարսափահար, ըսելով.

— Մի՛ դպնաք այս տեղին: Այս տեղը ոուրբ է:

ԼԷՅԻՏ ԱՆՏՐԵՒ



## ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳԱՀԱԺԱՌԱՆԳԸ

Թագադրութեան նախնթաց իրիկունն էր, և երիտասարդ գահաժառանգը միանակ նառած էր իր չքեզ սենեակին մէջ:

**Օսկար Շեայլս Անգլիաց ժամանակակից ամէնէն նշանաւոր գրագէտներէն մէկն է, որ ունի գրական շատ գեղեցիկ գործեր: Մեռաւ առկէ մօս 14-15 տարի առաջ ֆրանսայի մէջ:**

Բոլոր պարասականները, մինչեւ գետին խոնարհելով, մեկնած էին իր քովին՝ երթալ խորհրդակցելու համար վաղուան հանդէսին կարգադրութեանց վրայ:

Անոնց երթալէն յետոյ՝ գահաժառանգը ազատ շունչ քաշեց, նվատաւ իր կակուղ, ասեղնազարդ բազմոցին վրայ ու սկսաւ մտածել: Կը մտածէր թէ ինչպէս ա-

նըսպասելի կերպով փոխուեցաւ իր կեանքը. շատ չէր անցեր այն օրէն՝ երբ ինք հովիր էր անոսաւին մէջ, և նախիրը առջեւը ձգած, սրինգը բերնին, կ'երթար բոպիկ, նուազելով. կը մտաբերէր այն օրը՝ երբ թագաւորին ծառաները անոտանէն պալատ բերնին զինքը. ծերունի թագաւորը իր քով կանչելով բոլոր իշխաններն ու պալատականները, յայսնեց թէ ա՛ս է իմ հարազատ ժառանգս և անիկա պիտի կառավարէ երկիր՝ իմ մահէս յետոյ:

Հանդէալ պիտի ըլլար պերծ ու փառաշուք:

Բազմաթիւ հարուստ վաճառականներ ճամբայ հանած էր, որպէս զի ոմանք երթան հեռաւոր երկիրներ՝ թանկագին սաթեր բերնին, ոմանք Եգիպտոսէն կանաչ փերուղաններ, ուրիշներ Պարսկաստանէն մետաքսէ գորգեր ու նկարազարդ ինցանօթներ, և ոմանք ալ Հնդկաստանէն գունաւոր փղոսկր, մարգարիտ ու նրբանիւս շալեր:

Բայց գահաժառանգը ամէնէն աւելի կը մտածէր այն սկսենիւս պարեգոտին վրայ, որ պիտի հագնէր թագաղըութեան հանդէսին օրը. կը մտածէր յակնթազարդ թագին, իր մականին և իր մարգարտայեռ ապարանջաններուն վրայ:

Կամաց կամաց, քունը ծանրացուց իր արտեւանունքները: Հնչեցուց զանգակը ներս մտան ծառաները, հանհցին զգեստները, վարդեջուրով լուացին իր ձեռքերը և ծաղիկներ սփոեցին իր երեսբարձրն վրայ:

Քանի մը վայրկեան հետքը, քնացաւ գահաժառանգը:

1

Բնացաւ գահաժառանգը ու երազ տեսաւ:

Տեսաւ որ ինք կը գտնուի ցած, երկար ու մութ սենեակի մը մէջ. չորս կողմէն կը լսուին ջահրերու աղազոց ու հորերու վրայ բանով կկոցներու շխմկոցը:

Նեղ պատուհաններէն ներս ինկած աղօտ լրասովը նշմարեց ոստայնանկներու դէմքեր՝ որ հակած էին իրենց հորերուն

վրայ : Դապկահար ու հիւսնդկախ դէմքալ մանուկներ պաղած են հոս ու հոն :

Ամէնուն ալ աչքերը վոտն ինկած են անօթութիւն :

Սեղանին բոլորափը նստած են մուզլ կիներ և կար կը կարեն : Անոնց նիհար ձեռքերը կը դուդդան և թուլացեր են :

Ծանր հոտ մը բռնած է սենեալը և օդը ծանր է :

Դահաժառանգը կը մօտենայ բանուրներէն մէկուն , կը կինայ անոր քալ ու կը նայի անոր :

Բանուրը զայրացկոտ նայուածք մը կ'ուզզէ իրեն , ու կ'ըսէ .

— Ի՞նչ կ'ուզես . ինչո՞ւ այդպէս կը նայիս ինծի . չըլլայ թէ մեր տէրը քեզ լրտես է դրեր մեր վրայ :

— Ո՞վ է ձեր տէրը , կը հարցնէ գահաժառանգը :

— Ան ալ ինծի նման մարդ մը , պատասխանեց ոստայնակը գանութեամբ . միայն տարբերութիւնը անոր մէջ է որ՝ անիկա գեղեցիկ լաթեր կը հագնի , միշտ կուշտ է , նոյն իսկ շատ ուտենէն անմարտողութենէ կը տառապի , մինչ ևս անօթութենէ կը մեռնիմ և մարմինս ցնցոտիներու . մէջ կորսուած է :

— Բայց չէ՞ որ մեր երկիրը ազատ է և ստրուկներ չկան , — հարցուց գահաժառանգը :

— Այո՛ , երկիրն ազատ է , սակայն հարուստները մեզ գերութեան ենթարկած են . մենք պիտի աշխատինք գիշեր ցորեկ՝ որ չմոռնինք անօթութենէ . անոնք մեր աշխատանքով սակի կը դիվեն , իսկ մեր առածն է քանի մը փարամիայն . խաղողը մենք կը ճառենք , որ գինին ուրիշները խման . ցորենը մենք կը ցանենք , որ մեր ամրարները դատարկ մնան : Ահա թէ ինչո՞ւ գերի ենք մենք , թէեւ անուանապէս ազատ քաղաքացիներ կոչուինք :

— Բո՞լոր բանուրներն ալ այդ վիճակին մէջ են :

— Այո՛ , բոլորը , երիտասարդ թէ ծեր , կին , այր մարդ թէ մանուկ : Մեր բնակարաններուն մէջ կը ափրէ չքաւորութիւնն ու թշուառութիւնը , որոնք կը ստիպին մեզ ստորնա-

նալ , մինչեւ անգամ գողութիւն ու մարդասպանութիւն ընել ակամայ : Բայց քեզի ի՞նչ այս ամէնքը . դուն մեզմէ չես . քու գոհունակ դէմքէդ կ'երեւի որ դուն հարուստ ես ու կուշտ :

Եւ բանուրը գարձուց երեսը ու սկսաւ նետել մաքոքը հէնքին մէջէն . և երիտասարդ թագաւորը տեսաւ որ մաքոքին վրայ սոկեթել էր կարծուած :

— Ի՞նչ կառը է աս որ կը գործիս :

— Այս կտորը գահաժառանգին ծիրանին է , որ պիտի հազնի թագավորութեան օրը . քու ի՞նչ գործդ է որ կը հարցընես :

— Ինչպէս . . . սարսափահար ճչաց գահաժառանգը , ու արթնցաւ . և . . .

Եւ ահսաւ որ պառկած է իր սենեակին մէջ , իսկ սատուհանին մէջէն կը նայի խոշոր լուսինը՝ իր մեղրագոյն լոյսով :

## 2

Եւ գահաժառանգը նորէն քնացաւ ու երազ մը տեսաւ :

Տեսաւ որ կը գտնուի մեծ նաւի մը վրայ , զոր կը թիավարին հարիւրէ աւելի ստրուկներ :

Նաւին տէրը նստած է իր քոլ , գործի մը վրայ , ձեռքը բռնած փղոսկրէ կշիռք մը :

Ստրուկները ամէնքն ալ մերկ են . պատուած գողնոց մը կապած են միայն առջեւնին . ու անոնցմէ ամէն մէկը շլթայի գարնուած է իր քովի ընկերոջ հետ :

Հրավառ արեգակը նիգակի պէս կ'իջնէ անոնց վրայ :

Խափչիկներ , մէյմէկ ահազին մտրակ ձեռքերնին , կ'երթան ու կուզան անդադար , հսկելով ստրուկներուն վրայ . վայ այն ստրուկին որ յոզնածութենէն վայրկեան մը կանգ առնէ թիավարեկի . իսկոյն իր մերկ մէջքին կ'իջնէ մարակին անխնայ հարուածը :

Քիչ մը յետոյ , նստը կը մօտենայ պղտիկ ծովածոցի մը և թիավարները կը սկսին չափիել ծովին խորութիւնը :

Բայց այդ միջոցին ապիճն վրայ կ'երեւնան երեք Արաբ-  
ներ՝ վայրի էշերու հեծած, ու նիդակները կը նեստն անոնց:  
Նաւն վրային՝ աէրը կ'առնէ ազեղը ու նետով կը պա-  
տասխանէ Արաբներուն: Նեար կը իրի Արաբներէն մէկուն  
վիղը, որ վար կ'ինայ աւագներուն վրայ, իսկ իր ընկերները  
կը փախչին:

Նաւասատները խարիսխ ձգեցին:

Տէրը հրաման մը կ'արձակէ. խափշիկները իսկոյն կը  
քսկն սարութներէն մէկուն շլթաները, մեղքամոմով կը փա-  
կն անոր ուռնդերն ու ականչները, և ծանր քար մը կը կա-  
խն անոր մէջքէն:

Այդ միջոցին, միւսները պարանէ սանդուղին մէկ ծայ-  
րէն ծանր գունդեր կապեզով՝ կ'ամրացնեն նաւին երկաթէ ո-  
ղակներուն:

Ստրուկր գժուարութեամբ վար մէկ'իջնէ սանդուղին և  
իսկոյն կ'անհետանայ ծովին մէջ: Պղպջակներ վեր կ'ելին այն  
ակղէն՝ ուրիէ սուլուած էր անիկա:

Քանի մը սարութներ հետաքրքրութեամբ նաւուն եզեր-  
քէն վար կը նային:

Մնցաւ մէկ երկու րոպէ. սարուկը գուրս կը լողայ  
ջարէն. ծանր շաւնչ քաշելով կը բանէ սանդուղին և վեր  
կը բարձրանայ: Աջ ձեռքին մէջ բանած է մարգարիտ մը:  
Խափշիկները կը խեն զայն ձեռքէն և դարձեալ զինքը կը  
հրեն դէպի ջուրը:

Բազմաթիւ անգամներ, այսպէս, սուլուեցաւ անիկա  
ծովին մէջ, ամէն անգամին գուրս բերելով զեղեցիկ մար-  
գարիտ մը: Տէրը կը կշռէր մարգարիտ և կը դնէր իր կաշիէ  
պայուսակին մէջ:

Վերջին անգամ գուրս բերաւ մարգարիտ մը՝ որ ան-  
նըման էր, ու աւելի սպիտակ քան լուսուն աստղը: Բայց  
իրեսը դեփ-դեղին կտրած էր, և երբ փոռուեցաւ կամըր-  
չակին վրայ, արիւն սկսաւ ժայթքել իր սունդերէն ու  
կանջներէն:

Կարճ սարսուռ մը ունեցաւ իր մարմինը, և ապա մնաց  
անշարժ:

Խափշիկները ծովը նետեցին անոր դիակը, իսկ աէրը  
սկսաւ քահ-քահ ինսդալ: Զեռքը երկնցուց պայտասակին,  
անկէ դուրս հանեց թանկադին մարգարիտը, սեղմեց իր ձակ-  
տին և խանարհութիւն ընկեռով ըստ:

— Ասիկա պիտի ըլլայ երիտասարդ թագաւորին մա-  
կանին զարդը:

Լսելով այս խօսքերը, գահաժառանգը մեծ ճիչ մը ար-  
ձակեց, ու արթնցաւ:

Եւ տեսաւ պատուհանին մէջէն՝ որ աստղերը երկինքին  
վրայ կը մարին կամաց կամաց, ու արշալոյսը մօտ է բաց-  
ուելու:

### 3

Եւ գահաժառանգը նորէն քննցաւ ու երազ մը տեսաւ:

Տեսաւ որ մոլորած է մութ անսապի մը մէջ, որտես  
ծառերը զարդարուած են տարօրինակ պտուղներով և գեղե-  
ցիկ, թունաւոր ծաղկիներով. անյած ստեն ոտքերուն տա-  
կէն իժեր կը ֆշան և գունագեղ թութակներ մէկ ծառէն  
միւսը կը ցատկին՝ սուր ճիչեր արձակելով: Տաք տիղմին մէջ  
անշարժ կը քննան ահագին կրիաներ, իսկ ծառերուն վրայ  
կը վխտան կապիկներ ու սիրամարգներ:

Երկար ժամանակ կը քաէր անտառին մէջէն. վերջա-  
պէս հասաւ անոր ծայրը:

Տեսաւ որ մարդկային բազմութիւն մը մրջւնի պէս կը  
վխտայ և կը փարէ ցամքած գետի մը հունը, — կը փարէ  
խորունկ հորեր և անոնց մէջը կ'իջնեն մարդիկ: Ոմանք ժայ-  
ռերը կը կոտրան, ուրիշներ իրմանց մասներով կը քաշեն ու  
կը դիպեն մանր աւազը: Ճահճային թունաւոր օդը մէկիկ  
մէկիկ կը զգեսնէ ուժապաւ աշխատաւորները. անոնց նե-  
խած զիափիներուն հուռը կը սպաննէ միւսները. այսպէս, կին-  
դանի մարդոց գլխուն վերեւ կը սաւառնի մահը ու իրարու-

ետեւէ կը խէ մէկ այս, մէկ այն ընկերը։ Բանուորներուն կէսէն աւելին մեռեր էր արդէն, երբ յանկարծ փչեց ժամախտը և կինդանի շունչ չթողուց։

Գահաժառանգը ոկսաւ լալ, և հարցուց։

— Ո՞վ էին այս մարդիկը և ի՞նչ կը վնասուէն։

— Սննդք յակինթներ կը դնառէին թագաւորին թագին համար, —պատասխանեց սեւազգեստ մէկը՝ որ կանգնած էր իր ետեւը և ձեռքը հայելի մը բնած։

— Ի՞նչ թագաւորի, — հարցուց գահաժառանգը դունատած։

— Նայի՛ր այս հայելիին մէջ և կը ճանչնաս։

Գահաժառանգը նայեցաւ հայելիին մէջ, ու տեսաւ իր դէմքը, սարսափահար ձիչ մը արձակեց . . . և արթնցաւ։

Սրեւին ճառագյթները ներս կը մտնէին իր սենեակէն։ Իսկ պարտէզին ծառի երուն վրայ կը ճռուողէին թռչունները։

#### 4

Գահաժառանգը հնչեցուց զանգակը. ներս եկան սենեկապանները ու անոնց ետեւէն բոլոր պալատական իշխանները։

Ծառաները բերին թագադրութեան համուէսին համար պատրաստուած ոսկիհիւս ծիրանին, մարդարտազարդ մականը և ականակուռ թագը։

Երիասասարդ թագաւորը նայեցաւ անոնց, ու անոնք այնքան գեղեցիկ էին, որնոյ նմանը երբեք չէր տեսած իր ամբողջ կեանքին մէջ։

Բայց յիշեց իր երազները, և գարձաւ ըստ պալատականներուն։

— Վերցուցէք տարէ՛ք ասոնք, որովհետեւ չեմ ուզեր հագնիլ զանոնք։

Պալատականները կարծելով թէ կատակ կ'ընէ թագաւորը, սկսան խնդար։ Բայց գահաժառանգը խիստ ձայնով ըստ։

— Վերցուցէ՛ք ասոնք և հեռացուցէ՛ք աչքիս առջեւէն։ Թէ եւ թագավորութեանս օրն է այսօր, բայց ես չեմ հագնիր այդ հագուստով. անիկա հրւառած է տանջանքի ու սովի ծիրաններով. ես ձեռքս չեմ առներ այդ մականը, որտեղ մարդարտին մէջ մահ կայ. ես չեմ դներ այդ թագը, որուն յակինթին ծոցը մարդկային արիւն լճացեր է։

Եւ անոնց պատմեց իր երեք երազները։

Լսելով անոր պատմութիւնը, պալատականները իրարու երես նայեցան ու դափնացին։

— Յայտնի է որ թագաւորին խելքին եկած է։ Մեղի ի՞նչ թէ բանուորները կը տանջուին եղեր։ Մենք դրամ կուտանք և անոնք կ'աշխատին։

Սրբունի սենեկապետը առաջ անցաւ և ըստաւ.

— Տէ՛ր արքայ, կը խնդրեմ որ չմտածէք երազներու վրայ և հագնիք այս ծիրանին ու ձեր գլուխը դնէք այս թագը. որովհետեւ ժողովարդը ինչպէ՞ս պիտի գիտնաց թէ դուք թագաւոր էք, եթէ չհագուիք արքայալվայել կերպով։

— Ինչպէ՞ս, ինչպէ՞ս, — հարցուց զահաժառանգը. լսել է եթէ ես արքայական զգեստներ չհագնիմ, զիս թագաւոր չե՞ն ճանչնար։

— Ո՞չ, պատասխանեց արքունի սենեկապետը։

— Ես այդպէս չեմ մտածեր, բայց քանի որ դուք հակառակը կ'ըսէք, թերեւս ձեր ըստն է շիտակը. Բայց ես երեք իմ ուսեւրուս չպիտի ձգեմ այդ ծիրանին և երբեք գլուխս չպիտի դնեմ այդ թագը. ես այս պալատէն դուրս կ'ելլեմ այն հագուստաներով՝ ի՞նչ հագուստով որ եկած էի։

Եւ հրամայեց որ ամէնքը դուրս ելլեն իր սենեկակէն, լրացի իր տարեկից մէկ ծառայէն։

Մաքուր ջաւազ լոգցաւ, խոշոր մնառուկէ մը հանեց իր առաջուան թանձր կտաւէ կոչտ շապիկը և ոչխարի մորթէ կարուած վերարկուն. հագաւ զանոնք և ձեռքն առաւ իր հովուական ցուալը։

Ծառան ապշահար և աչքերը խոշոր բացած՝ ըստ  
ինդալով.

— Տէ՛ր իմ, դուն ունիս ծիրանի և մական, բայց պա-  
կաս է թագդ:

Այն տոհն գահաժառանդր կտրեց պատշգամին ի վեր սո-  
զուկող մասրենիչն փշոտ ճիւղ մը, ծուեց զայն պսակի ձեւով  
և դրաւ գլուխը.

— Աս ալ թա՞գս, պատասխանեց:

Այսպէս հագոււած, գնաց մեծ գահին՝ ուր իրեն կը  
սպասէին աղնուակամները: Երբ անոնք այս վիճակին մէջ տե-  
սան զինքը, ոմանք կը ինդային, խոլ ուրիշներ կը պուային.

— «Ժողովուրդը թագաւորի կը սպասէ և ոչ թէ մու-  
րացկանի»:

Շատեր բարկացած կ'աղաղակէին.

— «Այսպէս թագաւոր չինք ուզեր մենք, այս մարդը կը  
խայտառակէ ամրող պետով թիւնը»:

Բայց, երիտասարդ գահաժառանդը անցաւ անոնց առ-  
ջևեն՝ առանց բառ մը խոկ ըսելու, իջաւ սորբիւրէ սան-  
դուղներէն վար, երաւ փողոցը, հեծաւ ձին և սկսաւ երթալ  
դէպի մայր եկեղեցին. իր ծառան կը վազէր ետեւէն:

Ժողովուրդը չճանճաղով զինքը, կը ինդապ, — Տե՛ս,  
տե՛ս, կ'ըսէին աս ու ան իրարու, մեր թագաւորին ծաղրա-  
ծուն կուգայ: Ու կը ծաղրէին զայն:

Գահաժառանդը քաշեց իր ճիռոն սանձը, կանգ առաւ  
ու ըստ:

— Ո՛չ, կը սիսակիք, ես ձեր թագաւորն եմ: Լսեցէք,  
ես ձեզի ըսելիք ունիմ:

Ու սկսաւ պատմել իր երեք երազը:

Ամբոխին մէջէն ծերունի մը առաջ անցաւ և տիսուր  
ձայնով ըստ:

— Տէ՛ր արքայ, դուն անկարող ես փոխել ներկայ օ-  
րէնքները: Ճի՞շտ է, բանուղներուն համար մահուան չափ  
ձանք է անկուշտ ու խստասիրտ դրամատէրներուն քով աշ-

խստիլ, բայց ներկայ կարգերը այսպէս են որ՝ եթէ այդ նոյն  
դրամատէրներուն չուայլ պահանջները չըլլան, մի՛նք, չունեւոր  
աշխատաւորներս, գործ չենք ունինար և անօթութենէ կը  
մեռնինք: Դուն անզօր ես հրամայիլու անոնց՝ որ փոխեն  
իրենց ընթացքը: Ո՛չ, ո՛չ, մեր տանջանքներուն պատճառ-  
ները չատ խոր են և չատ հեռու քեզմէ. վերադարձիր պա-  
լատ և հագի՛ր ծիրանիդ:

— Բայց չէ՞ որ բոլոր մարդիկ եղայլներ են:

— Այո՛, պատասխանեց ծերունին, բայց հարուստ եղ-  
բօր անունը Կայէն է:

Երիտասարդ թագաւորին աչքերը լեցուեցան արցունքով,  
բայց անիկա չի վերադարձաւ պալատը, այլ շարունակեց  
ձամբան:

Մօտենալով եկեղեցին, վար իջաւ ձիէն և կ'ուզէր ներս  
մտնել, սակայն զինուորները արգիկեցին զինք:

— Այս դունին միայն թագաւորը պիտի մտնէ:

— Ես եմ թագաւորը, պուաց բարկացած, և ներս  
մտաւ:

Եպիսկոպոսը դիմաւորեց զինք և ըստ:

— Ես չեմ կրնար օծել քեզ, — ո՞ւր է թագդ, ո՞ւր է մա-  
կանդ, ո՞ւր է ծիրանիդ:

— Բայց թագաւորը ո՞է այն ծիրանին, որ  
ձեռք բերուած է մարդոց կրանքի գնովը:

— Որդիակ' իմ, ըստ եպիսկոպոսը, աշխարհիս օրէն-  
քը այսպէս է: — ուժեղը կը ճնշէ թոյլը, ունեւորը՝ չու-  
նեւորը:

— Իսչէս... և դուն այդ խօսքերը կ'ըսես այս տա-  
ճարին մէջ՝ ուր կը սաւառնի Քրիստոնի ոգին, այն Քրիստո-  
սին՝ որ կ'ուսուցանէր սիրել զիրար եղայլներու պէս...

Այս ըսկով, թողուց եպիսկոպոսը և բարձրացաւ սեղանը:  
Նոյն միջոցին ներս խուժեցին իշխանները և սուրերը  
քաշած կը պոռացին.

— Ո՞ւր է, ո՞ւր է երազատեսը, ո՞ւր է մուրացկան-թա-

գաւորը . պիտի բղբահնք զինքը . . . անարժան է անիկա մեղի իշխելու . . . :

Երփասարդ թագաւորը երեսը գարձուց անոնց կողմբ և տիրութեամբ նայեցաւ ժողովուրդին , որ իշխաններու օրինակին հետեւելով ներս էր մտեր : Տաճարին պատուհաններուն գունաւոր ապակիններէն արեւին ճաւագայթները իյնալով իր վրայ , ա՛յնպէս հրաշագեղ փայլ մը տուած էին իրեն , որ հաւարակ բուրդէ հագուստը փախուած էր ոսկիթել ծիրանիի , հովուական ցուպը՝ արքայական մականի , և փշէ պսակը՝ ականակուռ թագի :

Ժողովուրդը , զմայլած , ծունգի եկաւ անոր տաշէւ , իսկ պալատականներն ու իշխանները ամօթահար՝ ետ ետ քաշուեցան ու խոնարհութիւն ըրին :

Այն ասոն , եպիսկոպոսը՝ գալկադէմ ու դողդոջուն , ձեռքերը վեր գերցուց , բակով .

— Ինծմէ աւելի մեծ մէկը քեզ թագաւոր օծեց :

Եւ երփասարդ թագաւորը վար իջաւ սեղանէն ու շիտկուեցաւ գէպի գուռը , երթալու համար իր պալատ :

Ոչ ոք կը համարձակէր անոր երեսը նայիլ , որովհետեւ անոր դէմքը նման էր հեշտակի մը դէմքին :

ՕՍԿԱՐ ՈՒԱՅԼՏ



## ԲԱՌԱՑԱՆԿ

**Ա. (բուրք.) , կարմիր**

**Ամենա (բուրք.) , թէեկ**

**Թարձեապան** , հին զէն ու զարդի մը այն մասը՝ որ կը պահպանէր երանքները

**Դարակիօօ (բուրք.) , գուհէիկ թատրոնի իմաստով գործածուած է այս գրքին մէջ**

**Գարզմանակ** , սալաւարտին վրայի վեր ցցուած զարդը

**Գոնէնքըրի** , գոյնզգոյն թղթեր՝ որոնք հանդէսներու կամ պարահանսդէսներու մէկմէկու կը նետեն զուարձութեան համար

**Էզի (աղաւաղուած բառ) , այգի**

**Թիւման (պարսկերէն)** , պարսկական դրամ մը՝ որ հաւասար է 25 զշի

**Լիսեռնիկ** , ջահրակին մէկ մասը

**Լուսու ասոյ** , արուսեակ

**Խալիս (բուրք.) , օտարական , բազմութիւն**

**Խամէն հանին** , երե գոմէշները գարնան առաջին անգամ դուրս կը հանուին , ձմեռն ամբողջ գոմին մէջ փակուելէ ետք

**Խաչը խաչին ընեն** , երարու ետեւէ խաչակնքել

**Խօս (բուրք.) , ձայնարկութիւն մը , որ կը համապատասխանէ Ռուսացոյ «փոմ»ին**

**Կնիլթօնց (զաւառական նոլովում) , կնիկներու**

**Կուռ (կովկասիայ բառ) , բազուկ**

**Կոբնատեան** , Սպանիոյ Կրթնատ քաղաքին մէջ շինուած

**Հի՞ր , ինչո՞ւ**

**Մաէլպրօմ** , ծովային վուանգաւոր հոսանք մը՝ որ կը գտնուի նորվեկիոյ հիւսիսային կողմը

**Մալանչ** , մանուած բուրդի քուլայ

**Մեյսան (բուրք.) , հրապարակ**

**Մտիկ ուր , լսէ' , ականջ գե'ր**

**Շըրտիկ** , ճախարակի մասերէն մէկը

**Զարու (կովկասիայ բառ) , բրդէ կամ բամպակէ հիւսուած ջուան , յաճախ գոյնզգոյն , որով գեղացի կնիկները մեռ կը շալկեն կամ բեռներու բերանը կը կապեն**

**Զըւալ (բուրք.) , մազէ հիւսուած պարկ**

**Պիմեար (բուրք.) , ամուրի մարդ , պանդուխտ**

**Պիւֆէ (ժրանու) , դարան սեղանի սպաններ պահելու համար**

**ՊԵՏԱ** (մրան), անագապղնձ, ոլղինձի, անագի եւ զինկի խառնուրդ  
**ՍԱՐԱՐ** (բուրբ), ժամացոյց  
**ԱՐԱԿԻԼԻ**, հաւկթաձեւ  
**Փար**, ծալք  
**ՓԻԵՐԱՎՈՒՅՑ**, փետուրներու փունչը որ հին ատեն իբր զարդ կը  
 գործածուէր սալզաւարտներու վրայ  
**ՓԻԵՐՓԻԵՐԱԼ**, քթին տակէն խօսիլ, մրմնչել  
**ՔԱՐԱԲԻԼՈՎ** (մրան), աշխարհքործանում, մեծ աւերսում, մեծ  
 տակնուվայութիւն  
**ՔՐՈՑ**, ուռիի ճիւղերէ հիւսուած խոշոր կողով  
**ՕՐԱԿԱՆԻ** (օրականի), կէսօր

## ՎՐԻՊԱԿՆԵՐ

| Էջ  | Տառ      | Սխալ                             | Շխանի           | Շխանի           |
|-----|----------|----------------------------------|-----------------|-----------------|
| 10  | վերէն    | 1                                | նին             | նին.            |
| 11  | վարէն    | 5                                | վրայ»           | վրայ»:          |
| 12  | վերէն    | 6                                | եմ              | իմ              |
| 12  | ,        | 8                                | եւս արինային    | եւ սարփինային   |
| 44  | ,        | 1                                | խնդալով:        | խնդալով.        |
| 79  | ,        | 7                                | գոզ գոզ         | գոզ գոզ         |
| 121 | Մոռցուած | է դնել հեղինակին ստորագրութիւնը՝ | կընէսթ լսկուվէ  |                 |
| 170 | վարէն    | 3                                | իրողութեանը     | իրողութեանը     |
| 223 | Մոռցուած | է հեղինակին ստորագրութիւնը՝      | Պետրոս Դուրեան  |                 |
| 243 | վարէն    | 8                                | կը բարախէ       | կը բարախէ       |
| 256 | ,        | 2                                | բռնեցինք.       | բռնեցինք,       |
| ,   | ,        | 13                               | բիւր            | բիւր.           |
| 272 | ,        | 7                                | գերի.           | գերի.           |
| 280 | ,        | 7                                | ծառին           | տառին           |
| 182 | վերէն    | 1                                | կորս ար կասթէքի | կորս ար կասթէքի |
| ,   | ,        | 11                               | պարունակեր      | պարունակէր      |
| 284 | վարէն    | 4                                | լեւրօնտով       | լեւրօնտով       |
| 297 | Մոռցուած | է հեղինակին ստորագրութիւնը       | Հրաշեայ Առառեան |                 |

## ՆԻՒԹԵՐՈՒ ՑԱՆԿ

### Հ Ա Յ Հ Ե Ղ Ի Ն Ա Կ Ն Ե Բ

Էջ

- Աղեմանից Ծատուրեան—Սասունցի մայրերուն (ստ.) 57
- Աղեմանից Փանուեան—Հողմալացին ու Սքեղան (ստ.) 265
- Ասուն Եւարանեան—Ափ մը մոխիլ հայրենի տուն (ստ.) 170
- Արաւ Անտոնեան—Յովհաննէս Այլազովսքի 36
- Արշակ Զօպանեան—Լուսնի ծագում (ստ.) 49
- » » —Գեղօն ի պատիւ հայ լեզուի 122
- » » —Ամբոլսը 224
- Արտաշէս Յարութիւնեան—Իրիկունը (ստ.) 91
- » » —Զմեռուան հովուերգութիւն (ստ.) 185
- Արփիար Արփիարեան—Գրիգոր Արծրունի 172
- Աւետիս Ահարոնեան—Աքաղաղը 31
- » » —Մասիսը 72
- » » —Արագած 150
- » » —Յարգանք հայ ժողովուրդին 240
- Աւետիս Իսահակեան—Եղիք թագաւոր (ստ.) 11
- » » —Ազգային երգը 116
- » » —Արագին (ստ.) 159
- Գարեգին եպ. Մոռանեանց—Մուշի աշխարհը 23
- Գրիգոր Զօրեապ—Իրիկնամուտք մը սեւ ծովուն մէջ 27
- » » —Ապրիմ-մեռնիմ 130
- Գրիգոր Արծրունի—Վենետիկի վանքը եւ Ալիշան 246
- Գրիգոր Օտեան—Բարիկ եւ Լոնտոն 276
- Դանիկ Վարուժան—Հերկեր (ստ.) 175
- » » —Անդաստան (ստ.) 239
- Եղիա Տեմիրճիպաշեան—Խունկը 177
- Երուանդ Մրևանիշխանցեան—Տարիներէ ետք 166
- Երուանդ Օտեան—Համբարձում աղա 266


|                                                    |     |
|----------------------------------------------------|-----|
| 28 Զապել Ասատուր (Սիպիլ) — Անծանօթ ծաղիկը          | 76  |
| 29 " " — Հայ լեզուն (ոս.)                          | 109 |
| 30 Զապել Եսայեան — Ինչպէս ալ արագ դաւաղրեցին       | 17  |
| 31 Թշլատինցին — Մղտեսի Ակորին ժամացոյցը            | 88  |
| 32 Լեռն Բաշական — Յեղին ծայիը                      | 68  |
| 33 Լեռն Մեղրոսեան — Մրտոյի թոռը (ոս.)              | 25  |
| 34 " " — Հայրենի լեռներուն մէջ (ոս.)               | 234 |
| 35 Լեռ — Պատմական ջրամն մը                         | 274 |
| 36 Ծերենց (Տօքթ. Շիշմանեան) — Անահիտի Մեհեանը      | 101 |
| 37 Կարապէս Բասանցեան — Ջին Հայոց կրօնքը            | 100 |
| 38 Հրանդ (Մելքոն Կիւրծեան) — Բարեկենուանի հինգը.ին | 50  |
| 39 Հրացեաց Անառեան — Յատուկ անուններ               | 295 |
| 40 Դագարու Աղայեան — Ճախարակ (ոս.)                 | 199 |
| 41 Դեւոնդ Աղիշան — Ակնարկ մը Աւարայրի դաշտին վրայ  | 61  |
| 42 Մարի Մփանեան — Մանիշակի թաղարը                  | 7   |
| 43 Մարի Պիշերեան — Կուիւին սէրը (ոս.)              | 119 |
| 44 Մաննիկ Պիրուեան — Հովանոցս                      | 45  |
| 45 Մաքրիս Մամուրեան — Մկրտիչ Սանասարեան            | 87  |
| 46 Մարմանան — Ամէն ինչ կը փոխուի                   | 236 |
| 47 Միսաֆ Մեծարենց — Ֆքասիաներու շուքին տակ         | 298 |
| 48 Միսայի Ցոյիսանեհան — Հոօմի աւերակները           | 261 |
| 49 Միսայի Նազրանետան — Ազատութեան երգը (ոս.)       | 215 |
| 50 Մկրտիչ Խրիմեան — Աշուղ Մուշօն                   | 210 |
| 51 Յակոբ Պարնեան — Թեթեւոտիկ բանաստեղծը            | 69  |
| 52 Յակոբ Քիւփեան — Լուսատուն                       | 64  |
| 53 Յովիսաննես Թումանեան — Հայ ուխտաւորին (ոս.)     | 20  |
| 54 " " — Սասունցի Գաւիթը (ոս.)                     | 78  |
| 55 Յ. Գեղամեան — Դէպի Անի                          | 154 |
| 56 Շիրվանզահ — Սկզբունքի մարդը                     | 229 |
| 57 " — Բաֆֆի կեանիքն                               | 291 |
| 58 Շոշանիկ Կուրյիմեան — Պիւլպիւլին (ոս.)           | 67  |
| 59 " " — Փառքի բարձունս (ոս.)                      | 228 |
| 60 Պետրոս Դուրեան — Խմ մահը (ոս.)                  | 223 |

|                                                                   |     |
|-------------------------------------------------------------------|-----|
| 61 Ուախակ Պատիանեան — Կտրինին յոյսը (ոս.)                         | 39  |
| 62 Ուերինս Պերպերեան — Զուիցերիոյ դպրոց. հանդէսները               | 186 |
| 63 Ուուրին Զարդարեան — Փոլոցը                                     | 56  |
| 64 " " — Դաշտալին վերջալոյս                                       | 148 |
| 65 " " — Մարդը կը տիրապետէ երկինքին                               | 194 |
| 66 " " — Բիէր Քիյառ                                               | 201 |
| 67 Սուրեն Պարթեւեան — Պուտ մը զուր                                | 189 |
| 68 Ստեփան Պաշտամեան — Հողագործութիւնը եւ ա-<br>ռեւտուրը Հայոց մէջ | 145 |
| 69 Վահան Թէժեան — Գեղօն Վահանայ տարեխին (ոս.)                     | 193 |
| 70 Վրանիկ Փափակեան — Գաղթականները                                 | 40  |
| 71 Տիգրան Կանաւական — Վիրաւոր փառքը                               | 52  |
| 72 Տիգրան Զեօլիւրեան — Որբերուն կազմանդը                          | 212 |
| 73 Բագժիր — Տանուտէր Խաչօին գոմէշը                                | 13  |
| 74 " — Արաքսը                                                     | 54  |
| 75 " — Երեք Երիտասարդ ուժեր                                       | 125 |
| 76 Քրիստոնր Թադէոսեան — Ալեկոծ ծովուն վրայ (ոս.)                  | 63  |

### Օ Տ Ա Բ Հ Ե Գ Ի Ն Ա Կ Ն Ե Բ

|                                              |     |
|----------------------------------------------|-----|
| 77 Աղեխանոյր Կիրո — Սուսերամարտիկի մը կուիւր | 257 |
| 78 Աղեխանոյր Տիւնա — Անապատի զաւակը          | 250 |
| 79 Աղբուհ Տը Վիճեհ — Գալլին մահը             | 219 |
| 80 Անարօլ Ֆրանս — Զմեւուան առաջին սարսուռը   | 59  |
| 81 " " — Ողկոյզ մը խաղող                     | 252 |
| 82 Անտոկ Թհոնիկ — Արտոյուր                   | 68  |
| 83 " " — Տուարծիկը (ոս.)                     | 256 |
| 84 Անտոկ Լրսոյին — Խազմադաշտ մը              | 58  |
| 85 Անեւալին — Մօր մը պատմութիւնը             | 285 |
| 86 Աւամ Միցիկիլյ — Արաք ծիստորը              | 180 |
| 87 Բօլ Տերուհ Թիւրքօն                        | 106 |
| 88 Բօլ Ֆելալ — Ես ինչպէս բաժնուեցայ տունին   | 46  |
| 89 Էմիլ Զօրա — Աշխատութիւնը                  | 294 |

|                                              |     |
|----------------------------------------------|-----|
| 90. Երևակը Լըկուվի—Տանտոլօն                  | 120 |
| 91 Երիւան Շաբրիսն—Գիսաւորը                   | 138 |
| 92 Ժագ Նօրման—Մարգագետինը                    | 198 |
| 93 Ժան Ժագ Ռուսո—Աման մը կարագի առիթով       | 282 |
| 94 Ժան Էյվար—Դարբինը                         | 242 |
| 95 Ժան Ռիշրէն—Փայտին հեծեծանքը               | 152 |
| 96 Լաւարին—Ո՞ւր է արդարութիւնը               | 279 |
| 97 Լապրիյէյք—Անկիրթը                         | 174 |
| 98 Լերևնեսով—Կազբէկին (ոտ.)                  | 283 |
| 99 Լեօնիս Անսրեն—Յեղափոխ. աղջկան մտածումները | 299 |
| 100 Լեռն Թողարոյի—Երկու եղբայրներ            | 21  |
| 101 Լուի Լաղուա—Հայ երաժշտութիւնը            | 197 |
| 102 Կի Տը Մօրասան—Կրակին թագաւորութիւնը      | 161 |
| 103 » » Վայրի սագերը (ոտ.)                   | 271 |
| 104 Համերի Հայնի—Ֆիրտուսին (ոտ.)             | 132 |
| 105 Հեռնան Զուրեռնան—«Հոգին երգը»            | 217 |
| 106 Մայսիս Կորլիի—Մայրը                      | 111 |
| 107 Մօրիս Պարկու—Մխիթարեան վանքը             | 164 |
| 108 Շարլ Տրու—Ասողը                          | 16  |
| 109 Պարսկէ Տ'Օրդիլիի—Ասպետը                  | 178 |
| 110 Պուշկին—Թէ ես շրջիմ (ոտ.)                | 244 |
| 111 Մինենն Փիֆոնը—Մանուկն ու ձիաւորը         | 9   |
| 112 Վիլֆրօ Հիւկո—Խղճմտանքը                   | 97  |
| 113 Տիկին Սկվին—Գեղեցկութիւն եւ զարհուրանք   | 156 |
| 114 Քսալիկ Տը Մկարը—Ես ու ծառաւ              | 75  |
| 115 Օլիւսք Լայուաս—Երազանք                   | 35  |
| 116 Օւկար Ռւալտ—Երիտասարդ գահաժառանքը        | 302 |
| 117 Ֆրանսուա Քօփէ—Որը կ'ուզէ ան թող ըլլայ    | 42  |
| 118 » » —Թոչուններու մահը (ոտ.)              | 209 |
| 119 » » —Սոխակին երգը                        | 235 |
| 120 X —Մեծ աստեղագէտը                        | 93  |
| 121 X —Դժբախտը                               | 204 |



"I am a good boy!" I replied quickly. "Please don't be angry."

ՀԱՅՈՒԹՅՈՒՆ. ԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

- |                                                                                                                                                                                                              |  |
|--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------|--|
| <b>Միջուկի</b> , Ա. Գիրք (սարցման ըլքաց), պատկեռապետ,                                                                                                                                                        |  |
| 128 էջ, ունի հայ գրեթե Յիշեկը, ԳԽ 4 ԴՐԱՅ                                                                                                                                                                     |  |
| <b>Միջուկի</b> , Բ. Գիրք (սարցման ըլքաց), պատկեռապետ,                                                                                                                                                        |  |
| 160 էջ, ունի գրեթե Յիշեկը, ԳԽ 5 ԴՐԱՅ                                                                                                                                                                         |  |
| <b>Միջուկի</b> , Ե. Գիրք (միջն ըլքաց), պատկեռապետ, 176                                                                                                                                                       |  |
| էջ և գումարու Յիշեկը, ԳԽ 5½ ԴՐԱՅ                                                                                                                                                                             |  |
| <b>Միջուկի</b> , Զ. Գիրք, (միջն ըլքաց), պատկեռապետ,                                                                                                                                                          |  |
| 192 էջ և գումարու Յիշեկը, ԳԽ 6 ԴՐԱՅ                                                                                                                                                                          |  |
| <b>Միջուկի</b> , Ա. Գիրք, (Ամփոփուրացման վեր եղան<br>կարգին ճաման), 320 էջ, իր բաժան-<br>ութիւններու օտար գույքու ուժքարքի,<br>միշեկը յետի պետական հիմնարքութեա-<br>նեալ, ունի հայ գրեթե Յիշեկը, ԳԽ 10 ԴՐԱՅ  |  |
| <b>Միջուկի</b> , Յ. Գիրք, (Ամփոփուրացման յաջացքի<br>յաւրաւութիւն և Երկուուրական վայա-<br>րակներու յաջացքի), Բ. ավագութեան, իր<br>բաժանութիւն և օտար գույքու Յիշ-<br>եկը և միշեկը հիմնարքութեաներ, ԳԽ 12 ԴՐԱՅ |  |

ԵՐԱՐԴ ԿՐՈՆԱԿԱԳԻՐ ՀԱՅՈՒԹ ԱՐԵՎԱՅԻ ԱՐԵՎԱՅԻ

**Օվերուոքի Ռազմուն.** Ա. Վահան, կը ծանօթացի՛ ոմ հայութիւն  
զիսկիթիւն՝ ունի անուշտիւն և լաւագ դիմու-  
թեա հի պատ սկըսում մասն:

Ամերիկական Ի. Պ. Գրեգոր

**ՀԱՅՈՅ ՎԱՅՐ ՀՐԱՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ** (ՕՆԻԿ-ԺԵՐԱԲ) կը  
Անշարժության պահության մասին կ. Քենց-Շեռովի Հայոց Պատմա-  
քանի պատճեններ, որոնք առաջ են հասունակի առ այս:

**Տասնի հետօրութիւն կեց օտեն այս տաշին բանեցանք բարձր  
ա. 1000, — Քննութեան Պատմարին Հայոց:**